



№16



ԻՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ՍՏՐԻԱՐԶՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՓ
ՆՐՈՒՍԱԳԷՄԻ

ԾԹ ՏՄԻԻ


Ե-Ը

1985



ՄԻՈՆ

ԱՄՆԱԳԻՐ
ԿՐՕՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ Ե՛ՐՈՒՍԱԿԷՄԻ ԶԱՅ ՊԱՏՐԻԱՐԲՈՒԹԵԱՆ

ԾԹ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1985 I

Մայիս — Յունիս — Յուլիս — Օգոստոս

Թիւ 5 — 8

1985

May — June — July — August

No. 5 — 8



S I O N

VOL. 59

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



202-94 10137-869

St. James Press, Jerusalem

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. Ի ԶԱՏԿԱԿԱՆ ՔԱՐՈՋԸ

Ս. ԷՋՄԻԱՄՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԷՆ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Քրիստոս յարեալ ի մեռելոց»:

Սիրելի հաւատացեալ զաւակներ մեր,

Մեր Սուրբ Եկեղեցին վերսին բերում է մեզ բոլորիս անեսխը հրա-
ճափառ Յարութեան մեր Փրկչի Յիսուսի Քրիստոսի: Այս մեծ անեսխով է
բացում զարունը աշխարհի, այս մեծ անեսխով զարուն է իջնում մեր հո-
գիներին: Նոր կեանքի սուսափին բնութեան մէջ, նոր կեանքի լուսաբաց
մարդկային հոգեկան աշխարհում:

«Փառք Յարութեան քո, Տէր»:

Քրիստոսի Յարութիւնը պատմական գերբնական մի իրողութիւն է,
աւանդուած մեզ սուրբ Աւետարանով: Գերբնական մի եղելութիւն, որ եկաւ
յեղաւերջելու մարդկութեան պատմութիւնը եւ նոր իմաստ ու նոր ընթացք ա-
լու նրան: Գերբնական եղելութիւն, որ վերանորոգեց մարդկանց հոգիները,
նոր շնորհներով լցրեց նրանց եւ մարդկութեան առջեւ բացեց նոր հանապարհ՝
բարոյական բարձր ըմբռնումների եւ ստեղծագործ կեանքի: Վերջին երկու
հազար տարիների ընթացքում քրիստոնէութեան մտածումի թռիչքով, զգացումի
ջերմութեամբ եւ սեսիլների ու օրոնումների խոյանքով յօրհնուած բոլոր հրա-
ճալիքները, պատմում են Քրիստոսի Յարութեան փառքի մասին: Յարութեան
հրաճը դարեր շարունակ դարձել է հոգեկան սնունդ եւ մարդկային կեանքի
ոգեբարոյական պայման: Հաւասքը Քրիստոսի Յարութեան՝ հոգեկան վիճակն
է ոգեկանութեամբ ու բարոյականով լուսաւորուած մարդկանց: Մանաւանդ
այս իմաստով է, որ յայտնում է մեզ նեմարտութիւնը մեծ առաքելի խօսքի.
«Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն է քառօրութիւն մեր, ընդունայն
են եւ հաւասքն ձեր» (Ա. Կորն. ԺԵ. 14):

Այսօր, Քրիստոսի Յարութեան անեսխը մեզ համար նուիրական հրա-
ւեր է՝ հատուտ մնալու մեր նախնեաց հաւասքի վէմի վրայ եւ հաւատարիմ՝
անեսարանական բարոյականին: Հայ ժողովուրդը բազմադարեան, իր գոյա-
սելունը պարտական է ամէն բանից առաջ իր կանոնական հաւասքին: Նա
կարողացաւ տկալ, յաղթահարել ժամանակների բոլոր արհաւիրքները եւ
ամէն նահապետութիւնից յետոյ վերածնուել, որովհետեւ նեմարտապէս հաւա-
սաց, թէ Քրիստոս «մահուամբ զմահ կոխեաց» եւ «յարեալ ի մեռելոց»:
Հայոց պատմութեան հանապարհը տեսապէս տառապանքի ու խաչելութեան

հանապարհ է եղել, որի ընթացքում մեր ժողովուրդը, բազում անգամներ, իր մահով յաղթել է մահին եւ մեռելներից յարութիւն առել: Մենք ինչպէ՞ն չհաւատանք Քրիստոսի Յարութեան, երբ պատմական վաւերական ապացոյցը ունենք մեր ժողովրդի վերածննդի, մեր ժողովրդի յարութեան: Քրիստոսի Յարութեան յոյսով մենք պիտի բարունակենք հաւատալ հայ ժողովրդի կեանքի մեծանորոգ ուժերին եւ նրա յաւերժութեանը: Յիսուս այսօր էլ ասում է մեզ՝ «Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Յովհ. ԺԴ. 20):

Քրիստոսի Յարութիւնը մեր յոյսն է, մեր զբաւնն է, մեր յաղթութիւնն է, մեր ուրախութիւնն է:

Այս նշանաւորութիւնը, մանաւանդ այս արի մի անգամ եւս բացայայտուում է մեր գիտակցութեան հարիզոնի վրայ, երբ մի քանի օրեր յետոյ, 24 Ապրիլին, պիտի ոգեկոչենք սուրբ յիշատակը 1915ի մեծ Եղեռնի մեր նահատակների: Այդ սեւ թուականից եօթն անգամ քառ արիներ յետոյ մեր ժողովուրդը իր նոր կեանքով, իր իրաւ վերածննդով մի անգամ եւս հաստատու է «մահուամբ մահը յաղթելու» հրաւերը:

Այո, կենդանի է այսօր հայ ազգը, եռանդով լեցուն ու սեղծարար տենչով գոտեպիւղ ի մայր Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, որ վերանորոգուած ուժերով եւ ներհիշանկներով, քաղ առ քաղ ընթանում է դէպի բարձունքները նոր նուաճումների, նոր իրագործումների:

Քրիստոսի Յարութեան տւեսիսը հրաւեր է նաեւ ուղղուած իշխող մարդկանց եւ աշխարհի բոլոր ժողովուրդներին, որպէսզի նրանք ապրեն խաղաղ ու համերաւ: Վասնզի Քրիստոս երկնաւոր Իւստանն է սիրոյ եւ խաղաղութեան գաղափարի: Մանաւանդ Յարութեան աւեսիսով, մարդկային աշխարհում հզօր ու պայծառ է հնչում հաւատարման ու եղբայրութեան պատգամը, հորիզոնից հորիզոն:

Խաղաղութիւն աշխարհաց ու եղբայրութիւն ժողովրդոց. անհա հրամայական պատգամը մեր ժամանակների, երբ աշխարհակործան պատերազմի նոր ուրուականը խռովում է կեանքը եւ խիղճը համայն մարդկութեան: Մենք, Պօղոս առաքեալի խօսքը պիտի վերծանէինք, աշխով. «Եթէ յարուցեալ Քրիստոսի՝ սիրոյ եւ խաղաղութեան պատգամը պիտի չկարողանանք կենսագործել աշխարհի վրայ, ընդունայն է մեր հաւատքը, ընդունայն է մեր քարոզութիւնը»:

Աւստուածակառօյց Սուրբ Էջմիածնի կատարներից, այս խոհերով ու այս իդներով, ցնծութեամբ աւեսում ենք հրաւիրուած Յարութիւնը մեր Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի, համայն հայ հաւատացեալ ժողովրդին, որ ի Հայաստան եւ որ ի սփիւռս աշխարհի, աղօթելով, որ սուրբ Յարութեան շնորհները առաջապէս բաշխուեն մեր եկեղեցիներին, մեր բոլոր զաւակներին, որպէսզի նրանք բարունակեն իրենց առաքելութիւնը աշխարհի վրայ, մեր ազգի մեծ լուսաւորիչների անմար ջանք բարձր բռնած իրենց ձեռներով:

Սիրելի հաւատացեալ զաւակներ Մեր, դուք, որ հոււաբուած էք այս սուրբ Տանարում եւ դուք, որ Մեզ լսում էք հեռուներից, լուսաւոր Ս. Էջմիածնից եւ վերածնունած Մայր Հայրենիքից, շնորհաւորում ենք ձեզ բոլորիդ

Ս. Էջմիածին, 3 Ապրիլ 1985

Ամեն. Տ. Եղիշեկ Արեպա. Տերտերեան,
Պատրիարք Հայոց,
Երուսաղէմ - Իսրայէլ

Սիրելի Արքայազան,

Միածնաւէջ Սուրբ Տանարից ուրախ ենք Ձեզ բերելու մեծ աւեփսոյ
Քրիստոսի Յարութեան, որով Աստուծոյ Որդին խափանեց մեղքը եւ յաղթեց
մահուան, ցոյց տալով մարդկութեան նանապարհը յաւերժական կեանքի:

Հրաւիր այս ժամին մեր մաղթանքն է, որ Եկեղեցու զաւակները իրենց
սրտերը լայն բացած՝ արժանի դառնան Սուրբ Յարութեան շնորհներին:

Մեր եղբայրական սիրոյ ողջոյնը Ձերդ Արքայազնութեան եւ հայրական
օրհնութիւնը Սուրբ Աթոռիդ Միաբանութեան եւ համայն հայ հաւատացեալ
ժողովուրդին:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»

Վ. Ա. Զ. Գ. Է. Ն. Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Սուրբ Յարութեան աւեփսոյդ եւ հայրական սիրով աղօթում ենք բոլորիդ կեանքի
բարօրութեան ու խաղաղութեան համար:

Մանաւանդ դուք, հեռաւոր պանդոխոս զաւակներ Մեր, Սուրբ Զատիկի
շնորհներով անասաւն ու կենդանի պահեցէ՛ք ձեր հաւատքն ու ձեր հայկական
հոգին, ձեր աչքերը միշտ յառած դէպի վերաշինուած Հայաստան աշխարհ,
մայր երկիրը ձեր եւ դէպի լուսոյ խորան Ս. Էջմիածին, քրիստոսաւե՛ն Մայր
Աթոռը ամենայն Հայոց:

«Այսուհետեւ եղբայրք, ողջ լըրուք, հաստատուն կացէ՛ք, միախարեցա-
րուք, միաբան լըրուք, խաղաղութիւն արարէ՛ք եւ Աստուած խաղաղութեան
եւ սիրոյ եղիցի ընդ ձեզ» (Բ. Կորն. ԺԳ. 11-12) եւ «Ընդ հաւատքեան Աս-
տուծոյ միմեանց արկցում գիրկս սիրով եւ միաբան գոչեցում՝ Քրիստոս յար-
եաւ ի մեռելոց» (Շարական): Ամէն:

7 Ապրիլ 1985

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԱՆՔԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

Թիւ 120:85

Անթիլիաս, 29 Մարտ 1985

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան

Պատրիարք Հայոց Ս. Երուսաղէմի

Երուսաղէմ

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստոս,

Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի հրաւարական Յարութեան տօնը գեղեցիկ եւ բերկրալի առիթ մըն է Մեզի համար Մեր եղբայրական սէրը յայտնելու Ձեզի շնորհատրութեան եւ բարեմաղթանքի ջերմ զգացումներով:

Յարութեան առեւտրը անգամ մը եւս յոյսի եւ հաւաստի կենսասու ապրումներով կը լեցնէ սիրտերը աշխարհի բոլոր քրիստոնեաներուն, եւ աճեցնէ արքայական մանաւանդ մեր հայ ժողովուրդին, որ յարութեան հաւաստին մէջ գտած է իր գործութեան աղբիւրը: Որքան գոհեցնող է այժմ է մեր հաւաստեցեալներուն համար այն հաւաստի քէ՛ մահը վերջակէտը չէ կեանքին եւ քէ՛ տառապանքը, խաչն ու հալածանքը չեն կրնար խորհակել խորհուրդը կեանքին, որ աստուածատու բարիք մըն է եւ յարիստեանութեան կը պատկանի: Մահը այնքան յանախակիորէն եւ դառնորէն ճաշակած մեր սիրեցեալ ժողովուրդին համար Յարութեան տօնը իւրայայտուկ գրաւչութիւն եւ իմաստ ու ազդեցութիւն ունի:

Մտանց կ'աղօթենք որ Քրիստոսի Յարութեան տօնը միշտ ներգործէ մեր ժողովուրդի կեանքին մէջ որպէս հոգեւոր հորդութեան հրաւարած աղբիւր եւ հաւաստի գործարար ամենազօր ազդակ: Եւ այս՝ մանաւանդ 1985ի ընթացքին, երբ բոլորս անխախտ կոչուած ենք հայաՎայել տօնով արժեցնելու Ապրիլեան Եղեռնի եօթանասուամեակը, որպէս Եօթնօրեայի եւ պերճախօս Վկայութիւն հայ ժողովուրդի յարութեան, Քրիստոսի Յարութեան որպէս ճանապարհորդ մեր ազգի կեանքին մէջ:

Թող Աստուած այդ ոյժով զօրացնէ Ս. Երուսաղէմի Պատրիարքական Աթոռը, Ս. Յակոբեանց ուխտեալ եւ զինուորեալ Միաբանութիւնը իր ժառանգաւորաց վարժարանով եւ կրթական-մշակութային առաքելութեամբ: Թող Բարձրեալն Աստուած Ձեզի շնորհէ կատարեալ առողջութիւն եւ բարեւոյժ եւ ասոյ սպասաւորութիւն:

Մնամք եղբայրական սիրոյ ջերմ ողջունիւ

Աղօթակից

Կ Ա Ր Ե Ք Ի Ն Բ.

Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ



SECRETARIAT OF STATE

From the Vatican, 30 April 1985

His Beatitude Yeghishe Derderian,
Armenian Patriarch of Jerusalem.

Your Beatitude,

His Holiness Pope John Paul II has received the message you kindly addressed to him on the occasion of the glorious feast of the Resurrection.

He has asked me to convey his thanks and to say how deeply he is in accord with the joy and the hope that you express in this holy season.

The celebration of Easter is a proclamation of the common faith of all Christians. It remains such even if we cannot yet celebrate it on the same day. It is a reminder to us all that, despite the differences we may have, we all agree in proclaiming to the world that Christ is risen, and that he has conquered sin and death. Let us bear witness to him in our work to dispel hatred and fear with all their death-dealing potential, and to establish conditions that will enable humanity to live in justice and harmony.

With fraternal esteem and every good wish, I remain

Yours sincerely in Christ
CARDINAL CASAROLI
Secretary of State



His Holiness Eghische,
Armenian Patriarch of Jerusalem
Your Holiness!

CHRIST IS RISEN

On this holy day of Easter when we celebrate the triumph of life over death, I cordially greet you in great spiritual joy and send you my very best wishes.

May Christ, the true Source of an abundant life, Who has shined forth from the tomb in three days and reconciled the world with Himself, Who has granted us all spiritual gifts and a laid a beginning of our resurrection, give Your Holiness many years of life and good health to carry the blessed ministry for the glory of God and for the good of all His creation.

On these bright Easter days let us offer up doxology and thanks to the Risen Son of God for His great and abundant mercies to us, let us ask for His blessing and grace in the firm hope that "the Lord will give strength unto his people; the Lord will bless his people with peace" (Ps. 29:11).

On these light-bearing days I wish Your Holiness once again a full delight in the Easter joy and remain, with love in the Risen Christ,

† PIMEN, PATRIARCH OF MOSCOW AND ALL RUSSIA

Moscow, Easter 1985

IGREJA ORTODOXA METROPOLITANA DE PORTUGAL E DAS ESPANHAS
SINODO METROPOLITANO

Lisbonne, le 30/3-12/4 1985

*"Laissez les cieux se rejouirent, et la terre être gaie
car le monde visible et invisible se rejouit dans la
Résurrection du Christ, notre joie éternelle".*

Sa Beatitude Jegishe Derderian
Patriarch Armenien de Jérusalem
JERUSALÉM — ISRAEL

Votre Béatitude,


Ceci est le chant de la Sainte Église au moment de la Résurrection du Christ
Nous avons été "soumis à la fatalité" ensemble avec la création, et nous vivons dans
"la souffrance du temps p-ésent".

Mais, il est dans la Résurrection du Christ que nous antecipons "la gloire que
nous a été révélée". "Dans cette espérance nous serons sauvés" (Rom. 8, 19-24).

Dans cette expérience commune de la Résurrection et dans l'espérance du Sa-
lut, Je Vous dit avec "le saint baiser":

CHRIST EST RESSUSCITÉ - EN VERITÉ IL EST RESSUSCITÉ!

† GABRIEL
Métropolitte de Lisbonne et de
toutes les Espagnes



Հ Ե Ռ Ա Գ Ի Ի Ն Ե Ի

Ս. Զատկի հրաշափառ տօնին առիթով, Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ եկեղեցւոյ Սրբազան Պետերուն յղուած են հետեւեալ շնորհաւորական հեռագիրները

Երուսաղէմ, 7 Ապրիլ 1985

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Ս. Զատկի հրաշափառ տօնին բարեբաւաստիկ առիթով, խոնարհաբար կը ներկայացնենք Ձերդ Սուրբ Օծութեան մեր և Սրբոց Յակոբեանց Միաբանութեան սրտագին շնորհաւորութիւնները, խնդրելով Բարձրալի Աստուծմէ որ շնորհէ Ձեզ յաջողութիւններով լի երկար և առողջ կեանք, և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին՝ անսասանութիւն և բարգաւաճում:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 7 Ապրիլ 1985

Նորին Սրբութիւն

Յովնանէս-Պօղոս Բ. Պապ

Վատիկան՝

Ս. Զատկի հրաշափառ տօնին բարեբաւաստիկ առիթով, յարգանք կը ներկայացնենք Ձերդ Սրբութեան մեր սրտագին շնորհաւորութիւնները մաղթելով Ձեզ, շարունակական առողջութիւն և Ձեր մեծ եկեղեցին՝ բարգաւաճում: Թող Ամենափարոզն Աստուած յաջողութեամբ պսակէ Ձեր բոլոր ջանքերն ու ծրագիրները:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 14 Ապրիլ 1985

Ն. Ամենապատուութիւն Պիմէն

Պատրիարք Համայն Ռուսինոյ

Մոսկուա

Ս. Զատկի հրաշափառ տօնին առիթով, կը ներկայացնենք Ձեզ մեր կղերայական և ջերմ շնորհաւորութիւնները, սրտագին մաղթանքներով Ձերդ Սրբութեան առողջութեան և բարգաւաճ գործունէութեան համար:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

ՓՈՒՍԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԻ**«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱԳՆԱՊԸ»**

Դ Ի Ա Կ Ի Մ Ը Շ ՈՒ Ր Ջ

Նորէն կը չափերտենք մեր երկրորդ Խմբագրականի խորագիրը կազմող զոյգ բառերը, ըսելու համար, զլիաւերաբար մեր Ամերիկայի բարեմիտներուն, որոնց հոգեկան բանուածիզմը երթալով կը խորանայ, վերածուելու համար ստրկամտային հոգեբանութեան մը: Չեմ ցաւիր այս արտայայտութեանս համար, որովհետև որակումը այնքան ճիշդ է, որքան իրաւ է անոնց հետեողականութիւնը: Այլապէս աւագակի, սուտակոտապահ զոյգ մը ոսկեզօծուած սուտերը պիտի չբաւէին Ամերիկայի հայութեան մէկ կարևոր նկատուած մասը մտազար համոզման տանելու: Իրականութեանը հետևիլ չկարենալու այս ողբերգականութիւնը գիրենք վերածեր է թութակներու, աւելի ճիշդ՝ մեքենաներու, որոնց անիւները օդին մէջ կը դառնան:

Տիրան-եղիշէի պայքարի ժամանակ, այսօրուան ծթաած հերոսներէն շատեր մինչև Ապահովութեան Խորհուրդը գացին, պաշտպանելու բռնազրաւիչ մը: Այսօր նոյն մարդիկ կաթողիկոսը բեմ հանել կ'ուզեն, պաշտպանելու զօղ մը, դարչելի ստախօս մը, վտարուած մը: Այս եղբրական հոգեվիճակը Ամերիկահայութեան յատուկ է, որոնք ապաւինած իրենց քանի մը տղարներուն, կը կարծեն թէ մեր ժողովուրդին և եկեղեցիին կը ծառայեն: Անոնք չեն անդրադառնար թէ դրամը միայն արտաքինոցը կը զուարճացնէ:

Այսօր տակաւ կը քնանան մարդկային ազնիւ զգացումները, շնչահեղձ է բարոյականը, կը սպանունին գութն ու խզմտանքը, և այս ամէնը յանուն առեղծուածային վաղուան մը, մինչ կը մեռնի ներկան որ իրականութիւն է գէթ: Յոյսը յուսահատութեան մէջ է: Մեռած է ընդզգումը, որ բարոյական երանգ մը ունի գոնէ և մարդկային ստորոգելի, բովանդակելով զգուանքի գաղափար մը հանդէպ հոգեկան և բարոյական անկումի մը կամ խաթարուած նկարագրի մէկ արարքին: Այս անկումը յստակօրէն կը բնորոշուի մեր օրերու ախտաբանական վիճակներու մէջ:

Մարդիկ՝ զրկուած ընդզգելու կարողութենէն, կ'ոտնակոխեն բարոյական արժէքները, կը փշուրին ազգային սրբազան ժառանգները, կ'անարգուին իտէական առաջադրութիւնները: Ֆիլէմթիզմի հոգեբանութիւնը տակաւ կը խորանայ այսօրուան մարդերուն մէջ, որու ենթական խոհեմութիւն կը համարի գէշ մարդ չըլլալ օտէ մէկու հետ, որկէ տեսակէտի մասին: Չքննադատել, չհակառակիլ, հետևիլ մարդերու՝ որոնք դիրք մը ունին և կամ քանի մը տղար, անոնց հետ ըլլալ, հակառակ չխօսիլ անոնց, կարմիրն ալ լաւ է ըսել, ճերմակն ալ: Հան

գուրժել բոլոր սայթաքումներուն և մեղանչումներուն, քաջալերել միջակութիւնները: Այս հոգեբանութեամբ կը կորսնցնէ մեր ժողովուրդը երբ կը վերնայ բարոյական նկարագրի հակակշիռը եղող խղճմտանքը, երբ կը լռէ զգուանքի զգացումը, որ կը ծառայէ իբրև արգելակ ստորնացուցիչ արարքներու դէմ:

Գ Ի Ս Կ Ի Մ Ը Շ Ո Ի Բ Զ

Երեք տարիներէ ի վեր, կարգ մը մուրացիկ կուսակցականներ, վսեմ նկատուող շուքեր և անոնց շուրջ պար բռնած պնակալէզներ, կը փորձեն կենդանացնել դիակը, Երուսաղէմի Միաբանութեան կողմէ ընդհողուած: Մեր աւանդական պատմութենէն ծանօթ պէտք է ըլլայ շատերուն, Արա Գեղեցիկի հերոսական մահը: Արան զեղադէմ էր և վերաշուք, սնած Հայաստանի արշալոյսներու նուան զինիով, լուացուած իր ժողովուրդի մեծ երազի կապոյա լուրերով: Այսպէս կը խօսին մեր պատմիչներն ու աշուղները իր մասին: Քաջութեան և զեղեցիկութեան իր համբաւը կը հասնէր, այդ օրերուն, նաև Ասորեստանի Շամիրամ Թագուհիին, որ ըստ աւանդութեան ծնած էր օձի և աղաւնիի միաւորութենէն: Այս վաւաշոտ էզը երբ կը լսէ Արայի զեղեցիկութեան մասին, կ'ուզէ տիրանալ անոր: Դեսպաններ կը զրկէ Թանկագին նուէրներով, իր քով հրաւիրելու Հայոց արքան: Արան կը մերժէ հրաւէրը՝ հասկնալի պատճառներով, յայտարարելով թէ ինքը չէր կրնար ձգել իր երկիրը, որուն իւրաքանչիւր հողաշերտին կապուած էր իր հոգին: Յետոյ՝ թէ ինքը ամուսնացած էր Հայ իշխանուհիի մը հետ, որուն իւրաքանչիւր աչքը անմար սասողի մը պէս կը լանէր Հայոց աշխարհը:

Արայի վերջնական մերժումէն յետոյ, Շամիրամ մեծ բանակով մը Հայաստան արշաւեց, բռնի տիրանալու համար Հայոց արքային: Արան պատերազմի մէջ մեռաւ, հակառակ Շամիրամի փափաքին որ ողջ տանին զինքը իրեն: Ասորեստանի Թագուհին օրերով պահեց դիակը, յանձնելով Յարալէզներու խնամքին, զայն կենդանացնելու յոյսով: Օրեր անցան և հակառակ մոզբու և զուշակներու աղաչանքին, իրենց շատուածներուն, Արան չկենդանացաւ:

Դիակը ծանօթ է մեզի, առանց անշուշտ Արայի ունեցած առաքինութիւններուն: Ինչպէս նաև մեր օրերու աներես Շամիրամը: Իսկ Յարալէզները՝ կարգ մը մուրացիկ կուսակցականներ: Երեք տարիներէ ի վեր հրաշքի սպասող այս սուտակասպանները կը շարունակեն Յարալէզներու նման լզել դիակը, երբ տակաւին մինչև երէկ վրան կը թքնէին, զայն կենդանացնելու յոյսով: Իսկ կարգ մը ազնուաշուքներ, ծախած իրենց հոգիի եօթն անգամ փոշիացած կուսութիւնը, կը զործակցին այս մուրացիկներուն, որոնք փոր մը հացի համար թառած Բարեգործականի կոնակին, տիւ ուղիներ իրենց կուկուրիկուն կ'երգեն ազգասիրաբար . . . իրենց խորթակները պատուհան ըրած իրենց սնափառութեան, առանց անդրադառնալու թէ առանց աքաղաղներու ալ արևը կը ծագի: Դժբախտ է հոգին երբ ամուլ է: Փրկութեան բացակի այս նոր քեկնածուները քանիցս փորձեցին իրենց կողմ քաշել Նորին Ս. Օծութիւնը, որ այս անգամ զիտցաւ հասկնալ նենգամտութիւնը իրեն մօտեցողներուն և մնաց իր բարձրու-

թեան վրայ, եթէ ուզենք հայելի մը բռնել այս մուրացիկներու հողիին դէմ, ապացուցած կ'ըլլանք բոլորիս զիտացժը, թէ անոնք բնաւ չեն զիջանիք մաքրանալու: Մեծ բարերարը և իր փէշակիրները, որոնք պայքարէ աւելի որսորդութեան ելած են, պէտք է լաւ զիտան թէ ամէն թռչունի միս չ'ուտուիր:

Անոնք, այս ազնուաշուքները և պարապորդ հովկուշներն էին որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրութեամբ Երուսաղէմ զրկեցին իրենց անպարկեշտ և դաւադիր Յանձնախումբը, իբր թէ քննելու Երուսաղէմի հաշիւները, աւելի ճիշդ՝ արդարացնելու զող մը, որ ծանօթ էր բոլորին, նոյնիսկ զինքը պաշտպանողներուն, Անթիլիասի Կաթողիկոսարանէն մինչև Երուսաղէմ, Յանձնախումբի ստապատում տեղեկադիրը Վանքի հաշիւներուն հետ կապ ունեցող հաշուետուութիւն մը չէր, այլ եկած էին հրահանգուած Ամիրիկայի մարդագէտներ, մեզի ամբաստանութեան տակ առնելու համար: Աւելին՝ Յանձնախումբի տեղեկադիրը տակաւին Կաթողիկոսին չ'ներկայացուած, որուն փափաքին վրայ միայն ընդունած էինք այդ չարամիտ խեղճերանքները, կը հրատարակուէր թրքաբարոյ Պօղոսեանի թերթին մէջ, յերբուրուած սուտերով և զրպարտութիւններով, օր առաջ հանրութեան միտքը պղտորելու համար, առանց սպասելու մեր տեղեկադիրն: Մեր այս Խմբագրականներու շարքին՝ առանձինս պիտի խօսինք Յանձնախումբի Երուսաղէմ զրկուելու գաղափարի մասին, որ հաշուեհամարներէն աւելի քաղաքական ցայտակներ կը հետապնդէր...: Այլապէս Երուսաղէմը ի՞նչ ունէր, պարտքէն զատ, մանաւանդ այս վերջի յիսուն տարիներուն:

Քառասուն տարի հերսսաբար ծառայած եմ Ս. Յակոբայ, իբրև պաշտպան և յանձնաձիչ Աթոռին: Պատրաստ եմ ըսածներս հաստատելու հայու, մարդու և եկեղեցականի քաջութեամբ, խրելու իրականութեան նիզակը բոլոր անոնց հողիին մէջ, որոնք զրպարտիչի դերով կը ներկայանան: Մեր մէջ, այսօրուան պայմաններուն տակ, ծանօթ չէ ընտրեալներու երկուութիւնը, հեռացած է հանգամանքին վեհութիւնը և փնայած է մարդը, իբրև հասարակ անօթ: Համետութիւնը իր տեղը ունի անշուշտ, բայց կը դառնամ խորիտ, հպարտ, ապերասան, երբ կը խօսիմ յանուն Սուրբ Յակոբայ, նման քահանայապետին՝ որ սրբութեան բեմէն կը պատգամէ: Հետեաբար զթութեան գոհերուն, հողիով հաշմանդամներուն կարևորութիւն չեմ տար: Մի մոռնաք թէ զթութիւնն ալ իր գոհերը ունի, նման ալքոլամոլութեան, խաղամոլութեան: Ամէն ստեղծներու վրայ երզուած այդ փառաբանութիւնը յաճախ աղբիւրն է կարգ մը ընկերային չարիքներու: Որովհետև բարեգործութիւնն ալ իր չարիքները ունի, երբ չի զիտեր օժանդակը ըլլալ ճամբուն վրայ ինկած զիրաւորին, որին, չքաւորին, առանց շահախնդիր ակնկալութեան: Ընդհակառակն երբ կը փորձէ խոնարհեցնել, անպատուել, մուրալու հարկադրել անհատը, քաջալիքելով անոր մէջ արժանապատուութիւնը անզոսնող ազնիւ և առնական ընդունակութիւնները: Ականջը խօսի «Արև»ի և իր պաշտօնակից խմբագիրներուն, որոնք դրամով միշտ պատրաստ են գնուելու:

Գթութեան գոհերուն չափ լիրբ են նաև այն հարուստները, որոնք կը պահանջեն որ մարդիկ մերկանան իրենց արժանապատուութենէն, որպէսզի անոնց հողիին չափ տգեղ և անամօթ մարմինը ծածկել ուզեն իրենց սուածովը:

Իսկ ստացողները վարժուած են գիւրութեամբ մերկանալու իրենց կտոր մը առաքինութիւններէն, որովհետեւ պարտահատոյցը վատշուէր մըն է, այս կերպով վարձատրուած ըլլալուն համար: Այս դժնէ երևոյթը խոզվիչ համեմատութիւններ Թոնել սկսած է արտասահմանի մէջ, մասնաւորաբար Բարեգործականի մեղրի կարասին շուրջը:

Այս կարգի պանդոյրները, աւելի ճիշդ՝ մակարոյժները, որոնք ձեռք վերկարեն իրենց կերը ստանալու համար, դուրս կը մնան կեանքի տողանցքէն: Մեր մեծ աղէտէն յետոյ, իրենց տուններէն և տեղերէն դուրս նետուած գող-թակահններն անգամ, այդ սև օրերուն, չեղան այսքան լալիրը, ինքզինքնին ծախելու չափ: Իսկ այսօրուան մուրիկները աշխատանքէն թտանալիք բարիքը անէծքի են վերածեր ու չեն անդրադառնար թէ ճակտի քրտինքէն զատ ոչինչ կրնայ սրբել իրենց ամօթը: Ե՛րտամբ երեսաց կերիցես զհաց՝ աստուածային պատուէրը մոռցած՝ ինքզինքնին ծախելու ելած են: Ի մտի ունեցէք, թշուառամիտ հովկուլներ, եթէ հայօրէն զգալ զիտէք, մեր բոլոր առաքինի մեռելները ձեզի կը թշնամանեն ձեր այս անարգամեծար արարքին համար, իսկ ողջերը ձեզի հետ կը թքեն ձեր վրայ և ցաւ ունին ձեզի նման խոզեր կերակրողներուն հանդէպ, բարեգործական նոր ըմբռնումներով և քաղաքականութեամբ:

Իսկ զալով ձեզի, զովասանք մուրացող հարուստներ, զզխած ձեզի եղած լորձնաշուրթն մեծարանքներէն, չէ՞ք անդրադառնար թէ դուք ալ զոհեր էք ձեր թշուառամիտ ամբարհաւաճութեան, որ ձեր ժանգոտած հոգիի լարերուն վրայ կը փորձէ իր սուտ և անարուեստ նուազը, ձեր սնափառութիւնը զզուտոյ: Մի՛ թոյլ տաք որ ուրիշներ շահադիտօրէն գնահատել փորձեն ձեզի, աչքը ձեր քսակին յառած և ոչ թէ ձեր պարապ զլուխին: Պէտք է ճանչնաք խլուրդներուն ճամբաները և օձերուն ծերպերը, որովհետեւ ձեր մէջ ամէն բան մարդուն է, բայց ոչ մէկ բան մարդկային: Դուք, անկող դատաւորներ, որ կ'ուզէք արդար ըլլալ, ցարդ ի՞նչ վճիռ արձակեցիք ամէնուն ծանօթ զողի և հայու և մարդու զգացումներէն զուրկ թշուառամիտի մասին, որ խաչագողի նման ձեզմէ օգնութիւն կը հայցէ, բայց հոգեով աւազակ մըն է: Ի՞նչ կը սպասէք այն օձէն, որ չի կրնար իր խորիւր փոխել: Դուք, այսօրուան շուարած և ծիծաղելի արարածներ, կրնաք լռեցնել թմբուկը և թուլցնել լարերը քնարին, բայց չէք կրնար արգիլել արտոյտին երգը:

Իմ բառերս որակումներ չեն, թշուառամիտներու հասակը չափող: Ամէն բառ ինձմէ՝ չափոց մըն է, մարդոց հոգիին դիրտը խորաչափող: Սովորութիւն չունիմ անարժաններու մկրտութեան Յորդանանի օրհնեալ ջուր և սրբալոյս միւռն զործածելու: Հայ ժողովուրդը անսուրբ կը կոչէ իր երեխան, մինչև որ անուն մը չստանայ: Ընչք անոր համար, ծնունդէն ետք ոչ աւելի ուշ քան եօթներորդ օրը, պէտք էր մկրտել երեխան և անուն մը տալ անոր, որովհետեւ կը վախսան որ չար ոգիները կ'առնեն երեխան և իրենց ձագը կը դնեն տեղը: Նման սխալմունքով մըն է արդեօք որ անուն չունին դիմակաւորները, զբախտները բոլոր դժբախտներու մէջ:

Զաւակն եմ իմ ժողովուրդիս, խանձարուրս քակած օրէն: Ի՞նչ փոյթ

Թէ դժուար է բերել վատերը մարդկային ապրումներու հանդէսին: Հոգիս ունի յոյգեր, սիրոյ մագնիսը և պարիսպը՝ ցաւերու հեղեղին դէմ: Ի վերջոյ, պէտք է գիտնալ թէ մարդերը մահկանացու են երբ կու լան իրենց վիշտերը, հերոսներ՝ երբ գիտեն լալ ուրիշներու վիշտերը:

Հոս կ'ուզեմ անգամ մը ևս անդրադառնալ քանի մը անարի և վատ դիմակաւորներու փրփրքին՝ Ռամկավար թերթերու մէջ, հրահանգովը անշուշտ իրենց դերին այլևս անարժան մարդուկներու, որոնք ծածկեցին իրենց ինքնու-թիւնը, ինքզինքնին փոխ տալով իրարու . . . : Անշուշտ ծածկանունի գործա-ձուլութիւնը հասկնալի է, երբ ինքզինքը ծածկելու ճիգը՝ պատշաճութեան սահմաններէն անդին անցնելով՝ կանգ չ'առնեք մեղապարտ ծայրումներու առջև: Այդպիսիներ բացորոշապէս անբարոյ ընթացքի կը հետևին: Այս վերջին ձեռնածուութիւնը ըրին վերոյիշեալ քանի մը թերթեր, որոնք համաձայնած եղեռնագործ ստախօսին հետ, վարկաբեկել փորձեցին Սրբոց Յակոբեանց Գահակալը հանրային կարծիքին առջև: Մարդու մը դէմ, որուն ոտքերը լեցին տարիներով, զայն իրենց հետ ունենալու համար: Դիմակաւորուելու արարքը իր խորքին մէջ բողբոլիւն է, որովհետև բողբոլ միայն օրինաւոր ճամբաներէն քայլէ կը խուսափին: Այդպիսիներուն խօսքերը, խաւարին մէջէն լսուած հայտուչներ լոկ, արժանի պէտք չէ նկատուէին անշուշտ որևէ ուշադրութեան և մօտեցումի, ինչպէս մօրուացած ճահիճներէն ցայտած կեղտեր, որոնց մարդ պիտի պժգար նոյնիսկ քար նետելէ:

Պիտի ուզէինք այս տողերուն մէջ կանգ առնել զլուսաւորաբար երկու կէտերու առջև, որոնք մեր հանրային բարոյականին վերաբերեալ երկու ախտաւոր երևոյթներ կը մատնանշեն: Առաջինը այն է թէ, դեռ կը գտնուին մեր մէջ մարդեր՝ որոնք զուերիկ և զձուձ կիրքերէ տարուած, կրնան բռունցք բարձրացնել Ազգային Հաստատութեան և իր պետին դէմ, խորհելով թէ այդ կերպով մահացու հարուած մը տուած կ'ըլլան անոնց համբաւին: Հաստատութիւնը ներկայ պարագայի մէջ Միաբանութիւն, մըն է, հոգևոր սկզբունքներու վրայ հիմնուած մարմին մը, որուն բարոյականին ամենէն մեծ արժէք կողմերէն մին իրեն համար իր անուան և կոչումին արդարացումը պիտի ըլլար իր կեանքին և գործունէութեան մէջ: Այդ Միաբանութիւնը իր բոլոր անդամներով, տարիներէ ի վեր խորհուրդի, խօսքի և գործի միասնականութեամբ, կ'ընէ իր կարելին, Աստուծոյ փառքին և ազգի պատուին համար անմահ նախնիքներէն ժառանգուած և օրէնքի և աւանդութեանց ճամբով իրեն փոխանցուած դարաւոր և նուիրական այս Տունը պահպանելու և աւելի բարգաւաճ վիճակի մէջ դնելու համար՝ իր ժողովուրդի զգուանքին և օտարներու յարգանքին առջև:

Երկրորդ կէտը, որուն քանի մը բառերով միայն պիտի ուզէինք անդրադառնալ, անպատասպար զրպարտութեան այն յամառ և յիմար ողին է, որ ա՛լ արուեստ դարձեր է կարծես այս թնճկոտած միաքերուն համար: Այս մարդիկ ինչպէ՞ս կը ծածկեն ստուգութիւններ և անոր փոխարէն կը փռեն ու կը տարածեն ինչ որ սուտ է և խաբէութիւն: Ողջիտ ընթերցողներ կրնան հասկնալ թէ ինչպիսի՞ նկարագրով մարդոց հետ է մեր գործը: Մութին մէջէն դաւող մարդեր, որոնք չեն համարձակիր խաւարէն, որ իրենց հոգիին մթնոլորտն է, դուրս գալ,

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՑ

Գ.

ԺԱՄԵՐԳՈՒԹԵԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՐՑ

Մեղի և անոնց համար, որոնք համաժիտ են «Սիոն»ի անցեալ Դեկտեմբեր ամսոյ թիւին մէջ լուր օրերու ժամասացութեանց անդանցառելի նկատուելու մասին յայտնուած տեսութեանց, խօսք անգամ կարելի չէ ընել ուրեմն միայն Շաբաթ և Կիրակի առաւօտներն ու երեկոները ժամերգութիւն կատարելու համար: Եկեղեցին, «Տուն Աստուծոյ», «Տուն աղօթից», բաց պէտք է լինի օրն ի բուն. ժողովուրդ լինի կամ ոչ՝ կանոնական պաշտամունքը առաւօտ և երեկոյ պէտք է տեղի ունենայ անխափան. ինչպէս գիշերն ամբողջ, նոյնպէս ցերեկին, աստուածային խորանին առջև պէտք է նշուէ անշէջ կանթելը. ու ունէ մէկը, աղօթաւոր կամ ուխտաւոր, որ օրուան այս կամ այն ժամուն իղձը կամ ազդուժը կ'ունենայ մտնելու անոր նուիրական դռնէն ներս, ի խորոց սրտէ խօսելու համար ընդ Աստուծոյ, պէտք չէ բնաւ փակ դռնէ դայն իր առջև. և իրաւունք ունենայ նոյնիսկ պահանջելու որ, մեծ եկեղեցիներուն մէջ մանաւանդ, ժամէն ներս կամ դուրսը, ժամատան մէջ, գտնուի միշտ կրօնի պաշտօնեայ մը, ի հարկին առաջնորդելու համար գինջը աղօթքի կամ զոհացում տալու համար իր ուխտաւորական կարիքներուն: Այսպէս է ցարդ միւս հին եկեղեցիներուն, մասնաւորաբար Լատինականին մէջ, ու մինչև կէս դար առաջ և աւելի յետոյ ևս այսպէս էր նաև մեր մէջ, երբ դեռ չէր խանգարուած հին այն բարի կարգը, որ կը պարտադրէր քահանաները գիշեր և ցերեկ ներթով սպասել եկեղեցւոյ շրջափակին մէջ, ի ժամու և ի տարածամու հասնելու համար հաւատացեալներու պէտքերուն:

Ո՛չ թատրոն է եկեղեցին և ս'չ լսարան, ուր շարթուան չորս կամ հինգ օրերը սարդը իր ստապիը հիւսէ, և ուր՝ կրօնքի զաղափարին դէմ ընչացք քերող մարդիկ օր մըն ալ ելլեն առաջարկելու որ պաշտամունք չեղած օրերը ուրիշ կարգի հաւաքումներ սարքուին. աղօթարան և սրբալայր է ան, «Կեր-

վախնալով որ իրենց անունը և ինքնութիւնը բաւական պիտի ըլլար հրապարականախատ ֆշաւակուժի առարկայ ընելու գիրենք: Սակայն մենք զիտենք այդ անուններու տէրերը և պիտի բսենք շուտով իրենց մասին անհրաժեշտը:

Ահա մեր այսօրուան սերունդը՝

Կեցած եմ աւագի ծովին եզերքը, որ մեր այսօրուան արտասահմանն է ու կը դիտեմ հովին խաղերը, որ կը բարձրացնէ աւագը, ամպ կը շինէ, յետոյ կը թափէ վար, ծփանք կու տայ և ալիքի պէս կ'օրօրէ անապատին մէջքը, ապազայ դերեզմաններ թաղելով իր կոհակներուն ներքև:

Ե.

պարան Աստուծոյ անքանակ էութեան», ինչպէս պիտի ըսէր Նարեկացի: Ու կրօնքի մը համար, որուն հիմնական կանոններէն մին է Երամենայն ժամ կալ յաղօթս», այսինքն ամէն ժամ կարելիութիւն ունենալ աղօթելու, պէտք է լինի ան ընդմիշտ անփակ և ամէն վայրկեան տրամադրելի:

Այս մասին տարբեր մտայնութիւն մը, ըստ մեզ, պիտի նշանակէր ո՛չ թէ Բողոքականութիւն, այլ հաւատքի տեսակէտով զաղջ զգացողութիւն:

Բայց ԶեկոնիՅՈՒՄիՆ ժամակարգութեամ — «Ծիսական-արարողական խնդիրներ» — զլուսին մէջ կան ուրիշ կէտեր, որոնք պէտք է ըսել թէ նուազ խրտուցիչ են և ընդհանրապէս ընդունելի: Ատո՛նց է որ կ'ուզենք ակնարկել այս յօդուածին մէջ:

Այդ կէտերէն են, զոր օրինակ, «Ժամակարգութիւն» հատուածին մէջ դրուած հետեւեալ թելադրութիւնները. «Գիշերային և առաւօտեան ժամերգութիւն կատարել միայն կիրակի և տօն օրերը. Արեազալինը՝ միայն Մեծ Պահոց օրերը. Ճաշուն՝ միայն պատարագ մատուցուած օրերը. Խաղաղականը՝ միայն Մեծ Պահոց երեկոնները. Հանգստեանը՝ միայն արտակարգ դէպքերուն. ու այս ամէնը կատարել կրճատուանով»:

Արժան է յիշել հոս թէ որովհետև ժամերգութեանց կազմը իր սկիզբն ու զարգացումը ունեցաւ վանական կեանքի մէջ, ուր ամէն դիւրութիւններ կային պաշտամունքը իր բոլոր մասերով կատարելու պատշաճութեան և վայելչութեան ամէն կարելի պայմաններով, զխաւորաբար վանքերու մէջ է որ անթերի լրութեամբ զործադրուած պէտք է ըլլայ ժամագիրքը հանապազօրեայ կանոնաւորութեամբ: Թէև մեր եկեղեցական գրականութեան մէջ կը պահպին առարկայական ապացոյցներ՝ խորհելու համար վանական և ոչ-վանական ժամերգութեանց բանաձևեալ տարբերութեան մը մասին, բայց միւս կողմէ քաղաքներու և գիւղերու եկեղեցիներուն մէջ վանքերու ճոխ և բազմամասն ժամերգութեանց լրիւ կատարումը այնքան դժուար է երևակայել նոյնիսկ, որ անհրաժեշտ կ'ըլլայ ընդունիլ թէ շատ կանուխէն ոչ-վանական եկեղեցիները ազատ պէտք է թողուած լինին ամէն օր բոլոր ժամերգութիւնները չկատարելու, և ասկէց է անշուշտ որ վաղուց սովորութիւն դարձած է որ, մինչդեռ վանքերու և մասնաւորաբար անապատներու մէջ ամէն օր ութ կանոն սաղմոսները կը քաղուէին և բոլոր ժամերգութիւնները կը կատարուէին անխափան, քաղաքներու և գիւղական եկեղեցիներու մէջ Արևազայն ու երեք Ճաշունները և Խաղաղականը յատուկ մնացին միմիայն Մեծ Պահոց և ուրեք ուրեք նաև շաբաթապահոց օրերուն: Այնպէս որ, ինչ որ ԶեկոնիՅՈՒՄը այժմ կը թելադրէ՝ ընդհանրացած սովորութեան կերպով մը օրինականացումն է լոկ: Հանգստեան ժամերգութիւնը, այսինքն «Եկեղեցեան», յայտնի է թէ կազմուած էր իբրև առանձին գիշերային պաշտամունք, զոր դեռ պատերազմէն ոչ շատ տարիներ առաջ զաւառի բարեպաշտ հայ ընտանիքները կը կատարէին երկիւղածութեամբ, ննջելէ առաջ, ծնողք և զաւակունք ի միասին: Այժմ շատ դիւրին ըլլայ թերևս ընտանեկան կեանքի մէջ նորոգել այդ սովորութիւնը. բայց ատոր համար ներքի պիտի չըլլար անշուշտ թոյլ տալ որ անհետանայ իր բաղկացութեամբն ու նշանակութեամբը այնքան սրտադրաւ այդ պաշտամունքը, և հետևաբար

կ'արժէ պահել և քաջալերել Մեծ Պահոց երեկոները եկեղեցւոյ մէջ և հրապարակաւ կատարելու արդէն այնքան ժողովրդականացած ներկայ սովորութիւնը:

Գալով կրճատելու պայմանին, զոր ԶեկոմիՅոմիՄը կը թելադրէ բոլոր ժամերգութիւններու առթիւ, նոյնիսկ հանապազօրեայ ժամասացութիւն չընել առաջարկուած պարագային, քիչ մը չափազանցեալ կը թուի ան մեզի: Կրճատումը արդէն կատարուած է, սովորութեամբ կամ աւանդութեամբ, ինչ ինչ կերպերով. զոր օրինակ՝ ամբողջ կանոն մը սաղմոսին տեղ վերջին մասը, կանոնադրուած միայն պահելով, Հարցի և Մեծացուցէի հայրն շարականներուն տունները մէկ անգամ երգելով, փոխանակ երեքկնելու՝ ինչպէս էր ի հնումն, և յետոյ, ատոնց սաղմոսները, առաջին երկու տուններէն զատ, յապաւելով կամ լուելեայն կարգաւով: Ի շարունակութիւն այդ սովորութեան, դեռ կարելի է թերևս զեղչել օրհնութեան շարականի քաղուածքները, որոնք վերջամուտ են արդարև, և թէ՛ օրհնութեան և թէ՛ հարցի հայրն շարականներուն տուններուն մէջ ընտրանք մը ընելով, ներշնչումի տեսակէտով ամենէն զեղեցիկները պահելու և միշտ գէթ երկու տուն ունենալու պայմանաւ, իրև փոխերգութեան տարրեր: Յամենայն դէպս, սակայն, մենք կրճատումի այս պայմանին հետեւնք տակէ այն արժէքը զոր ԶեկոմիՅոմիՄը կը թուի ընծայել սնոր, ինչպէս կ'երևի այդ տեսակէտով ամէն վայրկեան ի յայտ բերած իր ձգտումէն, որպէս թէ եկեղեցին բարեկարգելու ամենէն կենսական պէտքը կրճատումով գտնէր միշտ իր զոհողումը. մինչ աւելի քան պարզ է թէ կրնան լինիլ պարագաներ, ուր երկայնումը և քնդլայնումը երբ վսեմ զգացման մը կամ խորհուրդի պահն է որ թափ կու տայ սրտին, կրնան աւելի շինիլ լինել:

Փակելու համար ժամերգութեան խնդրոյն վերաբերմամբ մեր նկատողութիւնները, կ'եզրակացնենք. Համափիտ չենք երբեք որ չուր օրերու ժամասացութիւնը ջնջուի. անհրաժեշտ է հանապազօրեայ պաշտամունքը, ազաւօք և երեկոյ. բաւարար կը նկատենք օրինականացումը Գիշերային, Առաւօտեան և Երեկոյեան ժամերգութիւններէն զատ միւսները որոշ ժամանակներու մէջ միայն կատարելու սովորութեան: Կրճատումը, բացի շատ հասկնալի պարագաներէ, անհրաժեշտ պայման մը չենք նկատեր, իրև տարր բարեկարգական տշխատանքի: Անհրաժեշտ կը նկատենք Քառասներորդական Պահոց օրերուն ճաշուերեք ժամերուն պաշտումը՝ կցորդաբար Երեկոյեան ժամերգութեան, որպէսզի իրիկնասկիզբի պահուն կարելի լինի միասին կատարել Խաղաղական ու Հանգըստանքի: Տարւոյն մէջ անգամ մը, այսինքն ապաշխարութեան բուն կանոնական օրերու շրջանին, օրուան մէջ երիցս ժամասացելը ոչ միայն համաձայն է բարեպաշտական զգացման, այլև օգտակար աստուածապաշտական հրահանգումի տեսակէտով: Սրաառուջ ճողորմաքաններուն հետ, Մանդակունիի հոգեգրած մեծ քարոզներն ու աղօթքները, Ծնորհալիի վսեմ երգերով միասին, ի՞նչ աստուածային քաղցրութիւն կը ծորեն սիրտերէն ներս, երբ հասկցող և հասկցնելու շնորհն ունենցող հոգևորական մը քիչ մը կ'արհեստապարզ մանաւանդ անոնց իմաստը հաւատացեալին: Ի՞նչ անփոխարինելի տոյժ պիտի ըլլար երկիւղած հոգիներուն համար կրճատումը անոնց՝ Մեծ Պահոց ինքնամոլորումի և հոգևոր վերացման այդ օրերուն:

Թո՛ղ չըսուի թէ ժողովուրդը կարճ ժամերգութիւն կը պահանջէ. կրնայ լինել, այո՛, որ գտնուած ըլլան այդ թելը զարնոյ որոշ թիւով անձեր, որոնց կրօնական զգացումը զաղջ է արդէն բազում տեսակէտով, բայց մեր կարծիքն այն է թէ ժողովուրդը, ջերմ՝ միշտ կրօնքի սիրով, այդ կարգի մտազբաւումներէ չէ որ կը տարուի. ժամերգութեան կարճն ու երկարը չէ բնաւ որ կը զբաղեցնէ զինքը, այլ անոր տպաւորիչ ու սրտազբաւ ըլլալը: Ձեռք քաշուի բսելէ թէ ժամերգութիւնը կարճելու փափաքը աւելի իրենց կոչումին զգացումը պարտած եկեղեցականներէ ժողովուրդին մէջ ածանցուած տկարութիւն մըն է. եկեղեցականներ, որոնց թիւը ժամանակը և մեկնութեան անկարօտ պարագաներ անեցուցին դժբախտաբար վերջերս, որոնք եկեղեցականութեան լուծին տակ մտած են նիւթական մը ապահովելու համար առաւելապէս, որոնց համար պաշտամունքը տարապարհակ գործ մ'է, որոնք տուններէ և ընկերային շրջաններէ ներս կը մտնեն աշխարհականներէ աւելի աշխարհիկ մտայնութեամբ, և որոնք կ'ուզեն կարճ կապել ինչ որ հոգևորական պաշտօնի պարտականութիւն է իրենց վրայ դրուած, փութով երթայ աւելի երկարօրէն զբաղելու համար իրենց կարգին ու կենցաղին հետ երբեք չներդաշնակուող գործերով: — Ի փորձայ կը խօսինք այս մասին և ոչ թէ երևակայութենէ. ուր որ եկեղեցականութիւնը լուրջ ձեռնարկ մը ըրած է ոգևորելու և շինիչ ընծայելու պաշտամունքը, ժողովուրդը սիրով ընդառաջած է այդ ուղղութեամբ առնուած որևէ քայլ, ոչ մէկ տրտունջ յայտնելով տակէց պատճառուած ժամերգութեան երկարացման համար: Ձեռք մտցած Սեբաստիոյ մէջ այդ տեսակէտով տեղի ունեցածը, իսկ ինչ որ եղաւ Եղիպտոսի, մտանաւորաբար Գահրիէի մէջ՝ ուր այս տեսակէտով բարենախանձ քահանաները մեծամասնութիւն են, դեռ կը շարունակուի շուրջ քսան տարիներ առաջ սկսուած եկեղեցական խանդավառութիւնը Մեծ Պահոց ճաշուններու և Խաղաղական ժամերգութեանց առթիւ կը հաստատեն մեր կարծիքին ճշդութիւնը: Ժողովուրդին եկեղեցիէն ուծացումը կապ չունի բնաւ պաշտամունքին կարճութեան կամ երկարութեան հետ. չխաբուինք բնաւ այս կարգի վերագրումներէ. անիկա հետեանքն է աւելի կրօնական անտարբերութեան, որ, բոլորովին ուրիշ պատճառներէ ծնունդ առած, իրեն հոգ գտած է բոլոր եկեղեցիներուն, այսինքն նաև Բողոքականութեան մէջ, որուն աղօթաժողովները ամենէն աւելի կարճ կը տևեն. ու բոլոր եկեղեցիներուն մէջ, ժողովուրդին սիրոյ ջերմութիւնը իրենց հետ ունին անոնք՝ որոնց հոգևորականները ըմբռնած ե կրօնական կեանքի մշակումին կարևորութիւնը և հոգով կը գործադրեն զայն:

Ասոր համար է որ համակրութիւն չենք զգար քանի մը եկեղեցականներէն անձնապէս մեզի հաղորդուած թելադրութեան մըն ալ՝ Ս. Պատարագ շմատուցուած լուր օրերը միայն Առաւօտեան ժամերգութիւն կատարելու, տօնական և Պատարագի ջորերուն պահելով Գիշերայինը և Առաւօտեանը միասին պաշտելու կանոնը:

Ո՛չ թէ անձնահաճութիւնը կամ քմահաճոյքը պէտք է վարեն կրօնական կեանքը, այլ օրէնքը, աւանդութիւնը և նախնեաց հաւատքը:

Ոչ մէկ ժողովուրդ հարկադրուած է պահպանողական լինելու այնպէս և այնքան՝ ինչպէս և որքան մենք:

(«Սիոն», 1938 Փետրուար)

ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐԿ

(Շարունակելի՝ 4)

ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐՔ ՏԵՐՏԵՐԵԱՆԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

«Զիք ինչ ծածուկ որ սչ յայնիցի»

Ի ձեռին ունինք նոր հրատարակուած Եղիշէ Արքեպօ. Տէրտէրեանի շուրջ հարիւր էջնոց գրքոյկը ի պատասխան «Արև» օրաթերթի մէջ երեցած «Երիմակաւորոյ մը ստորագրած ութ յաջորդական յօդուածներուն, ինչպէս նաև Հաշուեքննիչ Յանձնախումբի Զեկոյցին:

«Երիմակաւոր» պիտականուանալը, վերոյիշեալ յօդուածներուն մէջ կատարած է շարք մը ծանր ամբաստանութիւններ և վերագրումներ, Ս. Յակոբեանց գահակալին դէմ, որուն ի պատասխան նոյնինքն Պատրիարքը հրատարակած է վերոյիշեալ գրքոյկը:

Սրբազան Պատրիարքը իր գրքին մէջ մէկ առ մէկ կը հերքէ նախ Հայրապետական Յանձնախումբին վերագրումները, անոնց «միակողմանի» և անկատար տեղեկագիրը և ապա կը ճշդէ ինքնութիւնը «Երիմակաւոր»ին, որ ըստ իրեն, ուրիշ մէկը չէ, էթէ ոչ Ծահէ Արք. Աճէմեանը:

Եղիշէ Սրբազան շարք մը ծանր ամբաստանութեանց տակ կ'առնէ Ծահէ Արք. Աճէմեանը և այս առթիւ ի յայտ կը բերէ ծածուկ մնացած տխուր իրադարձութիւններ:

Տրուած ըլլալով որ մամուլի մէջ հրատարակուած էր Յանձնախումբին Զեկոյցը և ինչ որ խոսովի ազդեցութիւն գործած էր շատերուն վրայ, այդ պատճառով ալ արդար է որ ընթերցող հասարակութիւնը վերահասու գումնայ Սրբազան Պատրիարքին պարզած լուսաբանութեանց:

Այս տողերը գրողը քանի մը շարքաներ առաջ ինք ևս կարդացած էր Յանձնախումբին Զեկոյցը և կը կարծէր, որ իրօք, Եղիշէ Սրբազան իբրացուցած էր վանքապատկան դրամներ:

Բայց կարդալէ ետք Եղիշէ Պատրիարքի գրքոյկը, համոզուած է այժմ,

որ Հայրապետական Յանձնախումբը կողմնակալ, թերի և անկատար տեղեկագիր մը հրամցուցած է հանրութեան:

Արդար և տեղին է նաև վաղգէն վեհափառ Հայրապետին կողմէ նորոգ կատարուած կարգադրութիւնը, որով Սրբոց Յակոբեանց Միաբանական Ժողովին կը թողու ան ճշդեղու և դատելու իրողութիւնը:

Եղիշէ Պատրիարք Սրբազանի գրքոյկին մէջ կան նաև պատճէնները այն նաժարակներուն, զորս վանքին երկարամեայ կալուածոց փարտուղարին, Հաշուակալին, Գանձապահին և վարձքերու Գանձիչին կողմէ գրուած են:

Այս պաշտօնեաները մէկ առ մէկ և լի փաստարկութիւններով ոչ թէ լոկ կը հերքեն Յանձնախումբին Զեկոյցը, այլ նաև կը դատապարտեն անոնց միակողմանի, անճիշդ և անկատար քննութիւնը:

Կալուածոց փարտուղար Պր. Գէորգ Հինդլեան կը շնտէ որ վերջին քսան տարիներու ընթացքին կատարուած են կարգ մը ապօրէն և սխալ արարքներ, որոնց պատասխանատուութիւնը ամբողջապէս կը ծանրանայ կալուածոց Տեսչին՝ այսինքն Ծահէ Արք. Աճէմեանի վրայ: Նոյն ամբաստանութիւնը կ'ընեն նաև վանքի Հաշուակալը՝ Պր. Ս. Գալայճեան և Գանձապահը՝ Պր. Մ. Մանուկեան:

Անոնք կ'ամբաստանեն Ծահէ Արք. Աճէմեանը քանակի դրամներու ապօրէն անհետացման յանցանքով, ինչպէս նաև կալուածոց վաւերաթուղթերու, դրամատան հաշուեթուղթերու, տասներկու տարուան նիւմտից տոմարներու և այլ կարեւոր ինչքերու իր մօտ պահած ըլլալու մեղքով:

Հակառակ անոր, որ Ծահէ Արք. այլ ևս Միաբանութեան մաս չի կազմիր և անպաշտօն է, և սակայն կը մերժէ իր

քով մնացած վերոյիշեալ վաւերաթուղթերուն յանձնումը Պատրիարքաբարանին:

Աւելին, Յանձնախումբի անդամները տեղեակ ըլլալով հանդերձ վերոյիշեալ իրողութեան, ոչ մէկ փորձ ըրած են ձեռք անցընելու Շահէ Արք.ի կողմէ գրաւուած այդ վաւերաթուղթերը:

Յանձնախումբի անդամները լրիւ կազմով քննութիւն չեն կատարած և չեն կատարած արդար քննութիւն մը, ինչ որ պատճառաբանեալ կերպով կը ճշդեն վանքին Հաշուապահը, կալուածոց Քարտուղարը և Գանձապահը:

Վերոյիշեալ պատճառները և Պատրիարք Սրբազանը կ'ամբաստանեն Շահէ Արք. Աճէմեանը, որ աննետացուցած կամ իւրացուցած է մեծ գումարներ, ինչպէս Ս. Փրկիչ եկեղեցւոյ ճարտարապետական ծախսի համար Շահէ Արք.ի յանձնուած է 430,000 Ամերիկեան Տոլարի գումարը, որուն փոխարէն ան ծախսած է միայն 73,500 Տոլար:

1981ին, Շահէ Արք. Ամերիկա եկած է և հանգստեակած 875,000 Տոլար, որմէ ոչինչ տեսած է Ս. Յակոբեանց Վանքը:

Այդչէ Պատրիարք յատակ կերպով կը ճշդէ, սր Պատրիարքաբարանի տոմարները բաց են քննութեանց համար: Առ այդ, հրուէր կ'ուղղէ երեք հայ կուսակցութեանց, երկուական ներկայացուցիչ զըրկելու Պատրիարքաբարան, հաստատելու համար իր ըսածներուն ստուգութիւնը:

Գրքոյկին մէջ տպուած է նաև պատճէնը նամակի մը, որ գրուած է Լոզանտրենակ հնազէտ Քարմէն Տէսթըրի կողմէ:

Շահէ Արք. Տիպին Տէսթըրին յանձնած է նաև, վճռուելու համար, 1800-ական թուականներուն հիւսուած սեկեզած վարպետը մը, Ս. Յակոբ Գլխադիրին մօրթնով ընդհուլուցուած:

Գրքոյկին մէջ նկարագրուած է տխուր և սրտաճմրիկ պատմութիւնը Անթիլիասի վանքէն Շահէի ձեռքով գողցուած Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Ալիին և այլ սրբութեանց, և թէ ինչպէս ամբողջ տարի մը իրջանկայիշատակ Զարեն կամօղկոս, Միաբանութիւն և համայն ժողովուրդ ստուայտեցաւ, մինչև անոնց բարերար յայտնութիւնը:

եղիչէ Սրբազան մէկ առ մէկ կը թուէ Շահէ Արք.ի կողմէ կատարուած տասնեակներով գողութիւններ: Գրամիկ ինչքի գողութիւններ: Գողութիւններ՝ մեծ և փոքր, զեղծարարութիւններ, դրամաշորթութիւններ, որոնց թուումն անգամ անելորդ կը սեպենք, բայց որովհետև անոնք կը ներկայացուին այնպիսի վաւերական փաստերով՝ որոնց ճշմարտութեան կասկածիլ չենք կրնար, յիշենք մէկ հաս՝ օրինակի համար:

«1967ին, երբ Իսրայէլի բանակը զբաւեց շին Գողցաքը, Շահէ Վրք. Իսրայէլացի պաշտօնակոյի մը հետ կը բանայ Ամմանաբնակ Պր. Ռուբէն Քէչէճեանի Երուսաղէմի լուսանկարիչի խանութը և կը գողնայ բոլոր ֆամիլաները: Ահա Պր. Քէչէճեանի բողբոջադիր երկտողը, այդ օրերուն ինծի գրուած. —

«Ամմանապոսիւ Պատրիարք,

«Այս ինչ տեսակ կղերականներ ունիք, նման գող Շահէին, որ մեր Երուսաղէմի խանութը բացեր է և բոլոր ֆամիլաները գողցեր է: Այս խնդիրը ձեզի կը յանձնեմ և կը խնդրեմ որ զաւակներուս սիրոյն ստիպէք որ Շահէ Սրբազան ետ դարձնէ իր գողցածները:»

«Շահէն՝ նոյն Իսրայէլի պաշտօնակոյին հետ կը կողոպտէ նաև խեղճ հնազանդութեան Պր. Օնանի խանութը, որ իր այս կորուստին հետեանքով անդամայն չեղաւ և մեռաւ:»

Եւ ի վերջ այս բոլորին, գրքին մէջ կը յիշուի Շահէի դիզած հարստութիւնները: Իր ունեցած կարուածները իսրայէլի մէջ, Լիբանանի, Ֆրանսայի, Ամերիկայի մէջ: Կը յիշէ իր ունեցած հողերը, յարկաբաժինները և զեռ Երուսաղէմի մէջ նոր կառուցուող վեց յարկանի շէնքի մը մասին:

Գրքոյկին մէջ նկարագրուած է բարոյական ողբերգութիւն մը: Սեռային մծղնութիւն մը, որ սամազկեցուցիչ է պարզապէս և արկամչնանք յիստակելու: Հէգ Շահէ, հոս պիտի հասցնէին քեզի քու անխարհիկ և շահոյ յոսկ ան ձգտումներդ ու ճամբորտութիւններդ: Քու դիզած այդ բոլոր հարստութիւններդ պիտի կարենան ապահովել քեզի հոգիի

խաղաղութիւն, հոգեկան երանութիւն ...
 անշուշտ ո՛չ է եւ ա՛յս է քու պատիժդ: Ու պատիժդ կու գայ հող դարձած այն ծե-
 բունիէն, որ կը կոչուի Զարեհ վեհափառ:
 Դուն ունիս անշուշտ անվիճելի կա-
 բողութիւններ և ճարպիկութիւններ, սա-
 կայն կը պակտի քեզի հոգևորականի ա-
 մենակարեւոր շնորհ՝ հաւատքը: Ու այդ
 հաւատքին պակասութիւնն է որ քայքայ-
 ցած է հոգիդ ... և ինչպէս պիտի ըսէր
 բանաստեղծը. —

«Պիտի գայ օր մը, աւա՛ղ, եւ այդ օրը կու
 գայ օուս՝
 Երբ դուն, յոգնած դասաւոր, ամբաստանեալդ
 եւ դուն իճֆդ,
 Պիտի գոչես երեսիդ դասաբանիճ մեզ հոգ-
 ւոյդ ...
 — Թուառական, ի՞նչ ըրի՛ր, ըսէ՛, հոգիդ
 ի՞նչ ըրի՛ր:»

Եղիշէ Սրբազանի գրքոյկին մէջ հրա-
 տարակուած է նաև նամակ մը, ուր յայտ-
 նապէս կը պարզուի որ դու մը կը նիւթ-
 ուի Պատրիարքը իր Աթոռէն վար առնե-
 լու: Եւ դեռ ուշիատանք կը տարուի, կո-
 չերով, բողոքի նամակներով և հեռագիր-
 ներով Ամենայն Հայոց վեհափառ կաթո-
 ղիկոսն ալ մէջ խառնելու այս անբարու-
 նակ վէճին:

Բայց իմաստուն և խոհական Հայրա-
 պետը յստակօրէն կը ճշդէ իր դիրքը, որ
 Պատրիարքը իր Աթոռէն վար առնելու
 անմիտ արարքին չ'ուղղի մասնակցիլ և
 զայն կը գանձ սխալ:

Ս. Յակոբեանց Միտրանութիւնը ունի
 իր անյեղի օրէնքները: Արտաքին ազ-
 դեցութիւններ կրնան վտանգել դարաւոր
 վանքին կարգն ու սարքը:

Կը դժուարանանք անուն և տարազ
 տու այս անսամանակ, անտեղի և ապե-
 րասան արշաւին, որ կը միտի վաստակա-
 ւոր և ալեզարգ Պատրիարք մը իր Աթո-
 ռէն վար առնելու:

Եւ զարմանալին ա՛յն է, որ Եղիշէ
 Արք. Տէրտէրեանը իր գահէն վար առնել
 ջանացողները ան'ո՛ք են: Որ մինչև երէկ
 իր ջերմ պաշտպաններն էին և երկրպա-
 քունները:

Եղիշէ Սրբազան իր գրքոյկով հրա-
 պարակ հանած է այս մի՞նչ պայքարին
 տխուր ծաւլքերն ու դերակատարները:

Ճշմարիտ և ապարտոյ դաւադիրը
 ա՛յն է, որ համոզիտ միջոցներով էրծէ
 հանած է և իր անսանձ ու ապերախտ ար-
 շաւին կապած է բարի և միամիտ հոգի-
 ներ, սրտցաւ անձեր:

Պատրիարքը իր Աթոռէն վա՛ր առ
 նել... իր տեղը ո՞վ նստեցնելու համար...


- Ո՞վ է իրենց թեկնածուն:
 - Տիրա՛ն Սրբազանը ...:
 - Ո՛չ, կ'ըսեն իրենք:
 - Թորգո՛մ Սրբազանը ...:
 - Ո՛չ, կը կրկնեն դարձեալ:
- Հապա ո՞վ է այս արշաւը կողմակի-
 պողներու թեկնածուն:

Ո՞վ կը մնայ, եթէ ոչ՝ նոյն թշուա-
 ռականը, որուն տեղը Շանբանից մտուրն
 է, պիտի ըսէր Երջանկայիշ. վեհափառը:
 Քաղաքական ներկայ անկայուն կա-
 ցութեան մէջ, մեզի կը մնայ երկար կեանք
 և առողջութիւն մաղթել Ս. Յակոբեանց
 Գահակալին, Եղիշէ Պատրիարքին, և ին-
 չ'ո՞ւ չ'յիշել իր մեծանուն նախորդին հին
 Ապողոսեան մէկ պատգամը, որ կ'ըսէ.

— Մի՛ շարժեր դու զկառարենին,
 քոնզի անշարժ լաւագոյնն է:

Լօս Աճճէլըս

ԹՈՐԳՈՄ ՓՕՍԹԱՃԵԱՆ



Շ Ա Ր Ք

ՆՈՐ ԽՈՐՏԱԿՄԱՆ ԳԻՇԵՐՆԵՐՈՒ

Ես եղիվարդն եմ այս գիշեր,
 Կեցած սրտին՝ Սիոն լեռան,
 Ստուերներուն հետ գիրկ գրկի,
 Որոնք կու գան ամէն գիշեր,
 Մղձաւանջով եղերական,
 Որոնեղու երազն իրենց
 Անցելայուս,
 Որոնց տուին միս եւ արիւն:

Կեցած սրտին՝ Սիոն լեռան,
 Որուն վրայ դեռ չեն պաղած
 Թիւնդն ու սրտին պղինձներու,
 Արքաներուն անիծակոտ,
 Մարգարէից քարակոկոն,
 Որուն վրայ օր մը սրտում,
 Շուքն եղաւ զէկ պարմանիին,
 Երկիններէն մեզ ընծայուած,
 Մարդոց ցաւին ու երազին,
 Պոս պոս պատմող կսկիծն հզօր
 Այս աշխարհին,
 Չոր փորձեր էր երկնի համար
 Օր մը զընել էր արիւնով:

Ու կ'արթննան հոգիիս խոր,
 Հազար սրտի ու յիշատակ,
 Որոնք արդար բըխումն եղան
 Բոլոր մարդոց որդիներուն,
 Գարէ ի դար:

Շուրջ տուներ անասպնջող,

Քրդամիդին սակ անէծփին :
 Մտուս մը խոր կը ծածանի,
 Վրան դաւեսին ու ծըմակին,
 Միւս անջրդի,
 Մարդոց անբաւ տառապանքին :

Մօտն ու հեռուն,
 Ծոցն այս անոն, անկերպարան
 Կարկառներուն,
 Կը բարձրանան հանդիսաւոր
 Վանք ու մատուռ,
 Ռոնց քարէն ու նըկարէն
 Արձանագիր, դեռ կը շարժին
 Գիմաստներն լուռ ու թախծոս :
 Մինչ գմբէթներն տանարներու
 Կը ծանրանան զերթ սաղաւարտ,
 Գլխուն վերեւ այլեւս մոռցուած
 Ասուածներու :

Ես եղիվարդն եմ այս գիւեք,
 Կեցած Սիոն լեռան վերեւ,
 Իբրեւ պահնորդ ու պահապան
 Սուրբ Յակոբայ ժառանգութեան,
 Ռուն վըրայ սլաքն ոսկի
 Մարդոց սրտին, ¹
 Կը ծածանի երանագին :
 Անուտութիւնն այս ամէնուն,
 Բաժակ մ'արցունք բռնած աչքիս,
 Լուռ կը նայիմ անցեալներուն ¹
 Ռսկեպարան :
 Գեղեցկութիւնն այս ամէնուն ;
 Գործն է բազկին հախնիքներու,
 Բխած սրէն անոնց հըրաւք :

Խրոսովահար իմ ցալիս մէջ,
 Արդ կ'երկարեմ եռաժանին
 Սուրբերուն այդ,
 Խղմսանիքի սլաք մ'ինչպէս,
 Արտերուն մէջ բոլոր անոնց,
 Որոնք այսօր թուառամիս
 Ու դաւադիր,
 Քար կը նետեն ժառանգութեան
 Այս սրբազան,
 Տարիներու սուրբ կրօնիքով
 Արինաձառ:

Փա՛նք սուրբերուն ստսուածարեալ,
 Որոնք տօին յօծարակամ,
 Արինն իրենց կալակ, կալակ,
 Երկնանուէր իբրեւ անձրեւ,
 Այս փառաւոր Հաստատութեան:

Ու կ'երկարեմ եռաժանին
 Իմ ցասումիս,
 Ուղեղներուն որդնակարան,
 Գերի դարձած պատրաններուն
 Իրենց ունայն:

Ու կ'երկարեմ եռաժանին,
 Յուրաններուն սուսկասպաս,
 Որոնք ձայնէն ոսկիներուն
 Այլուրացած,
 Կրնան ծախել իրենց հոգին,
 Ու չեն տեսներ դուռն լայնաբաց
 Կերեզմանին, որ կը լեցուի
 Ափ մը ծովէն ժամանակին:

Դուք, խաւարէն ծընած մարդեր
 Տափակամիտք,

Կեանքին առջեւ քաշած սեւ պատ,
 Մի յաւակնիք ի իզգախելու
 Տաղաւարին դէմ սրբազան
 Գլխադիրի,
 Ասելուքեան թոյնով լեցուած:
 Գահն Յակոբայ երկնանուէր,
 Բեւեռն երկրորդ մեր հոգիին,
 Սիւնն է անբարձ
 Եկեղեցւոյն Հայաստանեայց:

Խորն ընդերքին Գլխադիրին,
 Լոյսով, յոյզով եւ տղօթով,
 Կը սրտփէ սիրքը Հայուն,
 Մագնիս անհուն,
 Դարերն անցեալ եւ դարեր նոր
 Իբար կապող,
 Չվերածուած մեծ խորհուրդով:

Ան կը մնայ երէկ, այսօր,
 Ու յախտեան,
 Չեւուած հրաւէ երկնքին դէմ,
 Խարխիս նեւած
 Սուրբ Քաղաքի ամուր սրտին՝
 Ըղձանքն ինչպէս հայ հոգիին,
 Որուն լոյսին կը նային միշտ,
 Այֆեր անուշ, աչքեր սրտում
 Սերունդներուն,
 Հրեղէն սիւն, լուսէ սանդուխ,
 Մեզ երկնքին առաջնորդող:

Ես եղիվարդն եմ այս գիշեր,
 Յաջորդը սուրբ Շղթայակիրին,
 Որ արջեցաւ այն օրերուն
 Չարաբաստիկ, վանքերէ վանք,

Եւ ոսանէ ուրիշ ոսան,
 Պարանոցին՝ պարսփի շրթան:
 Ո՛չ մէկ շրթունք կրնար սակայն
 Պասմել բոցը անոր ձայնին,
 Խաւարին դէմ լոյսը մաղող,
 Երբ կը հնչէր ծանրը ու ձոյլ,
 Ասեաններուն եւ սիրերուն:
 Ան կը փալէր հրուած կարծեա
 Մեր դարերէն,
 Հրախրած մսածուսէն
 Ասուածարեալ ընտիրներուն:

Գիտէիր դուն,
 Ասուածարեալ մեծ հայրապետ,
 Թէ կը գրուի բարիքին հետ
 Ամէն չարիք,
 Վրան անհուն իր մտտեանին,
 Բայց չի կորուիր հետ մը աղօթք,
 Կաթիլ մ'տրցունք,
 Կեխոփին մէջ արդարութեան
 Իր անսահման:

Գիտէիր դուն,
 Թէ մարդն Ք չար ու զազրելի,
 Ճերմակ ներկած մեղէտը իր,
 Թէ բառերէն իրեն թուառ
 Հոսը կու գայ մեղէտու սեւ:

Պարանոցին պարսփի շրթան,
 Յանձանձեղու վարիքն հզօր
 Մայրավանքին Սուրբ Յակոբայ:
 Կարծես Ասուած,
 Չինք երկաթէն դարբնած ըլլար,
 Վազըննելու բոցն իր ւրսին,

Ուր հրաւեով կ'այրէր անմեռ
Հուրն Աստուծոյ,
Իբրեւ այրող մտեցնին նոր:

Աստուածարեալ սուրբի նըման
Օր մըն ալ ես պարսփի գօտին
Երեք անգամ մէջփս կապած,
Քացի ափերը Նեղոսին,
Յետոյ Պաղտաս ու Հնդկաստան,
Երբ երկինքէն անձրեւի պէս
Ռումբ կը տեղար Սուրբ Քաղաքի
Պարիսպներուն մօտն ու հեռուն:
Այն օրերուն նորէն մինակ,
Կը փորձէին ժամանակի
Ափին՝ դաժան վառել կրակն
Մեր ինքնութեան,
Մայր բռնունի պէս հեւ ի հեւ,
Բերելու կեր Սուրբ Յակոբայ
Կամարներուն զակ ծուարած
Սովեալներուն:

Բայց ո՞ր էին այդ օրերուն
Ամբարիւսներն արուաղին,
Եօթնակարան լիրբերը ժանս,
Ռոնք այսօր թափած ետին
Աղջրկարդի պահներուն,
Վարժամակած իրենց հոգին
Մեղներով լի,
Ողբերգութեամբ անհաւելի,
Կ'ունան նորէն մարդու մը դէմ,
Որ դեռ երէկ
Իր կօշիկներն կը լիզէին:

Ամբասանող դուք պանդոյրներ,

Մուրացկաններ զագրասեսիլ,
 Գուրս մնացած տղաբարէն
 Մեր օրերուն,
 Ձէ՛ք գիտեր թէ՛ ձեր հակասի
 Քրտինով լոկ կրնա՛մ մաքել
 Ամօթանի՛ր ձեր վաճուէր:
 Մեռելները հայ աշխարհին,
 Իջած հողին,
 Ձեզ կը նային արժանաշեղ,
 Իսկ ողջերը ինծի նըման
 Եւ ինծի հետ,
 Կը թփնեն ձեր հողիին մէջ,
 Կապած բորբոս:

Մարդոց չարին ու պղծութիւն,
 Անպարագիծ,
 Գմբէթ նետած մինչեւ երկինք,
 Կը յաւակնին մօտենալու
 Փառանգութեան այս սրբազան,
 Որուն լոյսերն էին խաւար
 Այն օրերուն,
 Մարդոց կողմէն հողիով խորթ:

Յետոյ սակայն կ'ոսկիանար
 Ու կը բացուէր
 Այգը կարմիր, սէրը նըզօր,
 Ամէն օր նոր,
 Իբրեւ արիւն, իբրեւ նեխար,
 Բաշխուելու զաւակներուն
 Այս դարաւոր Հաստատութեան:

Ամբարիւսներ մեր օրերուն,
 Մի՛ խիզախէ՛ք լռեցնելու
 Չանգակները Սուրբ Յակոբին

Երկնահնչյուն,
 Մղձաւանջովն ձեր հոգիիմ
 Դրժոխածիւն :
 Թաթար, Մէլուր, Սալահէսսին,
 Չեն յաջողած լրոնցնելու,
 Արհաւիրքի օրերուն այն,
 Աղօթասաց հոգին Հայուն,
 Կամ կտրելու մօրը լեզուն՝
 Ջաւահիրուն իր ձայնարկու :

Փառք սուրբերուն աստածարեալ,
 Ջինուորներուն սրբազումար,
 Որոնք գիտցան պահել իրենց
 Քիրին նըման,
 Ժառանգութիւնն այս հայկաժամ:

Մարդեր կան որ չեն պատմուիք,
 Որոնք հոգին եւ երկնին
 Դաճակութեան իբրեւ աղբիւր
 Կը բաշխուին :
 Պատիւ նոյնպէս արիարանց,
 Ջինուորներուն վեր օրերուն,
 Որոնք իրենց շնորհաբաշխ
 Սուրբի նըման,
 Պատրաստ եղան ամէն վայրկեան,
 Տալու գլուխն իրենց յօժար,
 Եւ փրկելու ժառանգութիւնն
 Հողմերէն չար,
 Եւ յաղթելու մահալ մահուան :

Տանարն է ան Սուրբ Յակօբայ,
 Երգեհոնի նման բացաւած
 Երկնին դէմ,
 Ասեղնաճար բարերն իր սուրբ,

Կը թրթռան
 Ժամանակի մասներուն և սակ,
 Ներհանա՞նք քէս այն մարդեղուն,
 Որոնք երկինք իջեցուցին
 Մեր ւրսերուն :

Ա՛հ, երանի որ ունիցի
 Յիսուսակը Հայ Սիոնին,
 Համաձայը ժողովուրդի
 Ձերմ հոգիին, ւրտի ձայնին :
 Քանի անգամ գերեզմանէն
 Ծնանք նորէն,
 Արեան սիրով անվերադիր,
 Եւ կազմեցինք համբիշը հուր
 Մեր պատմութեան,
 Հրաւեներով հանդիսաւոր :

Ես եղիվարդն եմ այս գիշեր,
 Բացած գիրհերը անցեալին,
 Ուր կը մղուի պայտարն հզօս
 Միտին, կիրին ու երկնին :
 Մետաք մետաք ես թէլ առ թէլ,
 Ինկաւ ինձսկ արիւնն իմ վառ,
 Այժմ մոխիր երեսներուս :
 Եւ աչերուս կրակին դէմ
 Մշուցն է արդ ժամանակին,
 Վրան մաշած իմ օրերուն,
 Ինչպէս փսմնած խորհոն երկաթին :

Արդ կը ծաւեմ իմ ցաւերու
 Նուրը լեզի,
 Անոնց համար որոնք դրին
 Իրենց հոգին խորն դժոխքին :
 Ու կը ծողվեմ էս բոց առ բոց,

Հասկերն հասուն իմ ցաւերուն,
Սերմը որոնց արիւն անփորձ,
Ինկաւ երէկ իմ հողերուն:

Ժամանակը եղաւ անգութ,
Հարուածելու զիս չարաչար,
Ահաւասիկ քառ'սուն արի:
Ոչ դիրք, հաննար, ու ոչ ալ փառք
Ձեն դիմանար,
Ան կը զարնէ ամուր սիրտեր:

Կեցած եմ արդ ցաւին դիմաց
Ժամանակին,
Բայց չեմ թարթեր
Սըլաքներէն տառապանքին
Մասն իսկ ինձմէ,
Իբրեւ օծիս ապրումներու:
Բառերըս իմ որակումներ
Ձեն լիրբերու հասակ չափող,
Ամէն մէկ բառ ինձմէ փրթող,
Ուռկան մըն է կեանքի ծովէն
Վեր բերելու դիրքը մարդոց:

Ձեմ նուանուած օրերէն չար,
Իմ արիւնքիս
Հոսանքը չի դադրիր դիրքին,
Որուն մէջէն ես ամէն օր,
Նոր յոյգերու կը բանամ դուռ:
Հոգիս ունի թէ՛ խաւարի
Եւ թէ սիրոյ մագնիսն հզօր,
Կրակներով իր լափլիզող:
Մրրկահաւին երգը խոր է
Ճիւղ այն ասեմ,

Երբ կը պայթի ամպրոպն հզօր
Ծովուն վերեւ :

Կը հաւատամ ես իմ աստղին,
Մշուէին մէջ կարմիր, կապոյտ,
Ու կը տեսնեմ ձեռքը կախարդ
Որ այնքան կը վերցընէ
Վարագոյրը հին օրերուն,
Ծալն իր վրձած
Ժամանակի անհուն ծովին :

Ինչ ու սրտում ու ծերացած
Անժամանակ,
Սիրով յոգնած բայց երջանիկ,
Կեցած եմ արդ,
Մարդու մը պէս որ չի փախչիր
Կեանքի գիրէն :

ԵՂԻՎԱՐԴ



ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

397. ԱՏԻՊՈՐԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԱՌ-
ԹԻԻ ԴԿԱՏԵԼԻ ԿԷՏՈՐ. — Ստիպողական
մկրտութեան առթիւ շատ բան կարելի է
ըսել, որովհետեւ ոչ ստիպողականութիւնը
հաւատար է ամէն պարագայից մէջ, ոչ
առձեռն միջոցները եւ տկարութիւնները
նոյնն են միշտ, և ոչ ալ տեղւոյն վրայ
գտնուող անձերը հաւատար աստիճանով
յաջողակութիւն, ընդունակութիւն և կո-
րողութիւն կ'ունենան: Այս պատճառաւ
երկու բան կարելի է իբրև կանոն աւան-
դել ընդհանրապէս, նախ՝ հատկաւ թա-
ցառութիւնները հարկէն անդին պէտք չէ
անցնին. երկրորդ՝ եթէ հարկին պահանջ-
ութեամբ թերի բան մը գտնուեցաւ, երբ
այդ զգուշութեան պէտքը կ'անցնի և
դիւրութեան նոր առիթներ կը ներկայա-
նան, թերի թողուածը այն ստան կատար-
ուի և խորհուրդին պաշտամունքը ստա-
նայ խորհրդական և ծիսական իրաւորե-
լութեան լրումը: Ըստ այսմ եթէ մկր-
տութիւնը առանց դրոշմի և հաղորդու-
թեան է տրուած, լրացուին այդ խոր-
հուրդները, և եթէ մկրտութիւնը առանց
ծիսակատարութեան է տրուած, լրացուին
մկրտութեան ծիսական կողմերն ալ: Մի-
այն մկրտութեան էութիւնը և աւազանին
ջուրը պէտք չէ կրկնել, օրէն չէ նոյն-
պէս անգամ մը մկրտուածը կրկին մկրտել:

398. ՈՐԻՆԻԷ ԱՏԵՆ ՎԻ ՈԶ ՈՔԻ ՉԻ
ՄԵՐԺՈՒԻՐ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ. — Մկրտութեան
հարկին կը յարակցին՝ այն ամէն կանոն-
ները և հրամանները՝ որոնք կը պատ-
ուիրեն մէկը չզրկել մկրտութենէ որևէ
պատճառաւ, բաւ է որ եթէ չափոհաս է
ընծայելի, ինքը խնդրէ զայն, իսկ եթէ
մանուկ է՝ զայն բերեն մկրտութեան:
Ըստ այսմ պէտք է մկրտել հրևանդն ու
յիմարը, մեղաւորին և նզովուածին զա-
ւակը, եղբայրասպանն իսկ և ամբարիշտը,
պոռնկորդին և ծնածը ի շնութենէ, խա-

բէութեամբ և կեղծեօք քրիստոնեայ ձե-
ցածը, մէկ խօսքով՝ ոչ մէկ շարութիւն կամ
թերութիւն կայ, որ անարժան ընէ մէկը
մկրտութեան, բացի մկրտութենէն խոր-
շնջու բացարձակ և ընդդիմադիր կամքէն:

Կանոնները արարողութեան ատեն
մեռած երեխան ալ մկրտութեան կարգը
կը դասեն ու նուե կը ներեն քահանային,
որ ստիպողական մկրտութեան զացած
ատեն, լսած վարկեանէն կարգը սկսի,
զացած միջոցին շարունակէ և հասած
միջոցին աւարտէ: Իսկ եթէ պատահի որ
քահանային Կված ատեն երխան մեռնի,
տուրը նշանով գլուխը կնքէ և Քրիստոսի
մկրտութեանը հետ թաղուի: Այս կա-
նոնը իբրև ակամայ կը գործածուի: Այս-
պէս է Պարտաւի Սիոնեան կանոններէն
մին (Սիոն, Ի, Թղ. 229): Ըղծից մկրտու-
թեան ի նպատակ տրուած այս կանոնը թե-
րևս պատճառ եղած է տարազւել սովոր-
ութեան մը, որուն համեմատ, անգրաւա-
նայ գիւղերուն մէջ, երբ անցորդ քահա-
նայ մը հանդիպի, մկրտութեան կարգ
կատարել կու տան անկունք տղայոց գե-
րեզմաններուն վրայ: Իսկ անկունքները
անպատճառ գերեզմանածայրերուն վրայ
կը թաղեն, մկրտուածներէն զատ տեղ մը:

399. ՊԷՏԻ Է ՄԿՐՏԵԼ ԱՆՉԱԻԱՏԵՆ-
ՐՈՒՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ. — Մկրտութեան կա-
րևորութենէն սա խօսքն ալ ծնունդ առաւ
թէ օրէն է մկրտել անհաւատներուն մա-
նուկները, գաղտնազողի, առանց իրենց
ծնողքին հաւանութեան և օգուտ մը կո՞չ
ստիկէ: Տաթևացի վճռապէս կը պատա-
խանէ: ԵԶուակ ու յազգեաց մկրտել պարտ-
նէ, զի եթէ մեռանի ազատեալ է ի սկզբը-
նական մեղաց և ի պատժոց դժոխոց» (էջ
591): Բայց այս վճիռը կ'արդարանայ
միայն այն ատեն, երբ տղան մահամեք է:
Այս պատճառաւ արգիւնալ է անխորհուրդ
կերպով մկրտել այլազգիներուն զաւակ-
ները, իրենց ծնողքէն գաղտնի, որով-
հետեւ «Եթէ ապրին՝ օգուտ չ'ըլլար, մա-
նականք թէ անարգանք կը հասնի մեք
հաւատաքին»:

Իսկ անհաւատներու զաւակները գաղ-
տազողի և ձեռներէցութեամբ մկրտելու
պարագաները հետեւեալները կրնան ըլլալ.

երբ ժաննկը կեանքի յայտնի վտանգի մէջ գտնուի, երբ լքեալ ըլլայ կամ հրապարակի վրայ ձգուած, երբ անբաժնի յիմարութեան մէջ գտնուի, երբ պատեարագմի ատեն աւարի տարուած ըլլայ, երբ ծնողներէն մին ուրիշ դիտուածով հաւանի ատոր, կամ երբ այդպիսի հաւանութիւն

տայ այն, որ առ ի չգոյն ծնողաց, անոնց տեղը կը բռնէ: Բայց այս և ասոնց նման պարագաներ, որոնք կը թուլցնեն ապագային պատասխանատուութիւնը, պէտք է յոյժ խահականութեամբ կշռուին և բազդատուին եղելութեան պայմաններուն հետ և այնուհետև ընդունուին:

Յ Ա Ղ Ա Գ Ս Դ Բ Ո Շ Մ Ի

400. ԿԱՐԳՆ ՈՒ ԴԻՄԻՔԸ. — Դրոշմի Խորհուրդը մկրտութենէն վերջ երկրորդն է կարգով, երկրորդ նոյնպէս ընդունելութեան կարգով, լաւ ևս ըսելով մեր Եկեղեցւոյ և տրեւելեան միւս Եկեղեցիներուն համեմատ, յարակից է մկրտութեան: Այնպէս որ ժողովրդական կարծիքով, երկուքը իբրև միակ խորհուրդի մը երկու մասերը կը համարուին: Լատինաց Եկեղեցիները Դրոշմի Խորհուրդը ուշ կու տան, երբ տղան արբունքի կը մտնենայ կամ դէթ տասներկու տարեկան կ'ըլլայ: Բայց ասիկա արևմտաւոր մէջ ալ նոր սովորութիւն է, այսինքն ամենակախուսը ժԳ. դարուն սկսած, մինչ նախկին ընդհանուր Եկեղեցւոյ մէջ կանուխ, այսինքն մկրտութեան հետ միասին կը տրուէր, ինչպէս է այժմ բոլոր արեւելեան Եկեղեցիներուն մէջ:

կ'երևի, կարծել տուաւ ոմանց թէ մի գուցէ անուններու այս բազմազանութիւնը հետեանք ըլլայ Խորհուրդին էութեան մասին եղած կարծիքներու բազմազանութեան, և այս պատճառաւ նոյնիսկ եղան որ ուղեցին մերժել անոր Խորհուրդ լի նիւլը և սոսկ արտոգոյնութիւն նկատեցին զայն, կամ մկրտութենէն իբրև անջատ Խորհուրդ մը չհամարեցին զայն: Բայց ըստ մեր Եկեղեցւոյ ուղղափառ դասաւանդութեան, մենք պարտաւոր ենք Դրոշմը ընդունիլ իբրև Խորհուրդ իսկապէս, և Խորհուրդ ըստ ինքեան, անվիտթ ուրիշ Խորհուրդի հետ:

401. ԱՆՈՒՆԸ ԿԱՄ ԿՈՉՈՒՄԸ. — Դարէ դար և Եկեղեցիէ Եկեղեցի տարբերած է այս Խորհուրդին անունը, նիւթէն, արգասիքէն կամ արիչ հանգամանքներէն աւնուելուն համեմատ: Ըստ այսմ, Եկեղեցական մատենաներու կամ Ս. Հարցքուածքներուն մէջ հետեւելով կոչուանքն ալ կը գտնուին. Խորհուրդ Միւլտոնի, Խորհուրդ Իւլոյ, Խորհուրդ Օմսան, Գուրիւն Ձեւաց, Նոսն Տերունեան, Կիֆ Լեւայական, Խորհուրդ Կասարման, Խորհուրդ Լիման, Խորհուրդ Նոզոյն Մերոյ, Շնորհ Նոզոյն, Խորհուրդ Եօրհաց, Մրջալոյս Միւլտոն, Աք Մրջազուծեալ և շ. : Մեր մէջ սովորական անուանակոչութիւնն է Դրոշմ, Յունաց մէջ՝ Միւլտոն, Լատինաց մէջ՝ Հաստատութիւն (Confirmation):

402. ՀԱԿԱՌ-ԱԿՈՐԳՆԵՐԸ. — Դրոշմին օսմանն է Խորհուրդ Հաստատութեան, տրուած դրութեամբ ձեռաց կամ օժմամբ միւլտոնի, ի զօրացուցանել զմարդն ի հուստանա: Այս օսմանին բացատրութիւնը պիտի տրուի ընդհուպ, երբ խօսքին կարգը զայ Խորհուրդին նիւթին, ձեւին և արգասիքին մասին ճառելու: Հիմներու մէջ այս Խորհուրդին հակառակորդները եղան վաղնետիներէն, որոնք օտարոտի ձէսեր մտցուցին անոր մէջ, և Նովոտիանները, որոնք բոլորովին զանց ըրին զայն, թէպէտև թէ՛ անոնք և թէ՛ ասոնք չուրացան անոր գօրութիւնը, նորէն նորագոյններու կազմակերպութենէն առաջ՝ Եկեղեցի կրօնական յուզումներու միջոցին, այս Խորհուրդը մերժողներ եղան կաթարեանները, վալախանները, Ուլթիֆեանները, Հիւսեանները և վերջին ժամանակներուն մէջ ևս ընդհանրապէս բոլոր Բողոքականները մերժեցին զայն, ուրանալով անոր իբր Խորհուրդ ունեցած կարեորութիւնը:

Կոչուանքն այսչափ տարբերութիւնը, Կր ուրիշ ոչ մէջ Խորհուրդի համար

403. — ՀԱՎԱՌԱՎՈՐԳՆԵՐՈՒ ԱՌԱՐԿՈՒ-
ԹԻՒՆԸ ՍՈՒՐԻ ԳՐԻԵՆ. — Աւետարաննե-
րուն մէջ ոչ մէկ անգ կը գտնենք այս
Խորհուրդին յիշատակութիւնը: Օծուժը
զոր առաքեալները կատարեցին, «օծանէին
իւզով զբազում հիւանդս» (Մրկ. 2. 13)
հաւատքի հաստատութեան օծումը չէ:
նոյնպէս երբ Գրիստոսի կը մատուցանէին
մանուկները, որպէսզի ձեռքը դնէ անոնց
վրայ և աղօթէ, և ինքը, «եղեալ զձեռն
ի վերայ նոցա և զնոց» (Մաթ. ԺԺ. 13,
15) այս ալ Խորհուրդը մը չէր, կամ նշա-
նակ Խորհուրդի: Իսկ Ս. Հոգիին վերնա-
տուն իջուժը, երբ առաքեալները և ա-
նոնք որ իրենց հետ էին շլցան ամենեք-
ան Հոգւով Սրորով (Գործք. Բ. 4) Խոր-
հուրդ չեղաւ, որովհետև մէջտեղը մարդ-
կային պաշտօնէութիւն չկար այլ միայն
աստուածային և անընդմիջական ներգոր-
ծութիւն: Ուստի լուսաւոյնն է ըսել թէ
աւետարաններուն մէջ չկոյ վկայութիւն
թէ Գրիստոս Դործմի Խորհուրդը ուսու-
ցած, կատարած կամ հրամայած է:

404. — ՀԵՐԲՈՒՄՆ Ս. ՄԿՏՈՒԹԵԱՆ.
— Բայց ատոր համար ստիպուած չենք
ըսելու թէ Գրիստոս չէ սահմանած այդ-
պիսի Խորհուրդ մը: Գործք Առաքելացի
մէջ յայտնուող կը պատճուի թէ այդ
Խորհուրդը պաշտօնեցաւ առաքեալներէն,
և այն ալ ոչ թէ իրրե նոր ժուժուած բան
մը իրենցմէ, այլ իրրե Գրիստոսէ հրա-
մայուած և պատուիրանադրուած, «Իրրե
լուան որ յերուսաղէմ առաքեալքն էին,
թէ և ի Սամարիա ընկալան զբանն Աս-
տուծոյ, առաքեցին առ նոսա զՊետրոս
և զՅովհաննէս, որք իջեալ կացին յա-
զօթս ի վերայ նոցա, որպէսզի առցն
զՀոգին Սուրբ, զի ցայնժամ չու եւս էր
և ոչ ի վերայ միայնոյ հասեալ, բայց
միայն մկրտեալք էին յանուն Տեառն Յի-
սուսի: Յայնժամ եղին զձեռս ի վերայ
նոցա և առնուին Հոգին Սուրբ» (Գործք,
Ը. 14-17):

Այս պատճութեան մէջ Խորհուրդին
մասին է որ կը խօսուի, որովհետև կը
գտնուի նիւթական քործ, դրութիւն ձե-
ռաց և հոգեկան արդիւնք, Հոգւոյն ըն-
դունելութիւն: Յայննի է որ առաքեալ-

ները կը գործեն զօրութեամբ յառաջա-
գոյն եղած կարգադրութեան մը, զոր
Գրիստոսէ միայն ընդունած կրնային ըլ-
լալ, գոնէ յետ Յարութեան քառասուն
օրերուն, երբ շատ բան խօսեցաւ և սոր-
վեցուց իր Եկեղեցիին մասին (Գործք, Ա.
1-2): Միևնոյնը կը տեսնուի նաև Եփե-
սացի տասներկու Յովհաննէսեաններուն
պարագային. «Մկրտեցան յանուն Տեառն
Յիսուսի և ի դնել ի վերայ նոցա Պողոսի
զձեռն, եկն Հոգի Սուրբ ի վերայ նոցա»
(Գործք, ԺԺ. 5-6): Այս մաքով է որ
Պողոս նախ ինքն կը յիշէ հաստատութեան
օծումը. «Որ հաստատեացն մեզ ձեռք
հանդերձ ի Գրիստոս և օծ զմեզ, Աս-
տուած է» (Բ. Կորնթ. Ա. 22):

405. — ՇԱՐՈՒՆԱՎՈՒԹԻՒՆ ԱՌԱՐԿՈՒ-
ԹԵԱՆ ԵՒ ՀԵՐԲՈՒՄ. — Այս վկայութիւնը
ներուն համար, որոնք հիմաւական են Դործ-
մի Խորհուրդին համար, ի զուր հակառա-
կորդներէն կ'ընեն թէ անոնք Հոգւոյն ըն-
դունելութեան առթիւ արտօքին և հրա-
շալի շնորհաց մասին ըսուած խօսքեր են,
այսինքն, լեզուաց, շնորհաց և մարգա-
րէնութեան: Իսկ ձեռք դնելը, կ'ըսեն, ըստ
Ս. Գրոց, յաճախ եղած է պաշտօնէից և
քրիստոնէից վրայ, զանազան նպատակ-
ներով, ինչպէս Անանիայի Պողոսի վրայ
ձեռք դնելը (Գործք, Թ. 17) և Անտիօքի
երէցներուն, Բաւաքասի և Պողոսի վրայ
(Գործք, ԺԳ. 3): Միթէ՞ սառնք Դործմի
առջնութիւն կը նշանակեն:

Ստոյգ է անշուշտ թէ բազմադիմի են
Հոգւոյն շնորհները և բազմապիսի են ձե-
ռաց դրութիւնները, զորո հակառակորդ-
ներն ալ չեն կրնար իրարու խառնել և
շփոթել կամ ամէնը իրարու խառնել և
նմանօրինակ ըսել: Ուստի հարկ է խնա-
մով զատորոշել զանոնք իրարմէ: Այժմ
իսկ ձեռք կը դնենք Դործմի համար, առ-
տիճաններու առջնութեան առթիւ, նոյն
պէս և ապաշխարութեան առթիւ, թող
լոկ օրհնութեան և աղօթքի համար եւս
ձեռք դնելը, պարագաներն են որ զանոնք
կը զանազանին իրարմէ: Արդէն Մկրտութեան
Սամարացիներուն վրայ, իրենց եղած Հոգ-
ւոյն առջնութեան, և իրենց ընդունած
հաւատքին իրրե լրում, ձեռք դրուիլը

չի կրնար շփոթուիլ ուրիշ ձևանադրու-
թիան հետ, հետևաբար և պէտք է ընդունու-
ուի իբրև Դրոշմի ձեռնադրութիւն: Նոյն
պէս պէտք է ըսել նաև Եփեսացի Յովնան-
նէսեաններուն առթիւ, որոնք Մկրտութիւ-
նէն անմիջապէս ետքը կ'ընդունին ձեռնա-
դրութիւն, որպէսզի իրենց վրայ լրանայ
հաւատոյ հաստատութեան գործը:

406. ՓԻՍՏ ԱԻԱՆԻՈՒԹԵՆԷ. — Աւան-
դակոն փաստը, որ կը քաղուի Ս. Հայ-
րերէն, զանազան Եկեղեցիներու սովո-
րութիւններէն, հին ժամանակներու ար-
ձանագրութիւններէն, սպասներէն և ձե-
սերէն, յայտնապէս կը ցուցնէ մեզի
Դրոշմի գոյութիւնը նախնական Եկեղե-
ցիին մէջ: Ի հակառակէն ալ նոյն կէտին
կը հասնինք. զի ինչ որ հիմա կը կատար-
ուի բոլոր հիմաուսրց և հնաւանդ Եկեղե-
ցիներուն մէջ, նոյնն էր որ կը կատար-
ուէր անցեալին մէջ ալ, մինչև առաքե-
լական դարերու անյիշատակ հին ժամա-
նակները: Նախնի ջատագոյններէն ոմանց
այս մասին լուսութիւնը հակառակ փաստ
չի կրնար նկատուիլ, որովհետև լուսը
ուրացած չի կրնար ըլլալ, ու միև կողմէ
ջատագոյնները ոչ թէ քրիստոնէական
վարդապետութիւնները պիտի պարզէին,
այլ քրիստոնէից ընթացքը պիտի որդա-
րացնէին հեթանոսաց աչքին: Գիտենք
անշուշտ թէ հակառակորդները շատ կ'ու-
զեն օգտագործել Դրոշմի նիւթին մասին
եղած տարակարծութիւնները, բայց այդ
տարակարծութիւնները պէտք չէ երբեք
իրենց սահմանէն արտաքոյ արդիւնք ու-
նենան: Կ'ընդունինք թէ կարծիքներ կան
հանգամանքներուն մասին, բայց հանգա-
մանքներուն մասին եղած խնդիրները
չեն կրնար երբեք կասկածիլ տալ Խոր-
հուրդին իսկութեան մասին:

407. ԴՐՈՇՄԻՆ ՆԻԻԹ. — Դրոշմին
նիւթը շատ խնդիրներու տեղի կու տայ:
Ս. Գրոց վկայութիւններուն մէջ, զորս
յառուջ բերինք Խորհուրդին ճշմարտու-
թիւնը անպատուանելու համար, պար-
զապէս խնդիրը ձեռնադրութեան մասին
էր, Սամարացիներուն ու Եփեսացիներուն
վրայ ու ասկէ զատ ոչինչ կ'ընչատակ-

ուէր: Իսկ ինչպէս հիմակ կ'իմանանք,
Խորհուրդին գլխաւոր նիւթը կը համար-
ուի միւսուսով օժուժը, այնչափ որ նոյն
իսկ Խորհուրդը Միւսուն կը հոչուի Յու-
նաց մէջ, իսկ մեր մէջ անոր կ'ակնարկէ
արդէն Դրոշմ բառը: Ուրեմն պէտք է ըն-
դունիլ թէ նախապէս նիւթն էր ձեռաց
դրութիւնը և յետոյ էր որ անոր վրայ
աւելցու օժուժը: Ոմանք շատ ետքը մուս
գտած կը կարծեն օժուժը:

Սակայն Պօղոսի խօսքը, զոր յիշե-
ցինք, «օժ զմեզ» (Բ. Կորնթ. Ա. 22),
յայտնապէս կը ցուցնէ թէ օժուժը անծա-
նօթ բան մը չէր առաքելական Եկեղեցիին
մէջ, ուր թէև ոմանք ուզեցին գայն այ-
լարանօրէն հասկնալ Պօղոսի առաքելական
պաշտօնին իմաստով, սակայն այլարա-
նութիւնն իսկ պէտք էր ունենար իբր,
իր բնական իմաստով, որպէսզի այդ իբր
նիւթ տար փոխարեութեան: Իսկ միայն
Պօղոսի համար իմաստալը ճիշդ չէ, որով-
հետև կորնթացիներն ալ անոր հետ կը
խառնէ Պօղոս. ՎՈՐ հաստատեաց մեզ ձեռք
հանդերձ և օժ զմեզ: Անշուշտ շատ ան-
գամ յոգնակին եզակիի տեղ կը գործա-
ծէ, բայց ատոր համար ճիշդ չէ բոլոր
յոգնակիները եզակի իմանալ: Բայց միւս
երկու վկայութիւններուն մէջ օժուժի
խօսք չըլլալը առ առաւելն կրնայ հաս-
կըցնել թէ Խորհուրդը ձեռք զնելով է որ
սկսաւ:

408. ՄԵՐՉԱԻՈՐ ՆԻԻԹ. — Բայց շատ
չանցու օժուժին իբրև կարեւոր մաս Խոր-
հուրդին մէջ մտնելը Որովհետև Առաջին
դարու Սուրբ Հայրերը կը խօսին կնիքի,
նշանի, դրոշմի և օժուժի մասին, զորս
առաքելական և ժողովական կանոններուն
մէջ ալ կը գտնենք: Բայց ի սկզբան ձեթ
էր գլխաւոր նիւթը, որուն վրայ յետոյ
աւելցուեցաւ բալասանը, ու բալասանէն
վերջ ուրիշ անուշանոտ խօսակեր և ծա-
ղիկներ: Անոնց թիւը 33 է Յոււնաց ժող,
իսկ մեր ժող՝ 43, թէև ոմանց անուններն
իսկ դժուար իմաց են: Այդ իսկ է Միւսուն
Սրբալոյս, ամէնանուիրական եկեղեցա-
կան բոլոր նիւթերուն մէջ, որ մեր Եկե-
ղեցիին մէջ կը պատրաստուի միմիայն
«Կաթողիկոսին ձեռքով»: Կամ Կաթողիկոս-

ասց ձեռքով միայն մեծահանդէս արարողութեամբ, ըստ պատշաճի ժամանակաց և ըստ պահանջները պիտոյից, իսկ ուրիշ Եկեղեցիներուն մէջ կը պատրաստեն բոլոր եպիսկոպոսները տարուէ տարի և այն ալ Աւագ Հինգշաբթի օրը:

Խառնուած ըսելով մի միակ օծողական և հպողական գործողութեան մէջ:

409. ԵՆԴԻՐՆԵՐՈՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ. — Թէպէտե Ինչպէս այժմ բոլոր Եկեղեցիները ունին և ինչպէս կ'ուսուցանեն բոլոր Եկեղեցիներուն վարդապետութիւնները, ներկայիս չկայ Դոշմ առանց Միւսուհի, և ոչ իսկ ընդունելի կ'ըլլայ Ոտրհուրդը առանց օծումի: Յենկելով այսուհանդերձ Ս. Գրքէն յառաջ բերուած վկայութեանց վրայ, ինչպէս նաև Ս. Հարց ինչ ինչ խօսքերուն վրայ և քննութեանց բովէն անցընելով հանգամանքները, բազմադիմի խնդիրներ կը յուզուին այդ Ոտրհուրդին նիւթին մասին:

411. ՕՍՈՒԹԵԱՆ ՆԻԻԹԸ ԵՒ ԻՐ ԲԱՂԱԿՐՈՒԹԻՒՆԸ. — Օծութեան նիւթը յայտնի է և որոշ թէ Սրբալոյս Միւսուհին է, զոր կը գործածենք: Անոր մէջ զլիսակոր նիւթը, որ իրը կը կազմէ, ձիթենեաց ձէթն է, զտուած, եփուած և պատրաստուած, որուն մէջ կը լեցնեն ձէթին քանակութեան մէկ առ յիսուն կամ մէկ առ հարիւր համեմատութեամբ ընտիր և սպիտակ բալասան, Հրէական կամ Արարական կամ Եգիպտական ըսուած տեսակէն, և ուրիշ մաս մըն ալ աշնիւ իւղ, իւղեփեցնեալ արուեստով պատրաստուած, 43 զանազան տեսակ անուշահոտ իւղերէ և խունկերէ, քաղցրարոյր ծաղիկներէ, պտուղներէ և բոյսերէ: Մաս մըն ալ նասորդ Միւսուհին էն, որով ըստ աւանդութեան Միւսուհին մասերը իրարու խառնուելով, այժմանը մինչև Սուրբ Լուսաւորիչ կը հասցնեն և մինչև Թողէոս առաքեալ, որ կ'ըսուէ թէ իրեն հետ մաս մը բերաւ Յիսուս Քրիստոսէ օրհնուած իւղէն:

410. ԳԼԵԱԻՈՐ ԵՆԴԻՐԸ Ի ՄԱՍԻՆ ՆԻԻԹԻՆ. — Առաջին խնդիրը այն կրնայ լինիլ, թէ ո՞րն է այս Ոտրհուրդին էական նիւթը, ձեռաց դրութիւնը թէ իւղով օծումը: Չորս կարծիքներ կան այդ մասին: Առաջինը այն է, որ ձեռք դնելը կը համարի էական. երկրորդը իւղով օծութիւնը կը համարի էական. երրորդը բաւական կը համարի երկուքն ալ անխնայ իր և առանձնակի առնելով. իսկ չորրորդը էական կը համարէ երկուքն ալ միասին առնուած, իբրև իրարու ամբողջացուցիչ, Ոտրհուրդին լրումին համար: Կարծիքներու այս բաժանումը աւելի Արևմտեայ կը յարմարի, որոնց Միսարանը աղօթք մը ունի, զոր եպիսկոպոս մը կ'ըսէ, ձեռքերը տարածած նուիրեալներուն գլխուն վերև, բայց մեր Եկեղեցին, ինչպէս նաև բոլոր արևելեան ազգերը, չունին այդպիսի բան մը և միայն օծումով կ'աւարտեն Ոտրհուրդը: Այս պատճառաւ մեր կարծիքը այն է թէ օծումին մէջ է Ոտրհուրդին իսկութիւնը: Իսկ եթէ ըսել ուզուի թէ կարելի չէ կորուսած և խափանուած համարել ձեռաց դրութիւնը, որ սկիզբէն էական էր, այդպիսիները ձեռաց դրութիւնը կրնան տեսնել նոյն իսկ օծումին մէջ, իբրև երկու նիւթերը

412. ՀԱՆԴԵՍ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒՈՒՆԻՆ. — Ո՛չ միայն նիւթերն են որ կը մտնեն Միւսուհին էութեան մէջ, այլ նաև մեծահանդէս օրհնութիւնը, զոր անձամբ կը կատարէ Հայրապետը, երբ կ'ուղէ Միւսուհն եփել, ըստ ժողովրդական բացատրութեան, ընթերակայուննալով տասներկու եպիսկոպոսներ, զգեստաւորուած և ձեռքերնին տասներկու սրբութիւններ կամ սրբոց մասունքներ և տասներկու բուրվառակիրներ և տասներկու քրոջակիրներ: Օրհնութեան կարգը կը գտնուի կաթողիկոսական Մաշտոցին մէջ, կազմուած՝ աղօթքներով, ընթերցուածներով, քարոզներով և շարժականներով, որոնց կնիքն է երիցս կրկնուած տեսանկարութիւնը, որոնցմէ իւրաքանչիւրին ատենը Հայրապետը կաթոսային մէջ կը մխէ Կենաց Փայտը, աստուածամուկ գեղադրը և Ս. Լուսաւորիչի Աջը: Ժողովրդական ըմբռնումը կը կարծէ թէ Միւսուհնը կ'եռայ առանց կրակի զօրութեան, երբ սրբութիւնները կը հային, որ անշուշտ հետեանքն է զե-

ուսթեանը կաթսային, որուն մէջ եռացած ձէթ կը գտնուի և անոր պղպղամբ ուրիշ նիւթեր լեցուցած և ճամբանչով, Գեղարդով և Աջով խառնած ասեն:

413. ԶԵԹԸ ԱԻԹՆԵԱՅԻՑ ԹԵ ՇՈՒՇԻՄԱՌԻ.

— Միւռոնի պատրաստութեան ծրարական մասը նկարագրելէ վերջ ի գէպ է որ գէթ համառօտիւ խօսինք նաև անոր վերաբերեալ վարդապետական քանի մը կէտերու մասին: Աիթնիներէն հանուած ձէթին մասին երբեք խնդիր չէ հանուած Յուսաց և Հատինաց մէջ, որոնք ժամ առած է ձիթատաննորուն մշակութիւնը, բայց այդպէս չէ եղած մեր և Ասորոց ժամ, զի այդ մշակութիւնը կը պահպտէր մեր և անոնց մէջ, այնպէս որ երբեմն սովորութիւն եղաւ ուրիշ ձիթաբեր բոյսէ մը, զոր կնշիթ կ'անուանեն, հանել տեսակ մը ձէթ, որ օտուայ կը կոչուի և անով պատրաստել Միւռոնն: Ենթրինն տարազէպ ոչինչ կը տեսնէ այդ փոխանակութեան մէջ, որովհետև բուն շնորհքը քահանայական օրհնութիւնն է, իսկ ձէթը կրնայ ըլլալ ծառերու կամ բոյսերու պտուղէ, ինչպէս որ Հազորդութեան Երոհուրդին մէջ տարբերութիւն չ'ընեն գինիին դոյնը և տեսակը (Ընդհանրական, էջ 97): Ասուհանդերձ մենք ալ այժմ չենք գործածեր շուշմայ, զի ձիթենիին ձէթը այլևս դուրագրեալ է: Աւելորդ չ'ըլլայ գիտել հոս, թէ այս փոխանակութեան պատճառ եղած է ոչ միայն օգին ցրտութիւնը և ձիթենեաց պակասութիւնը, այլև բառին և իրին նմանութիւնը, զի մեր մէջ ձէթ կ'ըսուի մաէն ինչ, որ բուսականներէն քամուած է, իսկ ձիթենի անունը, որ ձէթէն կ'ածանցուի, ցոյց կու տայ թէ մեր մէջ ուշ ճանչցուեցաւ այդ ծառը, որ ամենէն աչնիւ ձէթը կու տայ:

414. — ԲԱԼԱՍԱՆԻՆ ԽԱՌՆԻՄԻՆ ՄԱՍԻՆ.

— Բալասանին և ուրիշ անուշահոտ նիւթերու խառնուած սմանք կը կարծեն թէ զեղածամբ է, որ սկսու վաղնիսիսաններուն ձեռքով, որոնք իբր թէ ասով կամեցան արտաքին չքեղութիւն մը ակնցընել ներքին շնորհին վրայ: Անցեալ հնութեանց զննութեան հետամտաները (Մնացեալը յաջորդիւ՝ 41)

կ'ըսեն թէ Եկեղեցւոյ առաջին հինգ դարերու կանոններուն և ծրարաններուն մէջ ո'չ բալասանի յիշատակութիւն կայ և ոչ ալ ուրիշ անուշահոտութեանց: Սակայն այդ խառնութիւն մէջ ո'չ նորալուծութիւն տեսնելու պէտք կայ, ոչ ալ զեղծում: Օծութեան իւրը կար արդէն հին օրէնքին մէջ և ըստ Մովսէսական կարգաց անիկա կը պատրաստէր անուշահոտ խառնկերէ, այսինքն ընտիր զմանենեաց ծաղիկէ, անուշ հիմամոնէ, անուշ խնկեղեղնէ և հերիկէ, սրոնք ձիթենեաց իւղին հետ կը խառնուին և իւրպարծններու արուեստին համեմատ կ'իփուին (Ելք, Լ. 22-25): Նաև հին օրէնքին մէջ ըստր անձերն ու բոլոր սպասները ու շքեստները, որոնք Ատուծոյ ծառայութեան նուիրուած են, կ'օծուէին այս իւրով, ինչպէս է մեր մէջ ալ, ու իւղին կիրառութեան հինէն նորին փոխանցումին հետ բնական էր որ անուշահոտ իրաց փոխանցումն ալ կատարուէր: Մնաց որ այսպիսի խառնումներու զլխուստ արդիւնքներէն մին պիտի ըլլար անուշուշ իւղին մաքուր և յստակ պահպանութիւլը և ծամանակին ազականութենէն զերծ մնալը:

415. — Ո՞Վ ՊԵՏԳ Է ՊԱՀԵ ՄԻՒՌՈՆԸ.

— Միւռոնին օրհնութիւնը մեր մէջ միայն Հայրապետը կը կատարէ: Իր իբրևուսնքն է այդ, բայց զայդ կը հատարեն նաև կիլիկիոյ և Աղթմարացի կաթողիկոսներն ալ, որովհետև թէև դագրեցաւ Կաթողիկոսութեան և անջատուածի ձեւը և հաստատուեցաւ բուն Հայրապետութեան հետ համաձայնութիւնը, սակայն Միւռոնի օրհնութեան և եպիսկոպոսներու զծման իրաւունքը չկորսնցուցին ասոնք ալ: Այս մասին վարդապետական գծուարութիւն պէտք չէ տեսնել, որովհետև երկու դարծաղութիւններն ալ ընդհանուր ասամբ եպիսկոպոսներու յատուկ եկեղեցական դարծաղութիւններ են, և ցայսօր Յունաց և Հատինաց եպիսկոպոսները ունեն ասորի Միւռոնի օրհնին: Մեր մէջ Միւռոնի և եպիսկոպոսի օծումը միայն կաթողիկոսին վերապահուած է և այդ վերապահութիւնը կանոնական է և ոչ թէ գաւանական:

ՄԱՂԱԲԻԱ ԱՐԳԵՅՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ

ՕՏԱՐԱԿԱՆ ՄԸ ՅՈՒԴԱՅԻ ՄԱՍԻՆ

Պատէջի նախորդ օրը, Ուրբաթ երեկոյ, դուռս ուժգին զարնուեցաւ: Յուռան էր:

Երբ ներս մտաւ, դէմքը մոխրացած, ձեռքերը հովին մէջ չորացած սատի մը նման կը դողային: Հողուստները թաց էին, կտրծեւ նոր դուրս ելած էր գետէն: Այդ երեկոյ սուսկալի փոթորիկ մը կար:

Նայեցաւ ինծի, աչքերը մութ քարայրի մը նմանութիւնը ունէին և արիւն կը յորդէր անոնցմէ:

Յետոյ ըսաւ.

«Յիսուս Նազովրեցիս մատնեցի իր և իմ Յնամիներուն»:

Ապա քամեց իր թեղանիքներուն ջուրը և շարունակեց.

«Յիսուս յայտարարած էր թէ պիտի յաղթահարէ իր և մեր ժողովուրդի թըշնամիներուն»:

«Երբ առաջին անգամ ըլլորս հաւաքեց, խոստացաւ մեզի ընդարձակ և զօրաւոր թագաւորութիւն մը ու մենք փորձելիցանք ունենալու իր շնորհը, որպէսզի պատուաւոր տեղ մը ունենանք իր արքունիքին մէջ»:

«Մէնք մեզ նկատեցինք իշխաններ, ունենալու համար կեցուածք մը այս Հռովմէացիներուն նկատմամբ այնպէս՝ ինչպէս որ իրենք ունէին մեր նկատմամբ: Յիսուս միշտ կը խօսէր իր թագաւորութեան մասին և ես կը կործէի թէ զիս պետք նշանակած է իր հտեւակաղօրքին և հրամանատարը Վերստիներուն: Եւ այդ էր պատճառը որ սիրով հետեւեցի՞ր իրեն»:

«Ասիայն չուտով՝ վերստին կայ, թէ Յիսուս թագաւորութիւն մը չէր փնտռող Հռովմէացիներէն մեզ ազգակից համար: Հոգիի թագաւորութիւն մըն էր իր քարոզածը: Կը խօսէր սիրոյ, ողորմա-

ծութեան և ներողամտութեան շուրջ, որոնք ուրախութեամբ կը լսուէին հաւաքուած կիներու կողմէ, բայց իմ սրտիս մէջ կ'աճէր դառնութիւնը և ես աւելի կը կարծրանայի:

«Հրէաստանի խոստացեալ թագաւորը անմիջապէս փոխուեցաւ սրնգահարի մը, որ կը գգուէր թափառականներու միտքը:

«Իմ ցեղիս զուտիներուն պէս սիրած էի զինքը: Յոյս ունէի թէ պիտի ազատէր մեզ օտարներու լուծէն: Բայց ինք բառ մը իսկ չիտեսցաւ կամ ձեռքի շարժում մը չըրաւ մեզ ազատելու այդ լուծէն և ճիշդ հակառակը, հրահանգեց որ կեսաբիւն՝ կեսարին տանք: Յուսահատութիւնը լեցուեցաւ մէջս և յոյսերս մեռան: Եւ ես ըսի. «Ան որ իմ յոյսերս մեռցուց, պէտք է սպաննուի, որովհետեւ իմ սկզբնայն կալուածիւններս աւելի արժէք կը ներկայացնէին, քան անձի մը կեանքը»:

Ապա Մուգա իր ակունները կրճտեց և գլուխը ծռեց: Երբ կրկին խօսեցաւ, ըսաւ.

«Ես զինքը մատնեցի և այսօր խաչուեցաւ . . . : Ան մեռաւ թագաւորի մը պէս: Մեռաւ փոթորիկին մէջ, նման մարդերու՝ որոնք պատանքէ և գերեզմանաքարէն անդին կ'ապրին:

«Երբ կը մահանար, մարդասէր ու քաղցր էր և իր հոգին լեցուն էր գուժով: Ան նոյնիսկ զթամ եղաւ իմ նկատմամբս, որ զինքը մատնած էի»:

Ըսի իրեն. «Յուգա, ցաւալի սխալ մը գործած ես»:

Յուգան տրամուրթեամբ պատասխանեց. «Բայց իբր թագաւոր մը մեռաւ, սակայն ինչո՞ւ համար Ան իբրեւ թագաւոր մը չեպրեցաւ»:

Կրկին ըսի. «Դժուր անաւոր ոճիբ մը գործեցիք»:

Նստարանին վրայ քարացած նայեցաւ ինծի:

Կը քայլէի օճեակի յերկայնքին և անգամ մը ետ ըրի. «Յուգա, դուն մեծագոյն մեղքը գործած ես»:

Յուգա բառ մը իսկ չըրաւ, հոգին լուսութիւնը ստացած էր:

Բաւական ժամանակ անցաւ, Յուգա կրկին կանգնեցաւ գիծացս կտրիճի մը

նման: Երբ խօսեցաւ, ձայնը խորտակուող նաւաւ մը ձայնին նմանութիւնը ունէր:

«Մեղքը իմ սրտիս մէջ չէ: Այս գիշեր իսկ պիտի փնտռեմ իր Թագաւորութիւնը և իրմէ ներողութիւն պիտի խնդրեմ:

«Ինք Թագաւորի մը նման մեռաւ և ես իբրև աւազակ պիտի մեռնիմ: Բայց սրտիս խորէն գիտեմ թէ Ան պիտի ներէ ինծի:»

Այս բառերը արտասանելէ յետոյ, փաթթուեցաւ իր թաց վերարկուն մէջ և ըսաւ.

«Լաւ եղաւ որ այս գիշեր քեզի եկայ, քեզ ալ վրդովեցի. դուն ալ ներէ ինծի: «Ըսէ զաւակներուդ և թռնեբուդ, թէ Յուդա իսկարիովացին մասնեց Յիսուս նազովրեցին իր թշնամիներուն, որովհետև կը հաւատար թէ Յիսուս թըշնամի մըն էր իր ժողովուրդին:

«Ըսէ նաև որ Յուդան իր մեծ ոճիրի օրն իսկ կտոճովին գնաց Թագաւորին և իր հոգին յանձնեց Անոր՝ որպէսզի դատէ: «Իրեն պիտի ըսեմ թէ իմ արիւնս անհամբեր էր հողակոյտին և այժմ ջլատուած հոգիս ազատ է:»

Ապա գլուխը պտտին՝ լալագին ըսաւ. «Ով Աստուած, քու անիղ անունիդ, մահուան մասներով ոչ մէկ մարդ կրնայ իր շրթները մօտեցնել, ինչո՞ւ համար վառեցիր զիս կրակով մը, որ լոյս իսկ չունի:

«Երկրի մը համար ինչո՞ւ Գալիլեացիին չարչարանք տուիր և զիս փոփաքներով բռնաւարեցիր, որ չէր կրնար բաժնուիլ իր ազգակիցներէն և տունէն: Եւ ո՞վ է այս մարդը, Յուդան, որուն ձեռքերը արեան մէջ մխրճուեցան:

«Ձեռքդ երկարէ ինծի, որ այս ինչեք պատմուեանք և ցնցոտի նետեմ վրայէս: «Ով Աստուած, օգնէ որ այս գիշեր իսկ կարողանամ ընել այդ:

«Օգնէ ինծի որ այս նիւթացած պատերէն դուրս գամ:

«Յոգնած եմ այս ազատական կեանքէն, կ'ուզեմ այլևս ընդարձակ զնգաւնի մը մէջը ըլլալ:

«Արցունքի գետեր պիտի հոսեցնեմ ցաւատանջ ծովուն մէջ և Գու գթութեանդ

ենթակայ անձ մը պիտի ըլլամ նման անոր՝ որ իր սրտին դուռը կը զարնէ:»

Յուդան այսպէս խօսեցաւ և ապա դուռը բանալով դուրս գնաց փոթորիկին մէջէն:

Այս դէպքէն երեք օրեր վերջ Երուսաղէմ այցելեցի և լսեցի բոլոր պատահարները: Լսեցի նաև որ Յուդան կախած էր ինքզինքը:

Այդ օրէն ասդին երկար մտածեցի և վերանայու եղայ Յուդայի հողեվիճակին: Ան իրագործեց իր կարճ կեանքը, տարուերբուրով մշուշի նման, այս երկիրը Հռովմայեցիներէն ազատելու՝ մինչ Մեծ Մարգարէն դէպի երկինք կը բարձրանար:

Մարդ մը թագաւորութեան մը սպասուածը ունէր, որուն մէջ ինք իշխան մը պիտի ըլլար:

Ուրիշ մարդ մը թագաւորութիւն մը ուզեց, որուն մէջ բոլոր մարդիկ իշխաններ պիտի ըլլային:

Յ Ո Ւ Դ Ա Յ Ի Ն Մ Ա Յ Բ Ը

Չաւակս անկեղծ և լաւ անձ մըն էր: Հոգածու և բարի էր իմ նկատմամբ և միշտ սիրեց իր ազգականները և հայրենակիցները, սակայն միշտ ատեց մեր թշնամի անիծեալ Հռովմէացիները, որոնք մասնիշակաբոյն հագած՝ կը հնձէին առանց հերկելու և ցանկուտ:

Չաւակս հազիւ տասնըօթ տարեկան էր երբ մեր այգիէն անցնող Հռովմէական լէգէոնի վրայ նետեր արձակեց և ձերբակալուեցաւ:

Չաւակս էր, իմ միակ զաւակս: Ան չորցած այս կուրծքէս կեանքը ըմպեց և այս պարտէզին մէջ իր առաջին քայլերը առաւ մասնորէս պինդ բռնած, որոնք այժմ կը նմանին դողդղացող եղջերներու:

Երբ սկսու քայլել, ես աչ իր հետ քայլեցի: Սակայն իրենց զաւակներէն առաջնորդուող մայրեր ապահով զեն ընթանար:

Այժմ կ'ըսեն թէ իր իսկ ձեռքով ան մեռած է, իր խղահարութեան մէջ ինքզինք կախելով, քանի որ իր ցարհակամը՝ Յիսուս նազովրեցին մասնած է:

Գիտեմ թէ զաւակս մեռած է: Բայց

Հ Ա Ի Ա Տ Ք Ի Դ Ե Ր Ը

չառ լաւ գիտեմ թէ ինք ոչ մէկը մասնաձեւ է, քանի որ սիրեց իր ազգակիցները և չառեց սրեւէ մէկը բացի Հազմէտացիներէն:

Չառակս իսրայէլի փառքը փնտռեց և այդ փառքը միշտ իր շրթներուն և գործին մէջն էր:

Երբ Յիսուսի հանդիպեցաւ, թողուց զիս և հետեցեալ իրեն: Սրտիս խորէն կը զգայի թէ ինքը սխալ ճամբու մէջ էր: Երբ ինծի հրաժեշտ կու տար, ըստ իրեն թէ սխալ կ'ընէ, սակայն զիս չլռեց:

Մեր գաւակները լսող չեն մեզի: Կը նմանին անոնք այսօրուան կատաղի աւլիքներուն, որոնք օրինակ չեն առնէր երէկուան կատաղի աւլիքներէն:

Կը խնդրեմ, իմ գաւակի մասին ուրիշ հարցում մի ընէք: Ես սիրեցի զինքը և յաւիտեան պիտի սիրեմ:

Եթէ սէրը մարմինն մէջը ըլլայ, զայն կ'այրեմ ու խաղաղութիւն կ'ունենանամ: Բայց սէրը անհասանելի հոգիին մէջն է:

Այժմ այլևս պիտի չխօսիմ: Գացէք և հարցաքննեցէք ուրիշ կին մը, որ Յուդայի ժօրմէն աւելի յարգուած է:

Գացէք Յիսուսի մօրը, սուրը իր սրտին մէջն է նաև ու ան պիտի խօսի իմ մասիս և դուք պիտի հասկնաք:

ԽԱԼԻԼ ՃԻՊՐԱՆ

Հայացուց՝ Գ. ԱՐՔԵՊՍ. ԳԱԶԱՆՃԵԱՆ

Շառ յաճախ, արդի ընկերութեան մէջ կարելի է հանդիպիլ անհատներու կամ մարդկային խմբաւորումներու, որոնք կը պնդեն թէ մաքուր ու ամուր հաւատքը նախապայման չէ անհատի մը բարոյական դիմագիծի կերտումին: Թէ մտրդ կրնայ լիովին չկիրարկել Սուրբ Գրական պատգամներն ու պատուէրները, կասկած յայտնել իսկ Քրիստոսի ու մինչև անգամ Աստուծոյ գոյութեան նկատմամբ և սակայն իր ապրելակերպով և ուրիշներուն հետ ունեցած առօրեայ յարաբերութիւններով ըլլայ ազնիւ ու օրինակելի անձնաւորութիւն մը, օժտուած՝ բարոյական պատգամն յատկանիշերով:

Ճիշդ է, չինք երթար առաջ բացարձակօրէն ժխտելու գոյութիւնը այս կարգի մարդոց, ատենը մէկ յայտնուող այս կամ այն երկնքին ասի, և սակայն ո՞վ կրնայ երաշխատորել թէ այսօրուան գաւառակ պիտի չըլլայ վաղուան գայլը, և այսօրուան անմիտառ ու ալլուստեր անհատը պիտի չըլլայ վաղուան հրէշտախաղ սերագործը: Այո, չինք կրնար երաշխատորել, քանի որ այդպիսիներու կեանքը, հեռու՝ բարոյական առիտուն հիմքուր վրայ խորսխուած ըլլալէ, հակամէտ է ամէն փշող հովէ սարսելու կամ գաղափար և ուղղութիւն փոխելու: Երբ կ'ուրանայ գոյութիւնը, արդար ու վարձանատոյց երկնաւոր Հօր, յետ-մահու կեանքին ու վերջին դատաստանին, ա՛յ ի՞նչ ո՞յժ կրնայ կասեցնել զինք անցաւոր այս կեանքէն ամէն միջոցներով — օրինաւոր որքան ապօրէն — քաղել փորձելու կարծեցեալ ամէն բարիք ու երջանկութիւն, ի՞նչ փոյթ թէ անոնք ըլլան կորզումովը ուրիշներու իրաւունքին ու բարիքին: Որքան ստուար թիւ մը կը կազմեն այս կարգի թոյլ նկարագրի տէր կամ աննկարագրի անհատներ, մտաշփոթ ու անվստահելի:

Եթէ ուզենք պատկերաւոր ձևով ներկայացնել մեր յարաբերութիւնները մեր Արարչին և մեր նմաններուն հետ, պէտք է դիմենք խաչի նշանին: Զօյգ ուղղու-



թիւններ ունի ան, ուղղահայեաց և հորիզոնական: Առաջինը կը ներկայացնէ մեր Տիրոջ՝ իսկ երկրորդը՝ մեր ընկեր արարածներուն հետ ունեցած մեր յարաբերութիւնները: Ինչպէս որ առանց ուղղահայեաց մասին գոյութիւն չի կրնար ունենալ անոր կողէն, երկու կողմերու վրայ տարածուած հորիզոնականը (օգին մէջ չի կրնար կենալ), նոյնպէս ալ առանց մեր Երկնաւոր Հօր հետ ունեցած ուղիղ և բարեւոյց յարաբերութեան — իբր հետեւանք կենդանի ու առողջ հուսալքի — մեր նմաններուն հետ մեր յարաբերութիւնները չեն կրնար ըլլալ ուղիղ ու պարկեշտ:

Մարդկային մեր տկար միջոցները որքա՞ն անբաւարար կը մնան մեզ փրկելու մեղքէն ու պահպանելու սիրիքէն: Տիրոջ բարեբար շնորհքէն ու բարեբաշխ հովանիէն հեռու՝ որքա՞ն հակամէտ ենք նշուակ գառնալու աշխարհը ապաստակող չար ու կործանամէտ ուժերուն:

Կեանքի անծայրածիր ուղիանոսին վրայ ատրուերող առշեղ մըն է մարդբե Տիրոջ բարեբար ու փրկարար հովանին է միտայն որ կրնայ գինքը պահել ապահով ու անվտանգ: Ալ որքա՞ն միամիտ ըլլալու ենք սպասելու որ անհուսաբը գառնայն բարի ու պիտանի (ու նաև երջանիկ) արարած մը:

Հին Ուխտի մէջ Աբրահամ նկատուած է իբրև գերազանցօրէն հուսալքի մարդ:

Պարապ տեղը չէ որ Նիկիական Հաւատոյ Հանգանակ»ը, այսինքն «Հաւատամք»ը, այնքան կարեւոր տեղ բռնած է առաքելական բոլոր Եկեղեցիներու մօտ: Թէև Հռովմէական Եկեղեցւոյ մէջ անոր կրկնումը անհրաժեշտ չի նկատուիր երբեմն Թիւ Պատարագներու միջոցին, մեր մօտ ան կ'արտասանուի, Ս. Պատարագէն բացի, Եկեղեցւոյ բոլոր Խորհուրդներու ընթացքին:

Անհուսաբը փոքրած է իր օրտի հորիզոնը, անկէ ներս առնել չկարենալու չափ վիշտն ու խինդը մարդերուն, առաքեալին բառերով՝ «խնդացողներուն հետ խնդալու և լացողներուն հետ լալու» անտապ անձ մըն է ան — առաջին պարագային՝ հեռն ու նոխսանձը, երկրորդին՝ ալլամերժութիւնը կամ անձնասիրութիւնն է պատճառը —, իր նմաններուն բարիքը խորհելու փոխարէն իբր բարիքը միայն ապահովելու ջանադիր, մենամոլ ու կեդրոնախոյս անհատ մը, ճանաբարառ սատանայն մը, ինչպէս ասվոր է ըսել ռաժիկ ժողովուրդը, որ յաճախ ընկերութեան հոմար անպէտ բայց անփնաս տարբ մը ըլլալէ գիւրաւ կ'անցնի փնաստակար աւ փորձանարբ գերիրու:

Հուսալքին էական դերը նշելու համար բաւ կ'ըլլայ ի մտի ունենալ որ Յիսուս իր կատարած հրաշագործ բուժումներու ընթացքին, բժշկական ուղղուած ճերթ, հաւատք քօ կեցուցին քեզ բառերը կրկնած է:

Պօղոս պառքեալ կորնթացւոց ուղղուած իր Բ. Թուղթին վերջին գլխուն Ծրդ համարին մէջ կ'ըսէ. «Փորձեցէք զանձինս ձեր, եթէ կայցէ՞ք ի նոյն հաւատոս»: Որովհետև գաղջ հաւատքը նման է հովին դէմ բռնուած ճրագի: Յայտուն է օրինակը Պետրոս պառքեալի: Անմիջապէս որ գիղեկեցաւ իր հաւատքին մէջ, հաստատ իր քայլերը գարձան երերուն, և իր խօսքին ինքնալուստան շեշտը փոխուեցաւ լիճի ալիքներու յորձանուտէն ընկալուողուելու վախէն պատճառուած պաշտապահին հայցուածի:

Հուսալք, Յոյս և Սեր երրորդութեան մէջ թէև սերը գերադաս է միւսներէն, բայց պարապ տեղը չէ որ հաւալքը յիշատակուած ըլլոյ միւսներէն առաջ, իբրև հիմնաքար: Վասնզի երբ պարպուած են հաւատքէ, ոչ կրնանք յուսալ և ոչ օրերել:

ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՉԵԱՆ



ՉԱՅԼՏ ՀԱՐՈՒՏԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

CVI

Թող ոռնան հողմերն, անոնց դաւնութիւնն՝
 Նուագս է յես այսու, գիւեքը այդ ձայնն
 Պիտի մեղմացնէ տղքովը իր՝ բուն,
 Կը լրսեմ զանոնք մարող իբիկուան
 Աղօս լոյսին մէջ իր բնակութեան.
 Զայն տալով բուերն Բալասնի բարձանց՝
 Սեւափայլ այօք եւ նայուածով լայն,
 Կը սաւառնին արդ — վերելը շիրմանց.
 Ի՞նչ են վիւսերը մեր չընչին — թո՛ղ իմս ալ ի բաց:

CVII

Նոնի, բաղեղ, սէգ, որմածաղիկ վայրի,
 Իրար փաթթրած, անած են կուսակ՝
 Ուր սենեակի էին ... փրլուածք կամարի,
 Բեկոր սիւներու, առիֆներ խորսակ
 Ումանըկարներ տամուկ ... կարծես ցայգ
 Է՛ որ բուն կ'ողբայ ... տանա՛ր, բաղնի՛ք, սրա՛ն,
 — Ո՞վ կ'որնա՞յ ըսել, — ինչ որ տրաւ հարկ
 Գիտութեան, պատերն են մնացած անա.
 Կայտերակա՛ն լեռ, տե՛ս, հզօրն ալ այսպէս կ'իյնայ:

CVIII

Բարոյականն օղջ հէփաթին՝ Մարդուն,
 Կրկնութիւն է միտ իր ընթացքին մէջ —
 Ազատութիւն նախ, ետն փառք, թէ վրիպի՝ անկում,
 Ոսկի, եղծ բարուց — բըռնութիւն ալ վերջն:
 Հաստ հաստներու մէջ միայն մէկ էջ
 Կը բըռնէ Մարդուն պատմութիւնը կարն՝
 Ուր կուսակուած է բըռնաւորին պերն
 Ողջ գանձն ու հրեմուտն, զոր այժն ու ականջ,
 Սիրս, հոգին կ'ըղձան, լեզուն կ'ուզէ — թո՛ղ այլ բառերուն կանչ:

CIX

Եկո՛ւր, հիացի՛ր, ցընծա՛, անգոսնէ՛, լա՛ց,
 Նիւթ կայ հոս ամեն ըզգացման համար.
 Մա՛րդ, հօնանակ մ'ես մէջ՝ ժպտի լ'արտատուաց,

Այս թիզ սեղին մէջ կուտուած՝ ազգ ու դար.
 Այս լեռան վրայ (ջրնջուած է սեղմ ալ),
 Կայսրութիւններու բուրգն էր բրգացող,
 Փառքի շողերու ճանանչներով վառ,
 Մինչ՝ արփին կ'առնէր բոցի մ' յաւելեալ շողմն:
 Ո՛ւր են ձեզունքն իր ոսկեղէն, ո՛ւր զայն էինողմն:

CX

Քեզ՝ չափ պերճախօս չէ նոյնիսկ Դիւլլին,
 Դու՝ անանուն սիւն խարխախովոյ թաղուած,
 Դափնին ինչ է որ ճակտին Կեսարին.
 Պսակէ՛ զիս բաղձով իր ճան մէջ բուսած:
 Որո՞ւն կամարն կամ մոյթն է այժիս դիմաց՝
 Տրայիանո՞ւ, Տիտիո՞ւ — Ոչ ժամ՛նակի՛ն ան,
 Որ յաղթութիւն, կամար, մոյթն ոտնահարած՝
 Առաքելոյն է կեդուցած արձանն,
 Որ փրճէր Սափորն Կայսեր, անոր վսեմ մոխիրն է ի բուն մահուան:

CXI

Թաղուած Հրոմի երկընթին մէջ՝ բիլ,
 Նայուածքն աստղերուն — անոնք անդ բերին
 Հոգի մ'որուն հետ մարդն ուզէր բնակիլ,
 Վերջինն անոնց, որ Հռոմի աշխարհին
 Տիրեց, (զի անկէ ետք այդ երկրալին
 Գրաւածները պահել չը կըրցան):
 Մեծ էր փառքն անոր բան Աղեփանդին,
 Չեղաւ ծնողասպան, գինիէն զերծ՝ ան,
 Առաքինի էր, վեհ, կը պաշտենք դեռ, անունն տրայեան:

CXII

Ո՛ւր է ժայռն յաղթութեան, բարձրագահ սեղմ այն
 Ուր Հռոմ՝ հերոսներն կը սեղմէր գրրկին.
 Ո՛ւր՝ մասնիչներու անգունըր Դորփեան —
 Հրուանդանն՝ ցայսֆն ուրկէ վերջն էր սին փառքին,
 Իսկ յաղթողն աւարն իր յաղթանակին
 Հո՞ս կը կուտակէր: Այո՛, այն դաճսին մէջ՝
 Ուր հազարամեայ վէճերն կը յանգին —
 Հրապարակն այն՝ ուր շողային ճառք տերն,
 Օգն, հոն կը շրջէր դեռ Կիկերոնի անմար հօտն ամեւջ:

CXIII

Դաճսն ազատութեան, վէճի ու արեան
 Եւ համբաւի, ուր հաղաթ ազգի մ' կըրբերն

Հոգի ջրին՝ դեռ կոկոն կայսրութեան ...
 Մինչեւ անկար հար հողերու սիրել,
 Երբ ազատութիւնն իսկ սփռուեր էր,
 'ւ անիշխանութիւնն բարեմիջն անոր
 Գրաւուած արդէն, 'ւ անկարգ զինուորներն
 Կ'ընդոսնէին մունջ Ծերակոյսն անգոր.
 Կը վաճառէին բարձրաբարբառ աղիններն usor :

CXIV

Գառնանք դէպ' Հոռմի վերջին ջրիբուն ...
 Բըռնաւորներէն բիւր գանք քու յուրին՝
 Փըրկողոյ ամօթէն մեզ՝ մութ դարերուն
 Բեթրարֆի մտերմիս — Իսայիոյ Յոյսին --
 Ռիենցի՛, վերջին Հոռմացին: Բունն ոսին
 Ազատութեան ծառին՝ կու տայ մի սաղարթ,
 Ռդպէս քու շրմիդ մի պըսակ լոյսի,
 Ատեանի շամբիոն, առաջնորդ անյաղթ,
 Դս'ւն նոր նումա Հոռմի, աւո՛ղ, կարն սիրութեամբ :

CXV

Եզերիս՝, սրտի մ' փայր ըստեղծուածն ես,
 Ռ մահկանացոց մէջ չը գըտան՝ վայր
 Մ'աղուոր ու անդորր իտէալ ծոցիդ պէս.
 Ինչ ալ ես, էիւ — նոր լոյս ցայգափայլ,
 Անհաս երազի մ' անյոյս սենչն աննառ.
 Թէ ըլլաս գեղն իսկ երկրագընդին դուն,
 Ան նըրիրուած քու գեղին՝ խանդավառ,
 Մեծ պաշտամբով: Ինչ ալ ըլլայ քու ծագում,
 Խորհուրդ մ' ես դուն ըզմայլելի, նուրբ մարմնացում:

CXVI

Աղբիւրիդ մամուռն է, դեռ սոռգուած՝
 Կաթիլներովն քու Յէլեսեան ջուրին.
 Աղբ'րիդ այր-ա-պահ դէմն չէ կընճոռուած,
 Կը ցոլացնէ հեզ հանճարը վայրին,
 Կանանչն իր՝ անեղծ կը մթնայ եզրին,
 Ձէ հրպած արուեստն, ջուրն չունի դադար,
 Ձի նընջեր, բանտուած մէջը մարմարին,
 Արձանին հեղիէ մ' պըղպուջներով յար,
 Կը յորդի վըսակն, շուրջն ձարխոս, ծաղկունք, բաղէղ՝ բըռնած պար :

CXVII

Տարօրէն խառնն ... բլուրներ զերդ ծաղկոց,

Բողոքներ ի սփիւռս. խոսերուն մէջէն
 Մրասեա մողէսի՝ անցին խրբրսացն.
 Ամբան բրոյուններ՝ «Ողջոյն» կը կանչեն,
 Թարմերանգ ծաղկունք կարծես կ'աղայեն՝
 Անցնողին փարած . . . եւ իրենց ներկով
 Կը պարեն զինով զեփիւրին շունչէն,
 Մանուշակն անուշ՝ երկնագոյն այնով,
 Կ'երամաւորութի եթերին շունչէն, 'ւ երկնային փառով:

CXVIII

Բնակեցար դիւթիչ այս ծածփին սակ դուն,
 Եգերիա՛, կը տրփէր ծոցդ Ասուածայարգ՝
 Երբ ոսփի ձայներ լրսէիր հեռուն
 Մահիկանացու սէրիդ: Ծիրանի միջցայցն
 Կը ծածկէր միսիկ իր կամարին սակն
 Բազմաստեղային քեզ, քու պաշտօղին.
 Ի՞նչ եղաւ: Անուշ ան առաւ սենեակն
 Խանդոտ Զասուածուհու (քեզ այցելողին)
 Ողջոյնէն եւ Սուրբ սէրէն՝ առաջին՝ քեզ պատգամողին:

CXIX

Միթէ քու սրբէդ պատասխան չալ չէ՞ր,
 Որ երկնայինն խառնեց՝ մարդկային սրբին.
 Սէրն, որ կը մեռնի, ինչպէս ծընած էր՝
 Հառաչով, անմահ յոյզովն արուեստին
 Կրնա՞ս դարձնել անմեռ. տա՛լ երկրի խինդին՝
 Երկնի մաքրութիւն: Թոյնն թափել, վանել,
 Աւ չըբբթացնել ծայրը սուր նետին —
 Պըղբերգ յափրանք, որ կրնայ եղծանել —
 Եւ անպէտք սէզն մահացու հոգիէն դուրս հանել:

CXX

Աւա՛ղ, կը հոսին զուր մեր պարման յոյզերն,
 Կամ զուր կը ջրբեն միայն անապասն՝
 Ուր կ'անին լոկ սեւ յորդառաս սէզեր՝
 Սրբին զրգուանք տուող, թ'եւ այփն որոգայթ.
 Ծառերն որ ունին խժժեր թոյնակաթ
 Եւ ծաղկունք վայրի եւ մահագոյժ բոյր,
 Որ քաղածփին սակ կիրքին առաս
 Կ'ծլին, երբ երկրի ամայփին վրայ զուր
 Կը հառաչէ վասն մեզ՝ արգիլուած պրտղին երկնասուր:

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

(Ետունակելի)

Պ Ա Յ Ծ Ա Ռ Օ Ր Ե Ր

Ինչ որ կայ այսօր՝ վաղն կը չհանայ,
 Օրերն այս ուրախ՝ կը դառնան երազ.
 Սիրսս իր վիճերն հորէն կ'ունենայ,
 Նորէն կը դիմէ սենչերու անհաս:

Օրերը այս բայց, ուրախ ու ժպտուն,
 Ինչպէս աշունի սափուկ միջօրէ,
 Վերահաս ձմեռն խորհուրդով սրտով,
 Իմ երջանկութեան լեղի կը խառնեն:

Լաւ օրը սակայն արագ կը սուրայ,
 Իր ետին ձգած լոկ աղօս յուճեր.
 Մեր յոյսերու բորբ խառոյկին վրայ
 Կ'իջնէ վերսին քախծադէմ գիւճեր:

Օրերն այս պայծառ՝ գանձ են քանկազին,
 Զոր պատգամներու համար գողերէ
 Ո՛չ բաւարար ոյժ կամ միջոց ունիմ.
 Գանձը սրտմութիւն նաեւ կը բերէ:

Ա Ն Վ Ե Ր Ն Ա Պ Ի Ր

Պար են բռնած զանկիս՝ սակ խոհեր՝ ուրախ ու սրտով.
 Առաջինները, գիտեմ, ինչ են ու թոյլ ու սկաւ,
 Քիչ են ինչպէս բարիքներն այս արեւին սակ պայծառ.
 Բարին՝ վսիս, հալածուած, Զարը՝ միճ բիրս ու ուժգին.
 Զեմ գարմահար ես սակայն, այս է պատկերը՝ կեանքին,
 Զե՞ որ «փոտրիկ սիւզերէ» կոչուած է միտքը մարդուն:

Գիտեմ, առաս են փուճերն համբուս վրայ ցից ու սեւ,
 Բայց չեն կրնար պատճառել ա՛լ ինձի՝ հոգ կամ տակում.
 Խոցերն անսոց կ'ընդունիմ ես հոգիով մը քեթեւ,
 Համոզուած թէ եկող օրն ի՞նչ խոցերովը բազում
 Այսօրուան վիճը ընէ պիտի՝ անզուխ ու անթեւ:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՅԱՂԱԳՍ ԶԱՆԱԶԱՆՈՒԹԵԱՆ ԲՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՌԱՆՁՆԱԻՈՐՈՒԹԵԱՆ

Կ. Գոլտոյ յոյն պատրիարքին Եւափ-քիոսի այս գրութիւնը սրուն հայերէն թարգմանութիւնը հասած է մեզի, շօշափելի արժէք ունի ցունարան դպրոցի պատմութեան համար: Գրութիւնը հրատարակ ելած է 577 թուին: Հայերէն թարգմանութիւնը հրատարակուած է Հանդէս Ամսօրեայ Հայագիտական Ուսումնաթերթին մէջ, 1969 ին, էջ 17-40 և 159-198:

Ոմանց փորձը, այս գրութիւնը նոյնապէս լու էականց Գրքին հետ, հիմնուելով կեղական քիչատակարանի ժը չփոթ արեւաներուն վրայ, հեռու է յաջողութիւն խոստանալէ:

Ներկայ գրուածքին թարգմանութիւնը, կատարուած յունարան լեզուով, մեզի կ'ընծայէ հաստատուն կուսաններ ժամանակի, տեղոյ և դադարատարանութեան առընտրութեամբ: Այդ թարգմանութիւնը կատարուած է 577 թուին կամ առկէ յետոյ: Թարգմանութիւնը գլուխ հանուած է Կ. Գոլտոյ մէջ, ըստ երևոյթին յունագէտ և քաղկեդոնական հայու ժը կողմէ:

Կ'արժէ քննել թէ ինչ առընտրութիւն ունի այս գրուածքը յունարան այլ գրութիւններու և թարգմանութիւններու հետ:

Առաջին առթիւ մեր աւշագրութիւնը կը գրուէ նարակերտ բառերու բազմութիւնը, որոնց մեծ մասը ձևաւորուած է սարկական հետեւողութեամբ յունական բառակերտութեանը Ահաւասիկ երկար շարք մը այդ բառերէն:

Աղաւթարար, սող 995, Անամբոխական 1183, Անբացարժանելի 1180, Անբաւանդակական 1117, Աներկպառակելի 532, 938, Անզուգադարձ 1129, Անկրաւարականարար 369, Անյեղանակելի 531, Անպարճբունելի 1117, Անվերաչելի 1144, Առժամուցեալ 1037, Բարեհաւասարութիւն 463, Բոլորահաս 298, Եկակացեալ 967, Եղականելի 874, Ենթարերկ 454, Եռական 472, 510 և այլն, Եռամբանակ 533,

Ընդդիմաստղուն 1118, Հսելական 318, Խննչորովայն 668, Խոշտուն 1178, Մայրալիխոյն 1112, Մնէական 116, Կարկամիտ 1179, Հաղորդապէս 833, Համալծել 1084, Համաշարչարական 572, Հաշտականութիւն 1182, Հասարակացորդ 76, Հարցատուղել 1142, Մակարկութիւն 309, 388, Միաշարձայնութիւն 928, Պարտատութիւն 246, Յեղականութիւն 530, Ներկադարձարար 1181, Ներհանդիպող 5, Ներմածեալ 1182, Ներմուութիւն 296, Շաղկացեալ 1181, Շարադիմեալ 495, Շարխմբեալ 626, Շարամբարտի 738, Շարպարտուցուք 244, Ուժկալ 1109, Ուժկալութիւն 1113, Պարճբունել 310, Պարսիածանիլ 1101, Սեհուանել 1011, Սովորապէս 836, Ստորակոչիլ 1158, Ստորպիտակութիւն 165, Սրբացուութիւն 133, Վա.յրայարձակիլ 1157, Վերակառանիլ 1158, Վերանիլ 421, Վերնաքեր 652:

Վերոգրեալ յունարանական բառերը մտած չեն Հայկազեան լեզուի Բառգրքին մէջ: Այդ իրողութենէն կը հետեի թէ առաջին Կ. Գոլտոյ մէջ գործող այս անձանթ թարգմանիլը հեռու է շատ Աղեքսանդրիոյ մէջ կազմուած յունարանական դպրոցէն: Երկրորդ՝ իր ներակերտ բառերը քաղաքացիական իրաւունք չեն ստացած յունարան հայերէնի այնքան հիւրասէք էջերուն վրայ:

Ութերորդ դարու մեր մտանկագիրներէն Յովան Օձնեցի կը յիշէ երկու Եւափքեաներ, այսպէս՝ «Չվերջինն Եւափքէս, որ ոչ համազայկան կուսին դժախտանէր զմարմինն Գրիստոսի, և մի ընտրութիւն: Զառաջինն Եւափքէս, որ յերկնից և անտացական սաէր զմարմինն Գրիստոսի, և մի ընտրութիւն» (Մասենագրութիւնք, 1833, Վենետիկ, էջ 59):

Ըստ երևոյթին, Օձնեցիին լոկ երկրորդարար ծանթ է Եւափքիոսի գրուածքին, այլապէս այս վերջինին մօտ պիտի տեսնէր սապիտի բացատրութիւններ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔ, ԵՐՈՒՍԱԿԷՍ

(ժ.Գ. - ժ.Ը. Գաբ)

ՃԻԳ. — Մկրտիչ Աբղ. Զուղայեցի, Գրիչ, 1714ին օրինակած է մէկ Գրիբ Լարցմանց՝ Գր. Տաթևացիի. — 2եռ. Երևանի, Թ. 6579:

ՃԻԴ. — Զաֆարեա Երեց, Գրիչ, 1715ին, Ս. Յարութեան Տաճարին մէջ օրինակած է մէկ Կանանդիբ. — Կոն. , Թիւ 60:

ՃԻԵ. — Աբրահամ Կրեսացի, Եպիսկոպոս Թեփրեսաղի, Գրիչ, 1720-1721, որդի Արզումանի.

1. — 1720ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Յաբայ, Վանական Վարդապետի. — 2եռ. Ղապաթիոյ, Թ. 152:

2. — 1721ին օրինակած է ժողովածու մը, կրօնական բովանդակութեամբ. — 2եռ. Երևանի, Թիւ 569:

ՃԻԶ. — Յովնանէս Աբեղայ, Գրիչ, 1721ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Լաւաբանոյ Բանկ. — 2եռ. Ս. Յ. Թիւ 1371:

ՃԻԷ. — Մարտիրոս Երեց, Գրիչ, 1725ին օրինակած է Ճարմանք մը. — 2եռ. Երևանի, Թիւ 7469:

ՃԻԸ. — Ներսէս Էնկիւրացի, Գրիչ, 1725ին օրինակած է մէկ ժողովածու՝ կրօնական բովանդակութեամբ. — 2եռ. Երևանի, Թիւ 1277:

ԱՆՂ և համագոյակուն, թէպէտ ե ոչ բազում Գրիստոսք, մեզ միայն ըստ մարդկային բնութեանն» (տող 535-536); Կամ, «Համագոյական Լաւր ըստ աստուածութեան, համագոյական զնոյն մեզ ըստ մարդկանոյն» (տող 932-933):

Օձնեցիի, ժամանակակից Կոստոյիկ Վարդապետ ալ ունի յիշատակութիւն եղեւորեայ գտնաջնոյն և զվերջնոյն, զոր քաղած է Օձնեցիի գրուածքէն, ըստ երևոյթիւն:

Յունարան դպրոցի մշտնջայատ պատմութեան տարածքին լոյսի փոքր ճառագայթքը կը ծագի այս գրութեամբ:

ԱՆԱ ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ

ՃԻԹ. — Սահակ Երզնկացի, Գրիչ՝ 1725ին օրինակած է մէկ ժողովածու. — 2եռ. Երևանի, Թիւ 1261:

ՃԻ. — Պոխտրոն Վարդապետ, Գրիչ, 1726-1743, օրինակած է,

1. — 1726ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, Մեկնութեանց ժողովածոյ մը. — Լանդէս Ամսօրեայ, 1960, էջ 200:

2. — 1743ին, մէկ Անալոմիա՝ Մարտիրոս Պէքանեանի. — 2եռ. Երևանի, Թիւ 3092:

ՃԻԱ. — Եպիսկոպոս Վրդ. Կեսարացի, բազմավասակ Գրիչ եւ Մաղկող, 1726-1766, որդի Յովսէփայ, ընդհանրապէս Ս. Յակոբեանց Վանքին մէջ ընդօրինակած եւ ծաղկած է հետեւեալ ձեռագիրները.

1. — 1726ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ հաւանաբար, օրինակած է մէկ Գանձարեւ. — 2եռ. Ս. Յ. Թիւ 1521 (Ա.):

2. — 1729ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, Մեկն. Կարուղիեայց՝ Սարգիս Վարդապետի. — 2եռ. Ս. Յ. Թիւ 498:

3. — 1731ին, Յաղագս Երկն. Քահանայապետութեանց՝ Դ. Արիսպագացիի. — 2եռ. Ս. Յ. Թիւ 574:

4. — 1734ին, մէկ Խաղեսեօ, 2եռ. Ս. Յ. Թիւ 1521 (Բ.):

5. — 1736ին, Յաղագս Երկն. Քահանայապետութեանց՝ Դ. Արիսպագացիի, Թորոս աստուածաբան վարդապետին համար. 2եռ. Ս. Յ. Թիւ 506:

6. — 1737-1739ին, մէկ Ճարմանք՝ քառանգատը. Կարեւոր բովանդակութեամբ. — 2եռ. Ս. Յ. Թիւ 154 Ա. Դ:

7. — 1744ին, մէկ Գանձպիբ. — 2եռ. Ս. Յ. Թիւ 1249:

8. — 1745ին, Ա. Պարութեան Տաճարին մէջ, մէկ Պատմ. Առեւտրովմի Լեւեթ՝ Յովսէփոսի. — 2եռ. Ս. Յ. Թիւ 905:

Յիշատակարանին մէջ կը թուէ ուրիշ գերբերքաւ զտր. օրինակած է կանխաւոր եւ զայս զգրկող հատոր Քարոզագիրքս Արքայի Վրիգորի Տաթևապետին, եւ զՍեկնոյն Տեղիի Վարդապետ Թեանցն, զՄեկնութեանց Կրօնագրի Վարդապետին, եւ զԵրեմիայի գրիբ գրիբ գրիբն Արիսպագացի գրոյ օրինակելով, եւ զՏոմարիբք օրինակելով, զտիւր եւ զգրիբ աշխատեցայ ի գրելն:

8. — 1748ին, գրած եւ ծաղկած է Պատմ. Ս. Երկրի' (Մասն Ա.) Մարիանոսի.
— 2եռ. Ս. Թ. թիւ 630:

10. — 1766ին, մէկ Մեկնութիւն Մասթրոսի' Ն. Ենորհաւոյ. — 2եռ. Ս. Թ. թ. 707:
ձԼԲ. — Մարգար Աբեղայ, Գրիչ, 1727ին
օրինակած է ժողովածու մը. — 2եռ. Երեւանի, թիւ 1102:

ձԼԴ. — Գրիգոր Աբղ., Եպս., Խոզոգրակցի, Գրիչ, 1727—1738, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է,
1. — 1727—1730ին, Քարոզգիրք մը.
— 2եռ. Ս. Թ. թիւ 518:

2. — 1738ին, մէկ Քարոզգիրք. — 2եռ. Ս. Թ. թիւ 517:
ձԼԵ. — Կիրակոս Գպիւր, Գրիչ, 1730—1737, Ս. Յակոբեանց Վանքին մէջ հաւանաբար, օրինակած է,
1. — 1730ին, ժողովածու մը կրօնական բովանդակութեամբ. — 2եռ. Երեւանի, թիւ 1959:

2. — 1731ին, ժողովածոյ մը, Զուգացիցի Կիւրեղ Վարդապետի համար. — 2եռ. Ս. Թ. թիւ 567:
3. — 1734ին, մէկ Քարոզգիրք՝ Գր. Տաթեւացիի, Կ. Պոլսեցի Պօղոս Վարդապետի համար. — 2եռ. Ս. Թ. թիւ 475:
4. — 1737ին, Աղօրպարք մը. — 2եռ. Ս. Թ. թիւ 1441:

ձԼԶ. — Աբրահամ Վրդ., Եպս., Բիւզանդացի, Կ. Պոլսեցի, Գրիչ, 1734—1745:
1. — 1734ին, օրինակած է մէկ ժողովածու, կրօնական բովանդակութեամբ. — 2եռ. Երեւանի, թիւ 1217:
2. — 1735ին, Ս. Յարութեան Տաճարին մէջ օրինակած է մէկ ժողովածոյ. — 2եռ. Ս. Թ. թիւ 813 (Ա.):
3. — 1745ին, օրինակած է ժողովածու մը. — 2եռ. Երեւանի, թիւ 9823:

ձԼԸ. — Ահարոն Զուգայցի, Գրիչ, 1734ին օրինակած է, Սասնակցութեամբ Կիրակոս Գպիւրի, ժողովածու մը, մեկնաբանական բովանդակութեամբ. — 2եռ. Երեւանի, թիւ 4015:
ձԼԹ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼԺ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼԿ. — Յովատափ Վրդ. Կարբեցի, Գրիչ եւ Ծաղկող, 1734—1737, օրինակած է ծաղկած է,
1. — 1734ին, ժողովածու մը. կազմող՝ Ղազար Վրդ. — 2եռ. Երեւանի, թ. 723:
2. — 1736ին, ժողովածու մը՝ կրօնական բովանդակութեամբ. — 2եռ. Երեւանի, թիւ 724:

3. — 1737ին, մէկ ժողովածու, կրօնական բովանդակութեամբ. — 2եռ. Երեւանի, թիւ 1397:
ձԼԼ. — Յարութիւն Գպիւր, Կ. Պոլսեցի, Գրիչ, 1739—45, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է.
1. — 1739ին, Մատոց մը, Գարրիէլ Արքեպս.ի համար. — 2եռ. Ս. Թ. թ. 676:
Մանր յիշատակագրութեան մը մէջ կ'ըսէ. «Աղաչեմ զընթրեցող տեսրբող, յիշել է Տէր զմ'ողապարտ Յարութիւն տրույլ գրիլս, որ տրտում եւ նշտնն կենօք զծիրս գրեցի յերկիր յերուսաղէմ, հանդէպ Սրբոց Յակոբեանց Տաճարին: Վայելողացող կենդանութիւն»:

2. — 1739ին, Մեկն. Եսայեայ՝ Գէորգայ Սկեւաջույ, եւ Մեկն. Ժ. Քղրոցի Պօղոսի. — 2եռ. Երեւանի, թիւ 1208:
3. — 1740ին, Մեկն. Մարկոսի՝ Բարսեղ Վարդապետի, Մեկն. Դաւիթ, Մեկն. Ինասուրեան Սողոմոնի՝ Գր. Տաթեւացիի, եւ այլն, Գանձակցի Կարապետ Աբեղայի համար. — 2եռ. Ս. Թ. թիւ 904 (Ա, Բ):
4. — 1740ին, Մեկն. Մարկոսի՝ Բարսեղ Վարդապետի, Յովհաննէս Վարդապետի համար. — 2եռ. Ս. Թ. թիւ 945:
5. — 1741ին, Լուծումն Մեկնութեան Յօրայ. — Գր. Տաթեւացիի. — 2եռ. Ս. Թ. թիւ 954:

6. — 1745ին, մէկ Անտիօնիա՝ Մարտինոս Գէջանեանի. — 2եռ. Երեւանի, թ. 15:
ձԼՊ. — Կարապետ Աբղ. Գանձակցի, Գրիչ, որդի Սահակայ, 1740ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Քղրոցի Յակոբայ՝ Սարգիս Վարդապետի, եւ այլն. — 2եռ. Ս. Թ. թիւ 904 (Ե):

ձԼՐ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼՏ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼՖ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼԾ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼՇ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼՈ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼՊ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼՂ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

ձԼՃ. — Կարապետ Աբեղայ, Գրիչ, որդի Սահակայ, 1738ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Մեկն. Սոմմանաց Գուրի' Առաքել Եպիսկոպոսի Սիւնեաց. — 2եռ. Ս. Թ. թիւ 604:

Մարկոսի Աւետարանին Մեկնութեան այտուբնական ցանկը կազմելուն առիթով կը գրէ. «Յայտ լիցի գրասէր եղբարցդ, զի իղծ բնաւորեցաւ հիքոյս գրեանց ցանգ ժողովել վասն դիրազգիտ լինելոյ պիտանի իրաց, եւ ոչ մնալ վարանեալ թէ արդեօր լ'էր լիցէ այս ինչ բան, որպէս յայտ է բանասէր եղբարցդ: Վասն որոյ որպէս քանի մի գրեանց ցանգ արարի, նոյնպէս եւ համառօտ զլիսաւոր բանքն Սրբոյ Աւետարանիս Մեկնութեանն ժողովցի ի ներքոյ այտուբնական ցանկի, զի ընթերցողաց զիրին լիցի: Վասն որոյ խնդրի .ի ձէնջ աղօթիս զի Տէր Աստուած զցանգ հոգւոյ իմոյ մի քակտեցէ, այլ գտիպն իւր տիրական անրիծ իւրոյ տեսոյն արժանիս արացէ, Ամէն: Կարապետ Վարդապետէ գրեցաւ աղբրսանքս. բաւ է»:

ՃեւՌ. — Սարգիս Վրդ., Սպս., Ֆերմանեան, Թոլսոբքի, Սուրբկոյցի, Գրիչ, 1741—1786, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է,

1. — 1741ին, մէկ Բանք Ոսկիականք. — Ձեռ. Անկիւրիոյ, թիւ 117:

2. — 1772ին, մէկ Անտա Նորալոյն Մսամանց, Աղէքսանդր Գալամաթոյի. — Ձեռ. Երեւանի, թիւ 7500:

3. — 1773ին, մէկ Մեկն. ԺԲ. Մարգարէից՝ Կուռնեիոսի, թրգմ. Ղուկաս Վարդապետի. — Ձեռ. Ս. Յ. թիւ 24:

4. — 1786ին, համառօտեղով օրինակած է Մեկն. ԺԲ. Մարգարէից՝ Կուռնեիոսի. — Ձեռ. Ս. Յ. թիւ 692:

ՃեւԲ. — Սարգիս Դպիր, Երուսաղեմացի, 1745—1758, որդի Յարութիւնի, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է.

1. — 1745ին, մէկ Լուսմունք Մեկնութեան Յարպ. Գ. Տաթևացիի, Աստուածատուր Վարդապետի համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 600:

2. — 1750ին, Իմաստասիրական Գրոց ժողովածոյ մը, Սիմէոն Վարդապետի համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 791:

3. — 1755ին, Սպահանցի Յովհաննէս Վարդապետի Մակայութիւն ձօնաբերութեան յորջորջուած գիրքը, Գրիգոր Վարդապետի համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 665:

4. — 1766ին, ժողովածոյ մը — Մեկնութիւնք եւ Լուսմունք — Ստացող՝ Սիմէոն Վրդ. Նիցիի. — Ձեռ. Ս. Յ. թ. 172:

5. — 1768ին, ժողովածոյ մը, որ կը պարունակէ Մասեմագուրէից Փիլոնի, Կանոնապիբէ, եւ Գոսաստանապիբէ՝ Միս. Գործ: Ստացող՝ Սիմէոն Վրդ. Նիցիի. — Ձեռ. Ս. Յ. թիւ 167:

ՃեւԳ. — Յակոբ Աբդ. Յղինցի, Գրիչ, որդի Գալուստի, 1746ին, Ս. Փրկչի Վանքին մէջ օրինակած է,

1. — Աւետարան, Յղինցի Եղիայի յիշատակին. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1935:

2. — Մէկ երեքգոյնեաց. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1979:

ՃեւԴ. — Գաբրիէլ Վարդապետ, Գրիչ, 1754ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Պասմութիւն Գիւտոյ Ամերիկայի. — Ձեռ. Ս. Յ. թիւ 422:

ՃեւԵ. — Ղուկիանոս Աթարակեցի, Գրիչ, 1759—1766:

1. — 1759—1774ին օրինակած է ժողովածոյ մը, կրօնական բովանդակութեամբ. — Ձեռ. Երեւանի, թիւ 3281:

2. — 1766ին օրինակած է մէկ ժողովածոյ, կրօնական բովանդակութեամբ. — Ձեռ. Երեւանի, թիւ 1680:

ՃեւԶ. — Յակոբ Պար. Նայեան, 1751ին Ս. Յակոբեանց Վանքին մէջ խմբագրած է իր Նամակներն. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1002:

ՃեւԷ. — Աբրահամ Աբդ. Գերսեմիկեցի, Գրիչ, 1764—1766, Ս. Յարութեան Տաճարին մէջ օրինակած է,

1. — 1764ին, Մեկն. Նգումասեցի, Վարդան Վարդապետի. — Ձեռ. Ս. Յ. թ. 280:

2. — 1766ին, ժողովածոյ մը, կրօնական բովանդակութեամբ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 801:

ՃեւԸ. — Յովհաննէս Վրդ. Կեսարայի, Գրիչ, 1766ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Պասմ. Գիւտոյ Ամերիկայի եւ Պասմ. Օսմանեան Թալաւորաց, հայատառ թրքերէն. — Ձեռ. Ս. Յ. թիւ 14:

Յիշատակարանին մէջ կը կարդանք սատողները. — «Վասն որոյ գտցի եւ այս նորալուր եւ հիացման առիթ իրաց բացայայտող հանգամանս ի մէջ ազգիս մերում, որովհետեւ միտք մարդկան բաղձայ գիտել: Քանզի ամենից իրաց եւ տեղեաց՝ լաւ է գոյն վերահասու, բան գտղէտ մնալի»:

ՃեւԹ. — Յովհան Աբեղայ, Գրիչ, 1766ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է

Մեկն. Սաղմոսաց՝ Ն. Լամբրոնացիի. — 26ռ. Ս. Յ. թիւ 776:

ՃԾ. — Փիլիպպոս գրագիր, ձուղայեցի, որդի Աստուածատուրի, 1769ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Քարոզգրի, Նալեան Յ. Պատրարբի, Գերմանեցի Կիրակոս Վարդապետի համար. — 26ռ. Ս. Յ. թիւ 90:

ՃԾԱ. — Մարտիրոս Արեւիկոպոս, Գրիչ, 1773ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ հաւանաբար, գրած է մէկ Հռչակ Սուլուադեի (Տաղք եւայն), զոր սակայն չէ յաջողած տպագրել տալ. — 2. Ն. Վ. Ակիւնեան, Տուցակ Հայ 26ռ. Նիկոսիայի, 1961՝ Վիեննա. — 26ռ. Կիպրոսի, թիւ 62:

Նոյնին երկրորդ օրինակը. — Նոյն, անդ, թիւ 64: Տես նաեւ Տուցակ 26ռ. Անթրիիասի, 1964, թիւ 5, 6, 7, էջ 77-90, Անուշաւան Վրդ. Դանիէլեան:

ՃԾԲ. — Գրիգոր Եպս. Գաղասացի, Գրիչ, 1776-ը. 1796, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է,

1. — 1776-1777ին, Սեբ Աստուծոյ Գրքին Ա. եւ Բ. Հատորները. — 26ռ. Անկիւրիոյ, թիւ 70 եւ 71:

2. — 2. 1796ին, մէկ ձառքնաիր. — 26ռ. Անկիւրիոյ, թիւ 1:

ՃԾԳ. — Մասքուս Աբղ. Վրդ., Գրիչ, Ապուշեխցի (Ակնցի), 1776-1791, օրինակած է,

1. — 1776ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, մէկ Անտառ Նորագոյն Մտածմանց. — 26ռ. Ս. Յ. թիւ 1746:

2. — 1782ին, մէկ Քարոզգրի՝ Յ. Նալեանի. — 26ռ. Երեւանի, թիւ 6274:

3. — 1785ին, Ս. Փրկչի Վանքին մէջ, մէկ Մեկն. Սաղմոսաց՝ Գր. Տաթեւացիի. — 26ռ. Ս. Յ. թիւ 367:

4. — 1791ին, Ս. Փրկչի Վանքին մէջ, մէկ Մեկն. Սալայեայ՝ Կուռնելիոսի. — 26ռ. Ս. Յ. թիւ 40:

ՃԾԴ. — Գրիգոր Դպիր Ձկնուրցի, Ապերցի, 1776-1780, հաւանաբար Ս. Յարութեան Տաճարին մէջ օրինակած է,

1. — 1776-1779ին, մեծ ժողովածոյ մը, որ այժմ կը ներկայանայ մեզի չորս հատորներով, Բաճեմ Աստուածաբանական՝ Մխիթար Սասնեցիի, թիւ 980. այլեւայլ ձառեք, թիւ 1001. ձառեմ Յ. Օձնեցիի, թիւ

1009. ձառեմ Ջաբարիա Կաթողիկոսի, թիւ 955:

2. — 1779ին, մէկ ժողովածոյ, կրօնական բովանդակութեամբ. — 26ռ. Ս. Յ. թիւ 1164:

3. — 1780ին, ժողովածոյ մը. — 26ռ. Ս. Յ. թիւ 888:

ՃԾԵ. — Մովսէս Վրդ. Հասարխանցի, Գրիչ, որդի Կոստանդի, 1777ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Քարոզգրի. — 26ռ. Ս. Յ. թիւ 214:

ՃԾԶ. — Կարապետ Աբղ. Եղոկիացի, Գրիչ, միաբան Մշոյ Կ. Կարապետի, 1791-1792ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Բաճեմ Ոսկիակոսի. — 26ռ. Ս. Յ. թիւ 170:

ՃԾԷ. — Սիւրեն Սրկ. Քիմլիզեցի, Գրիչ, 1796ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ հաւանաբար, օրինակած է մէկ Քափորտետ, Ստեփանոս Աբղ. Կիւմրիշահեցիի փափաքով. — 26ռ. Ս. Յ. թիւ 1061:

ՃԾԸ. — Երեմիա Աբղ. Ասանցի, Գրիչ, 1797ին, Ս. Յարութեան Տաճարին մէջ գրած է Նկարագրութիւն Տնօրինական Տեղեաց. — 26ռ. Վիեննայի, թիւ 757:

ՃԾԹ. — Ռափայէլ Վրդ. Կուրնեցի, Գրիչ, 1797ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Բաճեմ Ոսկիակոսի. — 26ռ. Նոր Ջուղայի, թիւ 472:

ՃԿ. — Պօղոս Վրդ. Ապրիանուպոլսեցի, Գրիչ, 1797-1799, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է,

1. — 1797ին, Մեկն. ՃԲ. Մարգարէից, եւ Մեկն. Յայնուրեան Յովնանու՝ Կուռնելիոսի, երկուքն ալ համառօտուած իր կողմէ. — 26ռ. Ս. Յ. թիւ 382:

2. — 1798ին, Մեկնուրբիւն Եղկիկիի եւ Դանիէիի, Կուռնելիոսի, երկուքն ալ համառօտուած իր կողմէ. — 26ռ. Ս. Յ. թիւ 383:

3. — 1799ին, Մեկն. Յոբայ՝ Վանական Վարդապետի, Մեկն. Սալայեայ՝ Կուռնելիոսի՝ իր կողմէ համառօտուած, Մեկն. Երեմիայի՝ Մխ. Դոշի, եւ Մեկն. Դանիէի՝ Վարդան Վարդապետի. — 26ռ. Ս. Յ. թիւ 379:

ՃԿԱ. — Պետրոս Ոպ. Աստուածաբանաց, Կեսարացի, Գրիչ, 1798-1816, որդի Պուտաիի, աշակերտ Կ. Պուսոյ Ջաբարիա

Պատրիարքին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է հետեւեալ հատորները .

1. — 1798—1807ին, Անստա Այլաբանուքեան՝ Կուռնելիոսի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 46 .

Ահաւասիկ մէկ հատուած գրի յիշատակարանէն, 1807 թուականով . — «Արդարեւ բաղձանօք ցանկացայ գրով իմով ստանալ զայս հոգեւոր բորաստան, եւ սկսայ գրել ի Պօլիս Պատրիարգարան Ամենայն Հայոց, ի թուին Հայոց ՌՄՈ՛՛է [= 1798] եւ յունվարի ԻԲ [= 22] ի բարեկարգ Պատրիարգութեան կայսերապետի քաղաքին այնմիկ վայելչապատիւ եւ ազգասէր Տեառն Զարարիայ Պատրիարգի, իմոյ ձեռնադրողի եւ հոգեսուն ձեռողին: Բայց յերկրորդի ամին, որ է թիւն մեր ՌՄՆԸ [= 1799] եւ ի մարտի ԺԸ [= 18] փոխեցաւ առ Գրիստոս՝ տէրն իմ ութսունամայ հասակաւ, եւ քսան եւ վեց ամաւ եւ կիսով պատրիարգութիւն առնելով, եւ մեր մնացաք իրր որբ: Եւս առաւել էսք յայնժամ անոր մերձ առ նա փոխանորդ եւ վէթիլ, եւ սրտաբեկ լինելով ունեցաք եւս յանձին մերում զտկարութիւն իմն»: —

2. — 1806—1807ին, Մեկնութիւն Յայնուքեան՝ Կուռնելիոսի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 399:

3. — 1806—1809ին, Մեկն. Սաղմոսաց՝ Ն. Լամբրոնացւոյ . — Ձեռ. Ս. Յ. թ. 264:

4. — 1808ին, Մեկն. Երզնգ Երզնգ՝ Կուռնելիոսի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 354:

5. — 1808ին, Գանձ Գիւրգ՝ Կիւրղի . — Ձեռ. Վիեննայի, թիւ 816:

6. — 1809ին, Ն. Լամբրոնացիի Մեկն. Առակաց, Ժողովողի, եւ Իմաստութեան Սոճղոմոնի, նոյնպէս՝ Գր. Տաթեւացիի Մեկնութիւնները նոյն գրքերուն վրայ . — Ձեռ. Ս. Յ. թիւ 559:

7. — 1811ին, Մեկնութիւն Սիրաբայ, Նայեան Յակոբ Պատրիարքի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 140:

8. — 1812ին, Մեկնութիւն Երեմիայի՝ Կուռնելիոսի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 1754:

9. — 1812—1816ին, Մեկն. Սասնայ՝ Կուռնելիոսի . — Ձեռ. Երեւանի, թ. 1310:

ձԿԲ. — Մինաս Վրդ. Պօլսեցի, Գրիչ, 1805ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Բուրասան Ա. Երուսաղէմի՝ Ազրիանուպօլսեցի Պօղոս Արքեպիսկոպոսի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 1769:

ձԿԳ. — Փարոս Դպիր Վժանցի, 1812ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Նամականի Գր. Մագիստրոսի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 1523:

ձԿԴ. — Մկրթիչ Դպիր Կեսաւացի, 1812ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Նամականի Գր. Մագիստրոսի . — Ձեռ. Ս. Յ. թիւ 1607:

Սրբոց Յակոբեանց Վանքին մէջ օրինակուած վերոգրեալ 269 ձեռագրներէն 163ը այժմ կը գտնուին աստ, իսկ 67ը Երեւան. մնացեալները, մէկ կամ աւելի թիւով, ցրուած են աշխարհի չորս ծագերուն, Նոր Զուղայէն (4) մինչեւ Վաշինգտոն (1), եւ Դեռուլայէն (1) մինչեւ Զմմառ (3):

(Ճ՝ Վերջ)

Ն. ԱՐԳ. ԾՈՎԱԿԱՆ



ՀԻՆ ՅՈՒՇԵՐ

ՆԱՄՍԿԱՆԻ Կ. ՊՈԼՍՈՅ Տ. ԶԱԽԷՆ ՊԱՏԻՍԱՐՔԻ

ՊԱՅՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՑ

Կոստանդնուպոլիս, 9/15 Օգոսոս, 1915

Համար 111

Գերազանց

Տ. Ղևոնդ Եպիսկոպոս Դուրբան

Առաջնորդ Պուլկարիոյ Հայոց

ի Ֆիլիպէ

Վերջին նամակէն ետքը, զոր ստացած ըլլալնիդ իմացուցած էիք, հեղհեղէ ներքին գաւառներէն աւելի ստոյգ տեղեկութիւններ կրնան հասնիլ: Մեր այս նամակին մէջ արուած տեղեկութիւնները քաղուած են Բարբերդէն իրամանալով աղատած և պատահարաբար Պուլիս եկած կնոջմէ՛ մը, Թուրք սպայի մը կողմէ՛ յափշտակուելով Պուլիս բերուած 9-10 տարեկան Ձիւլէցի աղջիկէ՛ մը, Խարբերդէն եկած իւրամ ճամբորդէ՛ մը, Երզնկայէն եկած օտար ճամբորդներէ և այլն, հետեւորաբար մեր այս տեղեկութիւնները մեզ պատմուած են նոյնիսկ ականատեսներէ և խժժութեանց ենթակայ եղողներէ:

Այսօր այլևս օտուգուած է որ կարնոյ, Տրապիզոնի, Սերաստիոյ, Խարբերդի, Բաղէշի և Տիգրանակերտի նահանգներուն մէջ հայ չէ մնացած բնաւ, այդ միլիոնի մը չափ ժողովուրդը իրեն հայրենիքէն շատ սխտիմաթիկ կերպով կտարած են տեղական իշխանութիւնք Ապրիլի սկիզբէն սկսեալ: Նախ ամէն տեղ գիւղ և քաղաք ամենազարնուրիշի տանջանքներով և բազմաթիւ գանահար օպանութիւններով զինաթափ եղած է ժողովուրդը ժանտարմաներու և այս իսկ նպատակաւ բանտերէն արձակուած ոճրագործներէ կաղժուած շէքեցիներու ձեռամբ: Այնքա՛, գիրք, կուսակցական անուն և այլ գանազան պատրուակներ և անոնց բացակայութեանը հարուստներ և ուղիք զարնող հայ երեւելիներ մեծ խուճարով բանտերը լեցուած են: Այնուհետև սկսած է տեղահանութիւնը. նախ բանտարկութենէ ազատ մնացած այրերը մեծաւ ժառամբ և բանտարկեալներէն անոնք, որոնց վրայ յանցանք մը չէ գտնուած, զանազան տեղեր աքսորելու պատրուակաւ խուճար խուճար ճամբայ հանուած և ամբողջովին կոտորուած են՝ առանց մէկ հոգի իսկ ազատուելու: Ասոնք ճամբայ հանելէն առաջ՝ տեղական կառավարութիւնը պաշտօնապէս խուճարիկեր է զանոնք և վրանին գտնուած դրամ և արժէքուար ասորկանները վար դրած է, շատ տեղեր ասոնք ձեռքերնին կսպուած կամ 5-10 հոգի իրարու կապուած, ջրկուած են: Մնացեալ ժողովուրդէն՝ կին, ծնր և մանուկ Խարբերդի վիլայէթին մէջ պարզապէս իբրև անտէր աղբանք նկատուած, իւրամ ժողովուրդեան քմահաճոյքին ենթարկուած են, ամենաբարձր պաշտօնեաներէն սկսեալ մինչև հասարակ գիւղացին իրեն հաւնած կինը կամ աղջիկը իրեն կնութեան անունով և անունով իւրամացնելով, զղթիկ մանուկները ուղղորդ առած է աղաձին չափ և մնացեալները ճամբայ հանուած են հեախան և անօթի, առանց պաշարի, գանուած չէթէներուն սուրին կեր ըլլալու կամ անօթութենէ ժողովուրդ համար: Տիարգէթիբի չէթէներուն սուրին կեր ըլլալու կամ անօթութենէ ժողովուրդ համար, և ժողովուրդը վիլայէթին մէջ ջարդ տեղի ունեցած է, Մերտին գլխաւորաբար, և ժողովուրդը վիլայէթին նոյն խժժութեանց ենթակայ եղած է: Կարնոյ, Բաղէշի, Սերաստիոյ և դարձեալ նոյն խժժութեանց ենթակայ եղած տեղական եղած ժամանակ կառավարութեան Տրապիզոնի նահանգներու ժողովուրդը տեղական եղած ժամանակ կառավարութեան

կողմէ բաւական դիրքութիւն տրուած է իրենց. 5-10 օր պայմանաժամ, մասամբ գոյթ ծախելու թայտառութիւն և ճամբայ հանուած ատեն քանի մ'ընտանիքի սոյլ մը արամադրած են, որ մէկ երկու օրէն իրենք ճամբուն մէջտեղը լքելով ետ կը դառնան, ճամբայ ելնող կարաւանները երբեմն յաջորդ օրը և երբեմն քանի մ'օր ետքը ճամբուն վրայ կը հանդիպին չլթէներու և իսլամ գիւղացիներու, որոնք զիրենք ամբողջովին կը կողոպտեն, չլթէները ժանտառներու հետ միացած, կը սպաննեն անոնց մէջ եղող քանի մ'այրերը և պատանիները. երիտասարդ կիներն ու չափաւոր աղջիկները կը հեռացուցուին կարաւաններէն, մանուկները կը յափշտակուին անոնց կողմէ և կը մնան միայն քանի մը պտուռ կիներ, որոնք ժանտառներու կողմէ մտրակուելով առաջ կ'երթան, ճամբուն վրայ անօթութենէ հեռզհեռէ մտնելու համար: Ակառառն մը մեղ կը պատմէ թէ՛ կարնոյ վիւայէթէն Խարբերդի դաշտը հասած կիներու կարաւանը հոն դաշտին մէջ ձուռած է քանի մ'օրեր, ուր անօթութենէ մտած են հեռզհեռէ ամէնն ալ (օրական 50-60 հոգի) և կառավարութիւնը միմիայն քանի մը հոգի զրկած է անոնց դիակները թաղելու, որպէսզի իսլամ տարրին առողջութիւնը չխանդարուի:

Զրէլէցի փոքրիկ աղջնակը մեզ կը պատմէ թէ երբ Մարտունի, Ամասիոյ և Թոքատի ժողովուրդը դէպի առաջ կ'երթային, Սարը Գըշլա ըսուած տեղը (Սերաստիոյ և Կեսարիոյ մէջտեղը), կառավարութեան դրան առջև իսկ բոլոր աղջիկ ք մանչ մանուկները առնուեցան մայրերուն ձեռքէն և սենեակներու մէջ լիցուեցան և կարաւանը սփռեցին որ առաջ երթայ: Իսկ մանուկներուն համար յայտարարութիւն եղաւ չըջնակ գիւղերու, որպէսզի ամէն ոք գար և սպառը ընտրէր ու առնէր: Իսկ ինքն ու իր մէկ ընկերուհին (Ամասիոցի Նուարդ) ապայի մը կողմէ բերուած են Պոլիս: Կիներու և մանուկներու կարաւանները ամէն քաղաք կամ աւան հասնելուն, կառավարական շէնքին առջև կը ցուցադրուին, որպէսզի իսլամները իրենց ընտրութիւնները կատարեն:

Բարբերէն ճամբայ ելածները յայպէս կոտորակուելէն վերջը՝ մնացեալ մանուկներն ու կիները ձգուեցան Երզնկայի առջև Եփրատ գետը՝ Քեմախ Պողպի ըսուած տեղը. ու այս և ուրիշ բարբարոսութիւններէն վշտահար, Երզնկայի մէջ գտնուող Գերման կարմիր Խաչի հիւանդանոցին հիւանդապահուելիներէն Ներքեկիացի ազնուական ընտանիքէ Օր. Յօրա Ա. Ուէտէլ Եարլսպէրկ և իր մէկ Գերման ընկերուհին իրենց պաշտօնէն հրաժարելով՝ Պոլիս եկան և անձամբ մէկ քանի գեւապատառներ պտրեցնելով պատմեցին այս վայրագ արարքները:

Այն բարբարոսութիւնները 'ի գործ դրուած են ամէն կողմ և այսօր այդ նահանգներուն բոլոր ճամբաներուն վրայ հազարաւոր հայերու դիակներուն է որ կը հանդիպին ճամբորդները: Իսլամ ճամբորդը Մալաթիայէն դէպի Սերաստիա եկած ատեն ամբողջ Զ ժամ խիստ դիակներու հանդիպած է յայր թէ կին: Մալաթիոյ ըստ այր մարդերը հոս բերուած և քապանաւած են, իսկ կիներն ու մանուկները ամբողջովին իսլամացեցած են: Ոչ օք կրնայ այժմ ճամբորդել այդ կողմերը երբ այր մարդ է ինքը, ամէն իսլամ, և մանաւանդ չլթէ կամ ժանտառմ պարտականութիւն կը համարի փրեկ անմիջապէս զայն սպաննել: Վերջերս Տիգրանակերտի պատերազմական ատենին առջև դառաւելու համար զրկուած Օսմ. երեսփոխաններէն Չօհրապ և Վարդգէս ալ ճամբուն վրայ սպաննուեցան շալէպէն անդին: Այդ նահանգներուն մէջ այժմ իսլամի մը անունին տակ միայն ծպտելով կարելի է ճամբորդել. իսկ կիներու մտփին արդէն վերը ըսուեցաւ, ու երբ կանուքի հետ այդ կերպով կը վերաբերուին, բարոյականի մասին խօսիլը աւելորդ կը դասենք:

Հայ գիւնուորներն ալ նոյն սև բախտին ենթակայ իղած են. արդէն ասոնք ամէնն ալ զինաթափ եղած, ճամբաներու շինութեանց կ'աշխատցունեն այդ կողմերը: Ստայդ քաղկեդութիւն ունինք որ կարնայ նահանգի հայ գիւնուորները որ կարին-Երզնկա ճամբուն վրայ կ'աշխատուէին, ամէնքն ալ ջարդուած են: Տիգրանակերտի

նահանգին հայ զինուորականները Տխարպէճիր-Ուրֆա և Տխարպէճիր-Խարբերդ ճամբաներուն վրայ շարժուող զինուորական հնէն Խարբերդէն մէկ անգամէն միայն 1800 հայ երիտասարդներ իբրև զինուոր ճամբայ հանուած են դէպի Տիգրանակերտ, հոն աշխատիլ տալու համար և Արդրնիի կողմերը ամէնն ալ կոտորուած են: Միև կողմերէն տակաւին լուր չսնինք, բայց անոնք ու անտարակոյտ նոյն բախտին ենթարկուած են:

Չունագան տեղեր բանակրու խորը մնացած քանի մը այրեր հետզհետէ կախողան կը հանուին: Կեսօրիս, Խարբերդ, Սեբաստիա, Կարին, Ատանա և չն. վերջին մէկ ամառուան մէջ քանի մը ասանակահայեր կախողան հանուած են: Շատ տեղեր հայ ժողովուրդը իր կհանքը փրկելու համար իւլամութեան դիմեց. բայց նախորդ մեծ կատարածին պէտ այս անգամ դիւրութեամբ չընդունուեցան այս դիմումները: Սեբաստիոյ մէջ իսլամականութեան դիմողներուն սա պոյամանները ստաջարկուեցան. մինչև 12 տարեկան իրենց զաւակները յանձնել կառավարութեան, որ որանոցներ գրուին, և իրենք յանձն առնեն իրենց տեղէն ելնելով, կառավարութեան ցոյց տուած տեղը բնակիլ:

Խարբերդի վիլայէթին մէջ այրերու իսլամանալը չէ ընդունուած, իսկ կիներուն իսլամութեան դիմելու տեսնը, զինքը ամուսնութեան առնող իսլամ մը պատրաստ գտնուիլը պոյաման գրուած է: Բազմաթիւ հայ կիներ իրենց ծովեր մանուկներով ինքզինքնին նիքրատի ալիքներուն յանձնած են կամ իրենց իւկ տուներուն մէջ ինքնասպան եղած են: Նիքրատ և Տիգրիս հազարաւոր հայերու գերեզման եղած են:

Սև ծովի եզերքի քաղաքներուն մէջ՝ Տրապիզոն, Սամսոն, Կիրասոն և այլն, իսլամացողները անմիջապէս հեռացուած են ներքին, զուտ իսլամարնակ վայրեր: Շուպին Գարահիսար զինաթափութեան և տեղանուութեան դիմողրած ըլլալուն համար թնդանթի բռնուած և քաղաքի ու դռնի բոլոր ժողովուրդը շարաշար կոտորուած է իր առաջնորդովը միասին:

Վերջապէս, Սամսոնէն սկսել մինչև Սղերդ և Տիգրանակերտ, այսօր ոչ մէկ հայ մնացած է, մեծադոյն մասը ջարդուած, մէկ մասը առևանգուած, և փոքր մաս մը իսլամացած:

Պառնութիւնը երբեք չէ տեսած, չէ պատմած այսպիսի նախճիր մը, որուն համար հիմա սկսած ենք Սուլթան Համիտի ժամանակները մեր երջանիկ ժամանակները համարիլ:

Վերջին ամառուան մէջ իմացանք որ մեր զաւառական առաջնորդներէն Անանիա Մ. Վ. Հազարապետեան, Բարբերդի առաջնորդը, կախողան հանուած է հոն, առանց նոյն իսկ կեդրոնի վաւերացման. Խարբերդի առաջնորդը՝ Պսակ Մ. Վ. Տ. Խորէնեան Մայիսի սկիզբը ճամբայ հանուած է դէպի աքոսր և քաղաքէն հարկ 2-3 ժամ հեռացուցուելէն յետոյ անդթօրէն սպաննուած: Տակաւին լուր չսնինք Սղերդի, Բաղէշի, Մշոյ, Գղիի, Բալուի, Երզնկայի, Բէժմախի, Թոքատի, Կիւրիի, Սամսոնի և Տրապիզոնի առաջնորդներէն, և ամիսէ մը ի վեր է որ լուր չունինք նաև կարնոյ և Սեբաստիոյ առաջնորդներէն:

Նահատակուած քահանաներու և վարդապետներու մասին խօսիլը աւելորդ է: Երբ ժողովուրդը ամբողջովին պարպեր են, եկեղեցիները արդէն կողոպտուած և մզկիթի, ախոռի կամ ուրիշ բաներու վերածուած են: Արդէն Պոլսոյ հրապարակի մզկիթի, ախոռի կամ ծախուելի հայ եկեղեցիներու անօթներ և այլ գոյքեր. ինչպէս սկսած վրայ սկսած են ծախուելի հայ եկեղեցիներու անօթներ և այլ գոյքեր. ինչպէս սկսած են մինչև Պոլսի բերուելի Թուրքերու կողմէ գծրախտ Հայ մայրերու զաւակները:

Կիլիկիոյ կողմերը կարծես թէ աւելի թեթև անցած է այս կոտորածը և գոնէ մինչև այսօր տակաւին լուր առած չենք ջարդերու կամ այլ խմբական սպանուածութեանց: Ժողովուրդը, որ ցրուած է Հալէպի նահանգին, Տէր Զօրի և Գամսակոտի կողմերը, անշուշտ անօթութենէ պիտի կոտորուի:

Կառավարութիւնը, ինչպէս կ'իմանանք, չհաճեցաւ և ոչ իսկ Հաւէպի և Ուրֆայի պզտիկ գաղութները իրենց տեղերը պահել, որ զոնէ անոնք կարենային օգնութեան ձեռք կարկառել իրենց զօրախա եղբայրներուն, որոնք գէպի հորաւ կը քուէին, և Կիլիկիոյ Կաթողիկոսը, որ տակաւին հոն կը մնայ, մեր զրկած նպաստները բաշխելու գործով զբաղած է:

Մենք կը կարծէինք թէ կառավարութեան այս ծրագիրը հայկական խնդիրը միանգամ ընդ միշտ փակելու համար, հայկական վեց նահանգները հայութենէ պարպել, գատարկել էր, և Կիլիկիոյ կողմը հայութիւնը ցրուել, սպառաշի վտանգ մը այն տեղէն ալ հեռացնելու համար: Այդ ծրագիրը զօրախա տար աւելի ընդարձակ է և հիմնական, Հայութիւնը ամբողջովին բնաջինջ ընել ամբողջ Թուրքիոյ մէջ:

Այսպէս բարենորոգումներ գործադրուելը օրոշուած եօթը նահանգներու Հայութեան հարիւրին մէկն անգամ այսօր ողջ չէ. մինչև այսօր տակաւին լուր չտանրեցաւ թէ Մուսուլ կամ շրջակայ տեղեր օեկ հայ մը հասած ըլլայ: Աւ ան այս ծրագիրը սկսաւ գործադրուել նոյնիսկ Պոլսոյ շրջակայները: Իզմիթի գաւառին և Պրուսայի նահանգին հայութեան մեծամասնութիւնը արդէն լքելով տուն, տեղ և ամէն գոյք, բռնի կը հեռացուցուի գէպի Միջագետքի անապատները: Արդէն Ատարազար, Նիկիոմիդիա, Կէշվէի Գիւղերը, Արմաշ և շրջակայները, վերջապէս Իզմիթի շրջակայ գիւղերը, բացի Պարսիզակէն, որուն քանի մը օր պայմանաւոր արուած է, ամէնն ալ հեռացուցուած են, և Արմաշի վանահայրը իր աշակերտներովն ու միաբանութիւնովը միասին ամէն բոն երեսի վրայ թողնով հեռացուցուած է:

Այս ժողովուրդէն Տ փոքրիկ մասնակիներ Գոնիայի հայերուն յանձնած են իրենց մայրերը, գոնէ անոնք ողջ մնալու համար, և տեղական կառավարութիւնը զանոնք հայերէն առնելով իսլամներու յանձնած է:

Կարգը ուրեմն եկած է Պոլսոյ, և արդէն վայրկեան վայրկեան ժողովուրդը անուղղորդ մէջ կը սպասէ իր մահապաշտի գործադրութեան: Ձերբակալութիւններ անպակաս են, և ձերբակալուածները անմիջապէս կը հեռացուցուին մեր քաղաքէն, որոնց մեծ մասը անշուշտ ողջ չպիտի մնայ:

Վերջին օրերուն մէջ, գաւառացի այճառու վաճառականներն են որ կը հեռացուցուին. հեռացուցուած են այսպէս Իբրանոսեան Մարուգէ, Կարնեցի Խէրպէկեան Կարապետ, Աղամեան Գարեգին, Բաղիշեցի Գրգօեան Սմբատ ևն.:

Աշխատութիւն կը թափուի գոնէ Պոլսոյ հայութիւնը իրկելու այս հայակուղ աղէտքէն, զոնէ սպառաշի համար Թրքաստանութեան ոսքի կօտան մը ունենալու համար:

Այս տեղեկագրին վրայ բան մը աւելցնելու հարկ կա՞յ արդեօք: Թուրքիոյ ամբողջ հայութիւնը մահուան դատապարտուած է և այս մահապաշտ ամենայն խնտութեամբ կը գործադրուի երկրին ամէն անկիւնները: Եւրոպական քաղաքակիրթ տէրութեանց աչքին առջև և տակուին ցայսօր Գերմանիա և Աւստրիա չկրցան խօսք հասկցնել իրենց դաշնակցին, այս բարբարոսական արատը իրենց ճակտէն քլ հեռացնելու համար: Այստեղ ամէն ջանք սպարդիւն եղաւ: Արտասահմանի Հայութեան վրայ է մեր յոյսը:

Սոյն նամակիտ մէկ օրինակը զրկեցէք նաև Տօքթ. Լիպարիտ Նազարեանցին ի Սօֆիա, դարձեալ անստորագրի:

Գաորիարք Հայոց Թուրքիոյ
ՋԱԻԷՆ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐ ԵՂՒԱՅԵԱՆ

Յ. Գ. — Խէրեան կտակի փոխանարդագրին երկրորդ օրինակ մըն ալ զրկեցի երէկ Թորգոմ Եպս. ին իտալական դեսպանատան միջոցաւ: Առաջինն ալ նոյն ճամբով զրկուած էր:

ՋԱԻԷՆ ԱՐԲԵՊՍ.

ՊԱՏՄԱԿ

**ՄԱՍՆԱԻՈՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ
Ս. ՆՇԱՆԻ ՎԱՆՈՒՑ ՍԵՐԱՍՏԻՈՑ**

ԳԼՈՒԽ Թ.

Յարչա Տեսչութեան Տնաւն Ներսիս Արքեպիսկոպոսի եւ Կարդիկոսութեան եւ մահուան նորին եւ յաջորդութեանց Անդրեաս Բ.ի, Մելիսեդէկ Բ.ի, Սահակյ եւ Մելիսեպեկ Գ. Արհիեպոսաց եւ ի սակա Գահաւակութեանց ոմանց 'ի Սեբաստիա:

Յետ շինութեան եւ նորոգութեան կկեղեցւոյ Սրբոյն Սարգսի յաջորդ ամին փոխեցաւ առ Գրիստոս Անդրէաս Ա. Արքեպոս. Սերաստիոյ ե թաղեցաւ 'ի վանս Սրբոյ Նշանի (ՌՁՁ = 1637. Յիշակրն.) ե յաջորդեաց նմա Տ. Ներսէս Վրդապ. ե արհի եպոս. Սերաստացի, այր յառաջադէմ ե յաջողակ 'ի մեծագործութիւնս: Սա որպէս ե ցուցաք 'ի վեր անդր, յառաջադնաց եղև շինութեան կկեղեցւոյ Ս. Սարգսի, վասն որոյ ե համբաւ նորա հռչակեալ ե տարածեալ եղև ընդ ամենայն տեղիս, 'ի մէջ Ազգիս, որ ե կալաւ զԱթոռ Տեսչութեան վիճակիս Սերաստիոյ բարեխնամ հոգածութեամբ ե քաջադոյն կառավարութեամբ զամս իբրև 11: Եւ յետ մտաւասն ամացն (ՌՂԷ = 1648) հնաս վաղճան կենաց Տեսուհ Սիմէոնի կաթուղիկոսին Սոոյ՝ որ ե էր Սերաստացի, ե ապա միարան հաւանութեամբ Արքեպոսաց վիճակին, քանանայից ե իշխանաց, ընտրեցաւ ե կոչեցաւ 'ի կաթուղիկոսութիւն ամենայն Հայոց Սոոյ Տ. Ներսէս Արքեպոս. Սերաստիոյ ե գնացեալ օծաւ ե նստաւ յԱթոռն Հայրապետական 'ի Սիսիլիկոյ: Եւ ապա նստաւ յԱթոռ Առաջնորդութեան Սերաստիոյ 'ի վանս Ս. Նշա-

նի, Անդրէաս Արքեպոս.՝ Արարկիրցի, որ էր Միարան Սարգիս Վրդապ. 'ի Կարին, այր գիտնական ե անուանի: Յաւուրո յայտոսիկ (ՌՁ = 1651, Մայիս 28) Փիլիպպոս կաթուղիկոս Սրբոյ էջմիածնի եկն 'ի Մայրաքաղաքս 'ի Սերաստիա յաւուր Դշ. զոր ընկալան մեծամեծք քաղաքիս պատշաճ պատուով 'ի վանս Սրբոյ Նշանի, զծայրագոյն Գանանայապետն Մեծաց Հայոց ե հանգուցին յոգնութեան ուղղունոյ՝ 'ի վանս Սրբոյ Նշանի զաւուրս եօթն ե տասն ե ապա անցեալ գնաց յուխա 'ի Սուրբ Երուսաղէմ: Գնացեալ էր ե անդ 'ի տոյն ժամանակի Տ. Ներսէս կաթուղիկոս Սոոյ, յորում տեսեալ զմիմեանս աւրախ եղև յոյժ ե խորհեցան ե խօսեցան բազում ինչ 'ի մէջ իւրեանց, վասն բարձման անկարգութեանցն՝ որք ժտեալ էին յեպիսկոպոսունս ե յերիցունս, ե վասն անհետ առնլոյ զատելութիւն թշնամութեան որ կայր 'ի մէջ երկուց Աթոռոց: Կոչեցին վասն այսր զեպիսկոպոսունս ե զվարդապետս շրջակայ գաւառաց ե արարին ժողով մեծ յերուսաղէմ յորում էր ե Պատրիարքն Երուսաղիմայ ԱՃատուր Արքեպոս. ե 'ի ժողովի անդ օանմանեցին երեք տասան կանոնական Գլուխ Բանից ե հրատարակեալ ե գրեալ զայնս 'ի կոչակի առաքեցին 'ի վիճակս ամենայն Արքեպոսաց ե 'ի ճակատ անդր կոնդակի դրոշմեալ կան երեք կնիք մեծամեծք կարմիր ե 'ի ստորե կպիսկոպոսոաց ե վարդապետաց, որք էին 'ի ժողովի անդ՝ յորոց մինն կայ 'ի Ս. Նշանի Մենաստանիս: Եւ ապա Փիլիպպոս կաթուղիկոս

ելեալ յԵրուսաղէմէ և ճանապարհ արարեալ գնաց 'ի Կ. Պոլիս, իսկ Տ. Ներսէս կաթողիկոս Սեբաստացի դարձաւ 'ի տեղի իւր 'ի Սիս կիլիկիոյ (ՌՃԱ = 1652), և նեղեալ 'ի բռնութենէ անօրինաց և ելեալ անտի եկն 'ի Սեբաստիա և կեցեալ աստ ժամանակս ինչ փոխեցաւ առ Քրիստոս 'ի յոյսն բնաւից և եղաւ մարմին նորա 'ի տապանի յիւրակներս եկեղեցւոջ Սրբոյն Սարգսի յետկոյս Աջ Դասին 'ի հիւսիսոյ կողմանէ և պատուի շիրիմ նորին մշտաՎտա կանթեղօք և 'ի դամբարանէ նորա լինի բժշկութիւն ամենայն ցառոյ՝ հաւառոյ ամօ զիմողացն և կոչի 'ի բնակչացն Վեբեղամ հոգեւոր Տիրոջ: Սա եկաց յԱթոս կաթողիկոսութեան ամօ իբրև 6 կամ 5 և ամիսք ինչ: Յաջորդ ամին (ՌՃԳ = 1654) հասանի և վաղճան կենաց Անդրէաս Բ. Արքեպօ.ին Սեբաստիոյ և 'ի նոյն ամի յաջորդէ նմին Մեղիսեղէկ Բ. Արքեպօ. Կ. Պոլսեցի՝ որդի Ս. Մինաս Քահանայի՝ այր վիհանձն և խոհական: Չամանէ գրէ պատմիչն թէ արար յուով շինութիւնս 'ի Ս. Մենաստանին և յաւել զբազում յիշատակս, և ընդ իւր երեւր 'ի Կ. Պոլսոյ գեղեցիկ արուեստակերտ գաւազանս, սկիհս, խաչս և զայլ սպասս օբրուութեանց, ընդ որս և զմագաղաթեայ աւետարան մի՝ զորո Ղարա-Եղեղնուն աւարի րաւան յեկեղեցւոյ Ս. Աստուածածնին և տարեալ 'ի Կ. Պոլիս վաճառեալ էր քսան սուկոյ՝ ուրիմն Շահպատէ կնոջ և նա առեալ ետ յիշատակ 'ի ձեռն Տ. Մինաս Քահանայի Կ. Պոլսեցւոյ, որոյ որդի՝ Տէր Մեղիսեղէկ Արքեպօ. Առաջնորդ եղեալ Սեբաստիոյ երեւր ընդ ինքեան աստ և հո կրկին յիշատակ 'ի դուռն Ս. Աճածնի եկեղեցւոյն: Սա ազատեաց նաև 'ի ձեռաց ոմանց զեկեղեցական անօթ Սրբոյ Մենաստանին զոր եզեալ էին 'ի գրաւ վասն 1500 դահեկան պարտուց, որ և վճարեաց զամենայն և կարգաւորեալ հաստատեաց զկարգս եկեղեցւոյ, որ խանգարեալ էր 'ի ծաւուրենէ թուլամորթից և հղև առիթ և պատճառ ուսման Մանկանց Եկեղեցւոյ, վասն որոյ և կոչեցաւ երկրորդ լուսաւորիչ ժողովրդեան Քաղաքիս Սեբաստիոյ: 'ի սմին ժամանակի (ՌՃԷ = 1668) եկաւ վաղճան կենաց թորոս

կաթողիկոսին Ստոյ, և եղաւ 'ի տեղի նորին Սեբաստացի Ռաչտուր Արքեպօ. 'ի կաթողիկոս ամենայն Հայոց 'ի Սիս կիլիկիոյ: Սա վեշտասան լմօք յառաջ նստաւ և Պատրիարք 'ի Կ. Պոլիս՝ ամ մի և ամիսս վեց: Կեցեալ յԱթոս Առաջնորդութեան Մեղիսեղէկ Բ. Արքեպօ.ի Պոլսեցւոյ ամս քինն՝ վաղճանեցաւ և նստաւ յԱթոս Տեսչութեան Սեբաստիոյ 'ի վասն Ս. Նշանի Իսահակ Արքեպօ. (ՌՃԺԲ = 1663) և ոչ երկարեալ 'ի կեանս յետ երկց ամաց և սա հանգեաւ 'ի Քս. և թաղեցաւ (ՌՃԺԵ = 1666): Եւ յետ Իսահակայ Արքեպօ.ի կալաւ զԱթոս Տեսչութեան վիճակիս Սեբաստիոյ Մեղիսեղէկ Գ. բարունապետ և Արհի Եպօ.ն Սեբաստացի, այր հանճարեղ և խոհական: Սա աշակերտ էր Յակոբայ Վրդպօ.ի Երզնկացւոյ՝ աշակերտի Տ. Ներսէս կաթողիկոսի Սոսյ՝ Սեբաստացւոյ: Յաւուրս օրոս նախատակեցաւ Գաւրիթ մանուկն Սեբաստացի (ՌՃԺԶ = 1677 Պատմ.): Սա էր բաղնեցիան և աշխատէր ընդ այլազգիս: Յաւուր միում ընկերքն իւր այլազգիք առնն ցնա. Վեպօ.սա, ե՛կ առ զգրամն քո», և նա ստէ. Վեղովեալ եղիցի կեալաւն, Քրիստոնեայ և ծառայ Քրիստոսի եմ ես: Յայնժամ միտքանեալ նոցա կալան զնա և տարան առ բղէշխն, և սասցին թէ սա նովս կարդայ օրինաց իւրոց և դուռնայ յօրէնս մեր: Իսկ նորարարեալ եզիտ զնա հաստատուն 'ի հաւատս Քրիստոսի և բազում ողորջանօք և սպառնալիօք ջանաց դարձուցանել զնա 'ի զազիր կրօնս իւրեանց և ո՛չ կարաց, վասն որոյ ետ պնդել զոտս նորա 'ի կոճեղ և բրածեմ առնել զնա ընդ երկար, և ապա ջեռուցեալ աքցանօք կտրատել զմարմինն սրբոյն. և նա հասանէր փոքր առ փոքր 'ի դուռն մահու և ո՛չ դառարէր 'ի փառաբանելոյ զՔրիստոս: Եւ իբրև տեսին եթէ յայտարար դառն ասանջանաց՝ և չարաչար կտտանաց մատնեալ ո՛չ հաւանի ուրացութեան, հրամայեաց բղէշխն կախել զնա գլխովայր և թողուլ անսուաղ և յետ աւուրց ինչ կին բղէշխին 'ի գիշերի եկ տեսանել թէ զի՞նչ առնէ սուրբն 'ի խաւար բանտին, և ետես զամբար մեծ լուսեղէն վառեալ առաջի նորա և զնացեալ առ այրն ստէ. զգի՞նչ կայ քեզ և

ընդ արգարսյն տյնմիկ. ես զոյսպիսի հրաշս տեսի՝ Վասն այսր 'ի վաղիւն առաքեաց զնա առ միւս զուքսն. և նա ետ պնդել զոտս օրբոյն 'ի կոճեղ և 'ի ներքոյ նորս նեղուլ Ղուբ զի ստուեցի և հարկանել թաց պարանօք մինչև կիսամեռ եղև և ապա առեալ տարան 'ի տեղի կատարմանն և անդ մերձեցեալ բղէշին բազում ողորձական բանիւք և ցուցմամբ ընչից և ռսկեսար երիվարաց շնանց հաւանեցուցանել զնա և ո'չ կորաց և ապա սկսու ահացուցանել քարկոծումն և մահ սպանալով և իբրև ետես թէ հաստատուն կայ 'ի հաւատս Քս.ի հրամայեաց և սկսու քարկոծել զնա և եկեալ ոմն անօրինաց ձօտ առ սուրբն և ասաց՝ ուրացիր ըզ՝ Բրիտոս, և նա դաւանեաց զՔս. ճշմարիտ Աճ, վասն որոյ հնգիցս եհար լախտիւ զգլուխ օրբոյն, և արար զնա կրոմեռ: Եւ այլ ոմն եկեալ կալու զվարսից օրբոյն և ասաց. դաւանի՞ս հաւատս մեր զի մի զրկեցիս յայդ կենաց և նա կրկին դաւանեաց զՔրիստոս. և ապա քարկոծ արարին զնա և այնպէս բարի հաւատով կատարեցաւ 'ի Քս. յաւուր տօնի օրբոց վարդանանց և յետ երկուց աւուրց Տ. Մելքիսեղէկ Արքեպս. քաղաքիս, հրաման էառ 'ի դքսէն և ժողովեալ զկտրատեալ մարմինն տարեալ թաղեցին 'ի Ս. Գառասունքն, սաղմօսիւք և օրհնութեամբ 'ի փառս Քս.ի Այ. մերոյ: Ետ նահատակութեան Սրբոյն Դաւթի, նահատակեցաւ Սեբաստացի Գասպար անուն ոմն որ և կռուան կոչիւր: Սա 27 ամաւ յառաջ դիպուածով փորձութեանց ուրացեալ էր զհաւատս Քս.ի և տաճկացեալ և յետոյ զՂշացեալ լայր և ողբար. և կայր 'ի թագուն պահօք և աղօթիւք. և պաշտէր զՔս. Աճ: Իբրև լուաւ զնահատակութիւն Դաւ

թի, զնաց առ Քահանայ մի և խոստովանեալ զյանձանս իւր յայանեաց զմիտս իւր և հարբդեցաւ 'ի մարմնոյ և յարնէ որբուոյն Այ. և փոխեալ զկերպարանս այլազգութեան զգեցաւ զհանդերձ Քրիստոսն էի. և իլեալ շրջէր 'ի շուկայս, զոր տեսեալ Տաճկացն ասեն. Ընդէ՞ր փոխեալ ես զկերպարանս քո. և նա ասաց՝ Քրիստոսնեայ էի ես, և այժմ իսկ եմ. ես զՔս. Աճ հաւատամ և զնա միայն պաշտեմ. յայնժամ կալեալ տարան առ դատաւորն քաղաքիս. և նա հարց և փորձ արարեալ և սաստիկ սպառնալիօք ահացուցեալ՝ մինչ եզիտ զնա հաստատուն 'ի հաւատս Քս.ի, հրամայեաց կախել զնա և տարեալ կախեցին և փութով իջուցեալ հարցին թէ ուրանա՞ս զՔս. և նա դրոշմէր զզէմս իւր նշանաւ սրբոյ խաչին սակով թէ ճԲրիստոսնեայ եմ, ընդ որ բարկացեալ կախեցին և քարալէժ արարին 'ի կախազանին, մինչև գլուխն ջախջախեալ ցընդեցաւ ուղեղն, և այնպէս կատարեցաւ երանելին Գասպար 'ի Քս. Յս. 'ի Տէր մեր և զսա ես տարեալ թաղեցին մերձ Դաւթի նահատակին: Եւ յետ երից ամաց նահատակութեան սրբոցս, Տեսուչ օրբոյ Մեւնաստանիս Սեբաստացի Մելքիսեղէկ Դ. Արքեպս. առեալ զՍր. Նշան՝ որպէս և աւանդի 'ի նախնեաց անտի մերոց՝ էր մասն կենաց փայտին վարագայ օրբոյ խաչին՝ ել նպաստ ժողովիլ 'ի սակօ վճարման և ազատութեան պարտուց օրբոյ վանիցս և վասն կարեաց պիտոյից սորին և զնացեալ եհաս յՈւռհա, և անդ ժամանեալ վաղճան կենաց նորին հանգեաւ 'ի Քս. և մնաց Ս. Նշանն անդ՝ յՈւռհա մինչև ցայսօր (ԹՃԻԹ = 1680: Տուժար Մասանց և Պատմ.):

ՏԻԳՐԱՆ Ս. ՔԻՐԻՇԵԱՆ

Շարունակելի՛ (8)



Հ Ր Ա Ջ Ե Ա Յ Ա Ճ Ա Ռ Ե Ա Ն Ի Ն Ա Մ Ա Կ Ն Ե Ր Ի Ծ Վ Ի Ե Ն Ն Ա Ց Ի Մ Ի Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ն Ե Ր Ի Ն

Հ Ր Ա Ս Ա Ր Կ Ո Ղ Մ Ա Ր Տ Ի Ր Ո Ս Մ Ի Ն Ա Ս Ե Ա Ն

6.

Ք ա ռ ք ի զ , 1904 , Դ ե կ ա . 23

Գ Ե ր ա յ ա տ ի ւ Տ Ե ր ,
Խ ժ ր ա զ ի ր « Հ ա ն ղ Է ս Ա ժ ս օ ր ե ա յ » ի

ի Վ ի Ե Ն Ն ա

Ն ա ի կ Է շ Ն օ ր Կ ա ռ ք ի մ Ջ Ե ր ն օ ր տ ար ի ն ' մ ա ղ թ Ե ի ղ մ ճ Է ն տ Ե ս ա կ յ ա ջ ղ օ ղ Թ ի ւ ն ,
Ե ր կ ա ռ ա մ ի օ է ս ր Շ ու շ ի Է ն Կ ե ո ա ց ա մ ը լ լ Մ ա լ օ Վ ' Ե կ ա մ Կ ա ս ա տ ա ղ ա մ Ե մ ի Թ ա ռ ք ի զ ,
ու ր և կ Է մ Ե ա մ մ ի ն ւ և յ ա ջ օ ր զ Յ ու ն ի ս ա մ ի ս ւ ը : Ու ս ա ի կ Է խ ն ղ ք ի մ ս ր ք օ ր ե -
Կ ա մ ի ք ա յ ս ու Կ ե տ և Ջ Ե ր ու զ ար կ ա մ ն ա մ ա կ ն Ե ր ն ու Հ ա ն ղ Է ս ի Կ ա մ ար ն Ե ր թ ա ռ ք ի զ ի
Կ ա ս ց Է ղ օ ու զ ար կ Է ք ' ա յ օ յ Է ս H. Adjarian, Ecole Aramian, Tauris.

Հ ա ն ղ Է ս ի ն ա խ օ ր զ Կ ա մ ար ն Ե ր Է ն մ Է կ ու ն թ ղ թ ա կ ց ու թ Ե ա ն ց շ ար ք ի ն մ Է ջ ց ա ղ ղ
տ Ե ս ա յ ս ր մ Ե ր ժ ա մ Է ք Կ ր ա տ ար ա կ Ե լ Ա և Ե ա ի ս Բ ա ն օ թ ր Ե ա ն ց ի Ղ ար ար ա ղ ի ք ր ա ու ր ա ն ը 1 ,
ս ր կ ա ղ մ ու ռ ա մ Է ն Ե ս և ի մ խ մ ք ար ղ օ ղ Թ Ե ա մ ք : Բ ո լ օ ր ո Վ ի ն Կ ա մ ա ձ ա յ ն Ե մ Ջ Ե ղ թ Է ա յ
ա շ ի ա տ ա ղ Թ Ե ա ն Կ ե ղ ի ն ա կ Է ղ ա մ Կ ա մ ի ա մ Է կ ն Է , Կ ն ա մ ի ա ս ա ու զ ար ա ն օ ղ . ս ա կ ա յ ն ք ա -
ու Ե ր ու Կ ա ու ք ա մ յ ն ո շ մ ի կ ա ղ չ ու ն ի ի ւ ր ս ա ու զ ար ա ն օ ղ Թ Ե ա ն Կ ե տ . և ա յ ն յ ա ու ջ ա -
ք ա ն ը ' ս ր Կ ե ղ ի ն ա կ Է կ ա ղ մ Ե ր Է , Կ ա կ ա ու կ ի մ կ ր կ ն ա կ ի և Ե ու կ ի պ ն ղ մ ա ն ց , գ ի տ Ե մ
Թ Է ք ո լ օ ր ո Վ ի ն ս և Ե լ օ ր զ Է և ա ն մ ի ա ք ա ն Է . Ե թ Է ա յ ս յ ա ու ջ ա ր ա ն ը դ օ ռ ք ա ձ գ Է ի ք ,
ք ա ու ր ա ն ը կ Է մ Ե ս շ ա ա օ գ ա ս կ ար ա շ ի ա տ ա ղ Թ ի ւ ն մ ք , օ ր ու ն Կ ա մ ք կ ր ն ա յ ղ Վ կ ա յ ի լ
ա ն շ ու շ ա ն ա և Խ մ ք ա զ ր ու թ ի ւ ն ղ :

Հ ե տ և ք ար կ Է Կ ա մ ար ձ ա կ ի մ խ ղ ք ի լ Խ ղ ք ի լ Խ մ ք ա զ ր ու թ Ե ն ղ Է ս ր Կ ա մ Է ի ք Կ ո ղ տ ա ն ի լ
ա ա ջ ա ր կ ա մ ի ս մ ա ի ն , ջ ն ջ ն ի ն յ ն յ ն ա շ ի ա տ ա ղ Թ Ե ա ն ս և Ե լ օ ր զ յ ա ու ջ ա ր ա ն ը , և մ Ե ս ց -
Ե ա լ ը ա մ ղ ղ ղ ղ ի ն Կ ր ա տ ար ա կ Ե լ Հ ա ն ղ Է ս ի ղ մ Է ջ օ Ե թ Է ա յ ս կ Է տ ը ա ն կ ար ի յ ի ի ն ի
Խ մ ք ա զ ր ու թ Ե ա ն ղ , ք ար Ե Կ ա մ Է ի ք խ ն ղ ք ի մ Հ ա ն ղ Է ս ի ղ թ ղ թ ա կ ց ու թ Ե ա ն ց շ ար ք ի ն մ Է ջ
Ե ր կ ա տ ղ ղ ղ յ ա ն ձ ն Ե լ ն ս ա ս տ ի ա , օ ր ղ Է ս ղ ի ա շ ի ա տ Է ի ն յ յ ն ը ու ր ի շ տ Է կ Կ ր ա տ ար ա կ Ե լ ,
կ ա մ ա ու ա ն ձ ի ն ք ք ղ ղ ղ , կ ա մ Է մ ի ն Ե ա ն ի Ժ ո ղ ղ մ ա մ ու ի մ Է ջ և ն . 2 .

Խ ղ ղ ղ ար Կ ար ք ա ն օ ղ
Ջ Ե ր ղ ն . ծ . Հ . Յ . Ա Ճ Ա Ռ Ե Ա Ն

Թ . Գ . — Կ Է ք ա մ ա ղ Է ի ի մ ա ն ա լ թ Է գ ր ա ղ . մ Է ջ կ ա ' յ Տ ր ղ ա ս Վ ր ղ . Գ ա լ Ե ա ն ի լ
ն շ ա ն ա ք ր ա ց Կ ա ու ք ա մ յ ն 2 , թ Է կ ար Ե լ ի ' Է Կ ա յ թ ա յ թ Ե լ ի ն և ի ' ն ղ զ ն ղ ղ :

Թ . Գ . — Թ ա ն ձ ն Կ ' ա ու ն Է ի ք Կ ր ա տ ար ա կ Ե լ թ ա ռ ք ի ղ ար Կ ա ն ա յ ձ Ե ու ա զ ք ր ա ց ց ա լ ց ա կ Է 4 ,
Ե թ Է ա յ ' , յ ա ն ձ ն Կ ' ա ու ն Է ի ք կ ա ղ մ Ե լ և ու զ ար կ Ե լ Ջ Ե ղ :

Ա ր ղ Ե օ ղ ու զ ար կ ա մ Է Է [ք] Ե ղ յ ի կ ի Ք Յ Ն Ո Ւ ք Ե ա ն ա յ ն օ ր ի ն ա կ ն Ե ր ը ս ր խ ո ս ա ս ց ա մ
Է ի ք ի ն ձ ու զ ար կ Ե լ .

1 Ա յ ի Ե ձ ն Ղ ար ար ա ղ ի ք ար ք ա ո ի ք ր ա ու ր ա ն ը ;
2 Ա յ գ ք ա ու ր ա ն ը Հ Ա - ու մ լ ա յ ս շ ի տ Ե ս Ե լ ; [Կ ար ք ղ ղ]
3 Գ ա լ Ե ա ն Վ . Տ ր դ ա ս , Ն Ե ա մ կ ր Ի Բ Հ ա յ օ ց , Վ ի Ե Ն Ն ա , 1898 , 551 Ն շ ա ն ա գ ի ր , ա յ ք Ե ն ն ա կ ա ն
4 Հ ր . Ա լ ա ու Ե ա ն , Յ ու ց ա կ Հ ա յ Ե ր Է ն Ջ Ե ա զ ք ր ա ց Ք ա ռ ք ի զ ի , Ն ա ի ' Հ Ա , 1905 - 1909 , ա ղ ա ' ա ու ա ն -
ձ ի ն , մ Ե մ ա ղ ի ր . 1910 , 32 - 155 է ջ , Ն ա ի ք գ Ե ր մ ա ն Ե ր Է ն Կ ա մ ա ու ս , ա ղ ա Կ ա յ Ե ր Է ն ը ն ղ ար ձ ա կ ' :
Վ Ե ի ղ ա կ ն Ե ր ի ց ա ն Կ ' է ջ 154 - 155 :

3. 2. ՀՄԱՅՆԱԿ ՀԱՄԱՐԵԱՆԻՆՆԷ՛

7.

[1906 Սեպտ. 6

Նոր-Քայաղիտ]

Գերապատիւ

Հայր Խմբագիր

Հանդիսի Ամսօրեայ

Յուսամ որ ստացաք կը լինիք Քաւրիզի Ձեռագրաց Յուցակի վերջին թերթերն, որով ամբողջացած կ'ըլլայ նոյն Յուցակը մօտ 160 ձեռագրով:

Կը խնդրէի որ ըստ կարելոյն շատ և շատ ապագրէիք այս աշխատութիւնը, որպէսզի կարելի լինէր ինչ ուրիշ նոր գիտական ուսումնասիրութեան հրատարակութիւնը խնդրել Ձեզմէ: Դժբախտաբար մօտ 3 թիւի մէջ յիշեալ Յուցակը ապագրուած չէ:

Կը ցանկայի գիտնալ թէ Պետերօշնի թուրքերէնի մէջ մօտ ևայկական փոխառութեանց վրայ գրած աշխատութիւնը ամբողջակա՞ն է, և թէ յիշեալ հեղինակը այլուր այս մասին ուրիշ յօդուած չունի՞ր, որովհետև նոյն նիւթը ինչ յատկապէս կը հետաքրքրէ. ես 300 է աւելի փոխառութիւններ գտած եմ, բայց իմ տուած քաղաքացիներու հեղինակէն շատ տարբեր են: Նոյնպէս Պետերօշնի սոյն ըստ յօդուածները առանձին գրքով՝ հրատարակելու միտք ունի՞ք թէ ոչ, ինչպէս ցանկալի էր:

Ստորև կ'ուղարկեմ նոր հասցէս և կը խնդրեմ որ թերթերու առաքումը շարունակէք այս նոր հասցէով. [աւստրէն՝] շտամբուհ, Նոր-Քայաղիտ, Աճառեանի Նոր-Պայաղիտ:

Յուցակիս՝ փորձերն արտասպասութեան համար ցանկալի էր ինչ տեսնել և համեմատել իմ ընտրութիւնէս, ինչպէս կ'ընէիք առաջ:

Նոր-Քայաղիտի մէջ 100 է աւելի հայ ձեռագրեր կայ. ի՞նչ արամադրութիւն ունիք այս մասին:

Հուսկ ապա մի նոր առաջարկութիւն, որու մասին խնդրեմ յայտնել Միաբանութեանդ արամադրութիւնը. — քանի տարի է որ պատարասած վերջացուցած եմ Արմատեան ստուգաբանական բառարան հայ. լեզուի՞, լիակատար և ընդարձակ աշխատութիւն, 2000 մեծադիր երեսներով. Խալաթեանն և Մառ. քննելով զայն արժանի գտած են բժիշկ Տիգրանեանին 2000 բուրլի մրցանակին, զոր պիտի ստանամ նոյն աշխատութիւնը ցայիլ ետ միայն: Կ'առաջարկեմ Պատ. Միաբանութեանդ թէ արդեօք յանձն կ'առնէ՞ր սոյն մեծ աշխատութեան հրատարակութիւնը, այն պայմանով որ բովանդակ ապագրեալ օրինակները պատկանին Միաբանութեանդ, որագրութիւնը կատարեմ ինքս անմամբ, և այս ըստ վրայ ես իմ կողմէս վճարեմ Միաբանութեանդ հինգ հարիւր բուրլի զուտ մը, առանց անկէ բան մը պահանջելու: Կը փափագիմ որ այս մասին յայտնէք ուր որ անկ է և հակիք ծանօթացնել ինչ Միաբանութեանդ արամադրութեան հետ:

Յուսամ թէ ստացած էք Քաւրիզէն զրկած զանազան գրքերու ծրարը՝

Սպասելով Ձեր պատասխանին
Ձեռմ Կ. Յ.

Հ. Յ. ԱՆԱՌԵԱՆ

՝ Հ. Հ. Համբարձումը ՀԱ-ն խմբագրել է 1906 սեպտ. - 1909 սեպտ. (Յեռւարձան, Վիեննա, 1911, էջ 53):

՝ Պեղծութեան Հ., Հայերէն եւ արցաի լեզուները, Թարգմ. Հ. Ք. Կեօրիկեան, Վիեննա, 1907, թԹ -264 էջ:

՝ Այսինքն՝ Քաւրիզի հայերէն ձեռագրերի:

՝ 1926 - 1935ին լոյս տեսաւ Երևանում. տե՛ս նամ. Պ, Ժան. 5:

6 Փրիգոր Խալապեանց, 1864-1934, սովետական արեւելագէտ, հայագէտ, լեզուաբան:

6 Նիկողայոս Մառ, 18-8-1912, սովետական արեւելագէտ, հայագէտ, լեզուաբան, լեզուի նոր բնութենաբան, տեսաբան, որ յետոյ դատապարտուեց և վերացուեց Սով. Միութեան դատական լեզուներէ ուսումնասիրութեան մէջ աւերներ գործելուց յետոյ: Գրաբարը, ինչպէս ինն ուլաոններէնը, դատապարտուեց որպէս աւատատիրական եկեղեցու և արչունականութեան լեզու:

7 Գրքեր Միիթարեան միարանութեան մատենադարանի համար. երկար տարիներ մատենադարանացիտ են եղել Հ. Հ. Բաւնարա Պիլէզիկեանը և Ներսէս Ակիւնեանը:

8.

29 Նոյ. 1906
Նոր-Պայազիտ

Գերազատիւ հայր խմբագիր,

Ստացայ Ձեր թուղթն և Հանդէսի Օգոստ.-Հոկտ. 3 ամիսներու թուերն: Նոր-Պայազիտի ձեռագրաց քննութեամբը զբողիլ սրոշած, բայց դեռ ձեռնարկած չեմ, յոյս ունիմ ի ժամոյ պիտի և արդիւնքը զրկել խմբագրութեանդ¹: Թաւրիզի ձեռագրաց Յուլցակի փորձերն զժամատարար դեռ չեմ ստացած. նախորդ խմբագրութեան օրով բաւական փորձեր զրկուած էր և ես ուղղելով՝ պատիւ ունեցած էի զրկելու խմբագրութեանդ: Կը խնդրեմ որ բարի լինիք հոգ տանելու որ ուղղած սրբագրութիւններս նկատի առնուին, որովհետեւ ինչպէս յայտնի է Ձերդ Գերապատուութեան, այսպիսի գիտական աշխատութիւններ աւելի լաւ է քնաւ չտպել, քան թէ սխալաշատ տպել: Վիկննայի վանքը այսօր յայտնի է իր մաքուր օպագրութեամբ. յոյս ունիմ որ մեր Յուլցակն ալ առանց վրիպակի կարելի կ'ըլլայ տպել: Ատկէ զատ կը փափաքէի Հանդէսիդ մէջ հրատարակելու համար Ձեզ զրկել «Հայոց այբուբենները» վերնագրով գրութիւն մը, որ կը կազմէ երրորդ մասն Ս. Մեսրոբի վրայ գրած այն աշխատութեանս, որ անցեալ տարի արժանի եղաւ Գանահեան մրցանակին: Աշխատութիւնը 600 էջ է, և բաժնուած է 3 մասի. ա) Աղբիւրներ. բ) Վարք Ս. Մեսրոբի. գ) Հայոց այբուբենները: Որովհետեւ ամբողջը զրկել Ձեզ շատ դժուար կը լինէր և Հանդէսի մէջ տպելը շատ երկար, ուստի մտածեցի անկէ կազմել երեք բոլորովին անկախ գրքեր. առաջինը արդէն զրկել եմ Բանասերին², երկրորդը գուցէ զրկեմ Աբարաթին, իսկ երրորդը որ մօտ 50 երես բան է, և կը պարունակէ Ուսումնասիրութիւն Հաթեան Նշանագրաց, Խալտեան բեւառարաց, Հայ Նշանագրաց և Մեսրոբեան տառից.-որոշեցի ուղարկել Ձեզ: Կը խնդրեմ այս առթիւ յայտնել Ձեր կարծիքը:

Հրատարակութեան համար պատրաստ է նաև ուրիշ փոքր աշխատութիւն մը՝ «Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջը», որ կը պարունակէ հայ առմիկ ժողովրդական լեզուին մէջ մտած խառնուրդն ու Ֆրանսերէն բառերի (այսպէս) ցուցակն՝ ու քննութիւնը: Գրուածքը բառարանական է և գրեթէ ամէն բառի դէմ կայ իտալերէն և թուրքերէն բառ մը. զրկած էի ի հրատարակութիւն Բանասերին, բայց խեղճ խմբագիրը գործադրուչներով առաւպելով՝ յայտնեց թէ իրեն համար անկարելի է տպել այդպիսի մի գործ, ուր բազմաթիւ թուրք բառեր կան: Ես գրեցի իրեն, որ աշխատութիւնը խմբագրութեանդ զրկել հաճի, յոյս ունենալով վիկննայի վանքը իր ճոխ տպագրանով բնագ նշագրութիւն չի քաշեր գործին հրատարակութեան համար: Անշուշտ տեսած էք իմ «Թուրքերէնէ փոխառեալ բառերը»՝ ուղարկուած աշխատութիւնը՝ ճիշտ նոյն սեղով է միայն թէ հայերէն բացատրութեանց դէմ ֆրանսերէն բացատրութիւններ չկան. որով աւելի գիւրանում է՝ տպագրութեան գործը: Ես աւել կ'ըլլայ նոյնպէս 50-60 երես, և ինչպէս Հիւրչման գրած էր ինձ, կրնայ համարուիլ իբր շարունակութիւն իր Armenische Grammatik գրքի Ա. հատորին:

Կը սպասեմ Պետերսբի գրքի ձերատարակութեանը:

ՀԱՄԱՌՕՏ ԵՒ ԲԱՆՂՌԱՏԱԿԱՆ ԱՆԿԱՐԻ ՄԵՐ ԵՒ ԳՈՅՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ ՎՐԱՑ ԵՒ ՍԱՂԻՄԱԿԱՆ ԱՒԱՆԳՈՒԹԻՒՆ ՆԵՐ

Յիսասակ եղիլոյ մտադարեկն. — Մեր Օրացոյցին մէջ այդպէս կը կոչուի Հոգե-
գալստեան յաջորդ կիրակին: Պատահական
չէ որ Հին Ուխտի գերագանց մարգարէին
յիշատակովը վերսկսի շարքը սրբոց սո-
ներուն, քառամսեայ ընդհատումէ ետք:

Միւս բոլոր Եկեղեցիները 20 Յուլի-
սին կը կատարեն Հին Ուխտի մեծ օրէնս-
դիր Մովսէսի կողքին դասուելու արժանի
այս մարգարէին յիշատակը: (Յիշել Այլա-
կերպութիւնը ի Թաքոր լեռ): Լատիններ և
այլ Հռովմէադաւաններ տօնը կը հանդի-
սաւորեն կարմիրոս լիբան կատարին, ուր
Stella Maris (= Մովու Աստղ) կոչուած ե-
կեղեցոյ մէջ ցոյց կը արուի քարայրը,
ուր ըստ աւանդութեան ճգնած և հրաշա-
գործած է մեծ սուրբը: Իսկ Յոյներ՝ Բիթ-
ղիէմի կէս ճամբուն վրայ գտնուող և
սուրբին անունը կրող վանքի մը մէջ,
ուր Օգոստոսի առաջին օրը մեծահանգէս

նախատօնակ և յաջորդ օրը հանդիսաւոր
Պատարագ կը մատուցանեն: Այդ վայրը
կը նկատեն հանգրուան մը, ուր սուրբը
գիշերած է Հայֆայէն երկրին հարաւա-
մասը կատարած ճամբորդութեան մը ըն-
թացքին: Թէ՛ Արեւմտեաններ և թէ՛ Արե-
ւելեաններ մտղավրդական մեծահանգէս
ցնծութեամբ կը պանծացնեն անոր յիշա-
տակը: Մենք ալ Ս. Եղիա անունով մա-
տուռ մը ունինք Հայֆայի մէջ, ուր նոյն
սուրբին անունը կրող վարժարան մըն ալ
ունէինք մինչև 1948: — Պատահական չէ
նաև որ մեծ այս մարգարէն եր յիշատա-
կենք բացառաբար կիրակի օրով:

Յունաց մօտ այդ կիրակին կը կոչ-
ուի Աւենայն Սրբոց Կիւրակէ: Նմանապէս
Բարեկենդան Առաքելոց է այդ օր, որուն
յաջորդ օրը կը սկսի Առաքելոց պահեր,
որուն մասին խօսեցանք նախորդ թիւով:
Այդ օր կը վերջանան անոնց Չատկի հետ

Ներքակեալ զրկած եմ թուղթ մը ի պատասխանի Հ. Պիլէգիկեանի և թուղթ
մ'ալ Մեծ. Հ. Գրիգոր Գովրթիկի, և յոյս ունիմ որ կը բարեհաճիք յանձնել իրենց:
Ուղարկելով մանախոնարհ յարգանքներս

Չեք ն. ծ.
Հ. Յ. ԱՃԱՌԵԱՆ

¹ Յուլից հայերէն ձեռագրաց նոր-Բայազէթի, Նախ՝ ՀԱ, 1909-1910, 1912-1913, ապա՝ առան-
ձին մեծագիրը 1924, Վիեննա:
² Հր. Աճառեանը երկու առանձին հատորներ ունի շաշոց գրերը վերնագրով, Վիեննա,
1928 և Երևան, 1968. Չրգն աւելի հիշտ կը լինէր կոչել Վարք Մաշոցի, քանի որ այս խըն-
դիրն է սուրբնախորհուած: Դրանց նախարանում նայնպէս յայտնուած է Գանանեան մրցանա-
կին արժանանալու մասին:
³ Ս. Մետրոպի և գրեալ զիտի նշամուրեան աղբիւրներն ու անոնց հիմնադրութիւնը, Բանասէր, ֆա-
րիզ, 1907, առանձնատիպ 46 էջ:
⁴ Վարդ Ս. Մետրոպի մաթը լոյս չտեսաւ Վերաբարտ մտադրումէ:
⁵ Վերոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ, ՀԱ, 1947-1950:
⁶ Պարսերէնէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ, էմիլիեան ազգագրական ժողովածու, Մոս-
կուա, 1902, հատ. Գ:
⁷ Ինքնագրում՝ այսպէս:
⁸ Heinrich Hübschmann, *Armenische Grammatik*, 1897 (Leipzig), 1972 (New York). Չրգ հատորը
լոյս չտեսաւ. դրանում ամփոփուած ու քննուած են զարարի պարսկական, ասորական, յա-
նական փոխառութիւնները: Աճ-ի աշխատանքն, իբր, պիտի լինէր շարունակութիւնը, թէև
որանում տրուած է շաշո յայնպի ժողովրդական լեզուին մէջ մտած իտալերէն և ֆրանսերէն
բառերի ցուցակը:
⁹ Տե՛ս նամ. 7, ծան. 2:

կապուած տօները: (Լատինաց մօտ անոնք կը տեւեն մինչև Հոգեգալստեան յաջորդող երբորդ եօթնեակի Շարաթ օրը — Տօն Սրտին Տիրամօր —, իսկ մեր մօտ՝ վարքավարի յաջորդող Եշ. օրը, ուր կը կատարուի յիշատակէ: Ետայի յարգարէի): Լատինք և Անկիթօններ Trinity Sunday (Տօն Ամենասուրբ Երբորդութեան) գոչած են զայն, և վերջինները անոր վրայէն կը հաշուեն տարւոյն մնացեալ Կիրակիները, մինչև Ծննդեաց պահոց չըջանը:

Հոգեգալստեան յաջորդող երկրորդ եօթնեակը գրառուած է մեր մօտ կարևոր տօներով, որոնց բոլորն ալ, ըստ Տօնացոյցի, ունին իրենց նախատօնակը: Եւ ընաւ ալ պատահական չէ այդ, Քանզի 15 անտօն եօթնեակներէ հտք — բացի Տէրուհեականներէ — հարկ էր որ կարևոր դէմքերով բացուեր շարքը սրբոց տօնակատարութեան: Ատոնք են. 1) Հռիփսիմեանց կոյսեր (Բշ.), 2) Գայիանեանց կոյսեր (Գշ.), 3) Յովնանեա Մկրտիչ եւ Աբամաղիենեա Եպիսկոպոս (Եշ.) և 4) Ս. Լուսաւորչի Եվ ի վիրապեն (Շբ.), որ նշանակուած է խաչանիշով: Հոս, Երուսաղէմի մէջ, առաջինին և վերջինին միայն կը կատարենք նախատօնակ: Առաջինը կը կատարուի Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ, որուն աւանդատունը կը գտնուի Ս. Հռիփսիմեանց մատուռ, ուր և յաջորդ օրը կը մտատուցուի Ս. Պատարագ: Այս տօները կարևոր նշանակութիւն ունին մանաւանդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համար, որու շրջափակին մէջ կը գտնուին Ս. Հռիփսիմիէ և Ս. Գայիանէի վանքերը, իսկ Եշ. օրը Ս. Պատարագ կը մտատուցուի նոյն շրջափակին մէջ գտնուող Ս. Շողակաքի վանքին մէջ: Աթանաքիէսի — որուն յիշատակը կը կատարենք նաև վարդապետի յաջորդող երկրորդ եօթնեակի Գշ. օրը և զոր Յոյնք կը նշեն 16/29 Յուլիսին — Յովնանէս Մկրտիչ հետ տօնակալու պատճառը այն է, որ Ս. Լուսաւորիչ — որ ամուսնացած էր Աթանաքիէսի դրօշ՝ Մարիամի հետ — եպիսկոպոս օծուելէ հտք, Կեսարիայէն դարձին, երկուքին ալ նշխարները միասին իր հետ բերաւ և ամբողջաց Տարօնի Գլուխայ վանքին մէջ: Իսկ Յովնանէս Մկրտիչը, իր

ծննդեան և գլխատման տօներէն բացի, շորբորդ անգամ ալ կ'երեւի մեր Տօնացոյցին մէջ, Վերափոխման յաջորդող երբորդ եօթնեակի Եշ. օրը, Յոր լծերանելիճին կամ ՔԱրդարձին հետ, սառնց տակայն բանաւոր պատճառաւ ժը գտնելու այս երկուքին զուգակցումին: Միևս Եկեղեցիներուն մօտ ալ գերազանց այդ սուրբը կը յիշատակուի այլազան առիթներով: Այսպէս, բացի Մկրտութեան տօնի յաջորդ օրէն (7 Յուլուար) և ծննդեան ու գլխատման տօներէն (24 Յուլիս և 29 Օգոստ.), որոնց մասին խօսեցանք նախօրօք, 24 Փետրուարին (Յոյնք 8 կամ 9 Մարտին, նկատի առած Նահանջ Տարին) անոնք կը յիշատակեն անոր զլիսի գիւտ տօնը, իսկ Յոյնք 25 Մայիսի (7 Յուլիս) դիմաց ունին 3րդ գիւտ զլիսի Յովնանեա Կարապետի բացատրութիւնը, որ մեզի համար կը մնայ բացատրութեան կարօտ, Քանի որ բացակայ է երկրորդ գիւտի ժը յիշատակութիւնը և անըմբռնելի է այսքան պատուական նշխարի ժը գիւտէն հտք անոր վերասին անյայտացումը:

Հոգեգալստեան յաջորդող երկրորդ Հինգշաբթիին շատ հանդիսաւոր օր մըն է Լատինաց համար: Կը գտնուի Տօն Ս. Հարղուրիան կամ Տօն Մարմնից Յիսուսի (Corpus Christi): Վերջերս, կարգ մը ուրիշ տօներու հետ, այս մէկն ալ սկսած են կատարել Կիրակի օրով (3 օրեր ուշ): Բայց Ս. Տեղեաց իրաւակարգը (Status Quo) անփոփոխ ըլլալուն, Ս. Ետրութեան Տաճարէն ներս (ուր տմէն ինչ, բացի ձէթօրնէքէն, կը կատարեն Աւագ Հինգշաբթի օրուան կարգով և որ կ'ըլլայ տարեկան իրենց վերջին հանդիսութիւնը յիշեալ Տաճարէն ներս) հանդիսութիւնները կը կատարուին Զորեքշաբթի կէսօրէ յետոյ (ՔՀրաշափառաւ և Թափօր) և Հինգշաբթի առաւօտ (Ս. Գերեզմանին դիմաց հանդիսաւոր Պատարագ և Ս. Սկիհով Թափօր):

Ս. Լուսաւորչի յիշատակին նուիրուած երկրորդ տօնին առիթով ալ, աբաջինին նման, Ս. Պատարագը կը մտատուցուի Մայր Տաճարի աւանդատան մէջ, Ս. Լուսաւորչի անունը կրող Սեղանին վրայ: Կէսօրէ հտք, Կարուղիկե Եկեղեցւոյ Ս. Էջմիածնի նախատօնակը կը կատարուի

Մայր Տաճարին մէջ, որ կարճ կը տևէ, իբրև «Համբարձի» երգուած «Ուրախ լեր սուրբ եկեղեցի» շարականէն ետք «Տէր ողորմեա» կ'երգուի ծննդաբանութեամբ:

Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ Ս. Էլմիածնի: Հոգեգալտեան յաջորդող երկրորդ կիրակիին կատարուող այս տօնը Հայց. Եկեղեցւոյ հիմնադրութեան իսկ յիշատակը կը պանծացնէ: «Կաթողիկէ» բառը, որ Catholic (= Ընդհանրական — Եկեղեցւոյ արուած ստորագիշիներէն մին) բառին հայերէն թարգմանութիւնն է, երկու ձևերով ալ կ'երևի մեր Օրացոյցներուն մէջ — Կարողիկէ և Կարուղիկէ: Տօնացոյցը ունի երկրորդը: Կաթողիկէն եկեղեցւոյ գագաթին վերտալից, կոնստանտուպուլումէն է, թէև առիշի հարազատ կառուցուածքն է, թէև առիշի հարազատ բառին: — Մայր Աթոռոյ տօնն է այս:

Կէսօրէ ետք կատարուած Անդառառնալը կը փակէ ամառնասկզբի շրջանի Անդառառնալներու երկար շարքը:

Երկուշաբթի տօն է Սրբոց Մանկանցն Բերկեցեցի եւ Ակակիոսի վկային, Մովկիմայ Բահանային եւ Կողբօթոսի զինաւորին: Բեթղեմէի Մանուկներու յիշատակը այլ եկեղեցիներ կը կատարեն Ենդեան տօներու շրջանին: Արևմտեաններ՝ 28 Դեկտեմբերին, իսկ Արևելեաններ՝ 29 Դեկտեմբեր/11 Յունուարին: Մովկիմոսը Յունաց կողմէ կը տօնուի 11/24 Մայիսին, իսկ վերջինը՝ 21 Սեպտ. /4 Հոկտ. ին:

Յաջորդ օր կը յիշատակուին Նունէ և Մանիա կոյսին: Հռիփսիմեանց խաւարէն նկատուելուն, այգ օրուան շարականները նոյնն են Հռիփսիմեանց և Գայիանեանց տօներու շարականներուն հետ:

Հինգշաբթիին ունի Սրբոց Իսխանացն Սահակայ եւ Յովսէփայ եւ վկայիցն՝ Սարգսի եւ Բագոսի: Առաջին երկուքը հայազգի իշխաններ են, իսկ վերջին երկուքը Յունաց մօտ կը նշուին 7/24 Հոկտ. ին: Հատինաց մօտ՝ Սարգիսը միայն, դարձեալ 7 Հոկտ. ին: Այդ օր կը սկսին երգուիլ համօրէն Մարտիրոսաց յատուկ շարականները (Մանկուք և Համբարձի):

Հոգեգալտեան յաջորդող երրորդ եօթնակի Ուրբաթ օրը Հատինաց մօտ կը կոչուի Տօն Մրօին Յիսուսի: Այս տօնը

հաստատուած է ԺՁ. դարուն, հիմնուելով Margaret Mary Alacoque անուն մայրապետի մը անսխիլքին վրայ, ուր Քրիստոս իր սիրայորդ սրտին պաշտմունքը կը հայցէ: Եւ քանի որ տօնը ընդհանրապէս կը հանդիպի Յունիս ամառն, Հատիններ ամբողջ ամիսը (ինչպէս Մայիսը՝ Տիրամօր) նուիրած են Յիսուսի Սրտին: Բաց աստի, անոր նուիրած են իւրաքանչիւր ամառ առաջին Ուրբաթ օրը ևս (առաջին Շարաթը՝ Տիրամօր): Տօնը կը հանդիսաւորուի մասնաւորապէս Սալեզեան Հայրերու կողմէ, Բեթղեմէի ճամբաներուն մէջ կատարուած մեծաշուք թափօրով:

Ինչպէս ըսինք, նորագոյն կարգադրութեամբ մը, Հատիններ յաջորդ օրուան փոխադրած են Տիրամօր Սրտի տօնը, որով կ'աւարտի Չապի հետ կապուած տօներու շարքը:

Այդ օր մենք կը տօնենք Մեծն Ներսէս հայրապետի եւ իւր Եպիսկոպոսի յիշատակը: Կէսօրէ ետք կիրակմուքի սովորական՝ Սուրբ եւ Տէր և Երկնաւաղափայն Համբարձին կը վերսկսինք երգել:

Հոգեգալտեան յաջորդող Գ. կիրակին է Բարեկենդան Ս. Լուսաւորչի պահնգ: Առաջին կիրակին է, ուր կ'էստէ յետոյ ո'չ Անդառառն կայ, ո'չ նախատօնակ:

Երկուշաբթի՝ սկիզբ Ս. Լուսաւորչի պահնց և Սրբոցն՝ Եպիսկոպոս Կիպրացւոյն, Բարեխոյ հայրապետի եւ երից աւակեացցն ուրին: Կիպրոսի մեծանուն հայրապետն է Եպիսկոպոս, որ այլոց մօտ կը նշուի Մայիսի 12 ին (Յոյնք՝ հոտ՝ 25 ին):

Երեքշաբթի յիշատակ է Կոստանդիանոսի քաղաւորին եւ յօրն ճորհ շեղիցեալ: Չենք գիտեր թէ ԱՄԵՏԻՆ մականորով մասնօթ Արևմուտքի առաջին քրիստոնէայ թագաւորին է իր բարեպաշտուհի մօր — որ Ս. Երուսաղէմ գալով՝ Ս. Խաչափայտը գտաւ և Սուրբ Տեղեբը շինեց — յիշատակին ինչպէ՞ս մեր Տօնացոյցը չէ յատկացուցած Շարաթ օր մը, ինչպէս է պարագան գրեթէ բոլոր կարևոր սուրբերուն, ու նաև Տրդատ Թագաւորի: (Միևս երկու բարեպաշտ արքաներուն — Թէոփոս և Արդար — յիշատակն ալ կրնայ Շարաթի հանդիպիլ): Առկէ զատ, պահնց օր մը յատկացուցած է անոնց:

Այս տօնը մեծ նշանակութիւն ունի Յոյն Օրթոտոքս եկեղեցւոյ համար, Բիւզանդիոնի Գրիստոնէայ հայտնութեան հիմնադրին տօնը ըլլալուն: Չօյք սուրբերուն անունով ալ կոչուած է Յունաց Երուսաղէմի Մայրավանքի Մայր եկեղեցին, ուր 20 Մայիս/2 Յունիսի երեկոյեան կը կատարեն մեծանադէս նախատօնակ, իսկ յաջորդ օրը (21 Մայիս/3 Յունիս), հանդիսաւոր Ս. Պատարագի սւարաին, զուտ ցորենէ շինուած կլորակ հացեր կը բաժնեն ժողովուրդին:

Լատինաց մօտ ալ ներկայիս Մայիսի 21ն է ընդունուած Թուականը, բայց անոնք Հեղինէ Թագուէին կը յիշատակեն առանձին, զուրս ձգելով կոստանդիանոսը, անոր, կեանքի վերջաւորութեան, Արիստականութեան յարած ըլլալուն համար գուցէ: — Ս. Յարութեան Տաճարէն ներս, Ս. Գրիգոր Լուսաւորչի գեանայրկ մեր եկեղեցին օտարներու կողմէ կը կոչուի Ս. Հեղինէի մատուռ, Խաչգիւտի այրին կից ըլլալուն: 20 և 21 Մայիսին, տօնին առթով, Լատինաց Թափօրը երգեցողութեամբ կ'անցնի մեր մատուռէն:

Հինգշաբթի տօն է Թեոդոսիոսի Գաղաօսչոյն, Թալիեայ բժեկին եւ եօթ կուսանացն՝ որք յԱնկիւրիա կատարեցան: Ոչինչ ռեւիիք ըսելիք հաս: Ասոնց անունները կ'առանջ ալ Տօնացոյցներու մէջ:

Ուրբաթ օր կը կատարուի նախատօնակ, վասնոր Շարաթ օր տօն է Գիւթի Նեխարաց Ս. Լօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին: Մեր Հաւատոյ Հօր յիշատակին նուիրուած կրեք տօներուն վերջինն ու մեծագոյնն է աս: Գրիգոր կոչուածներուն անուն տօնը Ս. Պատարագը այդ օր կը մատուցուի Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ, որ կը ծառայէ որպէս Խոստովանանքի մատուռ և ուր, աւանդութեան համաձայն, թաղուած է մատուռը մեծ սուրբին:

Վերջին տարիներուն սովորութիւն եղած է տօնին յաջորդ օրը Ս. Պատարագ մատուցանել Երուսաղէմի արևմտեան կամ Հրէական բաժնին մէջ գտնուող Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Նախապէս, այդ կը պատկանէր Գերմանացոց (Թաղը կը կոչուէր German Colony, բնակուած

ըլլալով, կարևոր մասամբ, Գերմանացիներէ, որոնք Բ. Աշխարհամարտին, թշնամի երկրի հպատակներ իբրև, ստիպուեցան հեռանալ: Վրայ հասաւ 1948ի Արար-Հրէական պատերազմը և քաղաքը բաժնուեցաւ երկուքի: Արևմտեան բաժնին մէջ կը բնակէին բուսական հայ բնասնիքներ, որոնց մեծ մասը զաղթեց արևելք: Վանական Վարչութիւնը վարձեց յիշուալ մատուռը, զործածուելու համար հրէական բաժնին մէջ մնացող փոքրաթիւ հայերուն — որոնք Ս. Մննդեան տօնին առթով միայն արտօնուած էին սահմանը անցնիլ, յուլիս և յերկրպագութիւն սրբավայրերուն, յԵրուսաղէմ և ի Բեթղեմէմ — հոգևոր կարիքներու մատակարարման համար):

Երկուշաբթի՝ Մրցոց վկայիցն՝ Անտոնի-Նոսի, Թեոփիլոսի, Անիբոսի եւ Փոթիմոսի, Առաջին երկուքը կ'երևին Լատինաց Տօնացոյցին մէջ, 10 և 19 Մայիսին յաջորդաբար: Վերջին երկուքը միասնաբար կ'երևին Յունաց Տօնացոյցին մէջ՝ 12/25 Օգոստոսին: Վերջինը՝ Փոթիմոս ձևով:

Յաջորդ օր՝ տօն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն՝ Սեգրաւայ, Միսաւայ եւ Աբեղնազովի: Կը սկսի շրջանը Մարգարէից տօներուն: Մանկուռք, Ճրարչոնի մանուկները կոչուածով ծանօթ յաճախ, Անտոնի, Ազարիա և Միսայիլ անունները կը կրեն Հին Ուխտի մէջ: Ումանք սխալմամբ կը գրեն Սեգրակ: Դիտելի է որ վերջին անունը զօրծածութենէ ինկած է այժմ, հուանաբար իր երկարութեանը համար:

Յոյներ 17/30 Դեկտեմբերին կը տօնեն Դանիէլը, երեք մանուկներուն հետ: Լատիններ Դանիէլը կը տօնեն առանձին՝ 21 Յուլիսին, իսկ հնոց նետուած մանուկները (Նարուզորոնոսորի կողմէ)՝ 16 Դեկտեմբերին:

(Ճար.՝ 8)

Գ. Ճ.



ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՇԱՐԱԿԱՆԱՑ

Ժ) Պետոս Գետադարձ (1019 Յ. Ք.), զհանգստեան շարականն, զժարտիրոսաց և զբազումս 'ի մանկաիցն: Առ հասարակ շարականների ցանկում ամէնքի մասին էլ այդպէս ընդհանրապէս է խօսուած:

Թէև այստեղ Հանգստեան բոլոր շարականները Պետոս Գետադարձին է վերագրուած, բայց քիչ յետոյ Յակովբ Սանահնեցու մասին յիշելիս նորան է տալիս Վանակզընական ծոցոյ՝ հանգստեան շարականը. իսկ Վարապիւի որոտմամբ, որ Սարգիս Սևանհեցունն է, նոյնպէս հանգստեան շարական է, Հանգստեան շարական ունի նաև Ն. Ծնորչալին ՎՃ անեղ տնժամանակ: Ուրեմն սխալ է բոլոր հանգստեան շարականները Պետոս Գետադարձին վերագրելը:

Եթէ ննջեցելոց բոլոր շարականների նեղինակ միայն Պետոս Կաթողիկոսին համարենք, այն ժամանակ կը հեռուի, որ նորանից առաջ ննջեցելոց կարգ չի եղել, յիշատակութիւն չի եղել և՛ հանգուցելոց համար երգեր չեն հիշուուել կամ եթէ յիշատակութիւն եղել է, առանձին երգեր չի ունեցել: Մինչդեռ այդպէս չէ. նոյն իսկ հանգստեան շարականներից պարզ գրուածները հնութիւն են, մի անգամ էլ այն մասին մատնացոյց եղալ սկզբում: Օրինակ, քահանայի թողման կարգի մէջ կայ «գալուց է միտծինն» (էջ 860). «Պատրաստ արարեր առաջի իմ գահդան, ակն յանդիման նեղչաց իմոց» (էջ 861). «Օծեր իւղով գգլուխ իմ, բաժակ քո որպէս անուպակ արբեցոյց զիս» (էջ 861): «Ողջոյն» (էջ 864), որոց համար յիշատակուեցաւ դրութեանս էջում:

Ուրեմն Պետոս Գետադարձից առաջ այլ նեղինակներէ հանգստեան կամ ննջեցելոց ձօնուած շարականներ երգուել են, իսկ որոնց անունները մեզ յայտնի չեն. գուցէ Գետադարձը ննջեցելոց շարականները կարգի է դրել և ինքն էլ շատ երգեր հիււժեր և անշարքեր է, բայց իւր անունը մնացել է բոլորի վերայ:

Պետոս Գետադարձին չի կարելի վերագրել Վերարիչ ԱՃ՝ 653, «Հայր անտխակալ» 654, '«Ի գիշերաց կանխել» 660, «Որ հայրդ ես» 660, «Հայր բարեգութ» 667, «Որ խոնարհեցար յերկնից բանդ ԱՃ» 678, «'ի հանգիստ» 678:

Եթէ հանգստեան շարականներից մեր վերոյիշածները Պետոս Կաթողիկոսին չեն պատկանում, ապա ուրեմն, հանգըտեան բոլոր շարականները սխալ է ամբողջապէս Գետադարձին վերապահել: Մի երկարացութիւն ևս այն է, որ շատ հնուց հանգստեան շարականներ եղել են:

Գետադարձի գրչին պատկանաւ երգեր կարելի է մատնացոյց լինել հետեւեալների վերայ. «Ահաքին է օրն դատաւ տանի» էջ 682, «Ուսկիզբն ԱՃ» 683, «Թագաւոր փռուաց Քո. յոյս ազդի մարգկան» 689, ՚ և ընդհանրապէս այն շարականները, որոնց մէջ ներկայացուած են վերջին դատաստանը, հրկորդ գալուտան, արդարների և մեղաւորների վիճակը ևն.: Այս շարականների այս բովանդակութիւն ունենալն էլ կապ ունի հազարամեակի գաղափարի հետ, որովհետև Տասներորդ դարու վերջերը տարածուած էր այն գաղափարը թէ Քի. ծնունդից ուղիղ 1000 տարի յետոյ Նեաւ պիտի երևի և ապա Քո. հրկորդ անգամ քայ աշխարհ և լինի վերջին դատաստան: Այս գաղափարը աւելի հաստատուած էր արեւի խուարուծներով, երկրաչարմներով և սովբրով: Բոլոր այս նշանները ժամանակակից քրիստոնէականների ստակումն և ան էին ազգում: Հետև չէ, որ Գետադարձն էլ նոյն գաղափարը լինէր ընդունած թէ 1000 տարին յրանալուն պիտի լինի բ. գալուտաբ, ուստի և իւր շարականներով ժողովրդ էր ներկայացնել զԹաքն իւր արդաստաններով, և արքայութիւնը իւր ուղարկութիւններով, և այսպիսով յաղղութիւն ամէլ քրիստոնէական շարադից հետագամներին: Հարկաւ այս գաղափարները աւելի զգուշ - շարկաւ այս գաղափարները աւելի զգուշ և ազդեցիկ կը լինէին ննջեցելի թագ-

ման ժամանակ հաւաքուածները վերայ: Ահա մի քանի խօսքեր այդ շարականներէից. «Ահագին է օրն գառաստանի, բորբոքի քնեանն, գալարին երկինք, գերազոյն գոչէ փողն Գարբէլեանն, սասանի երկիր, հուր բորբոքեալ ընթանայ, բոցակիզէ զմեղաւորսն, նորափետուր զարդորին դասք սրբոցն . . . ուրախութեամբ մտանին 'ի յառագաստ փետային» և այլն, և այլն: Ահա թէ ինչպէ՞ս էր երևակայում ժամանակակից քրիստոնեան դժոխքը:

ԹԱ) Գրիգոր Մագիստրոս (1044 Յ. Բ.), «Ջորս ըստ պատկերի», զոր այլք իսահակայ Ջորափորեցւոյ տան: «Ջորս ըստ պատկերին» ո՛չ Մահակ Ջորափորեցունն է և ո՛չ էլ Մագիստրոսինը, այլ ինչպէս ժառանգորական ցուցումներէից գիտենք, գրել է Աշոտ պատրիկը: Թէ ի՞նչ հանգամանքն է առիթ տուել այս երգը Մագիստրոսին վերագրելու բացատրենք:

Չամէկանը այս մասին վանական վարդապետի «Ճառ Հարցմանց»-ից աւանդում է, թէ Գրիգոր Մագիստրոսը և որդին՝ Գրիգոր վկայատէր Տարօնում եկեղեցի են շինում և մի պատկեր բերելով դնում են այդտեղ և երկուսն էլ յօրինում են «Ջկենդանագիր անարատ ծնողիք» և «Ջորս ըստ պատկերի» և «Որ զարդարեաց», որից քաղելով Տաթևացիին դնում է «Գիրք Հարցմանց»-ի մէջ:

Ասողկան պատմութեան բ. գրքի մէջ շորբորդ գլխում գրում է. «... Աշոտ պարիկ . . . , որ շինեաց զեկեղեցին Դարենից և զկենդանագիր պատկեր մարդեղութեան Գի. ամէր 'ի մտիցն արևու ժեծասքանչ զօրութեամբ և հանգուցանէր 'ի նա յորոյ զեկեղեցին անուանեաց յանուշ» (էջ 125, տպ. Փարիզ, 1859 թ.): Իսկ վարդան Բարբրեղցիին աւելի հանգամանօրէն է պատմում. «... շինեաց (պատրիկ) գԴարօնի եկեղեցին յանուշ փրկչական պատկերին, զոր երեք սրգի նորա 'ի մտիցն արևու ժասամբ և 'ի նաւակատիսն գրեաց զՋորս ըստ պատկերի» (վարդ. Բարձ., էջ 99): Մասնագիրները Գոր տեսնում ենք ահա, որ այդ երգը Պատրիկի գրածն է, բայց որ հանգամանք առիթ է տուել կարծելու որ Մագիստրոսի օրինածն է, և այդ հանգամանքը հետև-

եալն է: Այս եկեղեցին աւերուելուց 300 տարի յետոյ, Գրիգոր Մագիստրոսը այս պատկերը փոխադրում է Հաւուց Թառ (մերձ ի Գառնի), իւր նոր շինած եկեղեցին և երգում է «Ջորս ըստ պատկերի» (պատրաստի) շարականը, որից հետևեցրել են (վանական վրդ., Տաթևացի և Չամէկան) թէ Գ. Մագիստրոսն է գրել այդ երգը:

Յովաննէս Եպիսկ. Շահաթունեան «Ստորագրութիւն Կաթուղիկէ էլմիածնի և հինգ քաւառացն Արարատայ» գրքում թուելով Ս. էլմիածնի սրբութիւնները՝ այս պատկերի մասին ասում է՝ թէ Պատրիկի շինած եկեղեցու աւերակները այժմ էլ կան շին Բայազիտի մօտ, որը այժմ էլ «Ամենափրկիչ» անունն է կրում ժողովրդից: Շահաթունեան իւր գրքում յառաջ է բերում և արձանագրութիւններէից որքան որ ընթեռնելի են. մենք ևս յառաջ կը բերենք, որպէսզի այս երգի և արձանագրութեան մի անձի պատկանիլը պարզ լինի:

Շի հիւսիսային որմն եկեղեցւոյ 'ի պատրկութեան . . . իշխան հայոց ազգի . . . ինքնաշլան կենակցութեան . . . և 'ի հանդերձեալ քո գալստեան «յորմն հարաւային» 'ի ծագած մտիցն արևու ամեալ պարգեւեալ մեզ հանեցար որ յամենայն . . .» (Հատար Ա., էջ 62):

Մագիստրոսի արձանագրութեան մէջ ընթեռնել է. «ընծայեցաք զհայրենիքս մեր . . . նորոգեալ վերստին հաստատեցաք զսուրբ ուխտս վերջին քան զառաջինս (իրենը քան թէ Աշոտինը) աստ եղաք զվէմն հաւատոյ հիման Ս. Եկեղեցւոյ» (Հատար Բ., էջ 293):

Կարելի է ասել թերևս որ Մագիստրոսը պատկերը փոխադրելու ժամանակ երգելով «Ջորս ըստ պատկերի» մի քանի տներ է աւելացրել: Մեր այս ենթադրութիւնը հաստատուում է նրանով, որ տները մէջ մի իրական կապ չկայ. այսպէս օրինակ առաջին տան մէջ կարդում ենք «տաճար», երկրորդի մէջ՝ «կենդանագիր», երրորդի մէջ՝ «առայիմաստի խնդրածք», չորրորդում՝ «տաճար»: Այս հանգամանքը ցոյց է տալիս, որ շարականտ աղաւաղուել է, նոյնիսկ տներ է պակասել, ք. տան

մէջ ռուր եղին զվէմն հաւատոյն նախընթաց նախադասութեան հետ չի կապուած, որովհետեւ սա նախադասութիւնը պատկանում է ճատեարծին: Աւելի պարզ լինելու համար ամբողջապէս յառաջ բերենք: Կանոն հինգերորդ աւուրն (Վերացման Ս. Խաչի):

1. Զորս ըստ պատկերի քուժ ստեղծեր, նորոգելով քեզ տաճարացուցներ, զնորոգեալս 'ի մէջն զտաճարս ընկալ' քեզ 'ի քնակութիւն:

2. Որ շնորհես մեզ կենաց տւող ըզկենդանագիր քո ծառայական տիպի, բերելով զբարիքս զվերբերողդ 'ի փառս սուրբ Երրորդութեանդ:

3. Կեցո զորդի ծառայի քո, զոր 'ի Հոռովմայ գահիցն վերապատուեցեր, ուր եղին զվէմն հաւատոյն հիման Ս. Եկեղեցւոյ:

4. Որ զվերջինս զայս հրաշս զարդեցեր, քե շափ բնակցութեամբ հիմնափայլեցեր զպանծալի և զփայլեալ զփառս տանս այս վերջինս քան զառաջինս:

Վերջինս տուրն հաւանորէն Մագիստրոսինը լինի, որովհետեւ այդ տան ընդգծած բառերը կան և Մագիստրոսի եկեղեցու արձանագրութեան մէջ:

Ինչ վերաբերում է «զոր 'ի Հոռովմայ գահիցն վերապատուեցեր» խօսքերին, կ'ասենք, որ դա ճարտասանական մի սճի նմանութիւնը ունի, որովհետեւ Ղևոնդի ասելով՝ Սմբատը (Աշոտի որդին) այդ պատկերը Բիւզանդիոսից է բերել:

Հնդուսնելով, որ այս երգը Աշոտ Պատրիկի գրածն է և Մագիստրոսի ձեռքով յաւելուած, պէտք է աւելացնեմ, որ այս երգը Եկեղեցու երգ է և ոչ թէ Խաչի, ինչպէս սխալմամբ խմբագրուած է կարգերի մէջ:

ԺԲ) Յովհաննէս Վրդ. Սանահնեցի, «Գեթանակրնական ծոցոյ Հօրն», զոգորմեան հանգստեան:

Այս երգի տների սկզբնատառերը կազմում են անունս Յակովբ:

Յակովբ Սանահնեցու մասին Ուռույցիցն բուսականին կենսագրական տեղեկութիւններն է առլիս և առում է, որ սա շատ գիտուն և ուսումնական մարդ էր, բայց չի առում թէ սա շարական է գրել: Պատմում է թէ Սեննեքերիմ թագաւորի

հետ Կ. Պոլիս է եղել և Հայց. Եկեղեցու դաւանութիւնը պաշտպանել է Յոյն Իմաստասէրների մօտ:

Կարծում եմ որտեղ կրօնական գիտութիւնը և երգի սկզբնատառերի Յակովբ անուն կազմելը առիթ է տուել այս երգը սրան վերագրելու: Կարող է այս երգը Սանահնեցու գրչին պատկանել:

ԺԳ) Իրիզոր (Բ) Վկայասէր, որին շարականների ցանկը առլիս է «Քորհուրդն անճառ» և «Մեծարաց» երգերը:

Իրիզոր Վկայասիրի եկեղեցական բարեկարգութեան և թարգմանութեանց մասին գրում են Ուռույցիցն, Գանձակեցին և Վարդան Բարձրբերդցին, բայց նրա գրած շարականների մասին ոչ մի ակնարկութիւն չկայ:

Այս երկու երգերի լեզուն ու ոճը ժՒ. դարու են, այնպէս որ ոչ մի արգելք չունինք նրանք համարելու:

Մօտից ծանօթ լինելու համար իւրաքանչիւրից մի մի տուն յառաջ բերենք: Կանոնը Աւետեաց Ս. Աճածին:

«Քորհուրդն անճառ ծածկեալն յազգաց և յաւիտեանց յայտնեցաւ իշմամբ հրեշտակապետին այսօր առ կոյսն Մարիամ, զոր առ Տէր ունիմք բարեխօս վասն անձանց մերոց» (էջ 12):

«Մեծարաց այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ, զոր հոգւոյ լուսատուն 'ի պաշտպանէ իւրմէ լուեալ, եթէ առն մեծ է այսօր իմոյ դառուն որ ի յերկինս» (էջ 364):

ԺԴ) Յովհաննէս Վարդապետ, Սարկաւազ կոչեցեալ, Ղևոնդեանց Մանկունքն՝ «Պայծառացան այսօր»:

«... Արար և շարական Ղևոնդեանց (Յովհ. Սարկ.) քաղցր եղանակաւ, յարմար բանիւ, որոյ սկիզբն է այս. «Պայծառացան այսօր սուրբ եկեղեցիք», առում է կիրակուս Գանձակեցին (էջ 63):

Սրանից էլ լաւ ցուցմունք չի կարող հաստատել շարականների ցանկի յիշատակութիւնը Այս շարականի մէջ մենք տեսնում ենք և ժԲ. դարու հայերի գրութիւնը թէ ինչպէս ցրուած էին և ազդու է որ ԱՃ հաւաքէ: Կարծես մի նոր նտայի է հայոց համար:

ԳՐԱԽՕՍԱԿՄՆ

ՀԱՅԵՐԷՆ ԶԵՆԱԳՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԺԳ. ԴԱՐ

Բարեյիշատակ Լևոն Ս. Խաչիկեանի աշխատանքով 1950 ին լոյս տեսաւ ԺԳ. Դարի Հայերէն Զեռագրերի Յիշատակարաններուն ժողովածուն: Յաջորդ տարին հրատարակուեցաւ Երջանկայիշատակ Գարեգին Կաթողիկոս Յովսէփեանի կազմած Զեռագրաց Յիշատակարաններու ժողովածուն Առաջին Հատորը՝ Ե. դարէն մինչև 1250 թուականը: Այդ օրէն ասգին ակնդէտ կը սպասէինք որ լոյս տեսնէր 1251-1300, կիսադարեան շրջանին օրինակուած հայերէն ձեռագրերներու յիշատակարաններուն հաւաքածոն: Յիշակ շրջանը, իր մեծ կարեւորութեամբ մասնագրական և մանրանկարչական տեսակէտէ, յոյժ ցանկալի կը դարձնէր այդ պակասին շուտափոյթ լրացումը: Անցան տասնամականեր, և այդ տենչալի հատորը դեռ կը մնար խաւարի մէջ:

Դիւրին է այժմ երևակայել մեր ուրախութիւնը երբ ստացանք մեր ըղձալին՝ ԺԳ. Դարի Հայերէն Զեռագրերի Յիշատակարաններուն հոյակապ հատորը, զոր կազմած է Ա. Ս. Մաթիվոսեան՝ ծանր և լուրջ աշխատանքով (Տպ. 1984, Երևան): Հատորին սկիզբը՝ կազմողին կողմէ դրուած է «Հայերէն Զեռագրերի Յիշատակարանների ժողովածուները» խորագրով հակիրճ տեսութիւն մը (էջ 5-11): Յիշատակարաններու շարքը կը սկսի յաջորդ էջէն և կը շարունակուի մինչև

էջ 942, և կը պարունակէ 832 կտոր: Ասոնցմէ թիւ 1-707 թուագրեալ են 1201-1300, մնացեալները՝ 708-832 անթուական են, բայց կը նկատուին յատուկ ԺԳ. Դարին:

Աշխատասիրողը զետեղած է առդատակի բազմաթիւ ծանօթութիւններ և բացատրութիւններ, որոնք կ'օգնեն ընթերցողին աւելի յստակօրէն հասկնալու այս կամ այն բառը կամ նախադասութիւնը:

Ցանկերը կ'ընդգրկեն 944-987 էջերը, հետեւեալ բաժանումներով: Ցանկ օգագործուած աղբւրների (944-951): Ցանկ Անձնանունների (952-979): Ցանկ Տեղանունների (980-985): Առարկայական Ցանկ (986-987):

Ա. Ս. Մաթիվոսեանի շնորհիւ, բանասէրները իրենց սեղանին վրայ կ'ունենան թանկագին հատոր մը, որ իր բովանդակած մեծարժէք յիշատակարաններով կու գայ կարեւոր չափով նպաստելու մեր պատմութեան, մանրանկարչութեան և մասնագրութեան մարզերուն մէջ տարուող աշխատանքներուն:

Այստեղ աւելորդ չենք համարիք արձանագրել քանի մը նկատողութիւններ, որոնք թերեւ կրնան օգտակար ըլլալ սմանց:

1. - Յիշատակարան թիւ 52. - Առանձին յօդուած նուիրած ենք Սբբոց Յակոբեանց թիւ 94 ձեռագրին: Տես Սիոն, 1961, էջ 74-75:
2. - էջ 97, առդ վերէն 16. «Սիրելի զնա երանհօգի քուն»: Պէտք է կարդալ Սիրելի զնա լեր անհոգ ի քուն:
3. - էջ 117, առդ վերէն 4, «Քնադմնայ», հարցանիշով: Ընդհիլ է Փարզմնայ. քաղաքի անուն է, ուղղական՝ Փարզ-

«... զեկեղեցւոյ քոյ ցրուեալ մանկուսն ժողովեա յուրախութիւն զվարատեալս արամութեամբ և արաստուաց զրդարոս քղիմամբ...»:

ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ

(Մնացեալը յաջորդիլ՝ 9)

ժան, Տես Պատմութիւն Մասթէոսի Ուս-
նայեցւոյ, 1869, Երուսաղէմ, էջ 526:

4. — էջ 283, թիւ 232, թուականը
97 (1255) սխալ է. ուղղելի է 97 = 1341:
Յիշեալ Շարականոցը գրուած է զի հայրա-
պետութեան տեառն աէր Մխիթարայ և
Քաղաւորութեան Լեւոնի բարեպաշտի:
Արդարեւ 97 = 1341 թուին, կաթողիկո-
սական աթոռին վրայ էր Մխիթար (1341-
1355) և Քաղաւորական իշխանութիւնը
կը վարէր Լեւոն (1320-1342):

5. — էջ 405, տող վարէն երրորդ,
«թողուլ զաղանդնս Արեւի ի միանձինս
ժողովողի»: Պէտք է կարդալ՝ Թողուլ զա-
ղանդն Սարեւի ի մի անձինս ժողովողի:
Սարեւ Լիբէացի երրորդ գարու յայտնի
աղանդաւոր ժըն է: Ան կ'ուրանար Սուրբ
Երրորդութիւնը և կ'ըսէր թէ Հայր,
Որդի, Հոգի, նոյն անձին երեք տարբեր
դէմքերը կամ կերպարանքներն են:

6. — էջ 505, տող վարէն 4. Աս
[տողանիշով] ի բազում գիրս անդ գըր-
եալ: Հարկ է կարդալ՝ Անի բազում
գիրս անդ գրեալ:

7. — էջ 558, Բ. ծածկագիր.
Բ, ծ, Բ, Գ, Կ,
Վ, Մ, է, Ջ, Լ, Յ,
Կ, Ս, Մ, Շ, Ո, է:

Քանի մը տարի առաջ փորձած էինք
վերծանել Նոր Զուգայի թիւ 34 ձեռագրին
մէջ գտնուող վերագրեալ ծածկագիրը, և
տուած էր հետեւեալ ընթերցումը, ըստ
վերի կարգին.

Յակոբ,
Գրիգոր,
Կորիւն:

Տես Սիոն, 1979, էջ 263 (12):
Հայերէն ձեռագիրներու յիշատակա-
րաններուն պատճառով շրթայի պակասող
այս լրացուցիչ և կարեւոր օղակին հրա-
պարակումը ապահով ենք որ բարձրօրէն
պիտի գնահատուի բոլոր բանասէրներու
և հայադէմքներու կողմէ:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ



«ՄՆՆԴԱՎԱՅՐ ԿՈՐՈՒՍԵԱԼ»
Հեղինակ՝ ԵՂՈՒՐԱՐ ՊՅՅԱՍՏԱՆ

Պէյրուք, 1984, էջ 74
և

«Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ»
Հեղինակ՝ ԼԵՒՈՆ ՎԱՐԴԱՆ

Պէյրուք, 1982, էջ 62

Երկու վտիտ զերթողագրքեր. լոյս
տեսած Միջին Արևելքի հայ գրական —
գէթ մինչև վերջերս — ամենէն բեղուն
փեթակէն, (ուրախ ենք որ, հակառակ
տասնամեակէ մը աւելի տեղը հրազէննե-
րու համերգին, չէ դադրած Հայ Դպրու-
թեան սպասը մեր դրացի դժբախտ երկրին
մէջ.) գրուած՝ անուն ու համբաւ չիմած
հեղինակներու կողմէ — առաջինը, այժմ
ոչ այլևս այս աշխարհի բնակիչ, կարելի
արժանաւորութեամբ —, զոր ստացանք
վերջերս, շարք մը մեծափոր հատորներու
կարգին, որոնցմով սակայն չ'արժեր գրա-
դիլ, մեր զերթողական հարուստ ժառան-
գութեան վրայ աւելցնելիք ոչինչ ունե-
նալուն համար և որոնց յարդի բլրա-
դէզերուն տակ տնկարելի եղաւ մեզ գտնել
ցորենի դէթ քանի մը տոռք հասկեր:

Ըսինք թէ առաջինը կը կենայ այլևս
վարագոյրի ետին: Ունէր տաղանդ: Կու-
գար ձէպէլ Մուսայն, որու հողին համն
ու բոյրը այնքան հազազատօրէն հասած
են մեզի իր հայրենակիցներու ու բախ-
տակիցներու գրչով: Պայանեան ալ անյագ
կարօտով կ'երգէ իր մանկութեան հետ
շողունած իր ճշմարտվայր կորուստը,
բայց, ինչպէս նախարանին մէջ հրատա-
րակիչը կ'ըսէ, հեղինակին կամխահաս ժա-
նով ընդհատուած, աւարտուն գործ մը չէ
ան: Ուրիշ խօսքով, հեղինակը առիթը
չէ ունեցած զայն զգրական արդուկձէ
անցընելու, ինչպէս կ'ըսեն, դնելու անոր
էջերուն վրայ: անվիճելի իր ազանդին
գրչմն ու կնիքը:

Պիթիաս, Հապիթ, Եղուն Օլուք,
Խաբըր Պէկ, Գէպուսիէ ժապաւէնի նման
կը տողանցեն գրքին էջերէն, իւրաքան-
չիւրը իր մարդերու և բնակարաններու
յատեանշական կողմերով: Ունի նաև ինք-

նահանար բառեր, ինչպէ՛ս՝ զազարհաստակ, ցրտաբնազդ, ծայրամասու, արերպատում, բազմաթոյն, ժպտածոյն և այլն:

Լոյս տեսած իր ձևին մէջ իսկ, այս գրքոյկը բան մը կ'աւելցնէ տարարախտ գրադէտին — իր համարուը պարտական է աւելի իր արձակ գործերուն — ժառանգութեան վրայ: Ո՞ր քերթողը, իր յաջողագոյն կտորներու կողքին, չէ ստորագրած միջակ (կամ նոյնիսկ անկէ վար) յաջողուած քով կտորներ: Թէ քէնան իսկ բացառութիւն չի կազմեր այս մարդին մէջ:

Աւելորդ չըլլայ ըսել թերևս, թէ հանգուցեալ հեղինակը հիմնադիրներէն ու խմբագիրներէն մէկը եղած է Պէյրութի ամենէն բարձրարժէք գրական հանդէսին՝ «Բագիր»ի:

Նոյնը չհնք կրնար ըսել դժբախտաբար երկրորդին, որ նոյնքան երախտաբժան աշխատանք տարած է տարիներով Շիրակի ամսագրի մէջ և եղած է արգիւնուար կրթական մշակ:

Գիրքը լեցնող 50 հնչեակները, հոգեվերլուծական հէնքի վրայ բանուած — լպթուած գետին մը, ուր վաւերական տաղանդներ իսկ չեն կրցած մնալ անայթաք — շարայարութիւն մըն են տարտամ, խուսափուկ պատկերներու ու զգացումներու, որոնք կը միտին երբեմն մինչև անասուածութիւն:

Վերջին տասնամակին Լիրանանը ալեկոծող եղբրական դէպքերն են հաւանաբար տուն տուողը իր ներշնչումներուն:

Չենք կրնար անտեսել կիսայաջող (տանկի) սողերու — և երբեմն տուներու քայքայ ոչ լժան կտորի մը — գոյութիւնը: Բանանք, պատահաբար, 18րդ էլը, և արագրենք անկէ հետեւալը. —

Գարծես մուցեր եմ ընդմիտես ես գիս, կեանքն ու նաեւ քե՛զ, Վոխարհն այս մեծ, ցամաքներն ու ծովն ու լեռն ոսկեսար, Երեկն ամբողջ ու ներկան, վաղուան հաւասն ալ կարծես, Ու վերածուեր եմ կորած սրինգի մը անբարբառ: Զի այն տեսն պիտի լոկ գիտես քե զուն դարեկ դար

Մեզ խաբեցիր միմիայն խոսուածներով բարձրագ, Եւ չուզեցիր որ կեանքն այս խաղաղութեան երգ ըլլար:

Առինք 2րդ և 4րդ տուները միայն:

Ինքզինք մոռցած մարդը բնական է որ մոռնայ ամէն բան: Միւս երեք տողերը — և նոյնիսկ առաջինին երկրորդ կէսը — կրկնութիւն են և ուստի տնայեա ու աւելորդ: Հապա ճոպկեամբ:

Երրորդ տունին մէջ կայ «վերջնական պէտք»-ի կրճատեալ ձևն է: Լաւ կ'ըլլայ որ մեր քերթողները հեռու մնան ազեղ այս բառէն:

Վերջին տունին մէջ «խոստումներով» և «բարձրագէջ» բառերը քով քովի կը կենան, Նիւթական դեզը և աննիւթական խոսուումը ինչպէ՛ս կրնան լեզու գտնել իրարու հետ:

Կ'երևի թէ Լևոն Վարդանի համար ջնջուած են սահմանները կարեւրին և անկարեւրին:

Արփակեզ, արեւկայ, հեւք — ամենէն շատ չարչարուած բառերէն մին սփիւռքի մեր քերթողներուն կողմէ — բառերը գրքին մէջ գործածուած են յաճախակի և անտեղի կերպով:

Յանգարանութեան մէջ անթերի են Լ. Վարդանի հնչեակները: Բայց յաճախ այնքան անճարակ ընտրութեամբ կոչուած են բառերը յանգ կազմելու, որ բնականաբար կը զգաս թէ բացի բանազրօսիկ իրենց դերէն, ոչ մէկ իրաւունք ունին անոնք երեւելու հոն:

Չարմանք պատճառեց մեզ գրքի վերջաւորութեան երեցող ցանկը քերթուածներու առաջին սողերուն, արբերական կարգով: Չենք գիտեր թէ ինչի՞ կը ծառայէ ան: Իր նախընթացը չունի այս երևոյթը:

Լևոն Վարդանի նախորդ գործերը մեզ կ'ընեն աւելի խաղաղասէր իր նկատմամբ ու մեր անկալութեան մէջ աւելի յուսախար՝ իր այս գործին դիմաց:

Գ. ՃԱՐՏԱՐ

«ԱՌՈՂ»-Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բարեպաշտ Տիրացու մը կը հարցնէ.

1) Ինչ՞մէ մեր մօտ Զատկէն ետք 40 օրեր կը տեւէ Ուտիքի միջոցը, մինչ Յուսանց մօտ միայն 8 օրեր, ընտր կ'ըսուի:

2) Ինչ՞մէ Յինանց միջոցի Շարաթ երկններուն Մաղկազարդի շարականներ կ'երգուին մեր Եկեղեցւոյ մէջ:

1) Աւետարանին մէջ (Մատթ. Թ. 15) կը կարգանք թէ երբ Յովնանէսի աշակերտները Յիսուսի կը հարցնեն թէ ինչ՞մէ իր աշակերտները պահէ շին բաներ, մինչ իրենք կը պահեն, Ան կը պատասխանէ՝ «Միթէ կարելի՞ է որ հարսնիքին տղաքը սուգ պահեն, քանի որ փեսան իրենց հետ է՝ բայց օրեր պիտի գան, որ փեսան իրենցմէ վերցուի. այն ատեն ծով պիտի պահեն»:

Արդ, նկատելով որ Յիսուս իր հրաշափա Յարութենէն ետք 40 օրեր մնաց երկրի վրայ, յաճախակիօրէն հանդիպեցաւ իր աշակերտներուն և ապա միայն քածնուեցաւ անոնցմէ մարմնապէս, մեր Եկեղեցին յարմար նկատած է որ Զորեշարթի և Ուրբաթ օրերու պահեցողութիւնը վերահասի Համբարձման տօնէն յետոյ միայն:

2) Ա. Գրական մեծ գէմքերն ու գէպքերը ինչպէս մեր՝ այնպէս ալ տարբեր Եկեղեցիներու մէջ տարւոյն ընթացքին մէկէ աւելի անգամներ յիշատակելը սովորական երևոյթ է: Այսպէս, Յովնանէս Մկրտչի նուիրուած շարականները շարականը կ'երգուի տարուան Շարաթ օրերուն գրեթէ կէսին՝ իրրև Համբարձի շարական, մինչ՝ Քրիստոսի Խաչելութիւնը Աւրբաթ՝ իսկ Յարութիւնը կիրակի օրեր կը փոփոխուին: Ուտի, պատշաճ գոտուած է որ մեր Տիրոջ Երուսաղէմ յաղթական մատաքի յիշատակը պանծացուի, բացի Մաղկազարդի և Նրկարդ Մաղկազարդի կիրակիներէն, անոնց միջև ինկող Յինանց միջոցին նաև, սւր Շարաթ օրեր իբր Համբարձի փոխն ի փոխ կ'երգուին ընթացողութիւնը և Շարաթ օրերէն շարականները:

ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԸՌԱՋ

ԵՐՈՒՍԱՂԷՄ -- ԱՆԹԻԼԻԱՍ

Ս. Աթոռոյ Սրբազան Գաորիարք Հայրը Յունիս 17ի Բշ. օրը, դաւազանակիր Տ. Նիշիէ Վրդ. Տէրտէրեանի ընկերակցութեամբ, յանկարծ մեկնեցաւ Պէրուս, և դարձաւ ամսոյն 24ին՝ Բշ. օր. ն. Ամենապատուութիւնը տրամախառն ուրախութեամբ էր որ ուղևորեցաւ դէպի Կիլիկիան Հայրապետանոցը՝ Անթիլիաս: Ուրախութեամբ՝ օրովեւ կիլ. Գարգիւնուց ընթացքը պատկուած էր գեղեցիկ յաջողութեամբ, ձեռնտրութեամբ և օթ սարկաւազներու, օրոնց երկուքը (Տ. Զարեհ Փայասլեան — հետագային՝ կաթողիկոս — և Տ. Գերեմիկ Փալատեան, երկուքն ալ վաղամուկի — Մ. Խ.) կուսակցուն քահանայութեան վաղարգեցած էին ք վերջոյ իսկ արտուութեամբ՝ վտանգի ն. Ս. Աթոռակից Տ. Բարգէն Վեհին դարձեալ հիւանդացած և հիւանդանոց փոխադրուած լինելու լուրը խոր վիշապատուած էր իրեն և բովանդակ Միտախութեան:

Իսկ ձեռնադրեալ օրհնապաշտ և արեղայից վերադարձմամբ, Ս. Գաորիարք Հօր ստացած օպաւորութիւնը քաջալիւրական է կղած շատ: Տ. Շահէ Սրբազանի (Գասպարեան, Մ. Խ.) ազդիւ նկարագրին ըտրի ազդեցութեանը շնորհիւ զարգացած պատուական երիտասարդներ են անոնք — Կարելի է ըսել թէ նորահաս այս սերունդին կազմութեամբ կիլիկիոյ նոզնէ Աթոռը վերածնութեան մտքուր արշալոյս մըն է որ կ'ողջունէ Վեհ. Տ. Սահակ Կաթողիկոսի հայրական հովանիին ներքե, իր պատուական Աթոռակիցին՝ Վեհ. Տ. Բարգէն Կաթողիկոսի կորովամիտ առաջնորդութեան և Գերշ. Տ. Շահէ Արքեպ. օթարթուն և խղճամիտ ջանասիրութեան շնորհիւ:

(«Սրոն», 1985, Թ. Յարի, Յուլիս, Թիւ 8, էջ 226):

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Հ Ա Ն Դ Է Ս

ժ Ե . Դ Ա Ր Ա Դ Ա Ր Ձ Ի Ա Ս Տ Ո Ւ Ա Մ Ա Շ Ո Ւ Ն Զ Ի Հ Ա Յ Ե Ր Է Ն Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

Տեղի ունեցու Սրբոց Թարգմանչաց
Հինգշաբթիի յաջորդող առաջին Կիրա-
կիին, Յուլիս 21, ժառանգաւորաց Վար-
ժարանի մեծ սրահին մէջ, նոյն այն պատ-
շաճութիւններով, որոնցմով կատարուած
էր առաջինը՝ Ս. Սահակի տօնի վաղոր-
դայնի Կիրակիին, Մարտ 3ին:

Սրահը լեցուած էր ընտրեալ և հոծ
բազմութեամբ, երբ կէսօրէ վերջ ժամը
4ին, Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցու-
թեամբ բովանդակ Միաբանութեան, հոն
մտաւ:

«Տէր կեցոյ՛ յ ազգային ժաղթերգէն
առաջ, որ ունկնդրուեցաւ յոտնկայս,
կարգադիր Յանձնախումբի կողմէ Տ. Սիոն
Վրդ. յոյժ վոյելուչ ուղերձով մը կատա-
րեց հանդէսին բացումը: Ապա կէտառ կէտ
գործադրուեցաւ Յայտադիրը, զոր կ'ար-
տասպենք հոս, լրիւ գաղափար մը տալու
համար ամբողջ հանդէսին մտասին:

1) Բացման խօսք յանուն Յոբելին.
Յանձնախումբի՛ Տ. Սիոն Վրդ. Մանուկ-
եան: 2) «Տէր, կեցո՛՛ դու զՀայս» (Մաղ-
թանք): 3) Գիրին Երբեակ Սորհուրդը՝
Բանախօսութիւն՝ Ամեն. Ս. Պատրիարք
Հայր: 4) «Որք Զարգարեցիին» (Շարական,
քառածայն՝ դաշն. Պսակ Աբեղայ): 5)
Հատուած մը կորիւնի գիրքէն՝ Արա-
սանութիւն՝ Աւետիք Մանուկեան: 6) «Ճաղ
Գրարար Լիզուի» (Վ. Թէքէեան)՝ Արա-
սանութիւն՝ Ազատ Գէշիշեան: 7) «Ի Փառս
էին»՝ Խմբերգ: 8) «Հրաշքը», մեր օրերու
Տրամասութիւն (Յ. Օշական)՝ Արտասնթ.՝
Արմենակ Գույումճեան և Արեգ Բարուր-

եան: 9) «Օշական» (Եղիշէ Արք. Դուր-
եան)՝ Արտասնթ.՝ Կարապետ Շիրիշեան:
10) «Նժամանալ Մովսէսի» (Շարական): 11)
«Ս. Մեսրոպ» (Սիամանթօ)՝ Արտասնթ.՝
Ժիրայր Մոզեան, Դրանիկ Ղազարեան և
խումբ: 12) Մաղթանք Հայրապետական
(քառածայն՝ երաժշտ. կոմիտաս Վրդ. Ի):
13) Փակման խօսք՝ Նախագահ Ամեն. Ս.
Պատրիարք Հօր: 14) Աղօթք Տէրունական
(քառածայն՝ դաշն. կոմիտաս Վրդ. Ի):

Շարականները, երգերը, միածայն և
բազմածայն, յաջողակ կերպով եղանակե-
ցին ժառանգաւոր սաները, դաշնակի ըն-
կերակցութեամբ: Նոյնպէս անթերի եղան
նշանակուած արտասանութիւնները:

Սրբազան Պատրիարք Հօր բանախօ-
սութիւնը, որ տեւեց մէկ ժամ և մէկ քա-
սորդ, ինչպէս և Պր. Օշականի գրած
արամասութիւնը, զոր երկու ժառանգա-
ւորներ, Արմենակ և Արեգ, կատարեցին
առողջ արտասանութեամբ, ամբողջովին
հրատարակուած են «Սիոն»ի այս թիւին
մէջ:

Յոյժ սրտաշարժ եղաւ Սիամանթօյի
«Ս. Մեսրոպ»էն արտասանուած ընդարձակ
նատուածը, զոր աչակերտները կատարե-
ցին օրինասացութեան փոխերգութեամբ:

Ժամը գրեթէ եթոն էր, երբ հանդի-
սականները բաժնուեցան սրահէն, յառա-
ջիկայ Հոկտ - 27ին կատարելի յոբելիտու-
կան վերջին հանդէսը և ա իր ժամանակին
վայելելու քաղցր ակնկալութեամբ:

(«Սիոն», 1985, Թ. Յարի, Օգոստոս,
Թիւ 8, էջ 259): ի

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՁԱՑ ԵՐԿՐՈՐԴ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

✦ ԵՐՈՒՍԱՂԷՍ ✦

1984 - 1985

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,

Բարեխնամ Պատրիարք

Առաքելական Ս. Աթոռոյ

Գերաշնորհ և Հագեշնորհ Հայրեր

և յարգելի ներկաներ,

Ամառվերջի հանդիսութեան այս երեկոյին, անգամ մը ևս հաճոյքը ունինք կանգնելու այս բեմին, կատարելու համար 1984-85 դպրոցական տարուի կրթական - ելեմտական - վարչական տեղեկատուութիւնը Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանին, երջանիկ աւետիսովը թէ արդիւնաւոր ու խաղաղ կրթական աշխատանքի և նուաճումներու տարի մը ևս բոլորած է մեր վարժարանը:

Յետագայ մեր տողերուն մէջ կուտանք այդ կրթական աշխատանքին ու շինարար նուաճումներուն ընդհանուր պատկերը, որ հետեւելն է. —

Աւակերտութիւն Վարժարանիս. — Մեր աշակերտութեան ընդհանուր թիւը այս տարի եղաւ 170, բաժնուած հետեւել ձեռով.

	Մանչ	Աղջիկ	Գումար
Երկրք. կարգեր	16	24	40
Նախակրթարան	88	33	71
Մանկապարտէզ	33	26	59
Համագումար	87	83	170

Ինչպէս միշտ, այս տարի ևս գոհունակութեան խօսք ունինք մեր աշակերտներու վարք ու բարքի մասին: Ոչ մէկ կարգապահական դժուարութիւն ունեցած ենք, ինչ որ մեր վարժարանին յատուկ շատ գնահատելի և աչքառու երևոյթ մըն է:

Ուսուցչական կազմ. — Այս տարի մեր ուսուցչական կազմը կը բաղկանար 25 հո-

գիններէ, որոնք ունեցան գնահատելի գործակցութիւն մեզի հետ կրթական այս բարդ և պատասխանատու գործի անստեղծութեան մէջ: Ու այս առթիւ մենք որպէս տեսուչ ունինք միայն ու միայն գնահատանքի և շնորհակալութեան խօսք բոլորին համար:

Կրթական ծրագիր. — Մեր կրթական ծրագիրը մնաց նոյն ինչ որ էր նախորդ տարիներուն, Հետեւցանք Անգլիական General Certificate of Education (G. C. E.) երկրորդական վարժարաններու յատուկ ծրագրին ոչ-հայագիտական դասերու պարագային: Շրջանաւարտները, աւարտելէ յետոյ մեր վարժարանը, դարձեալ մասնակցեցան G. C. E. թափանցանքնութեանց և մեր ընդհանուր դպրոցական վկայականին հետ ստացան նաև վկայականներ G. C. E. ջննութեանց մէջ իրենց յաջողած իւրաքանչիւր ճիւղին համար: Նախակրթարանի և երկրորդական կարգերուն մէջ ուսուցիչնք չորս լեզուներ — Հայերէն (Իրաբար և Աշխարհարար), Անգլերէն, Եբրայերէն, Արաբերէն: Նախակրթարանի բաժնին մէջ ուսուցման գըլխաւոր լեզուն եղաւ Հայերէնը, իսկ երկրորդական կարգերուն մէջ՝ Անգլերէնը: Երկրորդական կարգերու Հայագիտական նիւթերու ուսուցման լեզուն եղաւ Հայերէն: Մեր ընդհանուր ուղեգիծը եղաւ պատրաստել մեր աշակերտները իբրև լաւ Հայեր, լեզուն՝ մեր Ազգին ու Եկեղեցւոյ ոգեկանութեամբ, որուն համար ուսուցիչնք մեր լեզուն, մեր պատմութիւնը, մեր կրօնը, մեր արուեստն ու մշակոյթը, մեր հին ու նոր մատենագրութիւնը ամենայն բծախնդրութեամբ: Մեր ուղեգիծը եղաւ նաև պատրաստել մեր աշակերտները արտաքին, օտար աշխարհին համար, ուր

պիտի շահին իրենց կեցութիւնը: Հետեւաբար, առ այդ ուսուցինք Ս. Երկրին և արտասահմանի՝ ինչպէս նաև համալսարանական կեանքի մէջ անհրաժեշտ լեզուները, Միջազգային Պատմութիւն, Բնագիտութիւն, Քիմիարանութիւն, Գիտութիւն, Մաթեմատիք (իր կրթք ճիւղերով), Կենսաբանութիւն, Աշխարհագրութիւն ևն.:

Տարւոյս ընթացքին տեղի ունեցան մեր զոյգ եզրափակիչ քննութիւնները: Յունուար 2-12 ունեցանք մեր կիսամեայ քննութիւնները, իսկ Մայիս 13-27՝ մեր ամալները քննութիւնները, որմէ յետոյ մեր աւարտական դասարանի հետեւելու շահերաները այսօր, այս հանդիսութեան ընթացքին, կ'արժանանան մեր աւարտական վկայականին. —

- Յակոբ Տիգրանեան
- Յովհաննէս Սէմէրճեան
- Կարինէ Պետրոսեան
- Նայիրի Տ. Վարդանեան
- Շուշան Տօնիկեան
- Սուզաննա Ճոնազեան

Վեցն ալ ընտիր, ուշիմ աշակերտներ վարքով ու բարքով, ու ամենայնիւ յանձնարարելի: Ուրախ ենք որ անոնցմէ հինգը պիտի շարունակեն իրենց համալսարանական ընթացքը, մին Հայաստան, միւսը Պոսթոն, իսկ երեք աղջիկներ՝ Երուսաղէմի մէջ:

Մեր օոյն շրջանաւարտներէն չտրք մասնակցեցան նաև G. C. E.ի Անգլիական քննութեանց, որոնց արդիւնքը կը ստանանք յառաջիկայ Սեպտեմբերին:

Իսկ մեր Մանկապարտէզը կ'աւարտեն 12 փոքրիկներ, որոնք յառաջիկայ տարի կ'անցնին Նախակրթարանի բաժին: Անոնք իրենց աւարտական վկայականները ստացան Մանկապարտէզի Ամալները Հանդէսին, որ տեղի ունեցաւ 2 Յունիս 1985, Կիրակի օր:

Մեր անցեալ տարւոյ շրջանաւարտներէն եօթը, որոնք մասնակցած էին G. C. E.ի քննութեանց, յաջողած են հետեւել նիւթերու մէջ. —

Յակոբ Գարագաշեան յաջողած է եօթ նիւթերու մէջ. — Հայերէն աշխարհարար, Արարերէն, Անգլերէն, Անգլ. Գրականու-

թիւն, Մաթեմատիք (երեք ճիւղերով), Քիմիարանութիւն և Բնագիտութիւն:

Յակոբ Սահակեան յաջողած է վեց նիւթերու մէջ. — Հայերէն աշխարհարար, Արարերէն, Անգլ. Գրականութիւն, Մաթեմատիք (3 ճիւղերով), Քիմիարանութիւն և Բնագիտութիւն:

Մարի Տ. Վարդանեան յաջողած է 6 նիւթերու մէջ. — Հայերէն (Advanced Level) Գրարար, Հայերէն աշխարհարար, Արարերէն, Անգլ. Գրականութիւն, Մաթեմատիք (3 ճիւղերով), Քիմիարանութիւն:

Պօղոս Չափուշեան յաջողած է 3 նիւթերու մէջ. — Հայերէն աշխարհարար, Արարերէն, Մաթեմատիք (3 ճիւղերով):

Օհան Էօրտէկեան յաջողած է երկու նիւթերու մէջ. — Արարերէն և Մաթեմատիք (երեք ճիւղերով):

Սևան Մարտիրոսեան յաջողած է երկու նիւթերու մէջ. — Արարերէն և Անգլ. Գրականութիւն:

Մարալ Մանուկեան յաջողած է Անգլ. Գրականութեան մէջ:

Մեր անցեալ տարւոյ 10 շրջանաւարտներէն հինգը կը շարունակեն իրենց համալսարանական ուսումը, երկուքը ի Հայաստան (Յակոբ Սահակեան, Պօղոս Չափուշեան), մին Ամերիկա (Սևան Մարտիրոսեան), երկուքը Երուսաղէմ (Յակոբ Գարագաշեան և Մարի Տ. Վարդանեան): Միւսները կը հետեւին մասնաւոր դասընթացքներու:

Չանազան համալսարաններու մէջ ուսանող 22 աշակերտներ ունինք: Այսպէս, Հայաստան՝ Շահան Ռաճոյեան, Յարութիւն Պէքարեան, Սաչիկ Տ. Վարդանեան, Շորիկ Պօյաճեան, Սնդա Մաղմանեան, Յակոբ Սահակեան, Պ. Չափուշեան: Երուսաղէմ՝ Յակոբ Սևան, Նորա Պետրոսեան:

Ամերիկա՝ Գէորգ Յարութիւնեան, Մարալ Գարեան, Նորա Գարեան, Քնար Օհաննէսեան, Կալինա Օհաննէսեան, Անի Տիգրանեան (որ այս Յունիսին կը ստանայ իր B. Sc.ն և կը շարունակէ իր ուսումը), Վիվիան Գէորգեան, Սևան Մարտիրոսեան:

Անգլիա՝ Ալին Պալեան (Տ. Վարդանեան) և Անուշ Նազգաշեան:

Գերմանիա՝ Նիլա Շէմճեան:

ՀԱՇՈՒԿԵԿՄԻ ԵՆԵՒՄՏԻՑ Ս. ԹԱՐԳՄԱՆԶԱՑ ԵՐԿՐՈՐԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

1984 Յուլիս 1 — 1985 Մայիս 31

Մ Ո Ւ Ց Ք

ԽՍՐ. ՇԷՔԷԼ

Պատրաստ ի դրամարկղ, նախորդ տարիէն փոխադրեալ	223,299.05
Նուիրատուութիւններէ	42,660,140.00
Ուսանողական տարեթաշակներէ	4,890,410.00
Դասագիրքերէ և տետրերէ (ծախքերը հանելէ կտք)	147,000.00
Հանդէսներէ և զանազան ձեռնարկներէ (Պաշարներ, պատի Օրացոյցներ)	5,262,000.00
Բացառիկ մուտքերէ (Տոլարի և Շէքէլի միջև դրամական տարբերութենէ և շեֆերու ուշ վաճառումէն) և հասուցաբեր ձեռնարկներէ	11,604,500.00
Ս. Թարգմանչաց վարժարանի անշարժ Հիմնադրամի հաշուոյն նուիրատուութիւնք	
Տիրար վարդգէս Երէցեանէ՝ «Էլվիր Երէցեան Հիմնադրամ», 4000 \$	880,000.00
Արտաշէս և Սօնիա Սարեաններէ «Սարեան Հիմնադրամ» (1984 տարեշրջանի), 6000 \$	4,800,000.00
Սոյն ազնիւ ամուլէն, 1985 տարեշրջանի համար, 6000 \$	5,400.000.00
	<hr/>
	75,867,349.05

Ե Լ Ք

Ամսականք պաշտօնէութեան	58,245,300.00
Դասագիրքեր և տետրակներ (1986 տարւոյ համար)	970,000.00
Գրենական պիտոյք	148,480.00
Ձեռագործի նիւթեղէնք	68,480.00
Թղթատարականք	192,500.00
Մանր ծախք և մաքրութիւն	42,500.00
Տպագրական ծախքեր	31,000.00
Հանդիսական և այլ ձեռնարկներ	97,320.00
Շինուածական ծախքեր և կահոյցից նորոշութիւն	64,590.00
Բացառիկ ծախքեր և Տարրալուծարանի առարկաներ	278,600.00
Պատուասիրութիւն	38,500.00
Ինքնաշարժի ծախքեր	270,000.00
Իրրե անշարժ Հիմնադրամ ի պահ դրուած	
Տիրար վարդգէս Երէցեանէ՝ «Էլվիր Երէցեան Հիմնադրամ», 4000 \$	880,000 00
Արտաշէս և Սօնա Սարեաններէ՝ 1984ի նուիրատուութիւնը 6000 \$	4,800,000 00
» » » » 1985ի » 6000 \$	5.400.000.00
	<hr/>
	71,527,270 00
Պատրաստ ի դրամարկղ	4.340.079.05
	<hr/>
	75,867,349.05

Այս հաշուետուութեան առթիւ, հետեւալ կէտերը կը յանձնենք ընթերցողներու մասնաւոր ուշադրութեան։

- ա) Այս տարի մեր հաշուետուութիւնը կատարած ենք Իսրայէլեան Շէքէլով, իբր հետեւանք Իսրայէլեան դրամին Լիրայէն Շէքէլի վերածման։
- բ) Դպրոցական տարւոյն սկիզբը մէկ Տոլարը համարժէք էր 200 Շէքէլի, տարւոյն վերջուտարութեան, աստիճանական արժէքազրկումով, մէկ Տոլարը համարժէք եղաւ պաշտօնապէս 1000 Շէքէլի։
- գ) Մեր մեծագումար նուիրատուներուն նուիրատուութիւնները նշանակած ենք նաև Տոլարով՝ շնորհակալութեանց բաժնին մէջ։

Իսկ Ս. Թարգմանչաց Երկր. Վարժարանի Հիմնադրամը առկոսնեբու յուելու ճով այսօր կը ներկայացնէ հետեւեալ պատկերը. —

Տիար Վարդգէս Երեցեանէ հաստատուած «Էլզիբ» Երեցեան Հիմնադրամ»	31,000 \$
» » » » » » » »	5,140 \$
» » » » » » » »	4,636 \$
Տիար Եղուարզ Սէֆէրեանէ և Տիկին Ասրինէ Վարդպարոնեանէ նուիրուած հիմնադրամ, ի յիշատակ Տիկին Քէթրին Սէֆէրեանի և Տիար Գէորգ Վարդպարոնեանի	22,500 \$
Տէր և Տիկին Արտաշէս և Սօնիա Սարեաններէ նուիրուած հիմնադրամ, ի յիշատակ Տիար Կօպտենիկ Սէֆէրեանի, 1983ի ժամանակէն	7,000 \$
Նոյնին 1984ի ժամանակէն	6,000 \$
Նոյնին 1985ի ժամանակէն	6,000 \$
Համագումար՝ Ս. Թ. Երկ. Վարժարանի Հիմնադրամին	82,276 \$

Մեր անսեսական հուշուետուութեան կը կցենք նաև ցանկը այն բոլոր նուիրատուներուն, որոնք անցեալ մեր դպրոցական տարելըջանին օգնեցին մեզի թէ՛ անտեսպէս և թէ՛ մանաւանդ բարոյապէս, թիֆեցնելով կրթական այս բաղձաճ գործին տաղտուկները: Ծնորհակալ ենք մեր բոլոր ազնիւ նուիրատուներուն, որոնք եղան մեր կրթական գործունէութեան ողնոսկորը: Կ'ողթենք որ մեր Երկնաւոր Տէրը ըլլայ վարձատրոյ բոլորին, վասնզի Տիբոյ վարձատրութիւնը հատուցումներուն ամենէն վաւերականն է, ամենէն երջանիկն է ու յաւիտենականը:

Մեր բարեկամները ինչպէս որ ցանկը ցուցնուած է, ամենէն երջանիկն է ու յաւիտենականը:

Ա մ յ ե ռ ի կ այ Ե Ե

	Ե Ե Բ Ե Լ
Տէր և Տիկին Ալեքս և Մարի Մանուկեան	6,250,000
Եւմիլ Լայոյց Գարբըրի-Ի Բարեկամներ	5,330,000
Տէր և Տիկին Սուրէն Ֆէրնան	3,000,000
Հասարակ Գարակէօզեան Հաստատ.	2,120,000
Համասերաստ. Վերաշինաց Միութ.	1,250,000
Ռիչըրտ Կրէկօրի	1,122,500
Եղուարզ և Հէլէն Մարտիկեան	840,000
Տէր և Տիկին Եղուարզ Փանոսեան	840,000
Ճօն և Ակնէս Կապրիէլ	770,000
Տէր և Տիկին Գառնի Պապիկեան	750,000
Ռիչըրտ և Կլօրիա Մանուկեան	700,000
Տիկին Տօյրէզ Լէյպման	650,000
Հ. Բ. Ը. Մ. — Թարոսեան Հիմնրկի.	440,000
Տէր և Տիկին Թօմ և Սօֆիա Հարիս	400,000
Տիկին Տիգրանուհի Մելիքեան	328,000
Հէրի և Ճէրալտին Քուլիքեան	220,000
Օր. Գարէն Տէտերեան	210,000
Ռոնալտ և Փարթիշիա Աբրահամեան	205,000
Ճէք Ջալըզեան	200,000
Ասատուր Աւարքիեան	178,000
Տիկին Լիլի Ալայաձօպեան	172,500
Հայ Կին Ակուճր, Գաթիք	160,000
Տէր և Տիկին Փիթըր Սարմանեան	160,000
Տէր և Տիկին Սուրէն Աբրահամեան	154,000
Եղուարզ և Լինտա Գազարեան	152,000
Միքայէլ և Հէլէն Փարթայեան	150,000
Սաքրամէնթոյի Տիկնանց Միութիւն	140,000

Միբրան և Մէրի Հօփլամազեան	125,000
Սարգիս և Ճլօրա Ճգնաւորեան	125,000
Տիգրան Մաքրիեան	120,000
Սարգիս և Մելինէ Գալֆայեան	110,000
Ս. Յովակիմ և Աննա Եկեղեցայ	110,000
Կիրակոսեան Վրժնի, Երջաօ	108,000
Ս. Նահատակաց Վրժնի, Լոնկ Այլըն	101,500
Օր. Արաքսի Թաշեան	100,000
Տէր և Տիկին Գրիգոր Ասատուրեան	100,000
Տէր. Ալեքս Ասատուրեան	100,000
Յովակիմ Սանոսեան	100,000
Տէր և Տիկին Սամ Գաւունեան	100,000
Խարթերդի Հայրենից. Միութիւն	100,000
Տիկին Էլիզապէթ Մէրեան	99,000
Տէր և Տիկին Ֆ. Ս. Ռիչըրձ	92,000
Օրք. Նոյնմի և Անի Գերպէրեաններ	89,000
Թէնէֆայի Ս. Թովմաս Եկեղեցայ	
Տիկնանց Միութիւն	82,000
Հայ Ամբրիկեան Վեթերաններ	80,000
Հայ և Հերմիէն Գազէզեան	68,000
Ս. Գեարտ Կիրակ. Վրժ., Վան Նոյս	66,000
Օր. Էլիզապէթ Տամիրեան	65,000
Ֆէրլուսի Տիկնանց Միութիւն	60,000
Երեմի Տիկնանց Միութիւն	60,000
Ճօրէ և Գոհար Հովէլք	60,000
Նշան Բ. Մանուկեան	60,000
Միքայէլ Մանուկեան	60,000
Ռատրի Տիկնանց Միութիւն	59,000
Տիկին Լուսի Բօշեան	59,000
Տիկին Անուշ Բարէկեան	59,000
Տիք և Լիթա Տիւրկեան	55,000

Տէր և Տիկին Կարօ Զուրմանեան	50,200	Տիկին ձուլիտ Արոյեան	24,750
Հայ Օրհնութեան Երջանակ	50,000	Քարէ և Այսա Վարսեան	24,000
Պէրի Զօրթեան	50,000	Օր. Տէպոս Թոզէնօլ	24,000
Տէր և Տիկին Գապարեան	50,000	Կիրակոսեան Վրթ., Սան Ճրանչիսօ	22,500
Հէրի Կարապետեան	50,000	Օր. Ալիս Թահրեան	22,500
Տիկին Հուսիք Առանեան	50,000	Տիկին Սիրանոյշ Երմշիրեան	22,500
Տէր և Տիկին Յակոբ Քէտէվեան	50,000	Տէր և Տիկին Աւնի Աւետեան	22,500
Տիկին Արնէս Գլընեան	47,500	Միլթըն և Նորմա Ուիլիքս	22,000
Տէր և Տիկին ձան Պանատուրեան	45,000	Ռոժէր Մէրեան	20,000
Տէր և Տիկին ձան Նորայեան	45,000	Գալուստ և Անուշ Պարսմեան	20,000
Յէր և Տիկին Զարլո Նէֆեան	45,000	Տիկին Մարսէլ ձոնսըն	20,000
Տէր և Տիկին Ռալֆ Մոլիկեան	45,000	Սամուէլ Թահրեան	20,000
Յէր և Տիկին ձօրճ Էլեան	45,000	Մէտուրընի Հայոց Միութիւն	20,000
Տէր և Տիկին Էնտրիկ Գառայար	45,000	(Armenian Association of Madison)	20,000
Տիկին Լիլիան Պոյանեան	45,000	Տիկին Էլիզապէթ Սարգսեան	20,000
Տիկինայց Միութիւն, Քէյմպրիճ	45,000	Տէր և Տիկին Էնտրիկ Գառայարեան	20,000
Մարթին և ձօյ Քիւտոսեան	45,000	Օր. Ճօրէնա Եաղայեան	19,000
Ստեփան Զօրթեան	42,000	Նազարէթ և Մարգրիտ Աղարեան	19,000
Գրիգոր Զօրթեան	42,000	Տիկին Ռօքսի Պարսմեան	19,000
Տիկին Ռօջ Զարգարեան	42,000	Տիկին Մանուէլ Մարթին	19,000
Տիկին Լորա Քօտ	40,000	Օր. Տանա Մարթին	19,000
Տիկին Էլիզիէ Էքմէքեան	40,000	Տքթ. Միքայէլ ձ. Առաքելեան	19,000
ձօրճ և Էմմա Դուրիկեան	40,000	Վահրամ և Տրանա Քէպպապեան	17,500
Տէր և Տիկին ձէյմա ձէսարալի	40,000	Զարլո Կարոյեան	17,500
Տքթ. ձաքի Հարիս	40,000	Տիկին Տրանա ձէպէճեան	17,500
Տիկինայց Միութիւն, Լէյվըրհիլ	40,000	Տէր և Տիկին Օշին Գապարեան	17,000
Տէր և Տիկին Հայկ Ձ. Խանեան	38,000	Լիոն Ճրանչ Գէլլէրեան	17,000
Էտաուրա և Մէրի Պոպկեան	37,000	Մարգրիտ և Մարթա Պողոսեան	17,000
Միլթրոք Գառաբարեան	35,000	Պեր և Արմինէ Արազ	16,500
Աննա և Արամ Հինդլեան	35,000	Մէլքոն Սարսեան	15,000
Տիկին Քլարա Գուլթեր	35,000	Օր. Էլէն Ճարաշեան	13,500
Տիկին Հայկունի Գարսէպեան	35,000	ձօրճ և Պէպարիտ Գառայարեան	13,500
Հէրի և Մէրի Գըզըլեան	33,000	Տիկին Վիօլէթ Թոլմասեան	12,000
Տիկին Բերկարուհի Սլաճեան	33,000	Տէր և Տիկին ձօրճ Պոսթանեան	11,000
Տքթ. և Տիկին ձ. Մ. Քիւրանեան	33,000	Տէր և Տիկին Ք. Գուրիլ	8,000
Օր. Հէլեն Հանեան	32,000	Եղաւարդ և Նատրա Ինճրիօղլեան	8,000
Տիկին Արմենուհի Կոփիկեան	32,000	Մարգրիտ Նիկողոսեան	8,000
Օր. Արմինէ Տ. Յակոբեան	30,000	Արիս Սթոյպօլեան	7,000
Եղաւարդ և Պէրթա Գազարեան	30,000	Օր. Նաքէ Մալեան	7,000
Պարսյր և Լիտիա Քիրէմիտեան	30,000		
Ճարլին և Քէթի Մէրթեան	30,000		
Տէր և Տիկին ձիլէն և Տօրթի Գարթըր	30,000		
Եղաւարդ Տեաքց և Տիկինայց Միութիւն	30,000		
A. C. Y. O. C., Եղեմ	30,000		
Եղեմի Կիրակոսեան Վարժարան	30,000		
Եղեմի Հայ Եկլըց, Եղաւարտ	30,000		
Լէ Բոյ և Ճէրմ. Ճէորգեան	30,000		
Աւագ և Ռօջ Աւագեան	28,000		
Տիկին Էմմա Մարգարեան	28,000		
Յակոբ և Լիլիան Էքմէքեան	28,000		
Տէր և Տիկին Մուրէն Տանիէլչ	28,000		
Տիկին Ռօջ Վարդանեան	27,500		
Տէր և Տիկին ձօն Քիւնկ Կիրակոսեան	27,000		
Տիկին Արնէն Հակոբեան	27,000		
Տէր և Տիկին ձօն Փաշայեան	26,000		
ձան Լ. Մաշեան	25,000		
Տէր և Տիկին Նորայր Մատանեան	25,000		
Տէր և Տիկին Օկիսթոս Պարսլըր	25,000		
Փիլըր և Արփինէ Տրիվան	25,000		
		Պատեմոսայէն	
		Տէր և Տիկին Արապէն և Սօֆիա	
		Սարեան	10,200,00
		Զօհրայ Պէքարեան	55,000
		Լիւն Մ. Մելքոնեան	40,000
		Ազատուհի և Մրնաս Սէլեան	20,000
		Սօֆիա Պէլիկին և Քարմէն Քէթի	19,800
		Տիկինայց Միութիւն, Մօնթրէպէլ	12,500
		Օր. Մէրսիտա Սարսեան	12,500
		Պատեմոսայէն (Արժանացիկ)	
		Էտաուրա Սէֆէրեան	2,125,000
		Տէր և Տիկին Գէորգ և Վերայ Գաքա-	
		կէօզեան	1,800,000
		Տիկին Ատրինէ Վարդգարեանեան	1,695,000
		Յարութիւն Արապեան	25,000
		Յովհաննէս Միտանեան	25,000
		Տիկին Ազատուհի Չէրլեան	25,000
		Օննիկ և Գրիգոր Արապեան	25,000

Սոսն Փառլոյէն (Պրազի)

Տըթ. և Տհ. Անդրանիկ Մանուսեան	54,000
Գրիգոր Արսլան	17,500
Մարգիտ Լամբար Առաքելեան	17,500
Արթուր Աւետիսեան	17,500
Ասղատ Գառնիկ Պաղարեան	17,500
Արտ Պոնեանեան	17,500
Տիգրիս Էլիզ Պաղանեան	17,500
Խորէն Տամբեան	17,500
Գէորգ Զօրապ Տանէլեան	17,500
ձօզէ Տիլլէքէնեան	17,500
Հրանդ Եարաթիւնեան	17,500
Պարգև Պամսեան	17,500
ձօրն Գուսմարայեան	17,500
Էտաւարտ Մէքմէքեան	17,500
Գրիգոր Բարսեղեան	17,500
Մարգիտ Բարսեղեան	17,500
Իգնատիոս Բարսեղեան	17,500
Կարապետ Բանջարեան	17,500
Կարապետ Փրլաւեան	17,500
Արթին Սանտեան	17,500
Արմանոս Տամբա	17,500
ձօզէ Սարայտարեան	17,500
Մարաշի Լայրենեպեղան Միւսթիւն	17,500

Գարուգատն (Ալեքեզուլիա)

Վարդգէս Երեցեան (Ելիլի Երեցեան շիմադրամ)	880,000
--	---------

Փարիզէն

Տէր և Տիգրիս Ժան-Լուիզ Պիլոն Եւրպո	35,000
------------------------------------	--------

Լոնտոնէն

Երուանդ Մ. Էօսէֆեան	1,695,000
Արգարեան Աւանդի Վարչութիւն	220,000
Մարգիտ Քիւրքեան	66,000
Տիգրիս Սուզան Քէլիքեան	43,000
Սահիան Պատալեան	30,000
Տէր և Տիգրիս Յ. Արթան	22,000
Աւետիս Քէլիքեան	22,000
Դուկան և Վարդուհի Գրիգորեան	18,000
Յ. Մուսթաֆեան	14,700
Թահմա Եղբարք	14,000
Տէր և Տիգրիս Կարո Գրիգորեան	14,000
Լայլ Գալուստեան	13,650
Յ. Ա. Ունեան	4,500

Քուիցերիայէն

Տըթ. Անտրեան Կիրապեղէր	65,000
------------------------	--------

Լիպզոնէն

Գալուստ Կիւլպէնկեան շիմադր.	2,410,000
-----------------------------	-----------

Անտրալիայէն

Արթըր և Լորէն Բանիկեան	130,000
Աստիան Բանիկեան	111,000
Տէրեան և Սիլվիա Պատուշի	50,000
Տիգրիս Սիլվիա Պատուշի	20,000

Իրանէն

Սֆիկ և Տէնիա քոյրեր	14,000
---------------------	--------

Հայճայէն

Տէր և Տիգրիս Արգար Զաքարեան	10,000
-----------------------------	--------

Մրուսաղէմէն

Պաղարայտարանէն	1,260,000
Կրթական նախարարութենէն (Երբայրէնի ուսուցման կամար)	235,430
Լայ Երիտասարդաց Միութիւն	180,000
UNRWA-ն	70,560
Յակոբ Շէ-Էլէեան	40,000
Լ. Օ. Մ.	39,000
Վարուստ Տրատուրեան	27,000
Ասատուր Թէրէմանեան	25,000



Այստեղ խոր երախտքի և շնորհակալութեան զգացումներով մասնաւոր յիշատակութեան մեր խօսքը կ'ուղղենք այն բոլոր պատուական բարերարներուն և կազմակերպութիւններուն, որոնք նուիրատուութիւններով ամբողջական դասարաններ կը պահեն մեր դպրոցէն ներս, իրենց և կամ իրենց գերդաստաններու անուններով:

Ենթոնկալութեան և երախտագիտութեան խօսքեր ունինք ազգիս սիրեցեալ Հայրապետին՝ Ամենայն Հայոց Վեհափառ կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. ին, որուն հայրախում անորինութեամբ մեր վարժարանը ամէն տարի կը ստանայ 500 Անգլ. Սթէրլինի նպաստ մը Լոնտոնի Արգարեան Աւանդի Մարմնէն:

Ենթոնկալութեամբ կը յիշատակենք Հայ. Բարեգործական Ընդհ. Միութեան արժանեաիր նախագահ Տէր և Տիգրիս Ալիքս և Մարի Մանուկեանները, որոնց կարգադրութեամբ վարժարանս կ'օգտուի 2. Բ. Ը. Մ. — Փիլիքը և Էլիզապէթ Թորոսեան շիմարկէն տարեկան 1000 Տոլարի նպաստով մը: Իսկ Տէր և Տիգրիս Ալիքս և Մարի Մանուկեաններ անձնապէս են ու կը մնան մեր կրթական գործին արտադին քարակաւմներ ու քաջալերողներ: Ինչպէս յիշած ենք մեր նախորդող տարիներու տեղեկագիրներուն մէջ, ամէն անգամ որ ունեցանք պիտեճէի բաց ու քաղաքինք իրենց արտի դանկը, մենք զանոնք բաց գտանք մեր աչիւն: Այս տարի անոնք մեր

կրթական գործին օժանդակեցին 5000 Տոլարի նուիրատուութեամբ մը: Ջերմածգին շնորհակալութիւններ իրենց:

Այստեղ մասնաւոր գնահատանքով պէտք է յիշատակենք նաև Հայկ. Բարեգործական Ընդհ. Միութիւնը, որ իր բոլոր չմիտքեց մեզի ամէն անգամ որ ուսանողական տարեթուակներ՝ խնդրեցինք հաղմաւարաններու մէջ ուսանող մեր շրջանաւարտներուն համար կրկին շնորհակալութիւններ իրենց:

Շնորհակալութիւններ Լիզպոնի Գոլուտակիւլայէնկեան Հիմնարկութեան վարչութեան, որ ինչպէս նախընթաց տարիներուն այս տարի ևս ընծայեց իր տարեկան օժանդակութիւնը մեր կրթական գործին 4020 Տոլարի գումարով մը:

Ամերիկայէն Համասերատասայ վերաշինաց Միութիւնը մեր վարժարանէն ներս կը պահէ դասարան մը Սերասիոյ Ս. Նշան վանքի անունով: Այս տարի անքայն աջակցութեամբ կատարեցին 1000 Տոլարի նուիրատուութիւն մը: Խորին շնորհակալութիւններ իրենց:

Մեր երախտագիտական զգացումները Հարաւային Ամերիկայէն Տիար Էտուարտո Սէֆէրեանին և իր ազնուափայլ քրոջ՝ Տիկին Ատրինէ վարդպարոնեանին, որոնցմէ առաջինը 2500 Տոլարի յատկացումով այս տարի ևս շարունակեց պահել դասարան մը իր հանգուցեալ մօր՝ Քէթրինի անունով, իսկ երկրորդը՝ երկու առիթներով 3500 Տոլարի յատկացումով շարունակեց պահել դասարան մը իր հանգուցեալ ամուսնոյն՝ Տիար Ճօրն վարդպարոնեանի անունով:

Սոյն անչիւ բարերարները ի յիշատակ իրենց ննջեցեալներուն երկու տարիներ առաջ կատարած են բացառիկ յատկացում մը և հաստատած Սէֆէրեան-Վարդպարոնեան Հիմնադրամը, որուն հաստիքը պիտի յատկացուի Ս. Թարգմանչաց վարժարանի պէտքերուն: Նոյն Հիմնադրամը առայժմ հասած է 22,500 Ամեր. Տոլարի: Կ'աղօթենք անոնց ննջեցեալներու հոգուն ի հանգիստ:

Շնորհակալութեան խօսքեր ունինք Գանատայէն Տէր և Տիկին Արտաշէս և Սօնիա Սարեաններուն, որոնք տարեկան

6000 Տոլարի յատկացորով մը կը պահեն Արտաշէս և Սօնիա Սարեան Դասարանը, իսկ դասարան մը ևս կը պահեն իրենց ազգականին և մեր դպրոցի նախկին բարերար հանգուցեալ կողմոնիկ Սէֆէրեանի անունով: Անոնք դարձեալ երկու տարիներ առաջ բացառիկ յատկացումով մը հաստատեցին Սարեան-Սէֆէրեան Հիմնադրամը, որուն հաստիքը պիտի յատկացուի Ս. Թարգմանչաց վարժարանի կարիքներուն: Սոյն Հիմնադրամը հասած է այժմ 19,000 Տոլարի: Հանգիստ հանգուցեալ կողմոնիկ հոգիին:

Երախտագիտութեան խօսք ունինք վենեզուէլայէն Տիար վարդգէս Երէցեանին, որ իր հանգուցեալ և սիրեցեալ Տիկնոջ անունով կը պահէ Վէլվիր Երէցեան Դասարանը, տարեկան 4000 Տոլարի նուիրատուութեամբ: Ազնիւ բարերարը, իր Տիկնոջ մահուն առիթով, 25,000 Տոլարի բացառիկ յատկացումով մը հիմնեց Վէլվիր Երէցեան Անշարժ Հիմնադրամը, որուն հաստիքը պիտի գործածուի մեր վարժարանի պէտքերուն: Սոյն Հիմնադրամը, յետագայ նոր յատկացումներով, այժմ հասած է 40,776 Ամեր. Տոլարի Թող Աստուած իր փառքին մէջ հանգուցեալ Վելվիրի հոգին:

Երախտիքի խօսքերով կը յիշատակենք անունները Ամերիկայէն Սերաստարցի Տէր և Տիկին Փօլ-Ջարեկ Գունկեաններուն, հայազէտ մտաւորականին, որ տարեկան 2600 Տոլարի յատկացումով կը բարերարէ մեր Մանկապարտէզը, ի յիշատակ իր հանգուցեալ մօրաքրոջ՝ Սերաստարցի առաջին Մանկապարտիզպանուհի Մանիա Տ. Մետրպեանի, որուն անունով ալ կը կոչուի մեր Մանկապարտէզը:

Մեր երախտագիտական արտայայտութիւնները շնորհաբար Գարակէօզեան Հիմնարկին նախագահուհի Համեստափայլ Օր. Լէյլա Գարակէօզեանին, որուն բարեհաճ տնօրինութեամբ վարժարան ամէն տարի կ'օգտուի 2000 Տոլարի նպաստով մը՝ նոյն կազմակերպութիւնէն արամադրուած, և որով կը պահուի շնորհաբար Գարակէօզեան Դասարանը:

Մեր շնորհակալութիւններ Ամերիկայէն Տիար Ռիչըրտ Կրէյթօրին, որ այս

տարի ևս 2245, 28 Տոլարի նուիրատուութեամբ շարունակեց պահել այն դասարանը, որ իր հանգուցեալ մօր յիշատակով կը կոչուի «Տիկին Ալիս Գարագաշեան»-Կրէկօրի Դասարան: Տիար Կրէկօրի անձամբ եղած է մեր կրթական հաստատութեան ներս, խանդավառուած է մեր կրթական շինարար առօրեայով ու բերած իր մասն ու բաժինը մեր կրթական գործունէութեան: Երկնային հանգիստ իր մօր հոգիին:

Շնորհակալութեան պարագ ունինք մեր վարժարանին սրտագին բարեկամներէն Տիթրոյթարնակ Տէր և Տիկին Եղօսարդ և Հէլէն Մարտիկաններուն, որոնք տարեկան 1000 Տոլարի նուիրատուութեամբ կը պահեն «Մարտիկան» դասարանը, իրենց նուիրութեամբ հիմախառնած իրենց ջերմ գնահատանքն ու սէրը հանդէպ մեր կրթական ճիգերուն և մեր աշակերտութեան:

Խորին երախտագիտութեամբ կը յիշատակենք Լւնտոնաքանակ մեր կրթատէր և նուիրեալ ազգայիններէն Տիար Երուանդ Էստէֆեանը, որ ինչպէս անցեալ տարի, այս տարի ևս 1000 Սթերլինկի անձնական նուիրատուութիւն մը կատարեց ի յիշատակ իր հանգուցեալ եղբայրներուն՝ Կարապետի և Յակոբի:

Իսկ իր նիւթական միջոցներով և իր ծնողաց անուշով հաստատուած Միհրան և Ազնիւ Էստէֆեան Բարեգործական Հիմնարկը մեր վարժարանէն ներս կը պահէ «Միհրան և Ազնիւ Էստէֆեան» դասարանը: Շուտով կը ստանանք անոնց նուիրատուութիւնը ևս: Միհրանի, Ազնիւի, Կարապետի հոգիներու հանգստեան համար ունինք հանապազօրեայ աղօթք:

Շնորհակալութեան պարագ ունինք Ամերիկահայ շնորհալի բրիտասարդ զոյգի՝ Տէր և Տիկին Էտուրթ Փանոսեաններուն, որոնք 1000 Տոլարի նուիրատուութեամբ շարունակեցին պահել «Փանոսեան Դասարան»ը նախընթաց տարիներու նման:

Հանոյքով կ'արձանագրենք անուշները Հարաւային Ամերիկայէն Տէր և Տի-

կին Գէորգ և Վերա Գարակէօզեաններուն, որոնք անսալով իրենց ազգատէր և կրթականէր զգացումներուն, 2000 Տոլարի նուիրատուութեամբ այս տարի ևս բարբարեցին «Գէորգ և Վերա Գարակէօզեան Դասարան»ը: Շնորհակալութիւն ազնիւ բարեբարներուն:

Խորին շնորհակալութիւններ Ամերիկահայ Տէր և Տիկին Սուրէն և Վերժին Ֆէստեաններուն, որոնք 4000 Տոլարի նուիրատուութեամբ դասարաններ պահեցին իրենց և իրենց զուակաց՝ Թօպէրթի և Սիլվիայի անուններով, Պր. Ֆէստեան Ս. Թարգմանչաց վարժարանի կրթական գործին նկատմամբ իր ունեցած խանդավառութիւնը վերածած գործի, իր ընկերական շրջանակէն ներս ևս ապահոված է շարք մը նուիրատուութիւններ, ոճ այսպէս կրկնակիորէն օգտակար եղած է մեր կրթական միսիոնին: Յատկապէս յիշատակելի է այս առթիւ Երուանդէմի Պատրիարքութեան Բարեկամներու Կազմակերպութիւնը, որուն Գանձապահն է Տիար Սուրէն Ֆէստեան: Այս կազմակերպութիւնը տարեայն ընթացքին օգտակար եղաւ մեր կրթական գործին 10,000 Տոլարի նուիրատուութեամբ մը, ու աւելին, օգտակար եղաւ մեր շարք մը բարեբարներու նուիրատուութիւնները մեզի փոխանցելու պարագային: Խորին շնորհակալութիւններ վարչական կազմին և Տիար Սուրէն Ֆէստեանին:

Շնորհակալութիւններ՝ Ամերիկահայ Տէր և Տիկին Ռիչարտ և Կլօրիա Մահեսեաններուն, որոնք տարեկան 1000 Տոլարի նուիրատուութեամբ կը պահեն «Մահեսեան» ընտանիքի յատուկ դասարան մը: Այս ազնիւ ամուլը, խանդավառ մեր վարժարանով, այս զարման մասնաւոր այցելութիւն մը կատարեցին մեր վարժարանին ու, «Մահեսեան Դասարան»ին, այսպէս իրենց բարի խանդավառութեամբ լեցնելով նաև մեր հոգիները: Պ Ն

Երախտագիտութեան խօսքեր ունինք Պրոֆ. Կալ Ամերիկահայ ուրիշ պատուական զոյգի մը՝ Տէր և Տիկին Ճան և Ազնիւ Կապրիէլին, որոնք 1000 Տոլարի տարե-

կան նուիրատուութեամբ կը պահեն ճշան
և Ակնէս կայրիէլ Դասարանը:

Ամերիկայի Տիկին Տօլօրէս Լէյպ-
ման, ի յիշատակ իր հանգուցեալ հօր՝
նահատակ գրադէտ Գրիգոր Զօհրապի,
ամէն տարի նուիրատուութիւն մը կ'ընէ:
այս տարի, ապիւն Տիկինը 1000 Տուարի
նուիրատուութիւն մը ըրաւ երկու տուիթ-
նեքով, որուն համար կը յայտնենք մեր
պշտօնաւճ շնորհակալութիւնները:

Նախկին Երուսաղիմեանայ և այժմ Ա-
մերիկայեանկ մեր նախկին սանիւրէն Տէր
և Տիկին Գրիգոր և Յամօիկ Մատուրեան-
ներ տարեկան 1000 Տուարի նուիրաբը-
ուութեամբ կը պահեն Մատուրեան Դասա-
րանը: Կը յաւանք չուտով ստանալ ի-
րենց տարւոյն նուիրատուութիւնը: Շնոր-
հակալութիւն այս պատուական զոյգին:

Ամիս մը առաջ ստացանք երկու խոս-
տուցներ, յառաջիկայ դպրոցական տարե-
շրջանին համար 1000ական Տուարի խոս-
տուցով պահելու երկու դասարաններ:
Անոնցմէ առաջինն է Ամերիկեան Գիտ
Յովսէփ Սանտեան, որուն դասարանը
պիտի կոչուի Վեոփսէփ և Ֆլօրէնս Սա-
նտեան Դասարան, ի յիշատակ Այնթապի
Հերոսներուն: Իսկ երկրորդը, դարձեալ
Ամերիկեան, Տէր և Տիկին Գրիգոր Ասա-
տուրեաններն են, որոնց դասարանը պիտի
անուանուի ՎՏէր և Տիկին Գրիգոր Ասա-
տուրեան Դասարան:

Մեր կանխայայտ շնորհակալութիւն-
ները այս բարի նոգիներուն:

Շնորհակալութեամբ կը յիշատակենք
անունները Ամերիկայեանկ Տէր և Տիկին
Ուօլթըր Գրաբպեանի, Գարգասարեանկ
Տիար Պարթիկ Այնաղեանի, Սան Փաւլոս-
յէն՝ Ապպա Գառնիկ Պաղարեանի, Պուէ-
նոս Այրէսէն՝ Տիար Յարութիւն Արապ-
եանի, Միացեալ Նահանգներէն՝ Արթ. Տ.
Քարի Քոյ. Մէթընանի և Արթ. Տ. Վար-
դան Քոյ. Գասպարեանի, որոնցմէ իւրա-
քանչիւրը, իր քաղաքի ազգայիններէն
նուիրատուութիւններ պահով կ'օգ-
նեն մեր կրթական գործին:

Շնորհակալութիւններ Վերասանմանի
Հայերի հետ Մշակութային կապի հայրե-
նական կազմակերպութեան և անոր պատ-
ուական նախագահ Տիար Վարդգէս Հա-
մաղտպեանին, որոնք տարիներէ ի վեր
կ'օծանդակին վարժարանին, կաթոլիկե-
լով Հայերէն լեզուի դասադիւթքեր, թեր-
թեք, ընթերցանութեան գիրքեր: Շնոր-
հակալութիւններ նմանապէս Վասպուրէզ
և Պոլսքաք թերթերու ըմբարթութեանց,
որոնք սիրայօժար կը տրամադրեն իրենց
թերթերը մեր աշակերտներու ընթերցա-
նութեան համար:

Ի վերջ Տեղեկագրիս, շնորհակալու-
թեան օրոպէին պարտականութիւն ու-
նինք հանդէպ Ձերդ Բարձր Սրբազնու-
թեան, Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայր,
որ քանի մը տասնեակ տարիներէ ի վեր
մեզի վստահած էք այս շատ պատասխա-
նատու գործին հոգատարութիւնը, որ
պողտորուցեցաւ Ձեր օրհնութեամբը, և
Դուք իրև գերագոյն պետն ու հոգատարը
մեր Սրբազան Աթոռին, ըրիք Ձեր առա-
ւելագոյնը, որպէսզի միշտ ծլած ու ծաղ-
կած Ֆնայ Ս. Թարգմանչաց այս փառաւոր
տունը, ուրկէ տարիներէ ի վեր անցաւ
ու կ'անցնի ու պիտի անցնի սքանչելի
փաղանգը Հայորդիներու, որոնք եղան
մեր ժողովուրդի լուսամիտ ու դաստիա-
րակուսու զաւակները, լեցուն՝ մեր ժողո-
վուրդի ու Եկեղեցւոյ սգեկանութեամբը:

Այժմ Ձեզ կը ներկայացնենք տարւոյս
վեր վեց չբջնաւարտ պարժաններն ու
պարժանուհիները, շնորհելու համար ա-
նոնց վարժարանիս աւարտական վկայա-
կանները, ինչպէս նաև Ձեր հայրական
օրհնութիւնը, որպէսզի անոնք ըլլան
մեր ժողովուրդին բեղմնաւոր ծառաներն
ու զաւակները:

Եղբայրական ջերմագին սիրով
խոնարհ աղօթակից
Կիւրեղ ԵՊՍ. ԳԱԲԻԿԵԱՆ
Տեսուչ Ա. Թ. Երկ. Վարժարանի

Ա Մ Ա Վ Ե Ր Ջ Ի Հ Ա Ն Դ Ի Ս Ո Ի Թ Ի Ի Ն Գ

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ԵՐԿՐ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

Այս տարի, Ս. Թարգմանչաց վարժարանի զոյգ Հանդէսներն ալ — Մանկագարտէզի և Երկրորդական բաժնի — կատարուեցան ժառանգ. վարժարանի և Ընծայարանի Մանուկեան ընդարձակ սրահին մէջ:

Առաջինը տեղի ունեցաւ 2 Յունիս, կիրակի կէսօրէ ետք ժամը 4ին և տեղեց ժօտ երկու ժամեր: Հանդէսին այս տարի իրենց մասնակցութիւնը բերին նաև Նախակրթարանի զանազան կարգերէն աշակերտներ, կատարելով նաև Անգլերէն լեզուով արտասանութիւններ: — Բացման հսկիրն խօսք մը ըրաւ Ա. դասարանի դաստիարակ-ուսուցչուհի Օր. Արփի Գահուէնեան: Մանկագարտէզի երեք դասարաններու — Ծիւ, Կոկոն, Ծաղիկ — փոքրիկները կարելի յաջողութեամբ ըրին արտասանութիւններ, հայկական պարեր և արտախօսութիւններ: Աւելի յաջող էին անշուշտ Նախակրթարանի սանձերուն կողմէ կատարուած խմբերգներն ու բնմարտուած որս-մախօսութիւնը, ըստրոն ալ Անգլերէն լեզուով, որոնք հոծ հանդիսականներէն խլեցին որոտընդոտ ծափահարութիւններ:

Հանդէսին Նախագահ և Վարժարանի բարեջան Տեսուչ Գերշ. Տ. Կիւրեղ Եպօ. Գարեկեան իր փակման խօսքին մէջ գովեստով արտայայտուեցաւ Մանկագարտէզի վարժուչինեբու ինձամտեայ անխոնջ ու նուիրեայ աշխատանքի մասին և ընթացաւարտ 11 երկուեռ փոքրիկներուն բաժնեց աւարտական վկայականներ:

Յաջորդ կիրակի, 9 Յունիս, երեկոյեան ժամը 6.30ին կայացաւ Երկրորդական բաժնի Ամովերջի Հանդէսը, որ այս տարի նուիրուած էր Գլաձորի Համալսարանի Կիննագրութեան 700ամեակին: Ներկայ էր Միաբանութիւնը, գլխաւորութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպօ.ի, ծնողներ և հրաւիրեալներ:

Հանդէսը սկսաւ Թարգմանչաց շարական ճմաննալ Մովսիսի ճի երգեցողութեամբ: Բացման խօսքէն ետք, ընթացաւարտ դասարանի սաներ խօսեցան Միջնադարեան Հայ Դպրութեան պանծալի օճախներէն Գլաձորի Համալսարանին մասին, որ պատուով կը մրցի Եւրոպայի ժամանակակից համալսարաններուն հետ: Մէջ ընդ մէջ եղան խմբերգներ՝ կատարուած վարժարանի ուսանողներէն կազմուած երգչախումբէ մը, զոր կը ղեկավարէր Պր. Սահակ Գալայճեան, բաղմամբայ Դպրապետը Ս. Աթոռոյ: Եղաւ նաև խմբական արտասանութիւն:

Հանդէսին երկրորդ մասը սկսաւ Տեսչին կողմէ կատարուած Վարժարանի Տարեկան Տեղեկագրի (որ տպուած է կանխող էջերուն վրայ) ընթերցումով, որմէ ետք նախագահ Սրբազանը կատարեց բաշխումը վկայականներու և մրցանակներու: Այս տարի վարժարանի հունձքն էր 6 սան — 2 մանչ և 4 աղջիկ: Հրատեչտի սովորական երգէն և նոյնիմաստ ուղերձէն ետք, Լուսարարապետ Սրբազան Հայրը ըրաւ փակման խօսքը, յորդորելով ընթացաւարտները որ հաւատարիմ մնան Թարգմանչացով իրենց Համբուած հայեցի ամուր ու առողջ սգեկանութեան:

Հանդէսը վերջ գտաւ միաբերան երգուած Տէրունական Աղօթքով:

Ս. ՅԱՎՈՒԷ ԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

● Գշ. 2 Ապրիլ. — Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ վերջին նկուսին քարոզից վանուց Տեառւ Հոգւ. Տ. Սևան Վրդ. Ղարկեան:

● Գշ. 4 Ապրիլ. — Մեծ պահոց վերջին նկուսը ի Ս. Յակոբ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիրեղ Եպօ. Գարիկեան:

● Իւր. 5 Ապրիլ. — Խ. օր մեծ պահոց: Առաւօտուն, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Արեւադաւիթ վերջին՝ իսկ կէսօրէ ետք՝ տաշազականի վերջին ժամերգութիւնը:

● Եր. 6 Ապրիլ. — Յիսուսի յարութեան Ղարտը: Ս. Գատարաբք մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգւ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

— Կէսօրէ ետք, Լուսարարպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպօ. ի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շարժափութեամբ մուտք գործից Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատանկը՝ մեր վերնամաստան մէջ: Ապա կատարուեցաւ Տօբինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգւ. Տ. Կոմիտաս Վրդ. Երզնկէն:

● Կիր. 7 Ապրիլ. — Մաղկապար: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Գատարաբք մատուցուեցաւ ի Ս. Յարութեան, մեր վերնատան մաստան մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Կոմիտաս Վրդ. Երզնկէն: Ապա կատարուեցաւ ետազարձ մեծահանգէս թափօր Գրիստոսի Ս. Գերեզմանին և Գատանատեղայն շուքը գլխաւորութեամբ Լուսարարպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպօ. ի թափօրականք ի ձեռն ունին արմաւենեաց և ձիթենեաց ղստեր, իսկ մեր թափօրին կը հետևէին Ղլպտոց և Ասորաց թափօրները: Վանք գարծին, Հայոց Թագի մուտքէն, Միաբանութիւնը մեր գլխաւորը շարժակա՛նք Երզնկայի յաւաքացաւ և բարձրացաւ Գատարաբքարան:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան Սեղիստեանի նախագահեց Գերշ. Տ. Հմայեան, Աղբ. Վ. Իսկ, Գրեթացիքի խորհրդաւոր, կարգի նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպօ: Կատարուեցաւ հանդիսակութիւն՝ ի նպատակ Աղուսիէի Ազգային Բուժարանին:

● Գշ. 9 Ապրիլ. — Կապ Սեղիստեան: Պ. Ղարտարաբք մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մասին Ս. Յովնանէն Աւետարանչի մաստարան գէշ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Գատարաբք Արքեպօ Ալեանեան, որ ապա գլխաւորեց Տաճարէն ներս կատարուած Վեստաւորաց թափօրը: Սրբոց

Թարգմանաց Վարժարանի աշակերտութիւնը ստացան Ս. Հաղորդութիւն:

● Եշ. 11 Ապրիլ. — Աւագ Հինգգրքի (Յիսուսի Հնքեց): Առաւօտուն, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Կարգ Ապաշխարողաց:

— Օրուան հանդիսաւոր Ս. Գատարաբք Աւագ Սեղանին վրայ մատոյց և Ս. Բարսեղ Հայրապետի Հաղորդութեան ձառք ընթերցաւ հիւրարար Ս. Արթուր ժամանած Լիոնի (Տրանսա) Առաջնորդ Գերշ. Տ. Նորվան Եպօ. Ջաքարեան: Եատեր ստացան Ս. Հաղորդութիւն:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Ռոմանալուայի սրտագրաւ կարգը, որ ձայնախոսուեցաւ իւրայնիկան աստիակայանէն: Հանդիսապետն էր Ամեն. Ս. Գատարաբք Հայրը: Ներկայ էին օտար բարձրաստիճան հիւրեր, որոնց կարգին Անկիլքան Եպիսկոպոսը որ Անգլիկէն լեզուով Աւետարանական հատուած մը կարգաց:

— Ժամ մը ետք, փոքր թափօր մը, գլխաւորութեամբ Հոգւ. Տ. Սևան Վրդ. Հարկեանի, այցելութեան գնաց Գրիստոսի զոյգ բանտերուն: Ս. Հրեշտակապետաց վանուց գաւթը, Ս. Զիթնիի ձառին մօտ, ինչպէս նաև Ս. Փրկչի հիտաւեր մատարան մէջ խոք առաւ Հոգիւնոր Հայրը, տալով պատմականը սրբալայրերուն:

— Գիշերուան ժամը 7-11, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Վեստաւորակարգ, Խըխրազդեցիկ խորհրդախոսութեամբ Գերշ. Տ. Հմայեանի Եպօ. համատարած մտ. թին մէջ քարոզող մը վեր հանեց զայցի գիշերուան փրկարար նշանակութիւնը:

● Ռւր. 12 Ապրիլ. — Աւագ Ուրբաթ (Յիսուսի Նայիլորեան): Կէսօրը քիչ անց, Ս. Յարութեան Տաճարի մեր վերնամաստան մէջ կատարուեցաւ Կարգ այցելութեան, նախագահութեամբ Գերշ. Տ. Կիրեղ Եպօ. Գարիկեան:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ հանդիսաւոր, Վեստաւորակարգը: Հպանակուեցան ի Ս. Գատարաբք Հայրը:

● Եր. 13 Ապրիլ. — Աւագ Երբաթ (Ճրպայոյց Ս. Չակի): Առաւօտուն ժամը 8-11ին, Ս. Յարութեան Տաճարի գլխաւոր բաղնիքում մեր կողմէն պահանջին աստիակով Աւագ Թարգման Հոգւ. Տ. Սևան Վրդ. Ղարկեանի ձեռքէն:

— Երկու ժամեր ետք, Գատար. Փրիստոսի Գերշ. Տ. Գրեթեցի Եպօ. Գարիկեանի գլխաւորութեամբ Միաբանութիւնը մեկնեցաւ Աւագ Յարութեան Տաճար, որտեղ զարգար կատարութեան Լուսաւորայի և լարակից հանդիսութիւնները, սկիզբով Ս. Գերեզմանի զբան կընթած մէն: Եւանջ թափօրէն ետք, մեր Լուսաւորութիւնը Հոգւ. Տ. Սևան Վրդ. Ամեն. Տ. Տիտոսը Գատարաբքէն հեղ մտաւ Ս. Գերեզման, որիցէ հինգ այցիկեան յետոյ զուրս եկան նուիրակներ լոյսը, որ սկիզբարթի մը մէջ փոփոխեցան: Ամեր վերնատան պատշգամբին մէջ իր տեղը գրուող Հանդիսապետ Սրբազանին, որ անով օրնեց վարէ իսուռն բազմութիւնը:

Տաւարին յաւանական և հայկական զանգերու և կոշակներու աւրախ զօղանչին կը միանայ Գրիտոս յարեաւուր, զոր կը թնզացնեն թափօրականք, Լուսական շօր գլխաւորութեամբ երէց զանաւանով Ս. Գրեղմանին շուրջ։ Մեր թափօրին կը հետեւէին Լյպոսց և Ասորաց թափօրները։ Վանք զարձին, Ն. Ե. Մ. Ի երկսեա արիներ իրենց փողերախումբով առաջնորդեցին Միաբանութիւնը ձամբու կէսէն, Լաւո զիսպական ու Լուսականի պետաւանքուած՝ զպիւրներ Գրիտոս յարեաւուր շարականը երգ զնով թափօրը մտաւ Մայր Տաւար։

— Ժամ մը ետք, Տրապալցյի արարողութիւն հատուանցաւ Մայր Տաւարին մէջ, իսկ իրիկեակէքի յանդուրջի Ս. Գատարազը մատուցուեցաւ Աւագ Սեղանին վրայ։ Ժամարարն էր Գանատայէն Էրարար Ս. Աթա ժամանած շոգէ, Տ. Գեղամ Մ. Վրդ. Ջաքարեան։ Գերշ. Ս. Գրեղմ Սպա. Ի նախազանութեամբ կատարուած նախատանակէն ետք, Միաբան շայրեր Այսօր յարեաւուր շարականը երգելով՝ զգետաւորներ բարձրացան սեղանաւան՝ ընթրիքի։

● Կիր. 14 Ապրիլ. — ՋԱՍԻԿ ԸՆԹՈՒԹԱՆ ՏԻՈՒՆ։ Գէտ գիշերէն ժամուկէս ետք, Մայրավանքի մեծ զանգը սոքքի է հանած Միաբանութիւն, որ ժամ մը ետք, գլխաւորութեամբ Գոր. Փոյ. Գերշ. Տ. Գրեղմ Սպա. Ի, մեկնեցաւ Ս. Գարուսեան Տաւար։ Ս. Գոգոթայի ուխտէն ետք, մեր վերնամասրան մէջ պաշտուեցաւ ժամերգութեան մէկ մասը մինչև շարք, յետոյ իջնուով Ս. Գրեղմանի շրջափակ, մնացելով շարուանակելով թափօրական գնացքով։ Մեր թափօրին կը հետեւէին Լյպոսց և Ասորաց թափօրները։ Ապա, արեւածագին, Անդառտան կատարուեցաւ և երգուեցաւ տաշի ջր Գրիտոս — Կար զագուց մը ետք, Գերշ. Լանդիսպետ Սրբազանը մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Գատարազը՝ Գրիտոսի Ս. Գրեղմանին վրայ և Քարսպեց օրուան մեծ խորհուրդին շուրջ։ Արարողութիւնները ձայնադուրեցան Իօրայէլեան աստիճայանէն։ Վանք զարձին, Միաբան շայրեր և Գրեղմներ Այսօր շարեաւուր շարականը երգելով բարձրացան Գատարազքարան, ուր Ն. Ամեն. Գարուսեան անտեսով օրհնեց աւարձակեց ամէնքը։

— Գէտօրէ ետք, Մայրավանքի մեծ բահին մէջ կատարուեցաւ Ջակական մեծ Անդառտանը, հանդիսապետութեամբ Ամենապատիւ Ս. Գատարազ շօր։

● ԲՂ. 15 Ապրիլ. — Բ. օր Ս. Ջակի (Յիսուսի մեծիղոյ)։ Լուսարարապետ Գերշ. Տր Գրեղմին Արքեպ. Գաղանեան մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Գատարազը Մայր Տաւարի Աւագ Սեղանին վրայ։ Ապա, Ամեն. Ս. Գատարազը շայրը, ամպուովին իր ամէկ և Գեղաց Փայտի մասունքն ի նետին, նախագահեց եւազարձ մեծանակղէա թափօրին։ Յետոյ բարձր ու Յարութեան շարականներու երգեցողութեամբ բարձրացան Գատարազքարան, ուր Լուսարարապետ Սրբազանը նշխար բաժնեց բարբին։

● Գշ. 16 Ապրիլ. — Գ. օր Ս. Ջակի։ Մայր Տաւարի Ս. Գլխազրի մատարն մէջ պատարագեց շոգէ, Տ. Վանիկ Վրդ. Մանիսարեան Լանդիսպետ կարգերուն նախագահեց Գերշ. Տ. Լնայեան Եպ. Ինչոյան։

● Բր. 19 Ապրիլ. — Նախատանակէն ք Ս. Գալոս նախազանեց Գերշ. Տ. Լնայեան Եպ. (—)

● Եր. 20 Ապրիլ. — Աւետմն Ս. Ասուածածնի և Պիլատոսի Յովնաւու Կարապետի։ Առատուան Գերշ. Ս. Լնայեան Եպ. Ինչոյանի գլխաւորութեամբ, Միաբան շայրեր իջնաւարտեով իջան Գեթեմանի ձորը ու շարաւապետով մտաք գործեցին Ս. Ասուածածնայ Տաւար, որ Տրապալց Ս. Գրեղմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Գատարազը մատոյց Գերշ. Լանդիսպետ Սրբազանը։

● Կիր. 21 Ապրիլ. — Եօր Կրակի (Կրկնապակի)։ Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաւարի Աւագ Սեղանին վրայ։ Ժամարարն էր շոգէ, Տ. Բոսթէ Վրդ. Յովակիմեան։

● Գշ. 24 Ապրիլ. — 70ամեակ Մեծ Եղեռնի։ Այս մասին անտեղ Միտի բացատրիկ թիւը։

● Եր. 27 Ապրիլ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաւարի Ս. Կարապետի խորանին վրայ։ Ժամարարն էր շոգէ, Տ. Կոմիտաս Վրդ. Ենդակիմեան։

— Գէտօրէ ետք, Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ. Ի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շարաւապետով մտաք գործեց Ս. Գարուսեան Տաւար, որ մեր վերնամասրան մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախատանակ։ Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաւարին ներս։ Թափօրապետն էր շոգէ, Տ. Կոմիտաս Վրդ.։

● Կիր. 28 Ապրիլ. — Աւսարհամատմն (Կանաչ Կրակի)։ Գրշերային և առատուան ժողմերգութիւնները պաշտուեցան ի Ս. Գարութիւն մեր վերնամասրան մէջ, իսկ Ս. Գատարազը՝ Գրիտոսի Ս. Գրեղմանին վրայ մատոյց և Անդառտանին նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ.։

● Եր. 4 Մայիս. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխազրի։ Ժամարարն էր շոգէ, Տ. Բակի Վրդ. Արքեպետ։

● Կիր. 5 Մայիս. — Կարմիր Կրակի։ Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գարութիւն, մեր վերնատան մասրան մէջ։ Ժամարարն էր շոգէ, Տ. Գուան Արդ. Ալանեան։

● Եր. 12 Մայիս. — Տօն Երեման Ս. Խայն (351)։ Առատուան, Մայր Տաւարին մէջ, Լուսարարապետ Սրբազանը կատարեց ընթերցումը Ս. Գրեղմի Թուղթին։ Ս. Գատարազը Աւագ Սեղանին վրայ մատոյց շոգէ, Տ. Բոսթէ Վրդ. Յովակիմեան։ Խորանին վրայ կ'երգէր վառ կանթիկներով զարդարուն խաչ մը։

● Եր. 18 Մայիս. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխազրի։ Ժամարարն էր շոգէ, Տ. Ազմատան Վրդ. Ենդակիմեան։

● Կիր. 19 Մայիս. — Ս. Գառարազը մաս-
տալուծեցաւ ի Ս. Յարութիւն, վերնուտան մեր
մատարան մէջ: Ժամարարն էր չորջ. Տ. Գուրան
Արզ. Ալեանեան:

● Դշ. 28 Մայիս. — Կէտորէ ետք, Գերշ. Տ.
Կիրեղ Եպս. ի շխաւարութեանը, չորջ. շայրեր
ինքնաշարժերով բարձրացան Ձիթենեաց լեռ,
ուր Համբարձման սրբալայրին վրայ կառուց-
ուած մեր վրանամատարան մէջ պաշտուեցան
ժամերգութիւն և նախատանակ: — Գիշերա-
նկալքին, նայն վայրին մէջ պաշտուեցան Ե-
կեղեցի և Հնկման Կարգեր, և ապա Գիշերա-
միտն և առաւուտան ժամերգութիւններ: Հան-
գիտուպետն էր չորջ. Տ. Ոսկի Վրդ. Որդիքեան:
Արարողութիւնք տեկեցին մինչև ժամը 10:

● Եշ. 23 Մայիս. — ԼՈՒՍԱՐՈՒՄԻՍ ՏԵՍՈՒՆ:
Առաւուտան, Գերշ. Տ. Կիրեղ Եպս. ի շխա-
ւարութեամբ, Միտան շայրեր ինքնաշարժե-
րով բարձրացան Ձիթենեաց լեռ, ուր Համ-
բարձման սրբաւեղուչն վրայ կատարուած
վերաշնորհ անդդիտուր մատուցէ ետք,
մեր վրանամատարան մէջ օրուան անդդիտուր
Ս. Գառարազը մատուց, Մայր Աթոռու Սիւնէն
Ս. Էջմիածին փոխարութեան տարեդարձի
առթիւ կատարուած շայրապետական Մաղ-
թանքին և Անդատանին նախադասեց Գե-
րաշնորհ Հանդիսապետ Սրբազանը:

● Եր. 25 Մայիս. — Ս. Գառարազը մա-
տուցուեցաւ Մայր Տանարի Ս. Համբարձմ
վերնամատարան մէջ: Ժամարարն էր չորջ. Տ.
Ոսկի Վրդ. Որդիքեան:
— Նախատանակը պաշտուեցաւ Ս. Լընշտա-
գապետաց եկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր
Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեան:

● Կիր. 26 Մայիս. — Երկրորդ Ծաղկապարզ:
Առաւուտան ժամերգութիւնը պաշտուեցաւ և
Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Լընշտա-
գապետ: Ժամարարն էր չորջ Տ. Ռուբէն Վրդ:

● Եր. 1 Յունիս. — Ս: Գառարազը: Մի-
տուցուեցաւ Մայր Տանարի Ս. Առաքելաց վեր-
նամատարան մէջ: Ժամարարն էր չորջ. Տ. Գե-
միտան Վրդ. Երեմիթեան:

— Լոգեգալուտան նախատանակին ի Ս. Յա-
կոբ նախադասեց Գերշ. Տ. Կիրեղ Եպս:

— Գերշ. Սրբաւեղ նախադասեց նաև Գի-
շերանկալքին, Մայր Տանարին մէջ պաշտուեան
եկեղեցի և Հնկման Կարգեր:

● Կիր. 2 Յունիս. — ԼՈՒՍԱՐՈՒՄԻՍ (Ռաբեկե-
ղան եղիվանկան) : Օրուան անդդիտուր Ս.
Գառարազը՝ Մայր Տանարի Առաքելաց վեր-
նամատարան մէջ: Ժամարարն էր չորջ. Տ. Գե-
միտան Վրդ. Երեմիթեան:

— Կէտորէ ետք, Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գի-
տարիկեան նախադասեց Անդատանին ի Ս. Յա-
կոբ, որտէ ետք, Միտան շայրերը՝ Չորջ.
Տ. Ոսկի Վրդ. ի շխաւարութեամբ, Միտն լեռ
մեկնելով, նախ այցելեցին Վերջին Ընթացեաց
վերնատանը — օրուան զէպտին պատմական
մայրը — և որպէ Ս. Փրկիչ, որու գաւթին մէջ

և զգնանդիտու կատարեցին անդուծեալ պատ-
րիարքաց Կարիներուն համար:

● Եր. 8 Յունիս. — Է. օր Լոգեգալուտան: Ս.
Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Գիշարդեր:
Ժամարարն էր չորջ. Տ. Վանիկ Վրդ. Մա-
կառարեան:

● Կիր. 9 Յունիս. — Յիսուսայ եղիայի մա-
զարեից: Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս.
Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամա-
րարն էր չորջ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:
— Նախատանակին ի Ս. Լընշտա-
գապետաց Գերշ. Տ. Կիրեղ Եպս:

● Բշ. 10 Յունիս. — Ս. կուսանաց Լոբիփսիմ-
եանց: Առաւուտան ժամերգութիւնը պաշտու-
եցաւ ի Ս. Լընշտա-
գապետ, իսկ Ս. Գառա-
րազը մատուցուեցաւ եկեղեցւոյ առաջա-
տան՝ Ս. Լոբիփսիմէի մատարան մէջ: Ժամարարն
էր չորջ. Տ. Ոսկի Վրդ. Որդիքեան:

● Ռւ. 14 Յունիս. — Նախատանակին ի Ս.
Յակոբ նախադասեց Լուսարաքապետ Գերշ. Տ.
Գարեգին Արքեպո. Գաղանեան:

● Եր. 15 Յունիս. — Ս. Կրիզոստ Լուսարոյից
(Են ի վրիսակէ): Ս. Գառարազը մատուցուեցաւ
Մայր Տանարի Առաջադասեցաւ Ս. Լուսարոյի
սեպտին վրայ: Ժամարարն էր չորջ. Տ. Վա-
նիկ Վրդ. Մանկատարեան:

— Նախատանակին ի Ս. Յակոբ նախադասեց
Գերշ. Տ. Կիրեղ Եպս.: Ապա ձերարդիր ԵՏԵ
պարմեան երգուեցաւ, ըստ սովորութեան:

● Կիր. 16 Յուն. — Տօն Կարոլղիկ եկեղեցւոյ
Ս. Էջմիածին: Ս. Գառարազը մատուցուեցաւ ի
Ս. Յակոբ, Առաք Սեղանին վրայ: Ժամարարն
էր չորջ. Տ. Գուսան Արզ. Գերշ. Տ. Կիրեղ
Եպս. նախադասեց շայրապետական Մաղ-
թանքի արարողութեան:

● Եր. 22 Յունիս. — Ս. Մեծին Ներսիսի և
Խաղայ եպիսկոպոսին: Ս. Գառարազը մատուց-
ուեցաւ ի Ս. Գիշարդեր: Ժամարարն էր չորջ.
Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

● Կիր. 23 Յունիս. — Կատեկիզանց Ս. Լուսա-
րոյի պանդ: Ս. Գառարազը մատուցուեցաւ ի
Ս. Յարութիւն, մեր վերնատան մատարան մէջ:
Ժամարարն էր չորջ. Տ. Կամիտան Վրդ:

● Ռւ. 28 Յունիս. — Նախատանակին ի Ս.
Յակոբ նախադասեց Գերշ. Տ. Կիրեղ Եպս:

● Եր. 29 Յունիս. — Ս. Կրիզոստ Լուսարոյից
(Գիւն Նախարաց): Ս. Գառարազը մատուցուեցաւ
Մայր Տանարի Ս. Մահարով՝ մատարան մէջ ուր
ձանաթութիւնը՝ Կընէթէթ թաղուած է՝ մա-
նուեցը մեր 'Հասարոյ' Զորն՝ Ժամարարն էր
չորջ. Տ. Ոսկի Վրդ. Որդիքեան:

● Կիր. 31 Յունիս. — Երէկուան Ս. Գրիգոր
Լուսարոյից: Երեւնի առթիւ՝ Ս. Գառարազը
մատուցուեցաւ Երեւնի մէջ, Լընշտա-
գապետին մէջ գտնուող և մեծ այդ որսորդն ա-
նուան Գրոյ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր
չորջ. Տ. Գուսան Արզ. Ալեանեան, առամտայ
Տեառնը Խղթալայրին:

● Գլ. 3 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Կիրևոյ Եպոս:

● Ել. 4 Յուլիս. — Ս. Քարգանձաց վարդապետաց մեքոց Սահակայ և Մեսրոպայ (Յոն ազգային): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարաւ զից չորշ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

● Եր. 6 Յուլիս. — Ս. Յրդասայ քաղ. մեքոց և Աբիսն իրկնոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր չորշ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

— Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս:

● Կիր. 7 Յուլիս. — Գիւն Տփոյ Ս. Ասուածամի: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Տիբեմեմի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրոսոբ Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր չորշ. Տ. Ոսկի Վրդ. Որդիքեան: Երթ առ դարձի թափօրները զլիտարեց Գերշ. Տ. Կիրևոյ Եպոս:

● Ուր. 12 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Կիրևոյ Եպոս:

● Եր. 13 Յուլիս. — Երկուստան առաքելոցն Քրիստոս: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գողոթի վերնատան մատարան մէջ: Ժամարարն էր չորշ. Տ. Վանիկ Վրդ.:

● Կիր. 14 Յուլիս. — Բաբելոնոց վարդավառի պահոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատարան մէջ: Ժամարարն էր չորշ. Տ. Համբարձում Վրդ.:

● Ուր. 19 Յուլիս. — Նախատեսակի զաշարուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էլմիածին մատարան մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս:

● Եր. 20 Յուլիս. — Յիսուսի Տապանակին: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Էլմիածին: Ժամարարն էր չորշ. Տ. Ռուբէն Վրդ.:

— Մայր Տաճարին մէջ պատուածն Այլագերպութեան մեծահանգիէն Նախատեսակին և Տեառնեցոյքոք զահակալութեան հանդէսին Նախագահեց Գերշ. Լուսարարապետ Սրբազանը:

— Գերշ. Սրբազանը Նախագահեց նաև Գրչերարակցիքին, Մայր Տաճարին մէջ պատուած յեկեցեցէի և Նոյնմ կարգաբերուն:

● Կիր. 21 Յուլիս. — ՎԱՐԴԱՎԱՌ (Յոն Ելլիկեպոսի քեան Տեառն): Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. Գաղանձեան մատայց օրուան հանդիսաւոր Ս. Գատարազը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ:

● Բշ. 22 Յուլիս. — Յիսուսի մեռելոց: Մայր Տաճարի Ս. Գլխադիր մատարան մէջ պատարաւ զից չորշ. Տ. Գոմիտան Վրդ. Երկրէթնեան: Հանդիսապետն կարգաբերուն Նախագահեց Գերշ. Լուսարարապետ Սրբազանը:

● Ուր. 26 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Դաւիթ Եպոս:

● Եր. 27 Յուլիս. — Ս. Քարգանձի առաքելոցն և Սանդիսոյ կուրծն: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր չորշ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

● Կիր. 28 Յուլիս. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատարան մէջ: Ժամարարն էր չորշ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Գ Ա Շ Տ Ո Ն Ա Վ Ա Ն Գ

● Ել. 4 Ապրիլ. — Լրէից Բաղարջակեաց (Գասեքի) մատուլու տօնին առթիւ, Ամեն. Ս. Գատարազը Հայրը շնորհաւորական հեռագրի զից Իսրայէլի Նախագահ Վեմ. Հայիմ Էրցօօի, Վարչապետ Վեմ. Եիմօն Փէրէոթի, Քնէպէթի Նախագահ Վեմ. Ելմօ Նիլլիէլի և Երուսաղէմի Քաղաքապետ Վեմ. Թէտի Քօլլէքի:

● Գլ. 9 Ապրիլ. Ըստ Եր Տօմարի Սուրբ Զատիկ տօնին առթիւ, Ամեն. Ս. Գատարազը Հայրը: Ի Քլուխ Միաբանութեան, շնորհաւորական այցելութիւն առաւ Լատինաց Ամեն. Ս. Գատարազին, ծրարիակեանց Գերշ. Կիւթաթաին, Գապական Գերշ. Նուիրակին և Անկլիքան Գերշ. Արքեպոսին: Իսկ Գերշ. Տ. Հմայեակի Եպոս, զանի մը Վարդապետներով, այցելուց Կաթոլիկ և Բողոքական փոքր յարանուանութեանց հոգեւոր պետերուն:

— Նոյն օր, Ս. Զատիկ տօնին առթիւ, Ս. Ուխտին հետեւել Միաբանները ժամանեցին Ս. Աթոս. — չորշ. Տ. Գերշ. Ս. Զաքարեան՝ Գանատայէն, չորշ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշնեան՝ Փարիզէն, չորշ. Տ. Դեանդ Ս. Վրդ. Սամբուրեան՝ Ամերիկայէն, չորշ. Տ. Վիգէլի Վրդ. Այլագեան՝ Փրնկէն, չորշ. Տ. Խատակ Վրդ. Գարամեան՝ Հոստէն և չորշ. Տ. Եղեիկ Արք. Գալեան՝ Ամերիկայէն: Յաջորդ օրը ժամանեց նաև Լիոնի (Կեքը. Յրանես) Առաջնորդ Գերշ. Տ. Ներվան Եպո. Զաքարեան, Երուսաւորներու խումբի մը հետ: Բացի չ. Ժիրայրէն (որ Քիաց մինչև Ապրիլի վերջը) միւսները մեկնեցան Զատիկ յաւորոզը շարժուն մէջ:

● Գլ. 16 Ապրիլ. — Մեր Ս. Զատիկ տօնին առթիւ, Գատարազարան շնորհաւորութեան եկան օտար յարանուանութեանց պետեր կամ փոխանորդներ, բացի Յուսէպ Գատարազէն (որուն աւելի կանոթի, Ամեն. Ս. Գատարազը Հայրը, ի Քլուխ Միաբանութեան, շնորհաւորութեան էր զայցած), որ եկաւ յաւորք օր: Այցելեցին նաև պետական ղեկմբի Իսկ Լիւպառաները յայտ եկան Զօրքաւորի կէտօր:

● Բշ. 22 Ապրիլ. — Տօնական օրերը լրացած ըլլալով, ժառանգաւոր սաներ պատյոթի հանելի օր մը անցնոցին էյն—Տիւրք:

● Գլ. 23 Ապրիլ. — Գերշ. Տ. Հմայեակի Եպոս. Ինդոյեան, ամիսէ մը ի վեր հտ Քիւլէ Ետք, վերադարձաւ Մայամի (Ճլորիտա):

● Ել. 25 Ապրիլ. — Իսրայէլի Անկախութեան 37րդ տարեդարձին առթիւ, Քաղաքապետ Վեմ. Թէտի Քօլլէքի կողմէն Դաւթի բերդին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Կիրևոյ Եպոս. Գարեգին և Գարուշաբ Տիրաք Գերշ. Լիւնդիեան:

● Դշ. 1 Մայիս. — Նոյս. 3. Գուսան Արշ. Ալեանեան նշանակուեցաւ Հոգևոր Լուսին Եւս֊
Փայի և ՀայՓայի Հայտնութեան, փոխան կրա֊
տարեալ Նոյս. 3. Ոսկի Վրդ. Արքեպեանի:

● Եր. 11 Մայիս. — Կէսօրէ ետք, Մայր
Տանք այցելեց Նիւ Երքթի Գաղաքապետ Պր.
Էսառար Քոչ: Ապա բարձրացաւ Պատրիարք֊
քարան, ուր ընդունուեցաւ, ի բացակայուե֊
թեան Ամեն. Ս. Պատրիարք չօր, Լուսարարա֊
պետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ. ի կողմէ:

● Եր. 18 Մայիս. — Կէսօրէ ետք, Լուսա֊
քարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ. ի
գլուխ Միաբանութեան, բացումը կատարեց
Ս. Թ. Վարժարանի սարեկան Պաշտօնին:

● Բշ. 20 Մայիս. — Լուսարարապետ Գերշ.
Տ. Գարեգին Արքեպ., Նոյս. 2. Վանիկ Վրդ. և
Տիար Գ. Հինգիւնեան ներկայ եղան Նօթք Տամ
Հիւրանոցի 100 մեծակի առթիւ կազմակերպուե֊
ած Յուցահանդէսի մը բացումին:

● Գշ. 21 Մայիս. — Կէսօրին, Երուսաղէմ
հասաւ Աթէնքի և Համայն Յունաքանի Մետրո֊
պոլիտ Գերշ. Ս. Մէրօֆիմ (= Մերօֆիմ)
Արքեպ., իբրև հիւրը Յունաց Ամեն. Տ. Տիա֊
տորս Պատրիարքին: Գիտաւորութիւնը տեղի
ունեցաւ Եւս֊Փայի դրան մաս: Մեր կողմէ կա֊
յին Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքե֊
պ. և Նոյս. 2. Վանիկ Վրդ., որոնք ապա
հետեւեցան Թափօրին մինչև Ս. Յարութիւն:

● Եր. 25 Մայիս. — Երեկոյեան, Աթէնքի
Մետրոպոլիտին ի պատիւ, Յունաց Պատրիարք֊
քին կողմէ, Գալիլիոյ վանքին մէջ տրուած
ընդունելութեան ներկայ եղան Լուսարարա֊
պետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ., Նոյս. 2. Տ.
Բարսեղ Վրդ. և Տիար Գ. Հինգիւնեան:

● Կիր. 26 Մայիս. — Կէսօրին, Յունաց Ս.
Փէնէտրիքթոս Գարանատան ընդգնակման առ֊
թիթով տրուած ընդունելութեան ներկայ եղան
Նոյս. 2. Վանիկ Վրդ. և Տիար Գ. Հինգիւնեան:

● Բշ. 3 Յունիս. — Երեկոյեան, Russian
Compound մէջ, Հոգեգալտեան տօնին առի֊
թով տրուած ընդունելութեան ներկայ եղան
Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ.,
Նոյս. 2. Վանիկ Վրդ. և Տիար Գ. Հինգիւնեան:

● Գշ. 4 Յունիս. — Կէսօրէ առաջ, Հոգե֊
գալտեան տօնին առիթով, Մոսկուայէն տա֊
մանած Ռուս հոգևորականաց խումբը այցելեց
Ս. Յակոբեանց Մայր Տանք: Ս. Գիտաբիտա֊
տէն ետք, մերօրէն լեք շարակաւով առաջ֊
նորդուեցան զաս, ուր Պատուիրակութեան
պետ Մետրոպոլիտը շնորհակալութեան քանի
մը իսքերէրէ ետք կարճ աղօթք մը ըրաւ Յե֊
տոյ այցելեցին նաև Պատրիարքարան, ուր
ընդունուեցան Լուսարարապետ Ս. Հօր կողմէ:

● Եշ. 6 Յունիս. — Կէսօրէ ետք, Մէնթ
ձօրը Հոգևոր ձեմարանի վրայ նոր յարկի մը
յաւելման առթիւ տրուած ընդունելութեան
ներկայ եղան Նոյս. 2. Բարսեղ Վրդ. Գալէմ֊
տէրեան և Նոյս. 2. Գուսան Արք. Ալեանեան:

● Կիր. 9 Յունիս. — Երեկոյեան, Իտալիոյ
աղգային տօնին առիթւ (2 Յունիս), Հիւլպոս
տօնին կողմէ տրուած ընդունելութեան ներ֊
կայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ.
Գարեգին Արքեպ.: Նոյս. 2. Վանիկ Վրդ. և
Տիար Գ. Հինգիւնեան, որոնք ապա ուղղուեցան
Ռումանական Եկեղեցւոյ կից սրահը, ներկայ
ըլլալու Ռումանիոյ Ամեն. Տ. Ժիւսթինեան
Պատրիարքի անուան տօնին առիթւ (14 Յու֊
նիս) սարքուած ընդունելութեան:

● Բշ. 24 Յունիս. — Երեկոյեան, Եւրոպա֊
ցոց Ս. Յովհ. Մկրտչի ծննդեան տօնին առի֊
թով, Մէնթ ձօնը Անխարտօտարանի բակին մէջ
տրուած ընդունելութեան ներկայ եղան Լուս֊
արարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ. ի կողմ,
Նոյս. 2. Բարսեղ Վրդ. և Տիար Գ. Հինգիւնեան:

● Գշ. 25 Յունիս. — Երեկոյեան, Անգլիոյ
Ն. Վ. Էլիզապէթ Բ. Թագուհւոյ ծննդեան 50րդ
տարեդարձի առիթով, Բրիտանական Հիւլպոս֊
տօնարանի պարտէզին մէջ տրուած ընդունե֊
լութեան ներկայ գտնուեցան Լուսարարապետ
Գերշ. Տ. Գարեգին Արքեպ., Նոյս. 2. Բար֊
սեղ Վրդ. և Տիար Գերշ. Հինգիւնեան:

● Դշ. 3 Յուլիս. — Նօթք Տամ Հիւրանոցի
մէջ կատարուած Մշակութային Կեդրոնի մը
բացումին ներկայ եղան Նոյս. 2. Բարսեղ
Վրդ. և Նոյս. 2. Գուսան Արքեպ.:

● Եշ. 4 Յուլիս. — Երեկոյեան, Ամերիկայի
Միացեալ Նահանգաց Անխարտօտեան 209րդ
տարեդարձի առիթւ, Ամերիկեան Հիւլպոստօնին
կողմէ, Հիւլպոստօնարանի պարտէզին մէջ սարք֊
ըրած ընդունելութեան ներկայ գտնուեցան
Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ. և
Տիար Գերշ. Հինգիւնեան:

● Եր. 13 Յուլիս. — Երեկոյեան, Russian
Compound մէջ, ի պատիւ Ս. Երկիր այցելող
Ռուսաց Պատր. Փոխանորդ Գերշ. Տ. Ճիւլարէթ
Արքեպ. ի և իր շքախումբին տրուած ընդոս֊
նելութեան ներկայ գտնուեցան Լուսարարա֊
պետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ., Նոյս. 2. Տ.
Բարսեղ Վրդ. և Տիար Գ. Հինգիւնեան:

● Կիր. 14 Յուլիս. — Երեկոյեան, Յրան֊
սական Յեղափոխութեան 196րդ տարեդարձի
առիթով, Յրանսական Հիւլպոստօնին կողմէ,
Հիւլպոստօնարանի պարտէզին մէջ տարքուած
ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն.
Ս. Պատրիարք Հայրը, Լուսարարապետ Գերշ.
Տ. Գարեգին Արքեպ., Գերշ. Տ. Կիրակ Սպ.,
Նոյս. 2. Վանիկ Վրդ. և Տիար Գ. Հինգիւնեան:

● Եշ. 18 Յուլիս. — Պատր. Փոխ. Գերշ. Տ.
Կիրակ Սպ. մեկնեցաւ Լիբանան, Ժուռային
Վարժարանի համար նոր տաներ արձանագրե֊
լու առաքելութեամբ: Դարձաւ 26 օրեր ետք:

● Բշ. 22 Յուլիս. — Երեկոյեան, Ս. Աթոս
ժամանակ Ս. Ռիտտո Միաբան Գերշ. Տ. Գա֊
ւիթ Սպ. Մանկեան, Սր առնէ մը ի վեր կը
մնայ Միւնիխ, իր Նովի Կերմանակալութեան:
Սրբապետը մեր մէջ մնաց մինչև 12 Օգոստոս:

ՀԱՐԱԻԱՅԻՆ ՅՐԱՆՍԱՅԻ

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ
ՎԵՐԻՆ ԻՇԻԱՆՈՒԹԻՒՆ

339, av. du Prado, 13008 Marseille / FRANCE

ԵՐԿԱՑԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ

Մարտի 1, 2 Յուլիս 1985

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ն

Հիմնուելով 1984 Յունիս ամսուայ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեան ներքեւ գումարուած բարձրաստիճան եկեղեցականներու եւ Յրանսայի բոլոր Հայց. Առաք. Եկեղեցիներու ներկայացուցիչներու ժողովին, որու ընթացքին Վեհափառ Հայրապետի թելադրութիւններուն՝ թէ Փարիզի, Լիոնի եւ Մարսէյլի Հայկական գաղութները կազմակերպուին իբրեւ վեհակներ իրենց զուխն ունենալով տեղւոյն Եպիսկոպոսները, Մարսէյլի գաղութին մէջ գործող Հայց. Առաք. Եկեղեցիներու լիազօր ներկայացուցիչներէն եւ հոգեւոր հովիւներէն կազմուած ընդհանուր ժողով մը տարաւ որոշ աշխատանք, վերոյիշեալ թելադրութիւններուն համապատասխան: Նոյն թելադրութիւնները տրուած էին նաեւ Վեհափառ Հայրապետի 5 Յուլիս 1984 թուակիր եւ 1271 համար սրբատառ կոնդակով:

Կազմուած յանձնախումբ մը Գերշ. Տ. Յակոբ Եպս. Վարդանեանի նախագահութեան ներքեւ կազմեց Հարաւային Յրանսայի Հայց. Առաք. Եկեղեցիներու վերին իշխանութեան կանոնագիր մը: Սոյն կանոնագիրը իր վերջին ձեւը ստացաւ 26 Յունիս 1985ին գումարուած ընդհանուր ժողովին մէջ ի ներկայութեան բոլոր հոգեւոր հովիւ եւ լիազօր ներկայացուցիչներուն: Գատրաստուած եւ ընդունուած կանոնագրի տրամադրութիւններուն համաձայն կատարուեցաւ ընտրութիւնը վերին իշխանութեան 15 անդամներէ բաղկացած վարչական խորհուրդին հետեւեալ ձեւով. —

Գերազնորհ Տ. Յակոբ Եպս. Վարդանեան —	Նախագահ
1. — Տիար Արշամ Պապայեան	Ատենապետ
2. — Տիար Ալեքսանտր Պապայեան	Փոխ Ատենապետ
3. — Տիար Յակոբ Վարժապետեան	Ատենադպիր
4. — Տիար Պերճ Կարապետեան	Փոխ Ատենադպիր
5. — Տիար Վարուժան Պոզանեան	Գանձապահ
6. — Տիար Արթուրեան Յակոբեան	Փոխ Գանձապահ
7. — Տիար Ֆէրիան Ժամկոչեան	Խորհրդական
8. — Տիար Նուպար Գալուստեան	»
9. — Տիար Վահան Յակոբեան	»
10. — Տիար Կարօ Յովսէփեան	»
11. — Տիար Բաքմի Բահեազլու	»
12. — Տիար Հարուն Թաշան	»
13. — Գերպտ. Տ. Տարօն Մ. Վրդ. ձէրէճեան	»
14. — Հոգշ. Տ. Գարեգին Վրդ. Պեքճեան	»
15. — Արժ. Տ. Շահան Բհնյ. Տէտէեան	»

Տ. ԻՍԱՀԱԿ Ծ. ՎՐԴ. ՂԱԶԱՐԵԱՆ

(1918 - 1985)

23 Յունիս, Կիրակի օր, Լոս Անճելըսի մէջ իր աչքերը յաւիտենապէս փակեց Հայց. Եկեղեցւոյ զարգացած ու նուիրեալ մշակներէն Տ. Իսահակ Ծ. Վրդ. Ղազարեանը, իբր հետեւանք կոկորդի քաղցկեղի: Տարիքն էր 67:

Հանգուցեալ Հայրը ծնած էր 1918ին՝ Կրասնատար: 1932ին երուսաղէմ գալով՝ աշակերտած է Ժառ. Վարժարանին: 1938ին ձեռնադրուած է Սարկաւազ՝ Հոգեւոյն Տ. Քորզոմ Պատրիարքէն, իսկ 1941ին, Ընծայարանի եռամսայ ընթացքը աւարտելէ յետոյ՝ կուսակրօն Գահանայ՝ Հոգեւոյն Տ. Մեսրոպ Պատրիարքէն, օր իր Դրանիկ (= Անդրանիկ) անունը փոխած է Իսահակի:

Այնուհետեւ, աւելի քան քառասուն տարիներու ընթացքին, Հայր Իսահակ ունեցած է բազմերես ու արդիւնաշատ գործունէութիւն, թէ՛ հովուական եւ թէ՛ կրթական մարզերու մէջ: Նախ կը զրկուի Անթիլիաս, իբր փոխ-տեսուչ Ընծայարանին: Յետոյ կ'անցնի Ամերիկա, ուր տասնամեակ մը կը վարէ հովուական պաշտօններ: 1956ին կու գայ Երուսաղէմ, ուր կը մնայ կարճ ատեն մը եւ մաս կը կազմէ «Սիոն»ի Խմբագրութեան: Յետոյ զինք կը տեսնենք Աթէնք, իբր Առաջնորդական Տեղապահ Յունահայոց: Ատեն մը վերջ կ'անցնի Իտալիա, իբր Հովիւ Միլանոյի հայ համայնքին: Յետոյ դարձեալ Ամերիկա: 1970ական թուականներուն Եգիպտոս է, իբր Առաջն. Փոխանորդ Աղեքսանդրիոյ: Յետոյ կը մեկնի Միացեալ Նահանգներ՝ դարմանուով:

Իբր մտքի մարդ, մեզի ժառանգ թողած է քանի մը երկեր: Նախ փորձած է բանաստեղծութիւնը: Իրմէ ունինք, «Աշտիշատ» ծածկանունով եւ «Մխտիկ Տաւիղ» խորագրով, գրքոյկ մը: Իսկ իր արծակ գործերէն են «Դէմքեր» որոնց հետ դէմ առ դէմ եկայ, Վահան Թէքէեանի մասին մենագրութիւն մը եւ Պաշտօնի «Հոգին Անմահ»ի թարգմանութիւնը: Աշխատակցած է «Սիոն»ին, ինչպէս նաեւ արտասահմանի մեր մամուլին, մասնաւորաբար «Արեւոյն»: Մեծ հիացող մը եղած է իր ուսուցիչներէն Յ. Օշականի, բայց մանաւանդ Շահան Պէրպէրեանի: (Այդ մասին խօսած ենք «Սիոն»ի այս էջերէն, երբ քանի մը ամիսներ առաջ իր հատորը կը գրախօսէինք:) Այդ երկուքին նման, ի՛ր ալ կեանքը չեղաւ երկար (Թիւովը Քէթեանի տօբիներուն):

Երջանիկ զուգահիշուածք մը, Հայրտուրքին յուղարկուելու թիւը կատարուած է իր անուան տօնին օրը — Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ — Եղ., 27 Յունիսին: Տէրը թող իր լոյսերուն մէջ ընդունի իր վաստակաւոր պաշտօնէի հոգին:

Ապա ընդհանուր ժողովի օրակարգին համաձայն կատարուեցաւ Առաջնորդական ընտրութիւնը Հարաւային Ֆրանսայի վիճակին, որուն իբրեւ Առաջնորդ ընտրուեցաւ Գեբը, Տ. Յակոբ Եպս. Վարդանեան:

Գերաշնորհ Սրբազան Հօր ընտրութիւնն ու կանոնագրի մէկ օրինակը ընդհանուր ժողովի զիւանին ստորագրութեամբ յղուեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա.-ին առ ի վաւերացում:

Ի դիմաց Հարաւային Ֆրանսայի
Հայց. Առաքելական Եկեղեցիներու վերին իշխանութեան
զիւանին
Ատենադպիր
ՅԱԿՈՐ ԷՍԲԻՃԵԱՆ
Ատենապետ
ՄԻՀՐԱՆ ՊՈՅԱՃԵԱՆ

Ս. ԱԹՈՌՈՅՍ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ
ՍՏԱՅԱԾ Է ՀԵՏԵԻԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Vartanank and Vahanyank* — Dr. James Etmekjian. New York, Diocese of the Armenian Church of America, 1984, pp. 36.
- Village of Parchanj* — Manoog B. Dzeron. General History (1600-1937). First English Edition 1984. Translated by Arra S. Avakian. Fresno, published by Panorama West Books, 1984, pp. 242.
- The Armenians (Their History and Culture)* — Ara Baliozian. New York, Ararat Press, 1980, pp. 191.
- Say Goodbye to Sam* — Michael J. Arlen. New York, 1984, pp. 231.
- Mesrob Mashdotz - A Fifth Century Life* — Koriun. A Retelling of Koriun's Life of Mashdotz. Armenian Church Classics. Elise Antreassian-Bayizian. Design and Illustration by Carol Loshigian. New York, St. Vartan Press, 1984, pp. 39.
- Voyage Through Stormy Seas* — Vahram K. Geokjian. Part I: The Years of Peril and Bereavement. New York, 1983, pp. 133.
- The Turks Before the Court of History* — Vahram K. Geokjian. Fair Lawn, N. J., Rosekeer Press, 1984, pp. 227.
- The Armenian Genocide* — Richard D. Kloian. News Accounts from the American Press (1915-1922). Berkeley, California, 1980, pp. 388.
- Hiawatha and the Great Peace* — Torkom Saraydarian. Illustrations by Joann L. Alesch. Sedona, Arizona, 1984, pp. 208.
- Four Plays* — Raffi Arzoomanian. a) Lady Esther. b) The Coop. c) The Moths. d) Ellis Island 101. New York, Ararat Press, 1980, pp. 205.
- Come Sit Beside Me and Listen to Koushag* — Nahabed Kouchag. Medieval Armenian Poems. Translated by Diana Der Hovanessian. New York, Ashod Press, 1984, pp. 85.
- As Others See Us* — Leo Hamalian. The Armenian Image in Literature. New York, Ararat Press, 1980, pp. 146. [pp. 135.
- Church Organs* — John K. Ogasapian. Grand Rapids, Michigan, 1983.
- Reflections of an Armenian* — Rev. Dr. Vahan H. Tootikian. (English & Armenian). Detroit, G. Printing, 1980, pp. 250.
- Multicultural Awareness for the Classroom - The Armenians* — Movses Janoyan. Detroit, stencilled in 1978, pp. 67.
- Music, Film, and Art* — Haig Khatchadourian. New York, 1985, pp. 222.
- Journal of the Society for Armenian Students* — Annual. Vol. 1 - 1984. Editor - Prof. Avedis K. Sanjian. Los Angeles, 1984, pp. 220.
- Favorite Family Recipes* — Compiled by the Women's Guild of St. James Armenian Apostolic Church, Watertown, Mass., 1983. Kansas, published by *Circulation Service*, 1984, pp. 178 + L + Kitchen Information.
- The Life of Jesus in Miniatures* — Suzanne Anoushian Froudjian. An Armenian Coloring Book. New York, St. Vartan Press, Diocese of the Armenian Church, 1984, pp. 23.
- A Dictionary of the Armenian Church* — Malachia Ormanian. Translated by Bedros Norehad. Design by Ared Spendjian. New York, St. Vartan Press, 1984, pp. 143.

Annual of Armenian Linguistics — Volume 6, 1985. Papers presented to G. B. Djahukian, on the Occasion of his 65th Birthday. Edited by John A. C. Greppin & Amalia A. Khachaturian. Printed at Cleveland State University, pp. 106.

Philonis Alexandrini de Animalibus: The Armenian Text, with an Introduction, Translation and Commentary by Abraham Terian of Berrien Springs, Michigan. Dissertation for the Doctoral Degree of the Theological Faculty of the University of Basel. Chico, Calif., 1981, pp. 331.

The Corporate Connection — Agnes K. Missirian, Ph. D. Why Executive Women Need Mentors to Reach the Top. Englewood Cliffs, N. J., Prentice-Hall, Inc., 1982, pp. 117.

Weavers, Merchants and Kings — Lucy Der Manuelian & Murray L. Eiland. The Inscribed Rugs of Armenia. Edited by Emily J. Sano. Fort Worth, Kimbell Art Museum, 1984, pp. 211.

The Pazyryk — Ulrich Schurmann. A 2500 years old knotted rug found in an icegrave in the Altai. Its Use and Origin. A paper read during the Symposium of the Armenian Rugs Society, New York, Sept. 26, 1982. Printed in Germany, München. Pp. 47.

Armenien — J. F. Thiel (Edited by him). Geschichte, Sakrale Kunst. St. Augustin, Museum Haus Völker und Kulturen, 1983, pp. 72.

Ricerca sull'Architettura Armena — Gabriella Uluhogian. Silloge delle Epigrafi Armene di S. Stefano di Giulfa. Centro Studi e Documentazione della Cultura Armena (Milano), Facoltà di Architettura, Politecnico di Milano. Gennaio, 1981. Stampato dalla M. D. pp. 183 + 185 pictures.

70th Anniversary of the Armenian Genocide — Armenian Genocide Council. Jerusalem, 1985.

Symposium — Year of Remembrance (1915-1985) on the 70th Anniversary of the Armenian Genocide. *Symposium* on "Selected Topics on the History of the Armenian Genocide", March 25, 1985, at 5 p. m. at the Armenian Auditorium, Jerusalem (Two Sessions).

Documents of the Armenian Genocide — Armenian Genocide Council, Jerusalem. Series No. 1. Jerusalem, 1985, pp. 36 + Map of Genocide.

Alex and Marie Manoogian Museum — Holy Etchmiadzin, Armenia. (Armenian & English). Printed in Finland. Editions Erebouni, 1984.

The Unholy Land — A. C. Forrest. Toronto. 5th Ed., 1972, pp. 178.

Seven Epistles from Diaspora — Khatchik I. Pilikian. (English and Armenian). London, Harc Publications, Vanguard Series, 1984, pp. 31.

The Thirteenth Tribe — Arthur Koestler. The Khazar Empire and Its Heritage. London, Pan Books Ltd., 1980, pp. 224.

Have - Har Vi Gjort? — Dagny Kjaersgaard. Roman (in Danish). (The theme of the book is the difficulties of a woman from the North-European country to be integrated into an Armenian family with another family-pattern). Klitrose, 1983, pp. 120.

Igen? — Dagny Kjaersgaard. Roman (in Danish). (A touching, exotic story about a young Armenian in Turkey who already at the age of 16 is made responsible for his mother, brothers and sisters, has to escape for the Germans, at last ending up in Greece). Klitrose, 1983, pp. 80.

Et Blad af Armeniens Historie — Amalia Lange. (In Danish). Kvindelige Missions Arbejdere, 1910-1920. Kobenhavn, 1920, pp. 80.

Une Enfance Arménienne — Vahan Totovents. Préface de Jacqueline de Romilly. Traduits de l'anglais par Pauline Verdun. Paris, 1985, pp. 194.
Arménouch — Léon-G. Méloyan. Drame des Cinq Actes. Prix des Amis de l'Instruction. Genève & Paris, Edition Atar, S. A., 1918, pp. 176.
Le Sang de ton Frère Crie — Inga Nalbandian. Scènes de la Tragédie Arménienne. Traduit du Danois par M. Hollatz-Bretagne. Paris & Genève, Edition Atar, pp. 256.

Memoires de Nubar Pacha — Beyrouth, Libraire du Liban, 1983, pp. 561.
La Justice Enchaînée (1915-1980) — Krikor Afarian. Aux Membres Honorables de l'ONU. Watertown, Mass., 1981, pp. 32.

Histoire de l'Arménie (Des Origines à 1071) — René Grousset. Paris, 1973, pp. 644.

Du Pacte Politique entre l'État Ottoman et les Nations non-Musulmanes de la Turquie — Télémaque Tutundjian. Dissertation pour le Doctorat présentée à la Faculté de Droit de l'Université de Lausanne. 1904, pp. 113.

Churches — A Glance at: a) *Armenian*, b) *Orthodox*, c) *Assyrian* d) *Syrian*, e) *Coptic*, f) *Ethiopian*, g) *Melkite*, h) *Maronite Churches*. Jerusalem, Eastern Churches Centre.

We have also received the French edition of the same.

Una Carta de Mestre Gaspar Barzeu S. J. Manuscrito Arménio do Século XV — Dr. Robert Gulbenkian. Centro de Estudios Historicos Ultramarinos Portugal. Lisbon, Separata de *Studia* - Revista quadrimestral - No. 29 - Abril 1970, pp. 45-55.

Volkstrachten Aus Dem Heiligen Land — Dr. Hans Mandorff. Wien, Museum für Völkerkunde, 1982, pp. 24.

Tudo Isso (Poems) — Vivian Kahtalian K. Garcia. 1ª Edição. S. Paulo, Brasil, Massao Ohno-Ismael. Guarnelli/Editores, 1984.

Poczatki Organizacji Kosciola Ormianskiego na Ruse — Krzystof Stopka. Translated by Levon Ter-Ohanian. Warszawa, 1983, pp. 12.

The Polish Ethnographic Society — Levon Ter-Ohanian (Translated from English). Warsaw Chapter. *The Circle of Interest in the Armenian Culture* — Armenological Studies - 1st Publication. Warsaw, 1983. (Stencilled). Pp. 14.

Արմաշ — Պարբերագիրք Ս. Գրային, Եկեղեցա-Պատմական և Կրթական, Մոնոթեալ, Գանասա: Խմբագիր և Հրատարակիչ՝ Բարգէն Թօփեան: Ա. Տարի, Թիւ 1 և 2 - 1984, Բ. Տարի, Թիւ 1 - 1985:

Ամփոփ Պատմութիւն Ռամկավար Ազատական Կուսակցութեան — Զուէն Գ. Գրիգորեան: Աթէնք, 1981, էջ 38:

Հայկական Մասայական Կոտորածները — Պատմական վերլուծութիւն: Հրատարակչութիւն Հայ Գրողական Խորհուրդի:

Բանբեր Մատենադարանի — Թիւ 14: Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1984, էջ 295:

Հայկական Սովետական Հանրագիտարան — Հատոր 10 - Ռուսամբ — ՍՍՀՄ: Երեւան, 1984, էջ 735:

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. Ի Ս. Զատեակեան Էպիսկոպոս	130
Շնորհաւորական գիր՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետէն	132
» » Մեծի Տանն Կրիկիոյ Կաթողիկոսարանէն	133
» » Վասիկանէն	134
» » Ռուսաց Պիմկն Պատրիարքէն	134
» » Փոքրուկայի Օրբոսոխ Առաջնորդէն	135
» » հեռագիրներ՝ յղուած Ս. Արքեպիսկոպոսին	136
ՓՈՒՍԿԱՆ ԽՐԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ	
— «Երուսաղէմի Տաղմապար»	Ե. 137
— Բարեկարգութիւն Հայց. Եկեղեցւոյ	ԹՈՒՊՈՄ ՊԱՏՐԻԱՐԻՔ 142
Եղիշե Գրք. Տեղեկանքի լուսաբանութիւնները	ԹՈՒՊՈՄ ՓՕՍԹԱՃԵԱՆ 146
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ	
— Շարժ նոր խորհրդային գիտերեւոյ	ԵՂԻՎԱՐԴ 149
— Զայց Հարցի ուղեւորութիւնը	Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 170
— Պայծառ օրեր	Գ. ՃԱՐՏԱՐ 174
— Անվերնագիր	» » 174
ՍՍՏՈՒԱՆՔԱՐԱՆԱԿԱՆ	
— Տեսական ասուածաբանութիւն	ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ 160
Ս. ԳՐԱԿԱՆ	
— Օտարական մը Յուդայի մասին	ԽԱԼԻԼ ՃԻՊՐԱՆ 166
	Հայացուց՝ Գ. ԱՐՔ. ԳԱԶԱՆՃԵԱՆ
ԿՐՈՆԱԿԱՆ	
— Հուլիսի դերը	ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ 168
ՐԱՆՍՍՈՐԱԿԱՆ	
— Յաղագս զանազանութեան բնութեան եւ անձնաւորութեան	Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ 175
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ	
— Ս. Յակոբեանց Վանք, Երուսաղէմ	Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ 176
ՀԻՆ. ՅՈՒՇՅՐ	
Նամակահի Կ. Պոլսոյ Տ. Զաւեն Պատրիարքի	181
ՊԱՏՄԱԿԱՆ	
— Մասնաւոր պատմագրութիւն	
Ս. Նսան վանուց Սեբասիոյ	ՏԻԳՐԱՆ Ս. ԳԻՐԻՇԵԱՆ 185
Հրաչեայ Անառեանի Նամակներից Վիեննայի Մխիթարեաններին	Հրաս. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ 188
Համառոտ եւ բաղդասական ակնարկ մեր եւ	
Իոյ Եկեղեցիներու Տօնացոյցերուն վրայ	Գ. Ճ. 191
Ռուսումնասիրութիւն Շարակեանց	ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ 195
ԳՐԱԿՈՍՏԱԿԱՆ	
— «Հայերէն Զեռ. սրբերի Յիշատակարաններ»	Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ 198
— «Մենք սվայր կորուսեալ»	Գ. ՃԱՐՏԱՐ 199
— «Ի խորոց սրտ»	» » 199
ՍՈՒՆՆԵՐ ԼՈՒՍԱՐԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ	
— Մեր Եկեղեցւոյ տեսակարար մասին	201
ՅՈՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ	
— Երուսաղէմ — Անքիլիաս	201
— Երկրորդ Հանգեա Փե. Գարադարձի Առուստաւունչի Հայերէն բարգմանութեան	202
Տարեկան Տեղեկագիր Ս. Ք. Երկ. Վարժարանի ԿԻՒԵՂ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ	203
Տարեկան հանդիսութիւն Ս. Թարգմանչաց Երկ. Վարժարանի	213
Ս. ՅԱԿՈԲ ՆԵՐՍԷՆ	
— Եկեղեցական — Բեմական	214
— Պատմական	217
Ջեկոյց՝ Հարուային Ֆրանսայի Առաջնորդարանի	219
ՏԵՐՈՒՆ	
— Տ. Իսահակ Ծ. Վրդ. Ղազարեան	220
Տանկ՝ Կրթական Մասնադարանի կողմէ ստացուած գրքերու	221